

1743

Zn 9-



1884

Ch. 8

2011

B4
F-90

233

ԹՈՐԹՈՒՆԵԿ ՏԻՒ ՊՈԽԱԿՈՎՈՒ

ՊԱՐՈՆ ԼԵՖՈՔԻ
ԾԵՐՈՒԹԻՒՆԸ

ԹԱՐԳՄԱՆԵԱՅ

Կ. Ս. Ի Ի Թ Ի Ի Ճ Ե Ա Ն

Հատոր գ.

معارف عموميہ نظارت جلیلہ سنک رخصتیله طبع او نشدر

Ի ՏՊԱՐԱՆԻ ԱՐԵՒԵԼՔՆԱԳՐՈՑ

1884

2003.

401-43

1900-1901 A.C. W.M. GORE

ପ୍ରମାଣିତ କାହାର କାହାରଙ୍କ କାହାର

卷之三

• 11111111



ՅՈՐԹԻՒՆԵ ՏԻՒ ՊՈԽԱԿՈՎԵ

ՊԱՐՈՆ ՀԵՖՈՒԹԻ

ԾԵՐՈՒԹԻՒՆՆ

ՀԱՏՈՐ Գ * ՄԵՐՈՒՅԵԱՆ - ԻՆՃԻԿԵԱՆԻ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՅԴ 23 ՀՈՒնվար 2015 ՏԵՍԱԿ 8000 ԲՈՂԻ

ՊԱՐՈՒՅ ԼԵՖՈՎ ԿԸ ԳՈՐԾԵ

U.

Փարիղ հակապատկերաց քաղաքն է:
Նախայարկին մէջ կը պարեն, մինչ
երրորդ յարկին մէջ մարդ կ'ողեվարի.
Ճեղնալարկին մէջ նօթութենէ կը տա-
ռապին, մինչ գետնայարկին մէջ ոսկի
կը գանձուի:

Եւ ինչպէս որ մահը կը պտըտի
բաղիսելով մերթ փարթամ ապարանաց
դռները, մերթ ձեղնայաբեկաց քայ-
քայեալ պատուհանները, նոյնպէս գըժ-
բազդութիւնն ալ կ'երթայ կընկնի գե-
ղածիծաղ տան մը վրայ, այն միջոցին՝

1177-26

յորում բարեբաղդութիւնը կը մտնէ
այնպիսի բնակարան մը , ուր չէր սպաս-
ուեր բնաւ :

Երեք ամիշ ի վեր Քոնթի գետա-
վը տխուր էր : Պ. Լըքոքի գեղեցիկ
բնակարանին պատուհաններն ոչ եւս
կը բացուէին առաւետեան արեգակին
առաջին ճառագայթներուն : Գետա-
վին վրայի բացօթեայ գրավաճառք ոչ
եւս կը տեսնէին այն արթուն զուար-
թուն ծերունին՝ որ ժպիտով մը կ'ող-
ջունէր զիրենք , և իրենց գրագարան-
ներուն առջեւ կը գեգերէր :

Եւ առքա միայն չին անոր բացա-
կայութիւնը նշմարողք :

Թաղին աղքատներն , ինչպէս նաև
Թիւլլիի պարտէզին թռչնիկներն ալ
կ'զգային :

Ի Պուլոյն , այն զուարթագեղ ա-
մարանոցին մէջ , որ երջանիկներ միայն
պատսպարելու սահմաննեալ էր , գիշեր
ցերեկ ողբ կը հնչէր :

Լուի Լըքոքի գատապարտութենէն
յետոյ , Տիկին Լըքոնթ որոշեր էր չուել

Թրանսայէն , փախչիլ այն անիծեալ
քաղաքէն , ուր իւր սիրելի դստեր նը-
շանածն իւր վերջին ժամերը կ'ապրէր
Ռոքէթի բանտին խցիկներէն միոյն մէջ :

Բայց Թէրէզ թախանձեր էր որ
մասն :

Լուիի անմեղութեան կը հաւատար
միշտ , և կը յուսար տակաւին , վասն
զի գիտէր որ հայր Լըքոք չէր վհա-
տած աղատելէ իւր դժբաղդ որդին՝
զոր ամեն ոք լքած էր :

Քանի քանի անգամ կարդացեր էր
այն տոմսակ՝ զոր չէր ցուցած իւր մօր ,
այն տոմսակ յորում վաղեմի ոստիկա-
նական ծածուկ գործակալը կ'երդնուր
թէ իրեն պիտի վերադարձնէր զլուի :

Հաւատք ունէր այդ հօր վրայ ,
զոր այնչափ խանդագորով տեսած էր
իրենց երջանկութեան թռուցեալ օրեւ-
րուն մէջ , և այժմ այնչափ անյողդողդ՝
աղետալի փորձութեան առջեւ :

Կ'ուղէր օդնել անոր , գէթ քաջա-
լերել , ըսել թէ իւր սիրաը չէր փոխ-
ուած , իւր սէրն աւելի աճած էր , և

Եթէ իւր նշանածը պիտի մեռնէր , ինքն
ալ ուրիշի կին չպիտի լինէր երբէք :

Բայց Պ. Լըքոք անհետ եղած էր ,
և այն չարաշշուկ օրէն ի վեր , ուր
ոճրադատ ատենին վճիռն հարուա-
ծած էր իւր որդին , ոչ եւս կենաց նը-
շան կուտար :

Թէրէզ կ'ենթադրէր թէ մութի մէջ
կը գործէր , բայց չէր գիտեր իսկ թէ
Փարիզի մէջ էր արդեօք :

Կարդացեր էր լրագրաց մէջ թէ
դատապարտեալն ի սկզբան չէր ու-
ղած վճռաբեկ ատենին գիմել , բայց
յետոյ ստորագրած էր խնդրագիրն ,
որ կարճ երկարում մը կուտար իւր
կենաց :

Եւ խեղճ աղան իւր օրերը կը համ-
րէր , և անցած մէն մի ժամ կը մօ-
տեցնէր զինքն այն սոսկալի առաւօ-
տուն , ուր դահիճը պիտի դար զինքն
առնուլ :

Փրկիշը պիտի կրնա՞ր ժամանակին
համնիլ :

Թէրէզ կը հարցնէր ինքնիրեն տագ-

նապագին անձկութեամբ թէ Աստուած
պիտի ողորմէ՞ր արդեօք իրեն , թէ պի-
տի թող տար որ անմեղ մը կառափ-
նաբեմ տարուէր : Ուստի կ'աղօթէր ու
կը հեծէր :

Միայնիկ կը թափառէր դարաս-
տանին մեծ ծառց տակ , ուր յաւի-
տենական սիրոյ երդումներ փոխանա-
կած էին , և նոքա որ զայն կը տես-
նէին տժգոյն , այրիի մը պէս սեւեր
հագած , կը հասկնային որ հարուստ-
ներն ալ իրենց վիշտերն ունէին , և կը
ցաւէին այն գեղեցիկ գղեակին բնակ-
չաց վրայ , զոր կը նախանձէին երբեմն,
և որ անոնց պէս տիսուր կ'երեւէր :

Սակայն Պ. Թողարհաք Տը Թէնշպէրէի
տունը նուազ տիսուր էր :

Բազում պատճառներ ունէր ուրախ
լինելու , և իւր մօտակայք ալ կ'զդային
անոր զուարթութիւնն :

Իւր տնապանուհին ամեն օր վա-
յելլապէս կը հագուէր . իւր սպասաւոր
մանուկն ալ նոր զգեստներ հագած էր ,
և իւր միջնայարկի բնակարանը տօնի
երեւոյթ ունէր :

Հայր Լըքոքի աղէտը շահաւոր եւ զած էր ժոխին, որ անոր տեղն անցնեւ լու կը փափաքէր լսելեայն :

Արդարեւ, վաղեմի հետախոյզը, թէեւ գործէ քաշուած, Անդիայէն նոր եկող այդ գեռատի հետախոյզին ճանբան կը փակէր քիչ մը :

Տակաւին քիչ օր առաջ, Պ. Լըքոք հեղինակութիւն մ'էր ոստիկանական պաշտօնատան մէջ և այլուր : Ամեն անգամ օր կնճռոտ դէպքը մը պատահէր, Պ. Լըքոքի կը դիմէին : Պաշարեալ էր խնդիրներով, և իւր կամքէն միայն կախեալ էր առատավարձ հետախուզումներ ստանձնել :

Ծերուկն անյայտ լինելով, և խուզամին առեւանդման գործին մէջ աղտոտուելով, ոչ ևս կրնար ինքզինք ցուցնել, ուստի իւր հին յաճախորդներն՝ ի հարկէ՝ իւր բարեբաղդ մրցակցին պիտի անցնէին :

Ուստի Պ. Թոլպիաք գրեթէ հաւաստի էր որ շուտով պիտի ճոխանարայն շահաւէտ արհեստին մէջ, որ ժա-

մանակաւ հարստացուցած էր Լուիի հայրն :

Ասկէ զատ, Արգալէթ փողոցի գործն յաջող դրից մէջ դրած էր զայն :

Ոչ թէ ոճրագործը գտած լինելով, զոր խոստացած էր արդարութեան ձեռքն յանձնել մինչեւ մէկ ամիս :

Այդ կարեւոր գիւտին պատիւն իւրաւամբ Բիէտուշի կը վերաբերէր: Բայց այդ գործակալին արժանիքն այնչափ ինկաւ յետոյ, որ ոչ եւս խօսքը կրնար լինիլ :

Միւս կողմէ նա ալ ինքզինք ծածկելով հաստատեց իւր վրայ եղած կասկածն :

Ոստիկանութեան պաշտօնատունը գրեթէ աներկրայ եղած էր այժմ թէ նա նպաստած է խուզամին փախըստեան, և զինքը կը վնտուէին որպէս զի բանտարկեն :

Ուստի ապահովութեան պետը գործողութեան յաջողութիւնը բովանդակապէս Թոլպիաքի կը վերագրէր, որ

մեծ եռանդով և կորովամտութեամբ
օժանդակած էր քննիչ դատաւորին :

Նաեւ գոհ եղած էր այն չափաւու-
րութենէն զոր Թողպիաք ցոյց տուած
էր հայր և որդի Լըքոքներուն նկատ-
մամբ :

Թողպիաք խորին յարգանք ցոյց
տուած էր միշտ հայր Լըքոքի, և խը-
նամով զգուշացած էր ամբաստանելէ
զորդին :

Միւս կողմէ կարեւոր գիւտ մ'ը-
րած էր :

Նա խորհուրդ տուած էր հրատա-
րակել լրագրաց մէջ թէ ով Արպա-
լէթ փողոցի գաղտնիքը լուսաւորելու
նպաստող գրութիւն մ'ունի իւր քով,
ընդհանուր դատախազին զրկէ :

Այս հրատարակութիւն, յոյժ սո-
վորական յԱնդիիա, և յոյժ անսովոր
ի Ֆրանսա, պատուական արդիւնք մ'ու-
նեցած էր :

Հետեւեալ օրը դատական պաշտօ-
նատունն եկած էր Լուի Լըքոքի առ
Մարի Ֆաւիթ գրած նամակն, որ ոճ-

րադատ ատենին առջեւ կարդացուե-
լով՝ զամբաստանեան ի մահ դատա-
պարտելու համոզած էր երդուեալ
դատաւորներն :

Համառօտ խօսելով, փայլուն ժողով
մեծ յարդ ստացած էր դատական իշ-
խանութեան առաջ, և առագաստալիիր
կը ուանար գեպի հարստութիւն :

Մնաց որ իւր անունն յիշուած չէր
լրադրաց մէջ Լըքոքի դատաստանին
առթիւ, ոչ ալ՝ ի վկայութիւն կոչուե-
լով՝ ատեանին առջեւ ելած էր :

Ուստի իւր երկու սեռէ բարեկամիք
չէին դադրած կատարեալ աղնուական
պարոն մը համարելէ զայն, որ ուրախ
կեանք վարելէ զատ ուրիշ գործ չու-
նէր :

Եւ ամբաստանելոյն դատապարտու-
թիւնն անզբաղ թողլով զայն, իւր պա-
րապոյ ժամերն զբոսանօք կ'անցունէր :

Իւր դրամական վիճակը կը ներէր
իրեն յաճախել զբօսասէր ընկերու-
թիւնները, վասն զի բազում դրամ շա-
հած էր Լոնտրայի մէջ իւր արհեստին

շնորհիւ , և Փարփղի մէջ առաւել եւս
շահելու վրայ էր :

ՕՌիւլիվանի ժառանգութիւնը բա-
ւական էր հարստացնել զայն , որովհե-
տեւ այդ տամնապատիկ միլիոնատէր
սպային ժառանգը գտնելու պաշտօն
ունէր , և երբոր գտնէր , ահագին գու-
մար մը վարձ պիտի ստանար :

Այս յայտարարութիւնն ըրած էր
սոտիկանութեան պաշտօնատան մէջ ,
ուր գնացած էր ինչ ինչ տեղեկութիւն-
ներ խնդրելու , զոր չէին կրցած տալ ,
բայց արտօնութիւն տուած էին իւր
անձնական ջանքով հայթայթելու .

Այդ արտօնութենէ օդուտ քաղե-
լով , ամեն առաւօտ այդ հոչակաւոր
ժառանգութեան վերաբերեալ ծանօ-
թութիւններ ու պարութայներ կը կրկ-
տէր իւր սենեկին մէջ :

Երբեմն ալ կը պատահէր որ քսան
և չորս ժամ բայցակայ կը գտնուէր իւր
տունէն , և ծառայները չէին գիտեր
թէ ուր կ'երթար : Այս պարագայից
մէջ , փոխանակ իւր կառքը գործածե-

լու , հետի դուրս կ'ելնէր տունէն և
հրապարակի կառքով կը վերադառնար :

Մնջուշտ այս գրեթէ ծածուկ պը-
տոյտներուն նպատակն հետախուզու-
թիւնք էին , զոր ամենամեծ գաղտնա-
պահութեամբ կ'ուզէր կատարել :

Սակայն , ոչ Պուլյն կ'երթար Տի-
կին Լըքոնթի տունն , ոչ ալ Օրլէանի
երկաթուղին , ուր Բիէր Քամպըրմէր
աքծանողի պաշտօն կը վարէր :

Թերևս կը խորհէր թէ ժամանակն
յարմար չէր գործի վերաբերեալ խօսք
ընելու կուի Լըքոքի նշանածին մօր
հետ , և կը յիշէր որ աքծանողն անհաճոյ
ընդունելութիւն մ'ըրած էր իրեն :

Հաւանաբար նաև Թէրէզ և Քամ-
պըրմէրի աղջիկը , փոքրիկ Մարթա ,
այն ժամանակ միայն իրաւունք ունէին
ՕՌիւլիվանի հարստութիւնը ժառան-
գելու , երբ առաւել մերձաւոր ժա-
ռանգի մը մահն ապացուցուէր , և ա-
հա այն մերձաւոր ժառանգն էր իւր
վնտուածն :

Արդարև , Քամպըրմէր քանի մ'ան-

գամ Պ. Թողպիաքի տունը գնացած էր՝
երկաթուղթոյն վրայ թափած լուխները
տիրոջն յանձնելու համար, բայց չէր
կրցած տեսնել դՊ. Թողպիաք :

Վերջապէս պարտաւորուեր էր տա.
նը գոնապանին յանձնել ոսկիները,
զորս իւր դստրիկը ժողված ժամանակ
քիչ մնացեր էր որ ջախջախէր կառա.
խմբէն :

Միջնայարկի վայելչաշուք վարձա.
կախ, ըստ երեսւթին, չէր ուզեր պարզ
գործաւոր մը ընդունիլ իւր բնակարանին
մէջ :

Իւր տեսակցիլ ուզած անձինք ըն.
կերական ուրիշ դասակարգերու կը վե.
րաբերէին. կենցաղասէրք, հարուստ
և զրօսասէր օտարականք, նորաձևու.
թիւն սիրող օրիորդք, որք ամեն օր
Պուլյնի անտառը կ'երթան կառքով:

Մին մանաւանդ, որ նոր եկած էր
Փարփղ, և որոյ պերճութիւնն արդէն
մեծ համբաւ հանած էր :

Ունէր ազնիւ ձիեր, վայելչաղգեստ
ծառայներ, և դահլիճ մը, ուր ամեն

աշխարհաց նշանաւոր մարդիկը կ'ըն.
դունէր :

Պ. Թողպիաք ալ կը ցանկորդէր
անդ, և իրիկուն մը, կուի լըքոքի
դատապարտութենէն քիչ ժամանակ
յետոյ, երբոր հն կը դանուէր բազ.
մաթիւ ընկերութեան մը հետ, ոսկե.
ճամուկ զգեստով ծառայ մը ներս մըտ.
նելով ծանոյց .

—Վսեմափայլ ձափէր, նապապ
Պահուրի :

Այս տարաշխարհիկ և տարօրէն ա.
նուն մեծ ազգեցութիւն ըրաւ Արա.
պէլլա Տիմնէյի հրաւիրելոց մէջ : Այս.
պէս կը կոչուէր այն օտարականուհին,
որոյ հրապուրիչ գեղն ու չնորհները կը
հռչակէին մրցմամբ բարձր ընկերու.
թեանց ժամանակագիրը :

Ամեն աչերը դարձան դէպ յայն ա.
սիացի իշխաննն, որ այնչափ շքեղապէս
կը ծանուցուէր :

Կանայք դադրեցուցին վայրկեան
միրենց կարկաչն, և պաքարայի խաղն
ընդմիջեցաւ . . . ոչ ընդ երկար :

Եւ արդարեւ նապապն արժանի էր
ամենուն հայեացքն իւր վրայ հրաւի-
րելու :

Փառահեղ ծերունի մ'էր , հնդկա-
կան շքեղ հանդերձներով , որք մե-
տաքսով , ոսկով և մինչեւ իսկ գո-
հարներով ծածկեալ էին :

Իւր ակնախտիղ կերպարանքը , ձիւ-
նափայլ մօրուքը , մարմնոյն ձիթորակ
գոյնն և սպիտակ ատամունքն իսկոյն
գրաւեցին կիսաշխարհի իշխանուհեաց
համակրութիւնն : :

Այրերը նկատելով որ մեծ և հա-
րուստ մարդ էր , երես չդարձուցին :

Իսկ տանտիրուհին փութանակի դի-
մաւորեց զայն և պատուասիրական
խօսքերով չնորհակալութիւն յայտնեց ,
ընդունելուն համար իւր հրաւէրը զոր
ուղղած էր իրեն առանց զինքը ճան-
չելու :

Արապէլլա Տիսնէյ յատուկ գործ
մ'ըրած էր իրեն ընդունիլ այն նշանա-
ւոր օտարազգիներն , որք յոյժ արտա-
կեդրոն երկիրներէ կուգային փարի-

զական զուարժթ կենաց գաղտնիքը սով-
րելու :

Մեծ օժեւանաց հետ յարաբերու-
թիւն ունենալով , երբոր ասիացի իշ-
խան մը կամ միլիոնատէր օտարազգի
մը Փարիզ համար , իսկոյն կ'իմանար ,
և հրաւէր գրելով կը ինդրէր իւր
հինգշաբթի աւուր գումարումները
պատուել իւր ներկայութեամբ :

Այսպէս ահա իմանալով որ Պահու-
թի մեծափարթամ նապապը շաբաթէ
մ'ի վեր Փարիզ եկած էր , փութացեր
էր բանալ անոր առջեւ իւր Հոսման
պողոտայի պերճաշուք բնակարանին
դռները :

Նապապն ալ պատասխանած լինեւ-
լով թէ հաճութեամբ կ'ընդունէր հը-
րաւէրն , Արապէլլա իմաց տուեր էր
իւր բազմաթիւ բարեկամաց և գեղա-
շուք բարեկամուհեաց թէ , իւր յառա-
ջիկայ երեկոյթին , հնդիկ վսեմագայլի
մ'ազնիւ ընկերակցութիւնը պիտի ըն-
ծայէր իրենց :

Ոճրադատ ատենին մէջ այդ վսեւ-

մափայլ ամենուն աչքն իւր վրայ հրաւիրած լինելով, իւր ներկայութիւնն հարկաւ մեծ բազմութիւն պիտի ձգէր Արապէլլայի տունն :

Ընտրեալ բազմութիւն մը, վասն զի տիկինը կիսաշխարհի նշանաւոր կանայքն և շնորհքով մարդիկ միայն կ'ընդունէր :

Այս ուշիմ անգլիուհին լիակատար իրաւամբ մտած էր տարիվական սպայակոյտին մէջ, և սակայն նորեկ մ'էր :

Հազիւ չորս ամիս կար որ Շանդելիդէի, Պուլոյնի ծառաստանին և նորաձեւական թատերաց մէջ կը տեսնուէր :

Ուզդակի Լոնտրայէն կուգար. և ուրովիշետև շքեղ կառքերով և հրաշգեղ արդուզարդերով երեցած էր, ոչ ոք փոյթ կ'ընէր իմանալ անոր անցեալը :

Միւս կողմէ զրոյց կը պտըտէր թէ Արապէլլա պաշտպանեալ էր լորտէ մը, որ պարտաւորուած էր՝ ծանր գայթակոլութեան մը պատճառաւ բաժնուի անկէ առժամապէս, և թէ երկար չը պիտի մնար ի ֆրանսա :


Պ. Թողպիաք, որ նեղուցին միւս կողմը ճանչած էր զայն, շատ նպաստած էր այդ զրոյցը ծաւալելու և գեղաշուր Տիսնէյի առջեւ բանալու ընկերութեան մը դռներն, ուր ինք ընդարձակ մուտք մ'ունէր :

Ուստինա ալ վութապէս մօտեցաւ ազնիւ հրաւիրելոյն, որ՝ դեռ նոր ներս մտած՝ կ'ողջունէր այս սիրուն դահլձի թագուհին :

Մինչեւ խոկ անգլիերէն խօսք ուղղեց անոր, խորհելով որ այդ լեզու ֆրանսերէնէ աւելի ընտանի էր անոր : Նազապն ըսաւ անոր յստակ արտասանութեամբ մը, որ բրիտանական չէր բնաւ .

—Ներողամիտ եղիք ինձ, պարոն, որ իմ խօսած եւրոպական միակ լեզուվ պատասխանեմ ձեզ :

Ես Արեւելեան-Հնդկաստանի անգլիական երկիրներուն մէջ ծնած չեմ: Ընտանիքս և ես միշտ ֆրանսալի ծառայած ենք: Ես բնիկ Բանտիշէրիցի եմ, և հայրենասիրական ողովով չեմ ուղած երբէք անգլիերէն ուսնիլ:



—Այդ զգացում պատիւ կը բերէ
ձեղ, վսեմափայլ տէ՛ր, պատասխանեց
Թողպիաք քիչ մը զարմանալով :

—Ես ալ երջանիկ պարտիմ համա-
րիւ զիս, ըսաւ օրիորդ Արագէլլա կո-
տրուելով, որ ձեր վաերութիւն ան-
ներողութեամբ չվարուիր ինձ հետ :
վասն զի թէ՛ ծննդեամբ և թէ՛ սրտով
անդլիացի եմ:

—Ո՛, պատասխանեց նապապը զը-
ւարթ դէմքով, ես հայրենասիրութիւնը
մինչեւ ձեր երկրին կիներէն փախչելու
աստիճան յառաջ չեմ քշեր՝ երբոր ձեզ
նման չքնաղագեղ են, տիկի՞ն :

Այս երես երեսի ներբող յոյժ լաւ
ընդունելութիւն գտաւ, և կրնար ան-
կեղծ լինիլ, վասն զի Տիկին Տիսնէյ
տակաւին շատ գեղեցիկ էր, թէկ թար-
մութեան առաջին սահմաններն ան-
ցած :

Պաշտելի գունով խարտեաշ մազեր
ունէր, ձիւնափայլ սպիտակութեամբ
մարմին, և արտասովոր պայծառու-
թեամբ փայլող կապոյտ աչեր :

Այս հրաշալի բովանդակութիւն քիչ
մը կ'աւրուէր այնպիսի դէմքով մը, որ
ճշդիւ անկեղծութիւն չէր չնչեր :

Արագէլլա շատ կը ժպտէր իրեն
հետ խօսողներուն, բայց երբէք չէր
նայէր անոնց երեսն :

Ուստի կը ժպտէր նապապին, և
վայելչայարմար պատասխան մը կը
պարաստէր, երբ եկան ծանուցին թէ
Պրէզիլիոյ դեսպանատան երկու կցորդք
եկած են այցելութեան :

Այս անդրատլանտեան դիւանա-
գէտք իւր յատուկ բարեկամներն էին,
և զանոնք ընդունելու համար՝ Արա-
գէլլա պարտաւորեցաւ ակամայ թո-
ղուլ հնդիկ իշխանը :

—Պ. Թողպիաք տը թէնչպրէ, զոր
պատիւ ունիմներկայացնել ձեղ, շատ
ուրախ կը լինի, վսեմափայլ տէր, ինք-
զինք ձեր տրամադրութեան ներքեւ
դնելով, ըսաւ Արագէլլա շնորհալի կեր-
պիւ :

Եւ Պրէզիլիացիները դիմաւորելու
գնաց :

— ի՞նչ սխրալի անձ է , գոչեց նա-
պապն , և ո՞չափ չնորհակալ եմ զիս
հրաւիրելուն համար , որ օտարական
եմ :

Շատ կը ճանչէ՞ք զինքը , պարո՞ն:

— Շատ բառը նուազ ճիշդ է , պա-
տասխանեց Թողպիաք : Տիկին Արապէլ-
յա Տիսնէյ յոյժ հիւրասէր է , և իւր
տունը Փարիզի ամենէն հաճոյական
տուներէն մին է : Ես յաճախ կուգամ
աստ վասն զի զուարճութիւն կայ . Եւ
կը յուսամ , վսեմափայլ տէր , որ մերթ
ընդ մերթ կը տեսակցինք աստ , վասն
զի կը կարծեմ որ ձեր զրօսանքին հա-
մար կ'ուղեւորիք :

— Նախ զրօսանքիս և միանգամայն
դորձի մը համար : Ասկէ զատ կը սի-
րեմ պտրտած երկիրներուս բարքերն
ու սովորութիւններն ուսնիլ : Ես Փրան-
սական գաղթականութեան մը քաղա-
քացին եմ , և երբէք տեսած չեի ըլ-
քրանսա :

Ա,մեն բան ուշագրաւ է աստ ինձ
համար , այս ազնիւ ընկերութեան սո-

վորութիւններէն սկսեալ մինչեւ դա-
տաստան տեսնելու եղանակն :

Մեծ հետաքրքրութեամբ մտիկ ը-
րի անցեալ օրի մահ դատապարտուած
երիտասարդին դատաստանն :

— Արդարեւ լրագիրք պատմեցին
թէ ոճրագատ ատենին ամեն նիստե-
րուն ներկայ գտնուեր էք :

— Լրագիրք իմ վրայ ալ կը խօսին :

— Շատ բնական է : Ձեր անձը դա-
տաստանին ներկայ գտնուողներուն ա-
մենուն ալ ուշագրութիւնը գրաւած է :

Տիկին Տիսնէյ ալ անդ էր . ձեզ
տեսօեր և մեծ փափաք ունեցեր է ծա-
նօթանալու :

— Ուրեմն շատ ուրախ եմ հոն եր-
թալուս վրայ : Այսպիսի բարեբաղդու-
թիւնք Փարիզի մէջ միայն կը հանդի-
պին : Ես կը փափաքէի ոճրագործի մը
դատաստանը լսել : Տեսայ և այս ե-
րեկոյն գեղեցիկ կնոջ մը տունն անցու-
նելու հրաւիրեցայ : Ճշմարիտ խօսելով ,
յուսացածէս շատ աւելի է :

Բայց ըսէքինձ , պարո՞ն , կը կար-

ՃԷ՞ք որ այն տղան յանցապարտ է :
—կը կարծեմ :

—ինձ այնպէս թուեցաւ թէ երկ-
բայութիւնք կան :

—Խոստովանիմ ձեզ, վսեմափայլ
տէր, թէ ես շատ զբաղած չեմ այդ-
գործով : Դասական կաղէթ տէ թրի-
պիւնօ լրագիրը շատ չեմ կարդար :
Սակայն ըսին ինձ թէ այդ երիտասարդ
նամակ մը գրեր է սպանեալ կնոջ, և
այն նամակն երեւան ելած է :

—Այո՛, ճշմարիտ է, ծանրապէս
կ'ամբաստանէ զայն :

—Միւս կողմէ, երբոր երդուեալ
դատաւորք կը դատապարտեն զայն,
հարկ է որ աներկբայապէս համոզուած
լինին անոր յանցաւորութեան :

—Իրաւունք ունիք, պարոն . ինձ,
որ Փրանսական դատավարութեան վը-
րայ կ'սքանչանամ, չվայլեր խծբծել
դատավճիռ մը, զոր լուսամիտ և ան-
կախ մարդիկ տուած են :

Բայց ներում կը ինդրեմ ձեզնէ,
պարոն, այսպիսի տխուր նիւթի մը վրայ
ձեզ հետ խօսելուս համար :

Եւ որովհետեւ կը հաճիք փոխա-
նորդել Տիկին Տիսնէյի երբոր նա հիւ-
րընկալութեան կ'զբաղի, պիտի համար-
ձակիմ աղաչել ձեզ, որ իմ ներկայա-
ցուցիչս լինիք այս ընկերութեան մէջ,
որ բոլորովին նոր է ինձ համար : Թե-
րեւս քիչ մանյարմար եմ հասակիս
պատճառաւ, բայց կը յայտնեմ թէ
անհունապէս հաճելի է ինձ :

—Երբոր աղնուական և հարուստ է
ոք ձեզ պէս, վսեմափայլ տէր, ըստ
Պ. Թոլպիաք ծիծաղելով, միշտ երի-
տասարդ է Փարիզի մէջ : Այս կարծի-
քըն ունին այն ամեն գեղանի կանայք,
որ հինգշաբթի օրերն Արապէլլայիտունը
կը գումարին, և որովհետեւ կը ներէք
ինձ ներկայացուցիչ լինել ձեզ . . . :

—Ո՛, ամենայն սիրով, և եթէ բա-
րեկամներ ունիք աստ, չափազանց
ուրախ կը լինիմ եթէ զանոնք ալ ճան-
չեմ :

Բայց ձեր մարդասիրութենէն ո-
գուտ քաղելէ առաջ պէտք է որ քիչ
միմ վրայ խօսիմ ձեզ . վամն զի կրնաք

սխալ հասկնալ այն պատճառն՝ որ զիս
կը մղէ յաճախել փարիզեան ընկերուա
թիւններն իմ ծեր հասակիս վայլածէն
առելի, ինչ որ ալ ըսէր դուք :

Ես իմ ազգատոհմիս վերջինն եմ,
վասն զի միակ սիրելի զաւակս կորուսի
վերջին ժամանակներս :

Պ. Թողլիաք կարեկցական շարժում
մըլրաւ :

—Հնդկաստանի մէջ մեծ հարստուա
թիւն ունիմ որ Պետութեան պիտի
մնայ՝ եթէ այժմէն չկտակեմ. ուստի
կուզեմ թողուլ այն մարդուն թոռանց,
որ ժամանակաւ հօրս կեանքն ազա-
տած է :

Դժբաղդաբար, չեմ ճանչեր անոր
թոռններն, և գտնելու համար է որ եւ-
կած եմ Եւրոպա :

—Ամենայն սիրով կ'օգնեմ ձեզ,
վսեմափայլ տէր, այդ ազնիւ դործը
կատարելու, ըսաւ փութով Թողլիաք՝
մեծագումար դրամ շահելու առիթ մը
հոտոտելով :

—Ենորհակալ եմ, պարո՞ն, ըսաւ

Հնդիկն, և աներկբայ եմ որ ձեր ըն-
դարձակ յարաբերութեանց շնորհիւ
կրնաք թանկագին տեղեկութիւններ
հայթայթել ինձ :

Հօրս բարեկամն սպայ էր անգլիա-
կան զօրաց և Օ՛Սիւլիվան կը կոչուէր :
—Օ՛Սիւլիվան, կրկնեց Պ. Թողլիաք.
Ճամանակապետն է ը-
սածնիդ :

—Որ հետեւակազօրաց ՅՅրդ գուն-
դին մէջ կը ծառայէր, շարունակեց
նապապը :

—Պոմպայի կուսակալութեան մէջ,
յարեց հրեւը :

—Ճշդիւ :

—Եւ որ վախճանեցաւ ի Բունահ
1814ին :

—Գիտէ՞ք զայդ, գոչեց Հնդիկն,
ուրեմն ժառանգներն ալ կը ճանչէք
թերեւս : Ա՛հ, պարո՞ն, եթէ կարենաք
տեղեկութիւն մը տալ ինձ անոնց վը-
րայ, յանհունս շնորհապարա կ'ընէք
զիս :

Պ. Թողլիաքի դէմքը դիտելու ար-
ժանի էր :

Զարմանք, ընչափաղցութիւն և սըրտատանջութիւն միանդամայն կ'արտաշյատէր :

Մանաւանդ զարմանք, և արդարեւ ապշելու բան էր :

Օ՛Սիւլիվանի ժառանգութիւնն այդ բաղդախնդիրն զբաղեցնող ամենամեծ գործն էր : Յատկապէս անոր համար եկած էր Լոնտրայէն, և մէկու մը չէր յայտնած՝ ի բաց առեալ ոստիկանական պաշտօնատան մէջ ունեցած պետքը :

Եւ ահա, յանկարծ, Օ՛Սիւլիվանի սերնդոց հետքը դանելու համար յատկապէս Բոնտիշէրիէն եկող մարդ մը կ'ենէր իւր առջեւ :

Այն ժառանգութիւն իրրեւ զիւր սեփականութիւն կը նկատէր Պ. Թողարկիաք, գոնէ շահագործելու ոսկեհանք մը, Քալիֆորնիոյ հանքերուն շատերէն աւելի ճոխ :

Ուստի բնական էր կասկածիլ օտարականէ մը, որ յանկարծ կուգարիւր հաշիւներուն մէջ տեղը կ'ընկնէր :

Սակայն, այդ օտարական իրեն դէմ մրցելու երեւոյթ չունէր, որովհետեւ, ընդհակառակն, իւր հարըստութիւնը վախճանեալ Օ՛Սիւլիվանի սերունդին թողլու խօսք կ'ընէր :

Այս գովանի դիտաւորութիւն արժանի էր ուշադրութեան, և Թողարկիաք, իւր շփոթութենէն սթափելով, որոշեց խոհեմութեամբ գործել, և նախ ըստուգել թէ նապապը կը ծածկէ՞ր արդեօք իւր ճշմարիտ դիտաւորութիւնները :

Վսեմափայլ տէր, ըսաւ կարճ լուսւթենէ մը յետոյ, կը զարմանաք իմ այսպէս լաւ տեղեկութիւն ունենալու վրայ, և արդարեւ չէիք կրնար սպասել այս զուարճական դահլճի մէջ հանդիպիլ Ֆլրանսացւոյ մը, որ ասկէց վաթսուն տարիէն աւելի առաջ Փարիզէն քանի մը հազար փարսախ հեռի մեռած սպայի մ'անունը գիտնայ :

Պարտիմ ըսել ձեղ թէ ես երկար ժամանակ Անդլիա բնակելով բարեկամութիւն ունեցած եմ Հնդկաստանի

Բնկերութեան տնօրէնի մը հետ , որ
յաճախ այդ ՕՌիւլիվան հազարապետ
տին և անոր ժառանգութեան վրայ կը
խօսէր ինձ :

—Ուրեմն հարստութիւն թողածէ ,
հարցուց նապապն յոյժ բնական դէմ-
քով :

—Բաւական մեծ հարստութիւն ,
պատասխանեց Թողպիաք , որ չէր ու-
զեր շատ բացուիլ , և այն հարստու-
թիւն չէ կրցած ժառանգներուն յանձ-
նուիլ՝ այս պատճառաւ որ ո՞վ և ո՞ւր
մինելնին յայտնի չէ :

—Ուրեմն հարուստ են արդէն :

—Պիտի լինէին եթէ ներկայանային
և իրենց իրաւունքն ապացուցանէին :
Բայց մինչեւ ցարդ ոչ ոք պահանջեց
ժառանգութիւնը :

Սակայն գրեթէ ստուգուած է որ
ՕՌիւլիվան ազգատոհմը շիջած չէ :

Հազարապետը չորս քոյր ունէր ,
որոց ամենն ալ զաւակներ ունէին , բայց
թշուառութեան մէջ մեռած ... և ա-
նոնց զաւկներն ալ ցրուած են . . . :

—Ի՞նչպէս չկրցի աւելի կանուխ
լսել այդ տխուր պատմութիւն , հա-
ռաչեց ձագիէր իշխանն :

—Այլեւայլ ժամանակ հետախու-
զութիւնք եղան , բայց շատ ուշ : ՕՌիւ-
լիվանի հարստութիւնը գոյացած է իւր
հողերէն , զորս ունէր Քանատայի մէջ՝
ուր զինուորական ծառայութիւն ը-
րած էր , և որք իւր կենդանութեան
ժամանակ արժէք չունէին : Բայց յետոյ
քաղաք մը շինուելով այդ հողերուն
վրայ , բարձր գինով վաճառուեցան իւր
մահուընէն յետոյ : Այս է պատճառն
որ անոր գոյից խնամակալը չէր կրցած
ժառանգները գտնել :

Ժառանգը պարտիմ ըսել , վասն զի
մէկ հատ կրնայ լինիլ : Լստ անգլիա-
կան օրինաց , կողմնական գծով ամե-
նէն մերձաւորին կ'ընկնի ժառանգու-
թիւնն :

Այսպէս , եթէ Պ. ՕՌիւլիվանի մէկ
քեռորդին կայ մնացած , նա կը զինի
ժառանգ և ոչ ուրիշ մէկ քրոջը թու-
ըր , սա ալ միւս քրոջ թոռնորդիէն ա-

ռաջ կ'անցնի , և այսպէս կարգաւ :

— Շնորհակալ եմ , պարո՞ն . անհը-նար է աղկէ աւելի պարզ և յստակ կերպիւ բացատրել այդ աղդատոհմին վիճակն , և ես պէտք եղած ժամանակ օգուտ պիտի քաղեմ այդ տեղեկութիւններէ , զորս այդպէս ազնուաբար կուտաք ինձ :

— Կրնա՞մ հարցնել ձեզ թէ ի՞նչպէս օգուտ պիտի կրնաք քաղել այս տեղեկութիւններէս , ըսաւ Պ. Թողարկաք քիչ մը վարանմամք :

— Շատ պարզ է : Եթէ հօրս բարեկամին քեռորդին գտնելու բարեբաղդութիւնն ունենամ , հարստութիւնըս միւս զրկեալ ժառանգներուն կը բաժնեմ :

— Աղկէց աւելի արդար գործ չկըր-նար լինիլ : Այն խեղճերն , և խեղճ պարտին լինիլ , վասն զի եթէ հարուստ լինէին , անծանօթ չէին մնար , այն խեղճերը , կը ըստեմ , ձեր շնորհիւ ժառանգած կը լինին իրենց բաժինը՝ զոր օրէնք կը զլանայ իրենց . կ'օրհնեն

զձեզ , և դուք տեսնելով անոնց եր-ջանկութիւնը , կը բերկրիք . վասն զի , եթէ կրցի լաւ հասկնալ ձեր դիտաւո-րութիւնը , դուք անոնց բարերարել կ'ուզէք :

— Ո՞հ , այո՞ , գոչեց նապապը , կ'ը-սեմ անոնց . «Եկէք , դուք իմ զաւկներս էք , իմ բոլոր ունեցածս ձերն է » :

Եւ ո՞րչափ ուրախ պիտի լինիմ եթէ ընտանիք մը գտնեմ , ես որ միայնակ եմ աշխարհի վրայ :

Դժբաղդաբար երազ է այս :

— Թերեւս , ըսաւ իսկոյն Պ. Թող-պիտաք :

— Աւա՛զ , կ'ուզէի յուսալ որ այս ե-րազ երանար . բայց դուք չըսի՞ք ինձ հիմա թէ ամեն խուղարկութիւնք ան-պտուղ ելած էին : Ի՞նչպէս կրնամ ես , որ Հնդկաստանի խորերէն կուգամ , գտնել ինչ որ անգլիական իշխանութիւնք ի զուր վնտուած են :

— Անշուշտ , եթէ դուք ինքնին ո-րոնէք , հաւանական է որ չյաջողիք : Բայց ուրիշ մը կրնայ որոնել ձեր տեղ :

— Ուրիշ մը , ո՞վ : կը ճանչէք այն -
պիսի անձ մը , որուն կարենամ յանձ -
նել այդ պաշտօն :

— Ո՞չ , բայց կրնայ դժոնուիլ : Զէք
գիտեր թերեւ թէ Ֆրանսայի և Անգ -
լիոյ մէջ մարդիկ կան որոց արհեստն
է այդ տեսակ հետախուզութիւններ
ընել : Ես շատ մարդ կը ճանչեմ Փա -
րիզի մէջ , և կրնամ այն հետախոյզներէ
մին ճանչյնել ձեզ :

— Ո՞հ , պարո՞ն , ո՞րշափ շնորհա -
պարտ կ'ընէք զի՞ :

— Ես ալ շատ ուրախ կը լինիմ ձեզ
հաճելի լինելով : Սակայն պարտիմ նախ
ծանուցանել ձեզ թէ այդ հետախոյզք
ձրի չեն աշխատիր : Մինչեւ իսկ բարձր
դին կը պահանջեն իրենց ծառայու -
թեան :

— Հոդ չէ , ինչ որ ուզեն կը վճա -
րեմ : Եթէ գործի սկսելու համար գու -
մար մը տալ հարկ է , պատրաստ եմ
տալ :

— Ուրեմն , ըստ Պ. Թողպիաք , ո -
րուն աչերը կը փայլէին , կրնամ խոս -

տանալ ձեզ թէ մինչեւ քանի մ'օր
գործունեայ և հանճարեղ մարդ մը կը
զրկեմ ձեզ :

Վաղը կը գրեմ Լոնտրա և կը խընդ -
րեմ որ մինչեւ այսօր այդ ժառանգու -
թեան վրայ հաւաքուած տեղեկու -
թիւններն ինձ հաղորդեն , որպէս զի
ես ալ դժոնելիք մարդուս ծանուցանեմ ,
և համոզուած եմ որ կը յաջողի :

Հետախուզութիւնք ապարդին եւ
զան , որովհետեւ այնպիսի մարդոց ձե -
ռօք կատարուեցան որք շահ մը չու -
նէին գործին մէջ :

Գործակատար մը , որուն գեղեցիկ
վարձ մը խոստանաք , Անգլիոյ բոլոր
պաշտօնական հետախոյզներէն աւելի
լաւ և աւելի շուտ կը կատարէ :

— Աստուած լսէ ձեզ , պարո՞ն , և
որովհետեւ կը հաճիք այդշափ մեծ
ծառայութիւն մ'ընել ինձ , կը յուսամ
որ ձեզ քիչ օրէն վերատեսնելու պա -
տիւը կ'ունենամ :

— Պատիւն ինձ համար պիտի լինի ,
և եթէ ձեր վսեմութիւնը կը հաճի

ըսելինձ թէ ուր կրնամձեղ տեսնել...

— Կրանտ-Օթէլ կը բնակիմ . . . առայժմ, վասն զի գոնէ տարի մը ֆրանսա կենալու պարտաւորեալ լինելով, դիտաւորութիւն ունիմ տուն մը գնելու, ուր կարենամ պատշաճաբար բնակիլ:

Մեք՝ Արեւելցիքս՝ ընդարձակ ապրելու վարժուած ենք, և եթէ կարենամ մեծ ամարանոց մը գտնել Փարիզի շրջակայներն, հանդերձ ծառաստանով . . .

— Ես կը ճանչեմ հատ մը, որ կը ռնայ յարմարիլ ձեղ. եթէ համեմ, կը հարցնեմ և կը հասկնամ թէ տէրը կը հաճի վաճառել:

— Ստուգիւ, պարո՞ն, զիս կ'ամըշցընէք, և չեմ գիտեր ի՞նչպէս յայտնեմ ձեղ իմ. . .

Նապապին շնորհակալութիւններն ընդմիջեցան Տիկին Տիմնէյէն, որ իւր Պրէզիլացիները թղթախաղի սեղանի մառջեւ զետեղած էր, և կը վերադառնար իւր ուշադրութիւնն ու ժպիտ-

ներն իւր ամենէն նշանաւոր հիւրին նուիրելու :

— Վսեմափայլ տէր, ըսաւ իւր ամեն շնորհները պարզելով, բարեկամուն հիներս պիտի զշարին Պ. Թողպիաքի դէմ, ձեղ այսպէս գրաւած լինելուն համար : Ներեցէք որ ձեղ ներկայացընեմ զանոնք :

Նապապն ալ թոյլ տուաւ իբրեւ իշխան մը, որ մարդկային ազգին գեղցկագոյն կէսին մեծարանքն ընդունելու վարժուած է :

Հնդկաստանի մէջ կանայք ամեն ճիգ կը թափեն իրենց տիրոջ հաճոյ լինելու համար . և ձափէր կրցաւ կարծել թէ տակաւին իւր Պահուրի պալատին մէջ բազմած էր, վասն զի Արապէլլայի սիրուն ու վառվռուն հիւրերն ամեն շողոքորթական յարգանք շռայլեցին իրեն :

Դիտէին որ միլիոններ ունէր և ծախսելու եկած էր ի ֆրանսա :

— Պաքարա խաղալ գիտէ՞ք, տէ՛ր իշխան, հարցուց Անգլիուհին՝ երբոր

գեղուհեաց ներկայացումն աւարտեցաւ :

—Գիտեմ, պատասխանեց աղնիւ օտարականը, Բոնտիշերիի մէջ շատ կը խաղան . . . բայց ես չեմ սիրեր :

—Լանսքընէ կը սիրէ՞ք, հարցուց տիկինը փութասիրտ :

—Ոչ, ամենէն աւելի սիրած խաղանէ . . . պիտի ծիծաղիք իմ վրայ . . . այն՝ որով կ'զբունուր դժբաղդ կինն երբոր սպաննուեցաւ . . . Հաճբերութէն . . . այսպէս չէ՞ք կոչեր :

Ոչ ոք կ'սպասէր այս ակնարկութիւն այն եղեռնական դատին, որոյ վրայ կը խօսէր տակաւին համայն Փարիզ, և քիչ մը շփոթեցան Տիկին Տիսնէ յի նորհալի հիւրերը :

Կը յուսային որ նապապը պաքարայի պանքան պիտի բռնէր, և շատ խստութիւն ցոյց չպիտի տար գեղեցիկ ձեռներու խարդախութեանց :

Ուստի շրթունքնին ծռեցին երբոր մեծափարթամ իշխանն յայտնեց թէ փոքր քաղաքացեաց սիրելի խաղը կը

նախընտրէր, խաղ մը զոր միայնակ կը խաղան, և ուր՝ հետեւաբար՝ անհնարին է դրամ կորսնցնել :

Արագէլլա իւր գեռատի բարեկամուհիներէն աւելի զգածեալ երեւցաւ :

Իբրեւ անգլիացի, յոյժ գիւրազգածէր, և յուզուեցաւ այն խօսքէն, որ քանի մ'օր առաջ գեղանի երիտասարդի մը գէմ արտասանուած դատավճիռը կը յիշեցնէր իրեն :

Նապապը նշմարեց այն շփոթութիւն՝ որոյ մէջ ձգեց հիւրենկալ դահլընին նաղելագեղ ասպնջականուհին, և որովհետեւ չէր ուզեր տիրեցնել զայն, փութաց մեղմացնել իւր բասծ խօսքն:

—Հաճբերութէն կը խաղամ երբոր առանձին մնամ Պահուրի պալատիս մէջ, ըստ : Բայց չեմ գժկամակիր ուրիշ թղթախաղերով ժամանակ անցունել, երբոր այսպիսի սիրուն ընկերութեան մը մէջ գտնուելու բարերազդութիւնն ունիմ :

Եթէ այս տիկնայք պաքարա խաղալ կ'ուզեն, պատրաստ եմ իրենց հրամանին :

— ծշդիւ խաղին սակն աւարտեցաւ,
և խեղճ կիւսմթավ կորսնցուց իւր բոլոր
դրամն , ըստ գեղեցիկ խարտիչուհի
մը , որ Հէրմինի քաղցրիկ անուան կը
պատասխանէր , և իւր անունէն աւելի
քաղցրագոյն աւերով կը նայէր նապա-
պին :

— Նորին վսեմութիւն կրնայ անոր
տեղն անցնիլ յաջողապէս , գոչեց Թու-
պիաք :

Եւ , Սրապէլլայի մօտենալով , ցած
ձայնիւ քանի մը խօսք ըստ անգլիե-
րէն , զոր Հնդիկը չէր կրնար հասկնալ,
եթէ , ինչպէս յայտարարած էր , մի
միայն ֆրանսերէն և իւր երկրին լեզուն
գիտէր :

Ստուգիւ շատ քաղաքակրթեալ էր
Հնդիկն և չէր խորչեր Փարիզուհիներէն ,
վասն զի յոյժ ճահաւոր ներբողներ ուղ-
ղեց օրիորդ Հէրմինիի :

Մինչեւ իսկ իւր թեւն անոր ընծա-
յելու աստիճանն հասուց քաղաքավա-
րութիւնն , հակառակ իւր հայրենեաց
սովորութեան , և կանանչ սեղանի

առջև բազմեալ կենցաղասէրք հետա-
քրքրաշարժ տեսարանի մը ներկայ
գտնուեցան , այն էր՝ կիսաշխարհի իշ-
խանուհոյ մը հնդկաստանցի իշխանի
մը թեւը մտնելով ի խաղ առաջնոր-
դելն :

Երբոր այս քիչ շատ անյարմար զոյ-
գը դահլիճէն կ'անցնէր , Պ. Թոլպիաք
Տիկին Տիսնէյի հետ տաք խօսակցու-
թեան մը բռնուած էր :

Անշուշտ Պահուրի նապապին վրայ
կը խօսէին , որոյ վրայ կեդրոնացած էր
իրենց բոլոր ուշադութիւնը , վասն զի
Օ՛Ռիվիվան հաղարապետին ժառանգ-
ներուն միլիոններ բերելու համար յատ-
կապէս ֆրանսա եկած էր :

Եւ շատ բնական էր այս , վասն զի
Թոլպիաք լուրջ մարդ մ'էր , և մինչեւ
իսկ զրօսանաց մէջ աչքէ չէր կորսըն-
ցընէր գործերն , և տիկին Տիսնէյ ալ
Թոլպիաքի մտերիմ բարեկամն էր :

Այս եղաւ Ալպիոնի այդ սիրուն
դստեր արտասանած վերջին խօսքը .

— Դրամը կորսնցնելու եղանակէն

պիտի տեսնէք թէ շատ հարուստ է :

Թողպիաք գլխու շարժմամբ մը պատասխանեց, որ կը նշանակէր . «Անհոգ եղիք, ես պիտի դիտեմ» :

Եւ գնաց նստաւ խաղի սեղանին առջեւ, ուր Ասիացին եկած բազմած էր:

Ճափէր, Հէրմինիի քով նստած, երկար խօսակցութեան մը բոնուեր էր, որոյ մէջ Արագէլայի անունը կը յեղյեղուէր :

—Ես անոր մտերմագոյն բարեկամն եմ, կ'ըսէր խարտիչուհին, ինձմէ գաղտնիք չունի :

—Ես կը փափաքէի ձեր գաղտնիքն իմանալ, կ'ըսէր փաղաքուշ օտարականը:

Խաղացողներն ակներև գոհութեամբ ընդուներ էին այս սեղանաւորն՝ որ ծայրագոյն Արեւելքէն կուգար կ'ընկնէր:

Բաւական փոքր գումար մը մէջերնին բաժնած էին, զոր վայելաշուք հրաւիրեալ մը կորուսած էր, որոյ անունը պարզապէս կիւսթավ կը կոչէին այդ օրիորդք, և կը յուսային որ նապազն աւելի ընդարձակ կեր պիտի տար իրենց :

Կոլքոնտի ծովախունքէն եկող մարդ մը գանձեր պարտի ունենալ դրագանին մէջ :

Ճափէր թղթապանակ մը հանեց դրագանէն, և հաղար ֆրանքնոց տոմսակներու ծրար մ'եւ երկայնագոյն մատենիկ մ'առաւ մէջէն :

—Ես չեմ սպասեր թուղթ խաղալ այս իրեկուն, ըստ մեղմով, քսան հազար ֆրանքէն աւելի չկայ վրաս, բայց աւասիկ Ուոչիլտի վրայ քաշուած չէքէրու մատեանս, և կ'աղաչեմ այս պարոններ և մանաւանգ տիկնայք որ բերած պանքտոմներուս փոքրիկ գումարին վրայ չսահմանափակեն իրենց խաղը:

Շողոմ միմունջով մ'ընդունուեցաւ այս առաջարկ :

Այրերը լուրջ ճակատամարտ մը տալու պատրաստուեցան, կանայք ալ առիթէն օգտելով քանի մը լուի քաղելու :

Հէրմինի մէկէն աւելի չարամիտ նայուածք ընդունեց իւր բարեկամուհիներէն, բայց փոյթ լըրաւ, վասն զի բո-

վանդակապէս անձնատուր եղած էր
այն ուրախութեան զոր կ'զգար նստե-
լով ազնուաշուք ծերունոյ մը քով, որ
տոմսակ մ'ստորագրելով կրնար Ռոչիլ-
տի մնտուկը բանալ :

—Մտուդիւ, ճշմարիտ նապապ մ'է
սա, բսաւ ինքնիրեն թուլպիաք :

Եւ սպասելով այս նապապն ուրիշ
կերպիւ կլթելու ժամուն, Արապէլլայի
ճարտարամիտ բարեկամը պարտք սե-
պեց մասնակցիլ պատրաստուած կերին :

Դեղանի Անդլիուհւոյն դահճին սո-
վորական հիւրերուն ամենն ալ բազմա-
փորձ խաղամոլներ էին, մեծ խաղեր
խաղող ակմբոց յաճախորդք, և առա-
ջին նայուածքով կրնային դատել պա-
քարայի մը սեղանաւորին կարողութիւ-
նը : Կային իրենց մէջ դեռահասներ,
բայց փորձառութիւնը շուտ կը հասնի
երբոր ծայրայեղ կեանք կը վարէ ոք
Փարիզի մէջ, և ասոնք ալ հին խաղա-
մոլներուն չափ հմտութիւն ունէին :

Միւս կողմէ պարկեշտ ալ էին, որ-
չափ կարելի է լինիլ երբոր մէկն իւր

չունեցած դրամը վտանգի մէջ դնէ :

Արապէլլա բաւական նրբամտութիւն
և թուլպիաք ալ պէտք եղածին չափ
խոհականութիւն ունէին խարդախներ
ու գողեր չընդունելու համար : Իրենց
դահճին մէջ թուղթ չէին գողնար և
կասկածելի տուներու մէջ եղածին պէս
տուրք չէր առնուեր խաղացողներէն :

Քանէո՞ն կամ Մանոյ ըսուած բանն
անծանօթ էր անդ :

Միամիտ օտարական մը կրնար հա-
ւատալ թէ պատուաւոր ընկերութեան
մը մէջ կը գտնուէր, վասն զի այրերը
կանոնաւոր վարք ունէին, կանայք ալ
վար չէին մնար անոնցմէ :

Նապապն այնչափ դիւրախար չէր
թերեւս, բայց անսահման հաճոյք
մ'զդալ կը թուէր այս զուարթ ընկերու-
թեան մէջ, և անշուշտ ինքն ալ հա-
ճելի լինիլ կ'ուզէր, վասն զի ծանոյց
թէ կ'ընդունէր անսահման գումարնե-
րու վրայ խաղալ, և թէ արտօնութիւն
կուտար տիկնանց որ պարզ խոստումով
խաղան :

Նոքա ալ հաճութեամբ ընդունեցին, միայն թէ այդ թոյլառութիւն շահաւոր չեղաւ անոնց, վասն զի խաղին սկիզբէն՝ նապապին բաղդն յաջող գնաց :

Շահեցաւ, դարձեալ շահեցաւ. իւր հակառակորդք, իրենց վնասն հանելու համար, կրկնապատկեցին, յետոյ եռապատկեցին իրենց դրաւը : Բայց նապապը շահեցաւ միշտ :

Ուսնց համար պայքար չեղաւ, այլ չարաչար պարտութիւն, և Հնդկին յաջողուածը շարունակեց մինչեւ որ բոլորովին սպառեցաւ ռազմամթերքն այն անխոհեմներուն, որք կը համարձակէին մարտնչել միիոնատէր օտարականին դէմ:

Երկու ժամու մէջ ձափէր երկու հաղարի չափ լուի գանձած, միանգամայն առնելիքւոր եղած էր հինգ վեց գեղուհեաց վրայ, որք իրենց պարտքը վճարելու համար կը յուսային բնաւ դըրամ չհանել իրենց քսակէն :

Հէրմինի առնուազն հաղար երկու

հարիւր ֆրանք կը պարտէր : Թողպիաք երեք հաղար ֆրանք կորուսած էր, Արապէլլա խաղացած չէր :

Բաւ համարած էր պարզ հանդիսատես լինիլ, և երբոր խաղը վերջացաւ, վերստին առանձնախօսութիւն մ'ունեցաւ Թողպիաքի հետ :

Անգլիերէն հարցումներն անշուշտ խաղին և նապապին վրայ էին . վասն զի Թողպիաք, անկէ բաժնուած ժամանակ, ըստ մաքուր փարիզերէնով.

— Զաներ (չգողնար), ապահով եմ, վասն զի կը հասկնամ, և մինչեւ վերջը դիտեցի :

Ճափէր իշխանն, համեստ իւր յաղթութեան մէջ, դաւաթ մը թէյ ընդունեց Տիկին Տիանէյի սպիտակ ձեռքէն, բայց ընթրիքի չկրցաւ կենալ հակառակ իւրեն եղած թախանձանաց, և հրաժեշտ առաւ խոստանալով ներկայ դանուիլ յառաջիկայ դումարման, և տլիտուր մ'ընծայել պարտելոց :

Թողպիաք, մինչեւ յարկին դուռը նապապին յուղարկաւոր երթալով, վե-

ըլստին խոստացաւ թէ քանի մ'օրէն
գործակատար մը պիտի զրկէր , որ հա-
զարապետին ժառանդները գտնելու
գործին վրայ պիտի բանակցէր իրեն
հետ :

Նապապը ջերմ շնորհակալութիւն
յայտնելով՝ անոր երկու ձեռքը սեղ-
մեց սիրալիր , և դուրս ելաւ իւր սե-
ւամորթ ծառային հետ , որ նախասե-
նեկին մէջ կ'սպասէր :

Այդ հաւատարիմ ծառայ , որ իւր
ակրոջմէն չէր զատուեր երբէք , մինչեւ
իսկ ոճրադատ ատենին մէջ , այդ փաթ-
թոցաւոր և քաֆթանաւոր ծառայն
սեւամորթ չէր , թէեւ մարմնոյն գոյնը
կը մօտենար երենոսի գոյնին :

Ո՞չ Ա.փրիկեցւոց պոկօշ բերանն ու-
նէր , ո՞չ գոռուղ մազերն , ո՞չ ալ անոնց
դիւրահաղորդ և բուռն բնաւորութիւնն:

Սպասաւոր մանկանց և նաժշտաց
հետ նախասենեկին մէջ ժամերով սպա-
սած ժամանակ արձանի մը պէս ան-
շարժ կեցած , բերանը չէր բացած :

Ճափէրի կառքը կ'սպասէր դրանն

առջեւ , գեղեցիկ լանտոյ մը , համա-
զգեստեալ կառապանով :

Պահուրի իշխանն անոր մէջ մոտաւ
իւր հաւատարիմ սեւամորթին հետ , և
երիվարները կրանտ—Օթէլի ճանբան
բռնեցին :

—Էյ , տէր իմ , հարցուց ծառայն
իւր նապապին :

—Էյ , տղա՛ս , չեմ զղջար այս աղ-
ջըկան տունը գալուս վրայ , պատաս-
խանեց իշխանն , որ անշուտ Բոնտիշէ-
ռիի արուարձանը ծնած չէր . խօսեցու-
ցի զթոլպիաք և շատ բան իմացայ :

Տիկին Տիսնէյի դահլճին մէջ կրնային
նապապ կարճել գեղեցիկ ծերունին ,
և անոր ծառայն ալ Քորումանտէլի ծո-
վեզը ծնած արաբ մը :

Թայց եթէ Արապէլլայի հիւրերէն
կամ բարեկամներէն մին լսէր անոնց
կառքին մէջ ըրած խօսակցութիւնն ,
իսկոյն ծանր կասկած կ'զգար անոնց
ստանձնած աղգութեան վաւերակա-
նութեանը վրայ :

Տիկնանց հետ խօսած ժամանակ

Պահուրի իշխանին կեղծած օտար արտասանութիւնը բովանդակապէս անհետ եղած էր, և մունջ ծառային լեզուն յանկարծ բացուեր էր:

Մեծ դիւրութեամբ լաւ ֆրանսերէն կը խօսէր. մինչեւ իսկ փարիզեան արտասանութիւն ունէր:

Իւր ձեւերն ալ փոխուած էին. կատարեալ՝ բայց ակնածաւոր ընտանութիւն մ'ունէր իշխանին հետ, որում այնչափ խոնարհաբար կ'սպասաւորէր այլոց առջեւ:

Այս առեղծուածի լուծումն Արպածէթ փողցի գաղտնիքէն նուազ դժուարին էր:

Հօր մ'որդեսիրութիւնն հրաշքներ կը ծնի:

Ճափէր, նապապ Պահուրի, ամբողջապէս Պ. Լըքոքի հնարածն էր՝ Լուիի դատապարտութենէն յետոյ:

Միտքը գնելով որ մինչեւ վերջին վայրկեան աշխատի իւր զաւկին անմեղութիւնն ապացուցանելու, վաղեմի ոստիկանական գործակալն հասկցեր էր

որ ամեն բանէ առաջ ուրիշ անձնաւուրութիւն մը պարտէր հագնիլ:

Եւ այնպիսի անձնաւորութիւն մ'ընտրած էր, որուն գիտէր թէ շատ մօտէն չպիտի նայէին:

Ամեն տարի քանի մ'երկոտասանեակ օտարազգի իշխանք կուգան Փարիզ, աւելի կամ նուազ միլիոնատէր, որոց մէջ կեղծեր ու խարերայներ ալ կը գտնուին:

Խաղալու համար զայդ դեր, բաւական է դրամ ունենալ գրպանին մէջ և քիչ շատ կանոնաւոր թուղթեր:

Մինչեւ իսկ տեսնուած են օտար իշխանադներ, որք ո՛չ վկայագիր ունէին, ո՛չ դրամ, բայց լաւ ընդունելութիւն և վարկ գտած են Փարիզի մէջ:

Հայր Լըքոք ուժ աւուր մէջ բաւական մեծկակ գումար մը ձեռք բերելով, իւր ձեռնարկին ծախքը կընար վիապէս հոգալ. և ի Լոնտրա, ուր գաղտնաբար գնացեր էր համբին փախուստէն յետոյ, աթոռն ու հարստութիւնը կորուսած նապապ մը գտնելով,

անոր թուղթերը գներ էր դիւրադնի :

Բիետուշ ալ իւր հին վարպետին հետ գնացեր էր յԱնգլիա, և ինքինք յանկարծ Պահուրի իշխանին տան վերակացուի փոխուած տեսեր էր :

Ծպտման խնդիրը չէր վարանեցներ զիրենք :

Այդ մասին ոստիկանութեան վաղեմի գործակալն և նախորդ 29 թիւը կրնային մրցիլ ամենաճարտար գերասանաց հետ :

Լըքոք և իւր գործակատարը գետէին ըստ կամս փոխել ո՛չ միայն իրենց կերպարանքն, այլ և դէմքը, շարժմունքն ու ձեերու :

Լըքոք իւր ձայնն ալ փոխելու հաղուագիւտ ձիրքն ունէր, այնպէս որ անհնարին էր ճանչել :

Բիետուշ, չունենալով այդ ձիրք, ինքինք մշտնջենաւոր լուսութեան դատապարտած էր, և որովհետև հնդկերէնէ զատ ուրիշ լեզու չէր դիտեր, իւր լուսութիւնը չէր կրնար զարմանք պատճառել :

Լըքոք, եռամնեայ բացակայութեան միջոցին, ժամանակ ունեցեր էր իւր մօռուքն աճեցնելու, որ արեւելեան երկայնութեան մը հասած էր. և որովհետև քառսուն տարիէ ի վեր զինք ամբողջապէս գերծեալ տեսած էին, իւր մօրուքը միայն կը բաւէր գրեթէ ուրիշ մարդ մ'ընել զայն :

Բիետուշ վաղուց ի վեր ընչացք ունէր խողանաձև կտրտուած : Նա ալ խուզած էր իւր ընչացքն, և երեսը, պարանոցն ու ձեռները ներկած էր բաղադրութեամբ մը, զոր ինք կը շինէր, և երկար վարժութեամբ յաջողած էր ասիական երեսյիթ մը տալ իւր դէմքին :

Այսպէս այլակերպեալ, Թէրէզի գժբաղդ նշանածին երկու միակ բարեկամներն ամենայաջող մուտ մ'ըրած էին ի Կրանտ-Օթէլ :

Լրագիրք ծանուցեր էին թէ Պահուրի նապապը Փարիզ եկած էր, ո՛չ ոստիկանութիւնն, ո՛չ արտաքին գործոց նախարարութիւնը չէին կասկածած

թէ այդ անձին նապապութիւնը պիտակ էր :

Ծախսած ոսկին կշիռ ունէր , և վարած լշխանական կեանքը չէր կրնար կասկածելի ընել զայն ֆրանսական կառավարութեան առջե :

Կային թերեւս Փարիզի մէջ գաղթականական երկու կամ երեք հին պաշտօնատարք , որք կրնային ըսել թէ Պահուրի նապապ չկար , որովհետեւ Պահուր մին է այն երկու գաւառաց , որք Բոնաբէրիի երկերը կը կազմեն :

Բայց հայր Լըքոք , իրեն միայն ծանօթ եղող պատճառներով , կ'ուզէր որ անդլիերէն չդիտցող կարծուէր : Այս պատճառաւ չէր կրնար ինքզինք անդլիական սեփականութեանց բնիկ ցոյց տալ :

Նմանապէս առանց խորհրդի չէր որ Կրանտ-Օթէլն ընտրած էր , ուր շքեղ և ընդարձակ բնակարան մը բռնած էր առաջին յարկին մէջ :

Այն ահագին օթեւանի մէջ ամեն ազգէ ուղեւորք կը հանդիպին իրարու ,

նրբանցից և սանդուղոց վրայ անդուլ երթեւել կայ , որ թոյլ կուտայ անցաւոր վարձակալաց՝ բազմութեան հետ խառնուելով դուրս ենել կամ ներս մտնել :

Նապապն սկիզբէն յայտնած էր ում որ պէտք էր թէ օթեւանին սպասաւորները չպիտի մտնէին իւր նախառենեակն , և թէ կ'ուզէր որ իւր սեւամորթ սպասաւորը միայն ծառայէր իւրեն , զոր Ալի անուամբ զարդարած էր :

Ամեն ոք գիտէ թէ ասիացի իշխանք չեն ուզեր որ այլակրօնք մօտենան իւրենց աղնուաշուք անձին . այս պատճառաւ ոչ ոք զարմացաւ այդ անսովոր պատուէրի վրայ :

Բիէտուշ ալ իւր կողմէ , դռներուն և տախտակօրմերուն վրայ գչիրով ծակեր բացած , գիտողութեան հանճարեղ գրութիւն մը սահմանած էր , որով կրնար ամեն վայրկեան ստուգել թէ նրբանցքն ազա՞տ էր , այսինքն թէ մարդոց հանդիպելու երկիւղ կա՞ր :

Այս նախադդուշութեանց չնորհիւ ,

երբոր Թրանսացւոյ մը մորթ հագնիլ
ուղէր, կրնար առանց ճանչուելու վր-
տանդի դուրս ելնել իրենց բնակարա-
նէն, և ուղած տեղն երթալ:

Վերադարձի գործը դժուարին չէր:
Օթեւանը կը մոնէր համարձակ դէմ
քով, և առաջին յարկը կ'ելնէր: Եթէ
մարդ տեսնէր նրբանցքին մէջ, երկ-
րորդ յարկն ելնել կը ձեւացնէր: Իսկ
եթէ նրբանցքն ամայի էր, փութապէս
կ'երթար իւր գրպանը պահած բանա-
լիով կը բանար նապապին բնակարանին
դուռն և աներեւոյթ կը լինէր՝ վե-
րըստին սեւ մորթով և հնդկական կեր-
պարանքով երեւնալու համար:

Միայն թէ չէր կրնար գոեհիկ տղու-
կամ գործաւորի կերպարանք մոնել,
ինչպէս որ կ'ընէր երբեմն համրը լրտե-
սելու համար:

Գծուծ կերպարանքով մարդիկ չեն
ընդունուիր այն վարթամ օթեւանն,
ուր երկու աշխարհաց միլիոնատէրերը
կիջնեն:

Այս պատճառաւ Բիէտուշ հարկա-

դրեալ էր վայելուչ կերպարանքներ
ընտրել, բայց քաղաքին մէջ տեղ մը
պատրաստած էր, ուր ի հարկին կրնար
քաղաքացիի զգեստը սուկանի կամ
գործազգեստի փոխել և երկայն փե-
ղոյրն հասարակ մորթէ կամ պաստառէ
գլխարկի:

Հայր Լըքոք ալ կրնար՝ ի հարկին՝
նոյն գիւրութիւնները գործածել, բայց
խոհեմութիւն կը համարէր նապապ մնար
և պէտք չէր ունեցած տակաւին դուրս
ելնել այն գերէն՝ զոր յոյժ լաւ կը խա-
զար:

Միւս կողմէ, մինչև այն ժամանակ
գործերն իւր ուղածին պէս կ'երթային,
և յոյժ գոհ էր իւր անցուցած երե-
կոյթէն:

— Այսպէս, վարպետ, ըսաւ անոր
Բիէտուշ, կը կարծէք թէ Թոլպիաքի
կողմը պարտինք հետախուզել:

— Կը կարծեմ, բայց աներկբայ չեմ:
Միայն մէկ բանի վրայ աներկբայ եմ,
այսինքն թէ համաձայնած է Արապէլ-
լա Տիսնէյի հետ:

Լսեցի որ «Նոր բան կայ» ըսաւ նմա
անգլիերէն :

Եւ շատ ուրախ կը լինիմ որ զիս
իբրև ֆրանսական երկիրներու նապապ
հաւտացուցի անոնց :

Եթէ Թողպիաք կասկածէր թէ կը
հասկնայի անգլիերէն լեզուն որով կը
խօսէր իւր ընկերակցուհւոյն հետ, պի-
տի զգուշանար անշուշտ . իսկ այժմ
պիտի մատնէ ինքզինք :

— Ուրեմն կը յուսաք յաճախ տես-
նել զայն :

— Հնար եղածին չափ յաճախ :
Իրեն լարած թակարդէս բռնուեցաւ :
Համոզուած է արդ. թէ ես Ֆրանսա ե-
կած եմ Օ՛Սիւլիվան հաղարապետին
ժառանդները գտնել, որպէս զի անոնց
կտակեմ հարստութիւնս : Խոստացաւ
ինձ մարդ մը գտնել որ զանոնք որոնէ
ու երեան հանէ. ինձ այնպէս կուգայ թէ
Թողպիաքի կենաց գաղտնիքն այս ժա-
ռանդութեան գործի մէջ է :

— Եթէ այդպէս է, տարակոյս չմնար
թէ անգլիացի ոստիկանական գործա-

կալք ճարտար մարդիկ չեն : Եթէ դուք
լինէիք անոր տեղ, ձեր փոքրիկ գոր-
ծերը չեիք պատմեր ապահովութեան
պետին :

— Թողպիաք կը վախնար որ իւր
հաշուոյն համար աշխատիլը կրնար նըշ-
մարուիլ ոստիկանութեան պաշտօնա-
տան կողմէ և փայտ գրուիլ իւր անիւ-
ներուն տակ : Միւս կողմէ, խոհեմու-
թեամբ վարուելով, իւր ուզածը միայն
ըսաւ :

Առ այժմ մեծ բան մը չեմ գիտեր
ես : Բայց զուգագիպութիւնն մը զար-
կաւ աչքիս : Օ՛Սիւլիվան, ժառանդնե-
րը, Թողպիաքի տարփուհին և սպան-
եալ կինն ամենն ալ անգլիացի են :
Թողպիաք ինքն ալ կէս անգլիացի է :
Նախ կ'ուզեմ Օ՛Սիւլիվանի ազդակցա-
կան յաջորդութիւնը գտնել : Եթէ յա-
ջողիմ՝ օրինակի համար՝ գտնել թէ Մա-
րի Ֆասիթ Օ՛Սիւլիվանի ազդական էր,
մնացեալն ինքնին կը քալէ :

— Դժբաղդաբար, հառաչեց Բիէ-
տուշ, Լոնտրայի մէջ չկրցիք բան մ'ի-
մանալ այդ մասին :

— Փարիզի մէջ պէտք է որոնել, ըստ սուտ նապապը :

Դու այժմ Լուիի վրայ խօսէ ինձ :
Բիկաշ տեսե՞ր է զայն :

— Քաջ գիտէք, վարպետ, թէ Ռոքէմի դատապարտեալք չեն կրնար տեսնուիլ առանց յատուկ հրամանադրի :

Բիկաշ, թէեւ ոսանէն է, չկրնար Պ. Լուիի խցիկը մանել . բայց ամեն օր լուր կ'առնու անոր վրայ :

Ծեր Բիկաշս խորամանգ է, թէեւ չցուցներ : Հնար գտեր է բանտին պահնորդներէն միոյն հետ բարեկամութիւն կապելու : Օրը լիտր մը գինիի կը նստի իրեն այդ բարեկամութիւն, բայց չորս ալ կ'արժէ, վասն զի ձեր որդւոյն ամեն ըրածը կիմանայ :

Դեռ այս իրիկուն, ժամ վեցին, Մէնիլմնթանի պողոտային անկիւնի գինետան մէջ, պահնորդն ըսեր է անոր թէ Պ. Լուի իւր բոլոր ժամանակը գրելով կ'անցունէ :

— Գրելո՞վ, կըկնեց հայր Լըքոք սրտատանջ գէմքով :

Կը մտածէր թէ տարաբաղդ որդին արդեօք իւր դատապարտելոյ տպաւուրութիւնները գրի կ'առնու : Կը դողար որ յուսահատութենէն ներշնչեալ անխոհմ խօսքեր գրիչէն փախչելով՝ կընային իրեն դէմգործածուիլ վասն զի գիտէր թէ բանտերուն մէջ բան մը չկորնչիր.աչեր կան՝ որք գրեալ խոստովանութիւնները կը կարդան, ինչպէս որ ականջներ կան բերանացի խոստովանութիւնները լսող :

— Այո՛, ըսաւ Բիէտուշ, կ'երեւի թէ նամակներ կը գրէ իւր Պուլոյնի բարեկամուհւոյն . . . : Խե՛ղճ օրիորդ, երբ կը խորհիմ որ եւ եմ պատճառ իւր վշտին և Պ. Լուիի այս դառն վիճակին, կը մտաբերեմ ճիտս քար մը կապելով զիս ջուրը նետել : Ո՛րչափ բարի դէմք մ'ունի այդ գժբաղդ օրիորդ : Եթէ գիտնայիք ի՞նչպէս ընդունեց զիս, որ իւր նշանածը ձերբակալելու գնացած էի :

— Լուէ՛, կը տեսնես ահա որ սիրտս կը կեղեքես :

— Ներեցէք, վարպետ, ձեռքս չէ :

Այս տեսարան չելներ մտքէս, և կը
մոռնամ որ կը վշտացնէ զձեղ՝ երբոր
յիշեմ:

Պահ մը լուսութիւն տիրեց : Պ. Լը-
քոք այնչափ յուղեալ էր որ դժուարաւ
պիտի կրնար նապապի գերը խաղալ
պաշտշաճապէս :

Թարեբաղդաբար Թողպիաք ներկայ
չէր և չէր կրնար անոր լալը տեսնել :

—Բիկաշ ըսա՞ւ քեզ՝ ի՞նչ կը խոր-
հին ոստիկանութեան պաշտօնատան
մէջ Լուիի գործին վրայ , հարցուց ծե-
րունին իւր կոկիծը զսպել ճգնելով :

—Այո՛, պտըտած զրոյցներուն վը-
րայ խօսեցաւ ինձ , պատախանեց Բիկ-
տուշ ինքզինք բռնադատելով :

Թէ՛ առաջ մէջ և թէ՛ ի Ոռքեթ կար-
ծիք կայ թէ գործը պիտի գէշնայ եթէ
վճռաջինջ ատենին ուղղեալ խնդրագիրը
մերժուի , վասն զի Արպալէթ փողոցի
գէպքը չափազանց աղմուկ հանեց լր-
րագրաց մէջ . . . և զի ձեր որդւն
պարոն մ'է . . . :

Կըսեն որ եթէ մահուան պատիմը

շնորհուի , աղաղակ կ'ելնէ . . . պիտի
պոռչտեն թէ օրէնքն հաւասար չէ ա-
մենուն համար . . . և այլ այսպիսի բար-
բանջանք : Եթէ կ'ուղուի որ օրէնքն
հաւասար լինի , պէտք չէ դատապար-
տեալ մը գլխատել , վասն զի հարուստ
է , հասոյթներ ունի :

Սոկէ զատ , սա ալ կայ թէ երկու
վերջին դատապարտելոց մահուան պա-
տիժը մեղմացաւ , և այս երբորդ կը
լինի յաջորդաբար : Կ'երեւի թէ յաճա-
խակի տեսնուած չէ այս :

—Գեղեցի՛կ արդարութիւն , որով
մարդու մը կեանքն իրմէ առաջ դա-
տապարտեալ դժբաղդից աւելի կամ
պակաս բաղդաւոր ելնելէն կախում ու-
նի , ըստ Պ. Լըքոք դառնութեամբ :

Եւ յարեց հեղձամղձուկ ձայնիւ .

—Ո՞րչափ ժամանակ կը կարծեն թէ
կը մնայ մեզ :

—Ամիս մը , վարպետ , մրմնջեց Բիկ-
տուշ : Այսօր մայիս 5 է . . . վերաքըն-
նութիւնն յունիսի առաջին օրերէն ա-
ռաջ չկրնար դատուիլ , եթէ . . .

—Աւարտէ:

—Եթէ յատկապէս հրաման չտրուի
որ վճռաջինջ ատենի դատաւորք աւե-
լի առաջ կատարեն զայդ դործ :

Բժիշկին դործն . . . որ . . . կը
յիշէք . . . կին մը թունաւորած էր աս-
կէց տասն երկու տարւոյ չափ առաջ,
ութ աւուր մէջ լմնցաւ :

—Ութ աւուր, կրկնեց ծերունին
սարսռելով: Ո՞չ . . . ո՞չ . . . Աստուած
չպիտի թողու որ զաւակս ազատելու
համար ամեն բան ընելէս առաջ մեռ-
ցընեն զայն :

Բիկաշի միջոցաւ տեղեկութիւն
ա՛ռ . . . Եթէ ժամանակը փութացնեն,
իմացու ինձ . . . որպէս զի ուրիշ ստո-
րագրութեամբ նամակ մը գրեմ ընդ-
հանուր դատախաղին և յայտնութիւն-
ներ խոստանամ . . . : Նամակն Անդի-
այէն եկած լինի . . . հարկ կը լինի
յայնժամ սպասել այդ վկայի հասնե-
լուն, որոյ յայտնութիւնք կրնան ամեն
բան փոխել . . . այսպէս ժամանակ կը
շահինք . . . և ժամանակը Լուիի փրկու-
թիւնն է :

Ասկէ զատ, չեն համարձակիր փոխ-
թացնելգործը : Կ'զգան թէ երկրայելի
կէտեր կան : Բարձրագոյն ատեանն ի-
րաւագիտական որոշ կէտերու վրայ կը
հիմնէ զիւր վճիռ : Բայց անդ նստող
դատաւորք ալ մարդ են, և եթէ նոր
ապացոյցներով Լուիի անմեղութիւնն
յայտնուի, կրնան ձեւական թերու-
թիւններ գտնել դատավարութեան մէջ:

Բիէտուշ մտիկ կ'ընէր լուութեամբ :
Հայր Լըքոքի պէս կը խորհէր, բայց չէր
խարեր ինքինք պատիր յուսով . չէր
հաւատար դատավարութելոյն անմեղու-
թիւնն ապացուցանելու հնարաւորու-
թեան :

—Այո՛, ըստ առաւել զիջմամբ
քան համոզմամբ . պէտք է այնպիսի
հարուած մը տալ որ ազդեցութիւն ընէ:

Եթէ կարենանք, օրինակի համար,
գտնել այնպիսի վկայ մը որ յանձն առ-
նու երդնուլ թէ պորմի Անդլուհին
սովորաբար մարդ մը կ'ընդունէր, որ
ո՛չ Պ. Լուի էր, ո՛չ ալ կոշկոճամահ վա-
ճառականն . . .

— Այդ շրաւեր : Դատակնիքը տըր-
ուելէն յետոյ ոչ ոք ձեռնհասութիւն
ունի լոելու զայդ վկայ :

— Սակայն եթէ գանուի...: Կեցիք,
ածխավաճառը չճանչեց զՊ. Լուի. կինն
ալ չճանչեց : Բայց երկուքն ալ վկա-
յեցին թէ վայելչապէս հագուած պա-
րոն մը կուգար սոտէպ Մարի Ֆասիթի
տունը : Խնդիրը զանոնք այն պարոնին
հետ դէմ առ դէմ բերելն է :

— Եւ ի՞նչպէս : Եթէ ոճրագործն է,
անշուշտ ոչ ևս կ'երենայ Արպալէթ փո-
ղոցին մէջ :

— Աղոր տարակոյս չկայ . բայց կա-
րելի է ածխավաճառն այնպիսի տեղեր
տանիլ, ուր թերեւս անոր հանդիպի և
ճանչէ : Գաղափար մ'է այս, որ ուժ
օրէ ի վեր կը դառնայ մտքիս մէջ . և
նախընթաց օրն, երբոր իմ բուն մոր-
թովս դուրս ելայ, գնացի խօսակցեցայ
ածխավաճառին հետ իւր խանութին
դրան մէջ, մինչև իսկ գինի մը խմցու-
ցի, և արդէն զոյդ մը բարեկամ ենք:
Վաղը կամ միւս առաւօտ կ'երթամ

կ'առաջարկեմ իրեն փոքրիկ պտոյտ
մ'ընել ի միասին Փարիզի գեղեցիկ թա-
ղերուն մէջ . . . և տեսնենք :

— Ես դիպուածի վրայ յօյս չեմ դը-
ներ, պատասխանեց Պ. Լըքոք տիտու-
թեամբ : Դիպուածը միշտ հակառակ ե-
լաւ մեզ :

Հսկել չէ թէ այդ գաղափարդ չգոր-
ծադրելու խորհուրդ կուտամքեղ. բայց
ես առաւել յօյս ունիմ այն ճակատա-
մարտէն զօր այս իրեկուն բացի Տիկին
Տիսնէյի տունն երթալով :

— Թողղիաքի տարիփուհւո՞յն : Այո՛,
նա քաջ տեղեկութիւն պարտի ունե-
նալ անոր վրայ, եւ ես ձեռքս կրակը
կը խոթեմ որ այդ մարդ կասկածելի է:
Նախ մեծ գումարներ կը ծախսէ :
և ոչ ոք դիտէ թէ ուստի կուգայ իրեն
այդ դրամ :

Անշուշտ ոստիկանութեան պաշտօ-
նատունէն ստացած դրամը չկընար բա-
ւել իւր բազմած ախ կենաց :

Ահա պարզելու կէտ մը, և շատ
իրաւունք ունիք իւր ընկերութեան մէջ
մտնելու :

Հաւ միտքս եկաւ , վարպետ , ձեր
ծպտումը կատարելապէս կլնեց :

—Վայրկեան մ'իսկ չերկբայեցաւ
Պահուրի իշխանը լինելուս վրայ :

—Ճշմարիտ է սակայն թէ բաւա-
կան յաջողած էք հնդիկ իշխանի դե-
րին մէջ , իմ սպասաւորական դերէս
աւելի : Պարեգօտն և փաթթոցը զէն
չունին , երեսիս ներկն ալ շատ չնեղեր
զիս : Դժուարին եկող և զիս նեղացնող
բանն է լուռ կենալ և չծիւել : Բայց
վրէմը կը հանեմ երբոր Բիկաշի հետ
լինիմ :

—Մտիկ ըրէ , ըստ կեղծ նապա-
պըն . ես քեզ չափ հեռի չեմ երթար ,
ես չեմ ամբաստաներ զթոլպիաք , բայց
կուզեմ ճշդիւ գիտնալ թէ ինչո՞ւ այդ-
չափ կ'աշխատի ՕՌիւլիվանի ժառանգ-
ները գտնելու :

Վաղը գործի մարդ մը պիտի դրկէ
ինձ , և ես առատաբար պիտի վար-
ձատրեմ անոր ընելիք ձեռնարկները :

—Շատի պիտի նստի ձեզ վարպետ :

—Փոյթս չէ : Գիտես որ մոտագիր

եմ , եթէ հարկ լինի , մինչեւ իմ վերջին
բնիոնս սպառել զաւակս աղատելու
համար :

Միւս կողմէ , աւելցուց Պ. Լըքոք
կէս ժպիտով , այս իրիկուն Անգլի-
ուհւոյն դահլճին մէջ բաւական դրամ
շահեցայ , որք կը բաւեն իմ առաջին
ծախուց :

—Թշնամիէ առնուած կողոպտատ ,
ըստ Բիէտուշ զուարթութեամբ :

—Զեռնարկներուն վրայ պիտի հըս-
կեմի մօտոյ , շարունակեց ծերունին ,
և զու պիտի օդնես ինձ :

Կարելի է նաեւ որ ես յարաբերու-
թիւն կապեմ կնոջ մը հետ , որ Անգ-
լիուհւոյն բարեկամն և խորհրդակիցն
է . անոր միջոցաւ կրնամ շատ բան ի-
մանալ :

Գլխաւորապէս կը յուսամ որ նա
կըսէ ինձ թէ ո՛վ և ի՞նչ է ճշգիւ այդ
Արապէլլա Տիսնէյ , զոր Թոլպիաք ար-
ձակած է բարձր կարգ է խառնակեցիկ
կանանց ընկերութեան մէջ :

Բիէտուշ բնաւ չխանդավառեցաւ

այս խօսքերէ : Զէր ըմբռներ բնաւ այն
առնչութիւն որ կար ընդ մէջ տարփա-
սէր ընկերութեան ոստիկանն , ինչպէս
որ կը սիրէ՛ր կոչել զԹոլպիաք, և Արպա-
լէթ փողոցի ոճրին :

Դեռ չէր համարձակեր խոստովա-
նիլ ինքն իրեն , բայց կը թուէր իրեն
թէ իւր վարպետն ընկած էր քիչ մը :

—Ահա իմացուցի քեզ պէտք ե-
ղածն , ըստ հայր Լը.քո.ք . կը մնայ
քեզ ըստ այնմ գործել :

Քեզ պիտի յանձնեմ լրտեսել այն
գործի մարդը , զոր Թոլպիաք պիտի
զրկէ ինձ . բայց նախ պէտք է որ վաղը
տեսնես զԲիկաշ և աղաչես իմ կողմէ որ
ըսել տայ որդւոյս թէ կ'աշխատուի ի-
րեն համար , և կը ինդրուի որ չվհա-
տի : Կը վախնամ որ յուսահատութիւն
գալով վրան՝ կ'սպաննէ ինքինք :

—Այդ կողմէ , վարպետ , վտանգ
չկայ . կանոնին ենթարկեալ է . գիշեր-
ները ձեռնարգել քորմանակ կը հագ-
ցընեն , և մինակ չեն թողուր երբէք :

Գալով այն յանձնարարութեան զոր

կ'ընէք ինձ , Ոռքէթի բանտապանը կը
կատարէ : Բարի տղայ մ'է , որ կը սի-
րէ զլուի , և պատրաստ է իւր եռամն-
եայ թոշակը տալ , որպէս զի կարող
լինի աւետել նմա թէ կեանքը չնոր-
հուած է :

—Ես կենաց չնորհ չեմ ուզեր , ը-
սաւ ծերունին ամուր ձայնիւ , ես անոր
անմեղութեան և առաջին վիճակին վե-
րահաստատման վճիռ կ'ուզեմ : Արպա-
լէթ փողոցի բուն ոճրագործին կա-
ռավինատումը կ'ուզեմ . այո՛ , կ'ուզեմո՞ր
ես ինքնին արդարութեան ձեռքն յանձ-
նեմ զայն :

Եւ ձեռք ձգելու համար պէտք է
նախ խուլ-համրը գտնեմ , զոր ոճրա-
գործը կամ մեղսակիցները փախուցին :
Մօտեցանք Կրանտ-0թէլի , լոենք:
Ես նորէն Պահուրի նապապ եմ , դու
ալ Ալի :

Վաղն , երբոր Թոլպիաքի զրկելիք
գործի մարդը տեսնեմ , կը հասկցնեմ
քեզ ինչ որ կ'սպասեմ քեզնէ :



Բ.

Հնդկաստանի մէջ նապապներն ուշ
կենսեն առաւօտները : Կրանտ-Օթէլ
իշնող նապապն ալ չէր փոխած իւր ա-
րեւելեան սովորոյթները :

Մինչեւ կէս օր անտեսանելի էր . և
հաւատարիմ Ալի , որ իւր տիրոջ նըն-
ջասենելին գրան առջեւ կը պառկէր ,
մարդ չէր թողուր ներս մինչեւ որ իւր
տէրն արգելքը վերցնէր :

Ճան օթեւանին մարդիկը կը տա-
նէին , և կերակուրները սեղանին վրայ
դնելէ յետոյ կը մեկնէին :

Նշանաւոր Ասիացիք առանձին ճա-
շելուսովորութիւն ունին , և միայն սե-
ւամորթ սպասաւորը կրնար ներս մըտ-
նել և ծառայել Պահուրի իշխանին :

Սպասաւորն ալ տիրոջմէն աւելցած
կերակուրները կ'ուտէր , որ յոյժ առատ
էին , վասն զի ճափէր ամեն օր ուժ
մարդոց համար ճաշ կը հրամայէր :

Ուստի թէ՛ իշխանն և թէ՛ ծառայն
միապէս քաշուած կ'ապրէին :

Եւ այս գրեթէ ծածկախորհուրդ

կեանք՝ ակնածելի ըրած էր զիրենք օ-
թեւանին սպասաւորաց , որք յոյժ հա-
կամէտ են արհամարհելու իրենց հետ
ընտանեցող անձերն :

Ասկէ զատ՝ կառքով դուրս կ'ելնէին
միշտ : Կառքը , զոր նապապը վարձած
էր Փարիզ եկած ժամանակ , օթեւանին
կողմնական դռներէն միոյն առջեւ կըս-
պասէր , և Ալի ալ կառքին մէջ կը նըս-
տէր գեղեցիկ ծերունոյն քով , զոր
Փարիզցիք զմայլմամբ կը դիտէին ամեն
օր Շանզ-Էլիզէի զբոսավայրին մէջ :

Երբոր այցելու մը ներկայանար , և
այս ալ բաւական յաճախ կը պատա-
հէր , վասն զի հարուստ օտարականները
թախանձողք անպակաս են , Ալի ա՞որ
այցետոմոը կ'առնուր առանց խօսք
մ'արտասանելու , կը տանէր իւր տիրոջ ,
յետոյ կը վերադառնար միշտլոիկ , և
ներկայանալ խնդրող անձը ներս կը
տանէր :

Այս արարողութիւն անփոփոխելի էր
ցերեկուան հիմնագրին պէս :

Ի՞նչ բանի կը գործածէր նորին

Հնդիկ վաեմութիւնն այն ժամեր՝ զորս
քունի կամ ցրջագայութեան չէր նուի-
րեր : Ոչ ոք գիտէր օթեւանին մէջ , և
գիտնալու ալ չափաղանց հետաքրքիր
չէին , վասն զի այդ աշխարհաքաղա-
քացի օթեւանի մարդիկը վարժ էին ա-
մեն տեսակ այլանդակութեանց :

Կենթադրէին թէ իշխանն իւր ժա-
մանակին մեծ մասը կ'անցունէր շքեղ
նարդիլակ մը ծխելով , զոր իւր կարաս-
եաց հետ բերած էր , և զոր Ալի միշտ
մաքուր և պատրաստ վիճակի մէջ կը
դնէր :

Եւ բոլորովին սխալ էր այս կարծիք:
Հայր Լըքոք իւր բնակարանին արեւել-
եան կերպարանք տալու համար գնած
էր զայն նարդիլակ՝ երբոր Լոնտրա գը-
նացեր էր :

Երբէք չէր գործածեր զայն :

Բիէտուշ ալ հողէ ծխափող միայն
կրնար քաշել . ուստի շատ կը ցաւ էր
որ իւր խաղցած գերը թոյլ չէր տար
իրեն անձնատուր լիսիլ իւր սիրելի ըդ-
բուանաց :

Պ. Լըքոք գլանիկ կը ծխէր մերթ
ընդ մերթ , վասն զի Հնդկաց գործա-
ծածնարդիլակին գործածութիւնը գըծ-
ուար պիտի գար իրեն :

Արապէլլա Տիսնէյի երեկոյթին հե-
տեւեալ օրը , կէս օրէն երեք ժամու
չափ յետոյ , երբոր նապապն՝ իւր ծա-
ռային հետ առանձնացած՝ հրահանգ-
ներ կուտար անոր իւր սպասած այցե-
լութեան նկատմամբ , բնակարանէն գը-
րան զանդակն հնչեց :

Բիէտուշ գիտէր իւր ընելիքն , և
գնաց դուռը բանալ , մինչ հայր Լըքոք
Պահուրի նապապին վայլած փառահեղ
գիրքը կ'առնուր բազմոցին վրայ :

Վայրիկեան մը յետոյ , Բիէտուշ ,
որ բառ մ'իսկ պատասխանած չէր ներ-
կայացեալ այցելուին , որ կը հարցնէր
թէ նորին վաեմութիւն կը հաճէ՞ր ըն-
դունիլ Պ. Թոլպիկաք տը թէնշպրէի կող-
մէ եկած անձ մը , Բիէտուշ , պալա-
տական համրի մը պէս անվրդով , դահ-
լիճէն ներս մղեց մարդ մը , որոյ ո՛չ
գէմքն և ո՛չ կերպարանքն յարգելի

Հանդամանք մ'ունէին :

Զառադէմ մարդուկ մ'էր, մօրուաւոր, թաւահեր, խաշած ինձորի պէս խորշոմած, և աղքատիկ ու գրեթէ գըծուծ կերպարանքով:

Հագած զգեստն իրեն համար շինուած չէր թուեր. մաշած վղկապը շապիկի հետք մը չէր երեւցներ, և գորշ փեղոյրը, զոր ձեռքը բռնած էր, երկար ծառայութիւններ կրնար թուել:

Ոչ երիտասարդ կերեւէր, ոչ ծեր: Որոշ հասակ մը չունէր:

Յոյժ գէշ կտրտրած մօրուք մ'ամբ բողջովին ծածկած էր ծնօտը, շրթունքն ու այտերն, և խոշոր ապակիններով կանաչ ակնոց մ'անհնարին ըրած էր աչերը տեսնել:

Կորացեալ հասակ, տնկուած ուսեր և կամարաձեւ սրունքներ կ'ամբողջացընէին զայդ ագեղ կազմութիւն:

Նապագն այնչափ ուշագրութեամբ կը նայէր անոր, որ մոռցաւ աթոռ մը ցոյց տալ նշանացի:

Տարտամ կերպիւ կը թուէր իրեն

թէ այդ տարօրինակ անձ՝ կրանտ-Օթէլ դալու համար վարձած էր հագած զգեստն և դէմքն ալ յարդարած:

Բիէտուշ, զայն ներս մտցնելէ յետոյ, նախասենեակը քաշուած էր այն պիսի նայուածք մը նետելով իւր վարպետին, որ «զգուշացիք» ըսել էր:

— Տէր իշխան, ըսաւ մարդն աղօտ ձայնիւ և գերմանական արտասանութեամբ, անունս չոլձ է, և Պ. Թողպիաք զրկեց զիս:

— Այո՛, գիտեմ, պատասխանեց Պ. Լըքոք իշխանական դէմքով: Նստէք:

Պ. Չոլձ նստաւ թիկնաթոռի մ'եղբը, փեղոյրը ծունդին վրայ դրաւ, երեք մատով առատ ընչախոտ քաշեց տոսախէ ընչատուփի մը մէջէ, քառեակաւոր թաշկինակի մը մէջ ինչեց շառաշմար, և սկսաւ խօսիլ այսպէս.

— Տէ՛ր իշխան, Պ. Թողպիաք հասկցուց ինձ ձեր ուղածն: Իմ մասնագիտութիւնս է բացակայ անձինք և անժառանգ վախճանելոց ժառանգներ

փնտռել։ Այս տեսակ գործողութեանց մէջ ձեռք բերած անակնկալ յաջողութեամբքս հանրածանօթ եմ։ Ուստի կը յուսամ որ ձեղ ալ քիչ ժամանակի մէջ կարող կ'ընեմ ձեր ազնիւ նպատակին համնիլ ի նպաստ ժառանդաց ՕՌիւլիվան հաղարապետին։

— Հայն ինձ արդարեւ թէ դուք յոյժ ճարտար էք այդ գործի մէջ, պատասխանեց Հնդիկն, որ խօսակցութիւնն երկարել կ'ուզէր, որպէս զի ժամանակ ունենայ զննելու Թողարկաքի յանձնարարած մարդը։

— Ես ուզիղ մարդ եմ գործի մէջ, ըսաւ մարդուկն, և պարտիմ ըսել ձեղ, տէ՞ր իշխան, թէ այս տեսակ ձեռնարկը մեծ ծախուց կը կարօտին։

Ծախքեր կան թղթակցութեանց, արձանագրութեանց ընդօրինակման, պաշտօնական թղթոց խմբագրութեան և գործակատարաց վարձատրութեան։

Այսպէս, գեռ մօտ ժամանակներս, Ուոժէ անուն անձի մը ժառանդները գտնելու համար հարկադրեցայ Ֆրան-

սայի մէջ և ուրիշ երկիրներ գտնուող բոլոր Ուոժէներուն ազգահամարը վերաշինել, և գործին մէջ շահ ունեցողը վճարեց ամեն ծախք։

— Կը հասկնեամ զայդ, ըսաւ նապապը Պ. Հոլձի աղտոտ փեղոյրը դետելով։

Մարդն հասկցաւ և շարունակեց համարձակ կերպիւ.

— Ձեր վսեմութիւն կը կարծէ անշուշտ թէ ես աղքատ մարդ մ'եմ և չեմ կրնար պէտք եղած ծախքն ընել։

Կը փութամ ուզել ձեր այդ սըխալ կարծիք։ Արդարեւ կերպարանքս գծուծ է. բայց իմ դրութիւնս է. Եթէ վայելորէն հագուիմ, լուրջ մարդչեն համարիր զիս. ուստի հինումին լաթեր կը հազնիմ, որպէս զի ինքնինք մեծ մարդ կարծեցնել ուզող խարեբայ մը չկարծուիմ։ Բայց, եթէ հարուստ չեմ, յոյժ գիւրակեաց եմ. և եթէ առաջին ծախքերը կանխիկ վճարել կը ինդրեմ ձեզնէ, պատճառն այն է որ չեմ ուզեր սովորութիւններէս խոտո-

ԵՒԼ:

Իմ սկզբունքս է որ գործին տէրը
պարտի վճարել սկզբնական ծախքերն :

— Այդ մասին դժուարութիւն մը
չկայ, ըստ Պահուրի իշխանը ժպտե-
լով :

Մինչեւ իսկ հարկ չկար ձեղ հա-
ւատոյ գաւանութիւն ընել աստ, վա-
սն զի Պ. Թողպիաք իմացուցած էր ինձ
թէ դուք նաւ չէք նստիր երբէք ա-
ռանց պաշարի :

— Պաշար բուն բառն է, և կ'ըս-
քանչանամ որ ձեր վսեմութիւն այդ-
չափ լաւ գիտէ մեր լեզուն :

— Մանկութենէս ի վեր կը խօսիմ:
Բոնտիշէրիի մէջ, ուր կեանքս անցու-
ցած եմ, Ֆրանսացիներ միայն կը տես-
նէի :

Բայց վերադառնանք մեր գործին:
Սկսելու համար տասն հազար ֆրանք
կը բաւէ՞ ձեղ, ըստ ձափէր՝ պանք-
տոմներու խօւրձ մ'առնլով իւր նստած
բազմացին բարձերուն միոյն տակէն :

— Կատարելապէս, պատասխանեց

Պ. Հոլձ: Երբոր այդ գումար սպառի,
ըրած ծախուցս հաշիւը կը ներկայա-
ցընեմ ձեզ. և եթէ տակաւին յաջո-
ղած չլինիմ, յաւելուած մը կուտաք
ինձ :

— Յայժ լաւ : Հաճեցէք ուրեմն նախ
առնուլ զայս :

Մարզն իսկոյն ձեռքն երկնցուց
տասն հատ հազար ֆրանքնոց ծրար մը
ստանալու համար, և փութապէս իւր
մաշած դդեստին գրպանը խոթեց :

Այս երկու շարժում նշանաւոր ա-
րագութեամբ կատարելէ յետոյ, գլու-
խը խոնարհեցուց, և նապապն առաջին
անգամ կրցաւ Պ. Հոլձի աշերը տեսնել
ակնոցներուն վրայէն :

— Լաւ, ըստ մոքէն, այժմ գիտեմ
ընելիքս : Եւ յարեց հանդարտորէն .

— Կրնամ ուրեմն յուսալ որ քիչ ժա-
մանակէն տեղեկութիւններ պիտի ըե-
րէք ինձ՝ հօրս լաւագոյն բարեկամին
ազգականաց վրայ, որք մինչեւ այսօր
անձանօթ մնացած են :

— Քիչ օրէն, տէ՛ր իշխան : Իմ տը-

նօրէնութեան ներքեւ գոմսուող դործա-
կալութիւնն այնպէս կազմուած է , որ
կը ներէ ինձ շուտով հասնիլ մեր նը-
պատակին :

Աշխարհիս ամեն կողմը ճիւղեր ունի:
Միւս կողմէ պատճառներ ունիմ
հաստատելու թէ հանգուցեալ 0Ռիւ-
լիվանի կողմնական գծով սերունդք ֆը-
րանսա կը բնակին :

Միայն թէ , տէ՛ր իշխան , դործի սկը-
սելէ առաջ բան մը պիտի հարցնեմ
ձեզ :

—Ես ալ , ձեր ընելիք հարցման
պատասխանելէ առաջ , հարկադրեալ
եմ վայրկեան մը մինակ թողուլ ձեզ :
Հրամաններ ունիմ սպասաւորիս տալու ,
և չեմ ուղեր ձանձրացնել ձեզ այն-
պիսի խօսակցութեամբ մը , որ ան-
հասկանալի է ձեզ :

Զայս ըսելով , Պահուրի իշխանն ոտ-
քի վրայ եւլաւ , յամրաքայլ անցաւ դահ-
միճէն և նախասենեակը մտաւ , առանց
մոռնալու ներսէն դրան նիդը դնել :

Ալի իւր տեղը կեցած էր ձիգ և

անշարժ , ինչպէս որ կը վայէր տիրոջը
դրանն առջեւ պահպանութիւն ընող
ստրուկի մը , բայց կատարելապէս պատ-
րաստ Բիէտուշ լինելու , երբոր պէտք
լինէր :

Հայր Լըքոք անոր քով դնաց , և
ականջն ի վար ծռելով .

—Դիտե՞ս ո՛վ է այս չարաճճին ,
հարցուց :

—Թողլպիաքի մէկ դործակալն ան-
շուշտ , պատասխանեց Բիէտուշ ցած
ձայնիւ :

—Ադկէց լաւագոյնը , տղա՛ս , ըստ
սուտ նապապը , նոյն ինքն թողլպիաք :

—Կարելի չէ , ըստ Բիէտուշ . Թող-
լպիաք ծեր չէ , ձառագէմ ու խեղա-
թիւր չէ , մօրսւք բնաւ չունի , և քիչ
մալ ճաղատ է :

—Անելրկբայ եմ որ նոյն ինքն է ,
պատասխանեց Պ. Լըքոք :

—Ուրեմն առաջին կարգի վարպետ
մ'է ծպտման արհեստին մէջ : Այդ կեր-
պարանքով կը նայ ոստիկանութեան պաշ-
տօնատան ամեն դիւանները մտնել՝ առ-
ուանց բնաւ ճանչուելու :

—Կարելի է . բայց երրոր ինձ հետ
գործ ունենայ , բազմափորձ մարդու մը
հետ է գործը : Գլուխը ծռեց , աչերը
տեսայ ակնոցին վրայէն . այսչափը բա-
ւեց ինձ , իսկոյն ճանչեցի զայն :

—Երանի թէ նո ալ ձեղ չճանչէր :

—Անհնար է : Երէկ գիշեր երեք
ժամ անցուցի անոր հետ դահլճի մը
մէջ , ուր քառսուն մոմ կը վառէր , զիս
յոտից ցգլուխ զննեց ուշադրութեամբ,
ես ալ կրեցի փորձն , և հաւատաց կա-
տարեալ նապապ մը լինելուս : Եթէ
ճանչէր զիս , չէր շփուէր ինձ հետ :

—Բայց կը հարցնեմ ես ինձ թէ
ինչո՞ւ ինք անձամբ եկած է՝ փոխանակ
ճշմարիտ գործակատար մը զրկելու :

—Վասն զի չուզեր մարդ դնել իւր
խաղին մէջ , և այս ալ ապացոյց մ'է
թէ ես լաւ շաւզի մէջ եմ : Եթէ Օ՛Սիւ-
լիվանի ժառանդութեան մէջ ուղղակի
շահ չունենար , այսչափ աշխատութիւն
չէր յանձն առնուր :

Բայց երկար խօսակցելու ժամանակ
չէ : Զիս կ'սպասէ և գուցէ մեղ մտիկ
ալ կ'ընէ դրան ետեւէն :

—Իան մը չկրնար իմանալ մեր փրս-
փըսուքն :

—Լաւ , բայց աճապարենք : Ո՞րչափ
ժամանակ պէտք է քեզ երեսդ մաք-
րելու , քաղաքացւոյ կերպարանք մըտ-
նելու , և երթալ Պուլվարին վրայ կենա-
լու կրանտ-Օթէլի դրան մօտ :

—Քսան վայրկեան : Զիս Արաբի պէս
սեւցնող ներկը սատանայի պէս դիմաց-
կուն է : Եթէ սոսկ ծպտում լինի , բան
մը չէ . բայց մորթս փոխել հարկ է :

—Հոգ մի՛ ըներ . ես զայն քսան եւ
հինդ վայրկեան վար կը դնեմ , որով
հինդ վայրկեան ալ աւելի կ'ունենաս :

—Եւ երբոր քիթը կուպրին վրայ
ցուցնէ (փողոցն ելնէ) , պիտի լրտեսեմ
զինքն . հասկցայ :

—Պիտի լրտեսես մինչեւ որ ուր մըտ-
նելը տեսնես : Ես կը կարծեմ որ իւր
կոտոյ փողոցի առւնը չպիտի երթայ :

—Անզլիուհւոյն տո՞ւնը պիտի եր-
թայ թերեւս :

—Այդ ալ չեմ յուսար : Յատուկ
բնակարան մը պարտի ունենալ մորթը

փոխելու համար , և կը կարծեմ որ եթէ
այն տեղը սովորինք , շատ բան կրնանք
իմանալ :

Ուստի բաց աչքդ և մի՛ գեղերիք
ճանրան : Երբոր դու երթաս , ես օթե-
ւանին մարդիկը կոչելով կըսեմ թէ այ-
սօր դուրս չպիտի ենեմ , և աստ կ'ըս-
պասեմ մինչեւ որ վերադառնաս :

—Ամեն բան կը խորհիք , վարպետ
ստուգիւ բերկութիւն է աշխատիլ ձեզ
հետ :

—Գնա՛ մորթդ ձերմկցու և հագուէ ,
ըստ հայր Լըքոք : Եւ կամացուկ մ'ետ
դառնալով գնաց բայցաւ դահճին
դուռը :

Պ. Հովհաննես շարժած իւր տեղէն :
Նստած կը մնար թիկնաթուլին եզրն , և
նապապը տեմնելուն պէս ոտքի վրայ
ելաւ՝ իր զսպանակէ մը մղուելով :

Ճափէր ձեռքովը նշան ըրաւ որ նրս-
տի , և ինքն ալ վեհաբար նստելով
բազմոցին վրայ , ըստ գրաւիչ դէմքով .

—Բան մը պիտի հարցնէիք ինձ ,
պարո՞ն :

—Այս , տէ՛ր իշխան , պատասխանեց
Պ. Թողարկածի զրկած մարդը խոնարհե-
լով , մեր գործին վերաբերեալ տեղե-
կութիւն մը , որում պէտք ունիմ գործի
ձեռնարկելէ առաջ :

Երէկ իրիկուն յատակօրէն հասկցու-
ցեր էք ձեր գիտաւորութիւններն իմ
մեծարոյ յաճախորդիս , Պ. տը թէնշ-
պրէի , որ այս առաւօտ ինձ հաղորդեց :

Ծանուցեր էք իրեն թէ կ'ուզէք
հարստացնել Օ՛Սիւլիվանի ընտանիքն .
և երբոր ինք գիտողութիւն ըրեր է ձեզ
թէ հանգուցեալ Օ՛Սիւլիվան տասն միւ-
լիոն թողած է , որ իւր կողմանական աղ-
գականաց մերձաւորագունին պիտի ընկ-
նի , դուք ալ յայտարարեր էք թէ ձեր
բոլոր գոյքը միւմներուն պիտի տաք ,
այսինքն անոնց՝ որ աղքատ մնան , ի
բաց առեալ զայն որ Օ՛Սիւլիվան հա-
զարապետին թողած հարստութիւնը ժա-
ռանդէ :

—Երդարեւ այդ է իմ որոշումս , և
չեմ փոխած :

—Ես ալ այդպէս կը հաւատամ ,

բայց ներում կը խնդրեմ պարագայ մը
ներկայել ձեզ, որ թերեւս չէ եկած ձեր
միտքը :

—Խօսեցէք, պարո՞ն :

—Հաւանական է որ Օ՛Սիւլիվանի
քանի մը կողմնական աղդականք կեն-
դանի լինին դեռ : Կրնայ ենթադրուիլ
իսկ թէ իւր կողմնական աղդականք
բազմաթիւ լինին, վասն զի ես ար-
դէն գիտեմ թէ հաղարապետը չորս
քոյր ունէր, որոց ամենն ալ ամուս-
նացեալ են :

Եթէ այսպէս է, ձեր ազնիւ դի-
տաւորութիւնը դործադրելու արդելք
մը չկալ :

Ամենէն մերձաւոր քեռորդին կը
ժառանգէ հաղարապետին թողած տա-
սըն միջոնն, իսկ զուրկ մնացողներն ալ
դժբաղդ չեն մնար ձեր շնորհիւ :

Բայց կրնայ լինիլ նաեւ, որ հաղա-
րապետին մէկ ժառանգը միայն ողջ
մնացած լինի :

Այս մէկն անբաւ հարստութեան
տէր պիտի լինի, վասն զի իւր մեծ

մօրեղբօր հարստութիւնն ամբողջապէս
պիտի ժառանգէ :

Ուրեմն բնաւ պէտք չունենար ձեր
հարստութեան :

Պիտի ուզէ՞ք անպատճառ անոր թո-
ղուլ :

Նապապը՝ վայրկեան մը խորհելէ
յետոյ լսաւ՝ կշռելով իւր խօսքերն .

—Այդ գաղափար չէր ներկայացած
իմ մտաց : Կը թուէր ինձ թէ չորս ճիւ-
ղերէ բաղկացեալ ընտանիք մը՝ միակ
ժառանգորդ մ'ունենալու չափ չէր կըր-
նար անհետիլ այսչափ քիչ ժամանակի
մէջ :

Եւ, կը խոստովանիմ ձեզ թէ, կը
փափաքէի որ բազմաթիւ ներկայացու-
ցիներ ունենար տակաւին . վասն զի ես
անոնց ամենն ալ յագեցնելու չափ հա-
րըստութիւն ունիմ, և յոյժ քաղցր կը
լինէր ինձ բազմաթիւ մարդիկ երջան-
կացընել :

Բայց, եթէ Օ՛Սիւլիվանի արիւնը մի-
ակ անձի մ'երակներուն մէջ կը վազէ
այսօր, այդ բան պատճառ մը չկրնար
լինել դիտաւորութիւնս փոխելու :

Երախտագիտութիւնը չչափուիր ըն-
կերական վիճակով, և իմ երախտա-
գիտութիւնս կը վերաբերի այն անձին
որ ժամանակաւ հօրս կեանքն աղատող
քաջարի սպային սերունդէն է :

Սուտ նապապը՝ խօսած ժամանակ՝
աչքէն չէր վրիպեցներ սուտ գործա-
կատարն, և նշմարեց որ իւր տուած
ապահովութիւնն յոյժ հաճելի էր նմա :

Պ. Հոլծ կարծես թէ ծանր բեռէ
մ'աղատելով շտկուեցաւ, և վերահաս-
տատեց իւր քթին վրայի ակնոցն, որ
երեսին մկանց թեթեւ ցնցումէն խախ-
տած էր :

— Տէ՛ր իշխան, գոչեց, այդ զդա-
ցում պատիւ կը բերէ ձեզ, և այժմ,
որ լիովին համոզուած եմ ամենակա-
րեւոր կէտի մը վրայ, գործի ձեռնար-
կելէ զատ ուրիշ բան չմնար ինձ :

Եւ պիտի աշխատիմ ամենայն ե-
ռանդովս և մտաւորական կարողու-
թեամբք, և . . .

— Կը կարծէք, պարոն, թէ եր-
կար տեւեն :

— Բաւական ժամանակ կը պահան-
ջեն, վասն զի մեծ գժուարութիւնք
կան :

— Այս հարցում կ'ընեմ ձեզ, վասն
զի շուտով յաջողիւ կ'ուզեմ: Նախ, Եւ-
րոպիոյ մէջ բնակութիւնս չկրնար երկա-
րիւ անսահմանաբար, մանաւանդ կը
բաղձամ որ հօրս կնքած պարտքն ան-
յապաղ հատուցանեմ:

Այս պատճառաւ առաջարկ մ'ու-
նիմ ձեզ: Դեռ չխօսեցանք այն արտար
վարձատրութեան վրայ զոր պիտի պար-
տիմ ձեզ երբոր յաջողի ձեր ձեռնարկ:
Դուք որոշեցէք. ինչ որ ալ լինի գու-
մարը՝ կ'ընդունիմ կանխաւ. բայց կը
կրկնապատկեմ զայն՝ եթէ յաջողիք
մինչեւ որոշեալ ժամանակ մը, օրինակի
համար մինչեւ . . .

— Մինչեւ մէկ ամիս, ընդմիջեց
գործակատարն:

— Աւելի կը սիրեմ մինչեւ տասն
և հինգ օր :

— Տասնեւհինգ օր, քիչ է: Բայց
ամեն ճիդ կը թափեմ ձեր վսեմու-

թիւնը գոհ ընելու : Եւ վայրկեան
մ'իսկ չկորսնցնելու համար , հրաժեշտ
պիտի խնդրեմ ձեզնէ :

Սուտ նապապը ժամացոյցին նայե-
ցաւ , և հաշուելով որ Բիէտուշ ժամա-
նակ ունեցած էր իւր մորթը փոխելու ,
վար չդրաւ զՊ. Հոլձ , որ ոտքի վրայ
ենելով աւելցուց .

— Տէ՛ր իշխան , վաղը պատիւ պի-
տի ունենամ մուրհակին պատճէնը ձեղ
զրկելու , զոր կը յուսամ թէ չէք զա-
նար ստորագրել :

Զեր վսեմութիւնը գիտէ թէ գոր-
ծերը գործ են , և չգիտմիր ինձ դէմ ,
որ գրաւոր պայմանագիր մը բերա-
նացի խոստումէ նախամեծար կը հա-
մարիմ :

— Բնաւ չեմ գիտմիր , ըսաւ Պա-
հուրի իշխանը ժպտելով : Եւ որպէս զի
առաւել ևս ապահով լինիք , կ'արտօնեմ
զձեզ երթալ Ռոչիլտի դրամատունէն
ստուգել թէ ի՞նչ գումարի կը համնի
իմ ընթացիկ հաշուոյս վարկն :

— Աւելորդ է , տէ՛ր իշխան , գոչեց

սուտ գործակատարն , որ արդէն գի-
տէր , որովհետեւնոյն առաւօտուն գը-
նացած տեղեկութիւն ստացած էր նա-
պապին առ ձեռն պատրաստ դրամա-
գլխին վրայ :

Եւ գումարն ալ բաւական կլոր էր ,
վասն զի Պ. Լըքոքի բոլոր հարստու-
թիւնն այդ դրամագլխոյ կազմութեան
գործածուած էր :

— Կը մնայ ինձ ստացագիր մը
տալ ձեր վսեմութեան ինձ ըրած տամն
հաղար Փրանքի կանխավճարին համար ,
ըսաւ Պ. Հոլձ :

— Կրնաք ձեր վաղը զրկելիք մուր-
հակին կցել , պատասխանեց նապապն :

Եւ ոտքի վրայ ելաւ հասկցնելու
համար թէ վերջացած էր ունկնդրու-
թիւնը :

Թողպիաք , — վասն զի նոյն ինքն
էր , և հայր Լըքոք չէր սխալած , —
Թողպիաք ոչ ևս բան մ'ունէր ըսելիք ,
և յոյժ գոհ էր առատասիրտ Ասիաց-
ւոյն հետ ունեցած տեսակցութենէն :

Խոնարհութեամբ ողջունեց , և ետ
ետ երթալով դուրս ելաւ :

Պ. Լըքոք անոր հետ գնաց մինչեւ
դահլճին գուռն, և տեսնելով որ սեւ
սպասաւորն իւր տեղը չէր նախասենե-
կին մէջ, ըստ :

—Փարիզի բնակութիւնն ամենէն
հաւատարիմ ծառայներն իսկ դլիք կը
հանէ : Քառորդէ մ'աւելի եղաւ որ
նամակ մը տուի տնտեսիս՝ օթեւանին
նամակատուփը տանիլ ձգելու համար,
և տակաւին չէ վերադարձած : Եթէ ե-
րեք ամիս մնամ աստ, բոլորովին պի-
տի գէշնայ :

Բարեբաղդաբար, պարո՞ն, դուք
չէք գործածեր այսպիսիներ մինչև իսկ
հաղարապետին ժառանգները գտնելու
համար, աւելցուց զուարճութեամբ :

Կարծեցեալ Պ. Հոլձ վերստին հա-
ւաստեց թէ մինչև տասնևհինգ օր ի
գլուխ պիտի հանէր իւր ստանձնած
գործն, և դուրս ենելով՝ օթեւանին
սանդուղն ի վար իջաւ արագապէս :

Երբոք ոտքը Պուլվարին կպրասալին
վրայ դրաւ, Բիէտուշ արդէն կը ճեմէր
անդ տասն վայրկենէ ի վեր :

Բիէտուշ ամեն բանի մէջ ճարպիկ էր:
Ժամանակաւ զօրագունդի մէջ և ետքն
ալ ոստիկանութեան պաշտօնի մէջ մըտ-
նելէն ի վեր վարած կեանքը վարժե-
ցուցած էր զայն արագ և յաջող եւք
գտնել ամեն դժուարութեան մէջ :

Հանդերձի և մինչեւ իսկ մորթի փո-
փոխութիւնը խաղ մ'էր նախորդ 29
թուոյն համար :

Քառորդի մը մէջ Ալի սպասաւորը
լաւ քաղաքացի մ'եղած էր, մաքուր
հագուած, նոր սափրուած և ըստ բա-
ւականի խրշմերես :

Պէտք է ըսել թէ իւր տիրոջ հետ
կրանտ-Օթէլի օթեւանը զետեղուած
ժամանակ փութացեր էր սուտ նա-
պապին ընդարձակ բնակայարկին մէջ
սենեակ մ'ընտրել որ հանդերձարանի
և հագուելու խուցի տեղ կը ծառայէր
իրեն :

Բանալին իւր վրայ կը պահէր, և
իրմէ զատ ոչ ոք կը մտնէր անդ :

Օթեանին սպասաւորները կը կար-
ծէին իսկ թէ Հնդկաստանէն բերած-

վարձակ մը կը պահէր անդ Պահուրի
իշխանին համար :

Բայց որովհետեւ հարկ էր որ այդ-
վարձակ՝ մեծաշուք օթևանը մտնելու
համար՝ արկղի մը մէջ զօղած լինէր,
ոչ ոք կը հաւատար այսպիսի յիմարա-
կան պատմութեան մը , և հանգիստ կը
թողուէր սկամորթ տնտեսը :

Բիէտուշ իւր արհեստին բոլոր զիւ-
նարանն այն սենեկին մէջ մթերած էր:

Լոնտարայէն , ուր Պ. Լըքոքի հետ
գնացած էր իրենց ձեռնարկին վերա-
բերեալ աշխատութեանց պատրաստը-
ւելու , բազմադիմի գերակատարու-
թեանց համար պէտք եղած մանրասա-
րերը գնած էր :

Զանազան զգեստներ , կեղծամներ,
երեսի ներկեր և զանոնք հանելու հա-
մար քիմիական ջուրեր ունէր :

Իւր տիրոջ համար ալ պէտք եղած
պատրաստութիւնն ըրած էր , նախա-
տեսելով թէ հնդիկ իշխանը կը մը-
րանսացի դառնալու պէտք ունենալ :

Այս միջոցները գործածելու ար-

ուեստին քաջահմուտ լինելով , թիէտուշ
այն օրը գերազանցած էր ինքզինք : Ի
քթթել ական՝ պարկեշտ քաղաքացւոյ մը
կերպարանք , դէմք և ձեւ առած էր :

Կը յածէր Պուլվարին վրայ կրանտ-
Օթէլի առջեւ , սքանչացմամբ դիտե-
լով այն բաց կառքերն՝ որք օթևանին
դռնէն դուրս կ'ենէին ամերիկեան գե-
ղուհիներով լի , լրագրավաճառաց փոք-
րիկ խանութներուն առջև կը կենար և
պատկերազարդ լրագրաց փորագրու-
թիւնները կը զննէր . միով բանիւ , այն-
չափ բնականօրէն կը պշնուր , և ապուշ
ապուշ կը նայէր , որ անհնար էր մի-
ջին կարգի անգործ հասութատէր մը
չկարծել զայն :

Բայց՝ հակառակ այն տխմար երե-
ւութին զոր կուտար իրեն , վաղեմի
ոստիկանը չէր վրիպեցներ աչքէն օ-
թեւանին սիւնազարդ գաւիթն , և իւր
վարժ աչերով կը դիտէր օթեւանէն
դուրս ելնողները :

Զապասեց շատ երկար : Հազիւ տա-
սըն վայրկեան անցած էր , տեսաւ որ

Ենքինք Պ. Հ. անուանող դժուճ
մարդն օթեւանին դրան առջեւ խըմ-
բուած մարդոց մէջ կը սպրդէր :

Մէկ նայուած քով զննեց հասկցաւ
անոր զրահին թերութիւնը :

Վրէժ մ'ունէր հանելիք :

Թողպիաք, նապապին հետ խօսելու
եկած ժամանակ, յաջողեր էր անցնիլ
առանց ինքինք ճանչյնելու :

Բիէտուշ զչարած էր անոր այսպէս
լաւ ծպտելուն և զինքը խաբելուն վը-
րայ : Այս անդամ իւր աչքը չսխալե-
ցաւ :

— Մօրուքը լաւ փակած չէ աջ ծը-
նօտին վրայ, մրմռաց, կեղծամն ալ
լաւ դրուած չէ ետեւի կողմէն : Եթէ
նախասենեկին մէջ ուշագրութեամբ
զննէի զայն, իսկոյն պիտի ճանչի :
Այս է ահա երեք ամսէ ի վեր չաշխա-
տելուս պտուղը : Կը ժանդոտի մարդ :

Սրդէն ոչ ևս ունի գելաթիւր ու-
րունք և ցցուեալ թիկունք :

Շատ շուտ է, մարդուկս, շտա-
շուտ : Մտքէդ չանցնիր թէ քեզ կը դի-

տեմ հեռիէն . բայց եթէ լաւ գիտնա-
յիր արհեստդ, այդչափ շուտ չէիր
շակուեր :

Մինչդեռ նախորդ 29 թիւը ժուլին
արարքը կը հետազօտէր, նա ծանրա-
քայլ դէպի խճուցին կ'երթար, Պուլ-
վարին միւս կողմն անցնելու յայտնի
գիտաւորութեամբ :

Միանգամայն իւր ակնոցին վրայէն
կը գիտէր իւր մօտէն անցնող մարդի-
կը, բայց ընդպայրայած քաղաքացին
բնաւ չգրաւեց ուշադրութիւնը :

— Գուշակեր էի որ ուզզակի իւր
տունը չպիտի երթար, կ'ըսէր Բիէտուշ
ինքնին : Կոտոյ վողոյն, ուր կը բնաւ
կի, աջ կողմն է, իսկ մեր մարդուկը
թիւյրիի կողմն երթալու երեւոյթ ունի :

Անգլիուհոյն տունն ալ չերթար,
որ չօսման ծառուղին կը բնակի :

Ուր կ'երթայ : Տեսնենք : Շատ
զուարճալի կը լինի եթէ . . . բայց
լուռ . դործն այժմ մեր լրտեսութիւնն
յաջողութեամբ կատարելն է :

Եւ Բիէտուշ, քիթը վար կախելով,

իբր թէ խճուղւոյն կոպիճները թուել
ուղէր, Պուլվարին ձախակողմն անցաւ
ինքնակոչ Հոլձէն շատ ետ :

Այս վերջինն աստիալտէ սալարկին
վրայ ելաւ Պուլվարին հարաւակողմն և
դէպ ի Տը Լա Բէ փողոցին անկիւնն
սկսաւ երթալ :

Բիէտուշ ալ նոյն ճանրան բռնեց՝
առանց խճուղին թողլու :

Շատ չանցած տեսաւ որ Թոլպիաք
կանդ առաւ, Ժամացոյցն հանեց և
Ժամը նայեցաւ :

Կերեւի թէ կը վախնայ ուշ մը-
նալէ, ըսաւ ինքնիրեն նախորդ 29 թիւը:
Թերեւս սալարկին եղրն սպասող կառ-
քերէն մին պիտի նստի : Գործիս կու-
գայ այս : Առ նուազն քսան կառք կայ
ետեւէ ետեւ շարուած . անոնցմէ մին
ալ ես կը նստիմ, և այսպէս փոխանակ
քալելով լրտեսելու, կառքով կը լըր-
տեսեմ, վասն զի առջի սրունքներս
չունիմ :

Բիէտուշ կը սխալէր . Թոլպիաք
կառք չնստաւ, այլ Պուլվարին անկիւնը

գառնալով Տը Լա Բէ փողոցը մատ
առանց վարանելու :

— Դնա՛, մարդուկս, գնա՛, կ'ըսէր
Բիէտուշ քթին տակէն, չես կրնար
կնեցնել ինձ թէ Թիւլլիի մաշկամրդի-
ներուն տակ երթալ ճեմելու դիտաւո-
րութիւն ունիս : Հարկաւ տեղ մը պի-
տի ժմնես :

Միանգամայն դիմացի սալարէն ան-
ցաւ, որպէս զի եթէ սուտ գործակա-
տարն ետին դառնայ, չկրնայ զինքը
նշմարել : Եւ արդարեւ դարձաւ :

Մինչեւ իսկ Սիրօտէնի խանութին
առջեւ կանդ առաւ, որպէս զի առիթ
ունենայ ծածկաբար զննելու շրջակա-
ներն երթեւեկող մարդիկը :

Զնշմարելով այնպիսի անձ մը, որ
կածկածելի երեւայ իրեն, նորէն քա-
լել սկսաւ :

Իսկ Բիէտուշ փակած կեցեր էր այն
ապակեպատ արկղին առջեւ, որոյ մէջ
Քիւվիլիէ իւր տարաշխարհիկ դինիներն
ու նպարեղէններն ի ցոյց կը գնէ, և
ձկնկիթի տակառիկ մը զննելու զբա-
զած կը թուէր :

Թողպիաք անոր մօտէն անցնելով
Ոիւ Նէօվ-Ծէնթ-Օկիւսթէն փողոցը մը-
տաւ՝ առանց ուշադրութիւն ընելու
ընտիր նպարեղինաց սիրահարին :

Սուտ քաղաքացին թողուց որ քիչ
մը յառաջանայ սուտ գործակատարն :

Ոիւ Նէօվ-Ծէնթ-Օկիւսթէն փողոցը
Տը Լա Բէ փողոցէն աւելի նեղ լինելով,
չէր ուղեր իւր որսը մօտէն սեղմեր :

Երբոր Թողպիաք քսան քայլ յա-
ռաջացաւ, Բիէտուշ ալ անոր հետքը-
բռնեց, միշտ չափաւոր գնացքով :

Նոր Օբէրայի ծառուղին բանալու
համար դեռ սկսած չէին փլցնել այդ
փողոցի տուներէն մի քանին, և դեռ
կը կենար այն անկիւնի հին տունն, ո-
րոյ տակը խանութներ չկային :

Բիէտուշի համար դժուարին էր ան-
կից անցնիլ՝ առանց նշմարուելու :

Անդ համնելէ առաջ Բիէտուշ դարձ-
եալ թուլցուց իւր ընթացքն, և սկսաւ
ի չդոյէ լաւագունի՝ օթևանաց նշա-
նակները զննել :

Սակայն Թողպիաք չէր չութափեր :

Ճանր ճանր կ'երթար պատերուն տա-
կէն, անշուշտ պատսպարելու համար
ինքդինք մայիսի ջերմ արևէն, և ոչ ևս
ետին կը նայէր :

Յանկարծ Բիէտուշ տեսաւ որ քայլը
փութացնել սկսաւ Ոիւ տ'Անթէն փողո-
ցին անկիւնն համնելու համար. Բիէ-
տուշ ալ նոյնն ըրաւ, որպէս զի շատ
հեռի չմնայ անկէ :

Չէր սպասեր յանկարծադէպ իրո-
ղութեան մը, որ իւր ճարտար հաշիւ-
ները կարճ կտրեց :

Հրապարակի կառը մը Ոիւ տ'Անթէն
փողոցէն գալով Ոիւ Նէօվ-Ծէնթ-Օկիւս-
թէն փողոցը մտաւ :

Դատարկ էր : Թողպիաք նշան ըրաւ
կառապանին, որ կեցաւ, յետոյ կառ-
քին դռնակը բանալով՝ մէջը ցատկեց :

—ԱՌ, թշուառակա՞ն, ըստ Բիէ-
տուշ քթին տակէն : Պուլվարին վրայ
կառք չնստաւ, քանզի կը վախնար որ
եթէ զինքը լրտեսող կար, կրնար նա-
ալ կառք մը նստիլ ու իւր ետևէն եր-
թալ : Իսկ այժմ, որովհետեւ մէկէն ա-

ւելի կառք չկայ, բոնեց նստաւ : Վար-
պետ է շարաճճին :

Կառքն, որ գոյ միանստարան մ'էր,
դարձաւ և ճանբան փոխեց :

Եւ մինչև որ ձին իւր շրջադարձն
աւարտեց, թիէտուշ անշարժ կենալու
դատապարտեալ էր . եթէ կառքին մօտ
հասնելու համար վաղել սկսէր, թոլ-
պիաք կը նար կառքին ապակիներուն
ետեւէն նշմարել և հետեաբար խորհիլ
թէ ինչո՞ւ յանկարծ վաղել կ'սկսէր այդ-
քաղաքացին, որ ցայնժամ հանդարտ
կը քալէր :

Խեղճ թիէտուշ հարկադրեցաւ քանի
մ'երկվայրկեան համբերել, և քիթն ընդ-
օդ և ականջն ի լուր կեցաւ՝ օթևանաց
նշանակները կարդալով և ունկն դնելով
թէ կը նա՞ր արդեօք ըսել անիւներու
թաւալման շոխնդ մը, որ կառքի մը
նախախնամական գալուստն աւետէր
իրեն :

Բայց փողոցն այնչափ լոխն էր, որ-
չափ ամայի : Օդը սաստիկ տաք էր,
և իրենց նստարանին վրայ նիրհող կա-

ռապանք դիւրաւ չէին մեկներ իրենց
կայարանէն և դիպուածաբար յաճա-
խորդ վնտուելու երթալ :

Ուստի բոլորովին արտասովոր բաղ-
դաւորութեամբ մ'էր որ Թոլպիաք
հանդիպած էր այն կառքին :

Այժմ այն կառք՝ կը նակը թիէտուշի
դարձուցած՝ դէպի Պուրսի հրապարակը
կ'երթար :

Դժբաղդ հետամուտն ոչ ևս կը
յուսար որ երկինք իրեն ալ կառք մը
զրկէր . ուստի արիաբար որոշեց իւր
ընելիքն, և սկսաւ հետապնդիլ կառ-
քին :

Կառք մը լրտեսել հետի քալելով,
թերեւս երբէք տեսնուած բան չէր ոս-
տիկանութեան տարեգրութեանց մէջ :
Փորձելու համար թիէտուշ պէտք էր
լինիլ :

Բայց այս շարաճճին զինուորական
կառապանաց գունդէն ելած չէր իւր
թիկաշ բարեկամին պէս, և երկար ու
արագ քալելու համար ձիու կամ կառ-
քի պէտք չունէր :

Մովային հետեւակազօրաց գունդին մէջ ծառայած էր ի Քոչինչին, ի Սենեկալ, և այլ առապարին կամ դըժուարակոխ տեղեր, ուր հանգրուանք տկար և տաժանելի են :

Թրանսա վերադառնալէն ետքն ալ, Փարիզի փողոցներուն մէջ չարագործաց հետապնդելու հանապազօրեայ սովորութիւնը գերազանց վիճակի մէջ պահած էր զայն, ինչպէս կ'ըսեն արշաւական ձիոց համար :

Իւր սրունքն երկաթէ էին, կարթերը պողովատէ և կուրծքը կրնար մրցիլ գարբնարանի փքոցի մը հետ :

Սակայն, այս ամեն առաւելութեամբք հանդերձ, եթէ թողլպիաք իւր սեւ ձիէն քաշուած սեփական կառքին մէջ լինէր, շուտով ճանբան կը թողուր վաղեմի զօրականը :

Բայց թողլպիաք, վատարադութեամբ, փտած կառքի մը հանդիպած էր, զոր վտիտ և դժուարաշունչ գըրաստ մը կը քաշէր, և կէս քուն կառապան մ'ունէր :

Ուստի Բիէտուշ կրնար առանց ետամալու հետամտիլ այդ կաղի կաղդնացող անպիտան կառքին :

Զինքը նեղողն ոչ թէ արագ քաշելու հարկադրին էր, այլ իւր ծըպտական զգեստն :

Հագած նանքինէ տափատը, նուրբ մուճակները, մաշկամրդագոյն զգեստն և լայնեղը փեղոյրն յոյժ լաւ կը յարմարէին ճեմելու ելնող քաղաքացւոյ մը, բայց ոչ երբէք փախուկի պէս վազող քաղաքացւոյ :

Կը վախնար որ կը նշմարուէր, և իրաւունք ունէր. վասն զի արդէն իսկ անցորդք կանգ առնլով իրեն կը նայէին :

Կային իսկ որք ետեւնին կը դառնային :

—Վերջապէս «բռնեցէք գողը» պիտի պոռաան, կ'ըսէր ինքնիրեն խեղճ Բիէտուշ :

Եւ արդարեւ, երբոր Փարիզի մէջ մարդ մը վազէ, ամենէն նուազ հետաքըրքիրներուն իսկ ուշադրութիւնը կը

գրաւէ , մանաւանդ երբոր այն մար-
դուն ոչ տարիքն և ոչ կերպարանքը
չեն ներեր վաղել իւր հաճոյքին հա-
մար :

Եւ եթէ ընթացքը շարունակէ , կըր-
նայ պատահիլ որ քառուղւոյ մ'ան-
կիւնն սպասող ոստիկան մ'արդելու
զայն և աւելի կամ պակաս քաղաքա-
վարութեամբ հարցնէ թէ ինչո՞ւ կը
վաղէ :

Արդ , Բիէտուշ չէր ուղեր , և իրա-
ւամբ , գործ ունենալ իշխանութեան
ներկայացուցչի մը հետ , նախ՝ վասն զի
լրտեսելու գործէն ետ կը մնար , և
երկրորդ՝ կրնար պահականոցի ճանբան
բռնել :

Եւ սակայն միտքը դրած էր աչքէն
չվրիպեցնել կառքը , մանաւանդ որ դեռ
չէր կրցած կարդալ անոր թուահա-
մարն , որ արկղին ետին նշանակուած
էր կարմիր և մանր թուանշաններով :

Առանց այդ նշանակէտը գիտնալու,
եթէ կառքը հեռանար , Բիէտուշ չէր
կրնար երբէք յոյս ունենալ իմանալու

թէ ո՛ւր գնացած էր Թողպիաք կրանտ-
0թէլէն գուրս ենելէն յետոյ :

Մինչեւ իսկ չէր բաւեր՝ այս կա-
րեւոր կէտի վրայ ստոյդ տեղեկութիւն
ստանալու համար՝ կառքին թուահա-
մարը կարդալ , միտքը պահել , յետոյ
երթալ կառապանը գտնել և հարցնել
թէ ո՛ւր տարած էր Ոիւ Նէօվ-Սէնթ-
0կիւսթէն փողոցէն առած մարդը ,
վասն զի Թողպիաք կրնար ճանբան կառ-
քը փոփաել :

Վաղեմի գործ խորամանկչարանը-
ճի մ'էր . կրնար զինքն անցքի մ'առջեւ
տանիլ տալ , կառքը ճանբել , և անց-
քին միւս կողմն ուրիշ կառք մը նստե-
լով իւր բուն երթալու տեղը տանիլ
տալ զինք :

Ուրեմն հարկ անհրաժեշտ կար որ-
ուն աչքէ չվրիպեցնելու :

Եւ յաջողապէս շարունակելու հա-
մար , պէտք էր վերամբարձ ոտքով
տեսակ մ'ընթացք հնարել , որ յոյժ
տարօրէն չերեւնար տեսնողներուն :

Ուստի այն ընթացքը բոնեց որուն

սքանչելապէս վարժ էր, քայլառութիւն
մը , որով շատ ճանրայ կրնայ ընել ոք
առանց ընթացող երևնալու :

Միանդամայն տեսակ մը մնջկատակ
ձեւացնել սկսաւ իւր թեւերով , զոր սո-
վորաբար հանրակառքի մ'ետեւէն վա-
զողներն ի գործ կը գնեն :

Թողպիաքը տանող կառքին փողո-
ցին մէջ հանրակառք չկար , բայց ան-
ցորդք չէին մտածեր զայս , և տեսնող-
ներէն ոմանք հաւատացին վերջապէս
թէ շուրթափ քաղաքացին չար դիտա-
ւորութիւն չունէր :

Ուրիշներ ալ կարծեցին թերեւո թէ
յոյժ տաքցած լինելով պաղ չառնու
համար այնպէս կը քալէր :

Սակայն սարսափելի գոեհիկ տղայ
մը գոչել սկսաւ ետեւէն .

— Ե՛ , հին փնջիկ , կի՞նդ է կառքով
փախչողը . վաղէ՛ , վազէ՛ , որ սրունքո-
ջմրի :

Բիէտուշ , առանց ականջ կախելու
կավրոշին վալրահաջութեանց , Ռիշիէոյ
փողոցին անկիւնն հասաւ զոր թողպիա-

քի կառքը քսան վայրկեան առաջ
դառնալով դէպի Քարուզէլ կը թա-
ւալէր :

Այս փողոցին մէջ հետամտութիւնն
աւելի դիւրին էր : Կառաց անցուդար-
ձըն աւելի յաճախ լինելով անդ , Թոլ-
պիաքի կառքն իւր ընթացքն յամրա-
ցընելու և մերթ ալ բոլորովին դադ-
րեցնելու կը հարկադրէր , և այս մի-
ջադէպք շունչ առնլու ժամանակ կու-
տային որսորդին :

Միւս կողմէ , Օտէոնի գծին հան-
րակառքն այն փողոցին երկայնքէն
անցնելով , Բիէտուշ այժմ յայտնի պատ-
րուակ մ'ունէր վազելու :

Իրաւամք կրնար պատասխանել
հարցնողին .

— Հանրակառքին հասնիլ կ'ուզեմ:
Եւ երբ կը կարծէր նշմարել թէ
անցորդք կը դարմանային որ հանրա-
կառքին վրայ կապոյտ տառերով «Լի»
նշանակը տեսնելէ յետոյ տակաւին կը
վազէր , ձեռքովը կառքին վրայի նստա-
րանները ցոյց կուտար , որպէս թէ կըր-

Նար անդ նստելու տեղ մը գտնել՝ հա-
կառակ կառավարին բացասական նը-
շաններուն :

Անշուշտ հոն մագլելու համար չէր :
Իւր միակ յօյսն էր թափուր կառ-
քի մը հանդիպիլ, որոյ մէջ ցատկելով՝
միւս կառքին ետեւէն պիտի երթար,
որ յամը ընթացքով կը շարունակէր
գիւր գնացք :

Բայց այդ բաղձացեալ կառք չէր
երեւնար : Անցնող կառաց ոչ մին ա-
զատ չէր : Կարծես թէ կառապանք
խօսք մէկ ըրած էին Բիէտուշի դէմ:

Դեռ պարտասած չէր, բայց կ'ըզ-
գար արդէն որ եթէ ժամ մ'ալ տեւէր
այս ընթացք, ոչ եւս կընար հասնիլ
կառքին ետեւէն :

Ո՞ւր կ'երթար թոլպիաք : Զէր գի-
տեր Բիէտուշ, ոչ ալ ենթագրու-
թիւններ կ'ընէր այն մասին :

Բնդ հակառակն, աներկբայ էր թէ
Թոլպիաք չէր կասկածեր որ իւր ե-
տեւէն վազող կար :

Եթէ գտիչը կռահէր զայս, կա-

ռապանին պարգեւ կուտաք որպէս զի
քշէին իւր ձին :

Այս բան յաղթող թուղթ մ'էր
Բիէտուշի խաղին մէջ, բայց անով չէր
կընար խաղը շահիլ ապահովապէս :

Լուվուայի հրապարակին մօտ ան-
հաճոյ միջադէպ մը պատահեցաւ :

Հանրակառքին վարիչը գթալով կը
դիտէր մեր հասակաւոր քաղաքացին,
որ հինդ վայրկենէ ի վեր հեւալով
հանրակառքին ետեւէն կ'ընթանար և
փոշի կը կընէր :

Տիկին մը վար իջած էր : Քաշեց
չուանն և հանրակառքը կեցաւ:

— Տեղ մը կայ մէջը, չէ՞ք տեսներ,
նշան կ'ընէ ձեղ վարիչն, ըսաւ պարոն
մը, որոյ քովէն կ'անցնէր Բիէտուշ :

Սուտ Պահուրի իշխանին սուտ տըն-
տեսը բնաւ փոյթ չունէր առիթէն օդ-
տելու :

— ԱՇ, տէ՛ր Աստուած, սխալեր
եմ: Կը կարծէի թէ Վոժիբարի գծին
հանրակառքն էր, գոշեց թեւերը վեր
ամբառնալով:

Եւ կանդ առաւ , մինչ հանրակառ-
քը վերստին ճանրայ ելաւ :

Թողպիաքի կառքն հանրակառքին
քովին կ'երթար , և թիէտուշ տասն քայլ
միայն հեռի էր անկէ ,

Շնորհիւ այն գժուարութեանց , որք
պակաս չեն Ռիշլիէոյ փողոցին մէջ ,
գործերը լաւ գնացին մինչեւ Թէաթր-
ֆրանսէի հրապարակն :

Անդ վերջապէս բաց Հետնորդա մը
տեսնուեցաւ , որոյ մէջ մարդ չկար :

Թիէտուշ քովին անցած ժամանակ
մօտենալով երկու խօսք ըսաւ կառա-
պանին ականջն ի վար և գրպանին մէջ
գտնուած բոլոր դրամն անոր ձեռքը
դրաւ :

Կառապանն հասկցաւ և իսկոյն Թող-
պիաքի կառքին ետեն անցնելով՝ ոչ ևս
թողուց զայն :

Թիէտուշ ուրախացաւ : Իւր լրտե-
սութեան յաջողութիւնն ապահովեալ
էր այնուհետեւ , և իրաւունք ունէր
սիդալով ըսելու թէ յարատեւութիւնն
անվարձ չմնար երբէք :

Երբոր շունչ առաւ , որուն արդարե
պէտք ունէր , սկսաւ խորհիլ այն այլ
և այլ ելից վրայ զորս կրնար ունենալ
այս արշաւական թատրերախաղ :

Թողպիաք անտարակոյս կամուրջնե-
րէն պիտի անցնէր , վասն զի իւր կառ-
քը Քարուղէլի դռնէն անցեր էր :

Այն գաղափար որ արդէն ներկա-
յացած էր թիէտուշի , նորէն անցաւ
մտքէն :

—Բոնած ճանբով կրնայ Որպալէթ
փողոցն երթալ , ըսաւ ինքնիրեն :

Աղքատօրէն հագուած լինելով ,
ածխավճառը չկընար ճանշել զայն :

Բայց ի՞նչ ընելու պիտի երթայ
անդ : Կը կարծեմ որ չարժեր , բայց ես
հայր Լըքոքի կարծիքը չունիմ անոր
վրայ :

Վերջապէս պիտի տեսնենք , եղրա-
կացուց թիէտուշ :

Թողպիաքի կառքն յամրաբար ան-
ցաւ Քարուղէլի հրապարակէն և Սէն-
թէրի կամուրջէն , յետոյ ձախ կողմը
գառնալով՝ Թալաքէ գետափէն վեր
ելաւ :

Բիետուշի վէնթիան առանց դըժ-
ուարութեան կը հետեւէր անոր, և
Բիետուշ կըսէր ինքնիրեն .

— Եթէ Թողպիաք կը հանդուրժէ
այսպէս բանջարավաճառ կառքի մը
գնացքով երթալու, յայտնի կ'երեւի
թէ ստիպողական գործ մը չունի :

Բայց ուր կ'երթայ . սատանան այ-
րէ զիս եթէ կընամ գուշակել :

Տարակոյս չկայ սակայն թէ օդ առ-
նըլու համար պտոյտ մը չէ ըրածը :

Կարելի է որ այս թաղերու մէջ
բնակարան մը վարձած է ծպտման հա-
մար, և հոն կ'երթայ որպէս զի հանուի
և նորէն իւր պճնապաճոյն մորթին մէջ
մտնէ :

Բայց Քոնթէ գետափն հասանք :
Հայրը Լըքոք անդ կը բնակէր իւր
երջանիկ ժամանակը : Խեղճ մարդ,
կեանքը բոլորովին վոխուեցաւ :

Վէնթիան ինսթիթիւի առջեւ հա-
սած էր :

— Ա՛հ, չար սատանայ, դոչեց Բիե-
տուշ, արդեօք այս թշուառականը մեր

վարպետին բնակարանը խուզարկելո՞ւ
կ'երթայ : Ընող մարդ է :

Այո՛, բայց ի՞նչ բանի համար :

Պ. Լըքոք այնչափ պարզամիտ չէ
որ իւր կասկածելի կամ վտանգաւոր
թուզթերն անդ թողու :

Թողպիաք ընդունայն կ'աշխատի
այնպիսի բան մը գտնելու, և չսիրեր
ժամանակ կորսնցնել :

Ա՛, աւասիկ իւր կառքն անցաւ վար-
պետին տունն :

Ստուգիւ ըրած մտածութիւնս յի-
մարական էր . Թողպիաքի կառքն ուղ-
ղակի Բուսաբանական պարտէզին կող-
մը կ'երթայ :

Լաւ . բայց գարձեալ յայտնի չէ
թէ ուր պիտի երթայ : Արպալէթ փո-
ղոցի ճանրուն վրայ ալ չենք . . . և
կընամ իսկ գրաւ դնել թէ այս միջոցիս
բնաւ մտքէն չանցնիր պորմի տիկինն . . .
վարպետը խելմի այսպիսի գաղափար-
ներ կը թիէ իւր գլխուն մէջ . . . իսկ
ես չեմ հասկնար թէ ի՞նչ յարաբերու-
թիւն կընայ լինիլ իւր որդւոյն դործին

և այն. անգլիացի հազարապետին ժառանգութեան միջեւ :

Կան իսկ վայրկեաններ, որոց մէջ կը կարծեմ թէ մատերնիս մեր աչաց վրայ դրած՝ սխալ ոտնահետի վրայ կը քալենք :

Բայց վերջապէս, եղրակացուց բիէտուշ մատները ճարճատեցնելով, իմ դիտնալու բանս չէ : Հայր Լըքոք ինձմէ աւելի դիտէ . ուր որ դրկէ, պիտի երթամ:

Կրաւորական հնազանդութիւն . ու ըիշ բան չեմ դիտեր :

Այս մենախօսութիւնն ըրած միջոցին՝ Թողպիտաքի կառքը Տէղ-Օկիւսթէն և Սէն-Միշէլ գետափներն անցած և Տըլա Թուրնէլ գետափն հասած էր :

Վէտուրէնն ալ իւր հեռաւորութիւնը կը պահէր, և Բիէտուշ երկիւղ չունէր բնաւ որ Թողպիտաք պրծանէր իւր ձեռքքէն :

Խնդիրն էր դիտնալ միայն թէ այս կրկնակ արշաւ ի՞նչ վախճան պիտի ունենար :

Գինւոյ մթերանոցին առջեւէն անցան, ապա Բուսաբանական պարտէզին առջեւէն :

Նոյն վայրկենին նախորդ 29 թիւն յանկարծ յիշեց թէ Օրէանի երկաթուղայն կայարանն հեռի չէր, և թէ այն գծին պաշտօնէից մէջ աքծանող մը կար որ կը ճանչէր զԹողպիտաք :

Մաղասի առջեւ, համրին փախըստ եան իրիկունը, Բիէր Քամպըմէր գանգատած էր երկու ոստիկանական ծրպտեալ գործակալաց՝ ընդդէմ այն մարդուն որ մազ մնացած էր իւր փոքրիկ սիրելի Մարթային մահուան պատճառ պիտի լինէր :

Բիէտուշ իւր յիշողութիւնն հարցաքննելով միտքը բերաւ վերջապէս որ այդ Քամպըմէր ըսած էր իրեն թէ Թողպիտաք իրեն գնացած էր ժառանգութեան մը համար խօսելու, որոյ վըրայ իւր փոքրիկ Մարթան իրաւունք ունի եղեր :

— Այս անգամ կը կարծեմ որ սըխալած չեմ, գոչեց: Թողպիտաք ծըպտ-

եալ է , վասն զի ուղղակի պիտի երթայ տեսնել աքծանողը : Գէշ չէ այս , Քամպրըմէր կը պատմէ ինձ ինչ որ այս շարաճնեն ըսէ իրեն :

Երբոր Օսթէրլիցի կամուրջին ժայրն հասան , Թողպիտքի կառքն ուղղակի շարունակեց ճանբան :

Բիէտուշ կը հարցնէր ինքնին թէ էրին արդեօք Փարիզէն դուրս պիտի ելնէր , բայց շուտով քաջալերուեցաւ :

Հեռիէն տեսաւ որ Պ. Թողպիտք գլուխն ու ձեռքը կառքին դռնակէն դուրս հանելով՝ կառապանին քղանցէն քաշեց և կարճ խօսակցութիւն մ'ըրաւ , որուն արդիւնքն այս եղաւ որ կառքը մէկէն աջ կողմ դառնալով երկաթուղւոյ կայարանին բակը մտաւ :

— Լաւ գուշակած էի , ըսաւ ինքնիրեն Բիէտուշ , Քամպրըմէրը տեսնելու կ'երթայ :

Սակայն զարմանալի է որ ուղեւուրաց սպասման սրահին առջև կ'իջնէ : Աքծանողները գտնելու տեղն անդ չէ :

Զիս այնպէս կարդադրեմ որ աչքէս չկորսնցնեմ զայն և նա ալ զիս չնշմարէ :

Այս կրկն արդիւնք ձեռք բերելու համար՝ իւր կառքը վանդակորմին առջև կեցուց , և առանց կառապանին հետ զբաղելու , որում կանխիկ վճարած էր , բակը սողոսկեցաւ և խոտորնակ ճանբով գնաց դէպի վերնագաւթակին , ուր Թողպիտք ուաք կը դնէր այն վայրկենին :

— Այս ալ լաւ եղաւ որ չգնաց վարչական գրասենեակներէն տեղեկութիւն ստանալ , կ'ըսէր Բիէտուշ ինքնիրեն : Եթէ այնպէս ընէր , դրան առջև կենալու պիտի հարկադրուէի :

Սակայն սուտ Պ. Հոլծ ճանբած էր իւր կառքը :

Բիէտուշ տեսաւ զայն , որ ուղեւուրաց կարասիներն ընդունելու սահմաննեալ գոց ճեմելիքին վրայ բացուող բազմաթիւ գուներուն մէկէն ներս մըստաւ :

Ինքն ալ ներս մտաւ , և սկսաւ դիտել զայն՝ առանց զգացնելու :

Դժուարին չէր . վասն զի մեծ բաղ-
մութիւն և շատ ալ շարժում կար կա-
յարանին մէջ :

Բեռնակիրք կը պարտէին՝ արկղ
մը բեռցած , կամ հակերով ու մնտուկ-
ներով լի սայլակ մը քշելով :

Սրահները շրջապատող նստարանք
լի էին երկու սեռէ ուղեւորներով , որք
մեծ գծին կառախմբերէն միոյն չուին
կ'սպասէին :

Անդ կը տեսնուէին կանայք բաղմա-
թիւ տղայոցմէ և խոշոր ծրարներէ շըր-
ջապատեալ , որք իրենց հանդերձները
թաշկինակի մէջ ծրարեալ ձեռքերնին
բռնած էին , ինչպէս նաև գինւոյ կամ
օղոյ լիտրներ սակառեակի մը մէջ :

Այս բոլոր խեղճ մարդիկ մէկ կամ
երկու ժամ առաջ եկած և տեղ բըռ-
նած էին , իբր թէ անդ պիտի մնային
մինչև հետևեալ օրն :

Սպասման ձանձրոյթն սփոփելու հա-
մար ոգելից ըմպելիներ կը խմէին :

Թաթարաց բանակետղի կը նմանէր:
Թողլղիաք կրնար անոնց խումբերուն

խառնուկիլ : Իւր կերպարանքին անյար-
մար չէր գար :

Բայց շատ հետաքրքիր չէր այն
խեղճ մարդոց հետ ընտանութիւն ը-
նելու . ուստի , առանց այս երփներանգ-
տեսարանը դիտելու , կեդրոնական
սրահը մտաւ , ուր տոմսակ վաճառողաց
գրասենեակները կը գտնուին :

Զկար անդ բազմութիւն , թէև գը-
րասենեակը բաց էր կարճուղի կառա-
խմբի մ'ուղեւորաց համար :

Գիւղագնացի կերպարանքով պա-
րոններ կ'երթային տոմսակ կը գնէին
ու կ'անցնէին :

Պարելչաշուք տիկնայք իրենց նուրբ
թաթպանաւոր ձեռներով կը վճարէին
առաջին աստիճանի սակագինն , և ապա
մօտակայ գրավաճառանոցէն վէպ մը
կամ պատկերազարդ լրագիր մը գնե-
լով կ'անցնէին :

Ոչ ոք կը կենար սպասման սրահաց
անդաստակին մէջ , վասն զի ուղեւո-
րաց ամենն ալ սրահներուն մէջ կը
փակուին փայտէ նստարաններու կամ

թաւշեայ թիկնաթոռներու վրայ , իրենց
ընտրած դասակարգին համեմատ :

Թողլպիաք անկիւն մը քաշուելով
կծկեցաւ , և սկսաւ աչքին ծայրով դի-
տել մեկնող ուղեւորներն , որք անշուշտ
փարիզէն հեռի չեին երթար , որովհե-
տեւ կարասի չեին տաներ իրենց հետ :

Բիէտուշ կարծեր էր վայրկեան մը
թէ սուտ Պ. Հոլձ ալ մեկնող կառա-
խմբով պիտի երթար , և որոշեր էր
ինքն ալ նոյն կառախումբը նստիլ՝ քան
թէ թողուլ գիւր հետամտութիւն :

Բայց հունը , փոխանակ տօմսակ
վաճառող դռնակներէն միոյն ներկա-
յանալու , որմին վրայ արձանագրեալ
կայարանաց անունները կարդալ կը
ձեւացնէր խօրին ուշադրութեամբ :

Զէր կրնար սակայն ենթադրուիլ
թէ Օրլէանի երկաթուղւոյն տեղագրու-
թիւնն ուսնելու համար միայն գնացած
էր անդ :

Բիէտուշ , որ զայն կը դիտէր ի հե-
ռուստ , այս տարօրէն ընթացից մեկ-
նութիւնը կը փնտոէր՝ առանց դըտ-

նելու . յանկարծ զոյդ մ'ուղեւոր տե-
սաւ , որոց երբէք չէր սպասեր հան-
դիպել :

Երպալէթ փողոցի ածխավաճառն
իւր կնոջ հետ սիւնազարդ գաւթէն
ներս կը մտնէր բարձրածայն խօսա-
կցելով :

Երկուքն ալ խառնիխուռն երեւու-
թով կարասիներ շալկած էին , անկո-
ղիններ , սակառիկներ , սաներ և տնա-
կան ուրիշ կահեր , յորոց բաժնուիլ չեին
ուղեր իրենց ուղևորութեան միջոցին :

— Հո՞ս կը գնեն Օրիյեաք երթա-
լու տոմսակներն , հարցուց Քանթալցին ,
այնպիսի արտասանութեամբ մը , զոր
անհնարին է թարգմանել , որովհետեւ
այրենարանին մէջ չկան այն հնչումը-
ներն արտայայտող տառեր :

— Այո՛ , մէկուկէս ժամէն , պա-
տասխանեց երկաթուղւոյ պաշտօնեայ-
ներէն մին :

— Գործիս կուգայ , ըսաւ ածխա-
վաճառն : Երբորդիներուն մէջ ծրարուելէ
առաջ ժամանակ կ'ունենանք քիչ մը

Հաց ծամելու : Այնպէս չէ, ժանէ՛թ :
Կինը բերանը բացաւ որ հաւանու-
թիւն տայ այս սիրուն առաջարկին,
բայց փոխանակ խօսելու՝ խանչիւն մ' ար-
ձակեց, որ խեղդուկ ճշի մը կը նը-
մանէր :

Ապշած կը նայէր երկայնահասակ,
նուրբ, խարտեաշ և վայելչազգեստ կը-
նոջ մը, որ չքեղ կառքէ մ' իջնելով՝
դէպի տոմսակի դռնակը կ'երթար :

— Ի՞նչ կայ, հարցուց այրն :

Օվէրնուհին պատասխանելու վրայ
էր, երկաթուղւոյ պաշտօնատար մը
հրաւիրեց զանոնք որ կարասեաց սրահն
երթան և անդ սպասեն կառախմբին
չուելուն :

Եւ քշեց հոն տարաւ զանոնք : Բիէ-
տուշի առջեւէն անցած ժամանակին,
ժանէ՛թ սա խօսքը կ'ըսէր իւր ամուս-
նոյն .

— Ա՛հ, սուրբ կոյս, դրացուհւոյն
սպասուհին է, որ իւր տիրուհւոյն ըս-
պաննուած գիշերը փախաւ տունէն :

— Ի կառք, պարոննե՛ր, կառա-

խումբը կը մեկնի, գոչեց սպասման սլ-
րահաց վերակացուն :

Այն տիկին, զոր ածխավաճառու-
հին ճանչել կը կարծէր, արդէն գնած
էր իւր տոմսակն և կառք նստելու տե-
ղը տանող անցքը կը մտնէր փութով :

Նոյն վայրկենին, Թողլպիաք ալ,
դարանամուտ եղած անկիւնէն ելնե-
լով՝ սպասման սրահին դուռը դիմեց :

Բիէտուշ այն աստիճան զգածուած
էր Օվէրնուհւոյն ըստած խօսքէն, որ դէպ
այն կին դառնալով՝ վայրկեան մը դադ-
րած էր Թողլպիաքի նայելէ :

Վերստին աշըն անոր վրայ դար-
ձուց, բայց կինակը միայն կրցաւ տես-
նել :

Սուտ Պ. Հովհաննէս տոմսակ մը ցոյց կու-
տար անցքին հսկող պաշտօնատարին,
որ իսկոյն թողուց զայն որ անցնի :

Թողլպիաք աներևոյթ եղաւ այն նըր-
բանցին մէջ, որ սպասման սրահին կառք
նստելու քարափը կը տանի :

Իսկ վայելչաշուք տիկինն անկէ ա-
ռաջ մտած էր այն ճանբան, և ոչ ևս
կը տեսնուէր :

Բիէտուշ չէր նախառեսած զայս ,
բայց չփոթեցաւ :

Վազեց տոմսակ գնելու դռնակին
քով , և հասաւ այն վայրկենին , ուր
տոմսավաճառն իւր ձեռքը շարժուն
տախտակին կը տանէր՝ ծակը գոյելու
համար :

— Տոմսակ մը , գոչեց :

— Ձեզ տոմսակ չտալու իրաւունք
ունինք , ըսաւ անդ սպասող պաշտօն-
եայն : Մէկ ժամէն աւելի է որ կը դե-
գերիք աստ և տոմսակ գնելու համար
վերջին վայրկենին կ'սպասէք :

— Յանցանքն իմն չէ , կակաղեց
Բիէտուշ :

— 0'ն , շուտ ընենք , ո՞ւր պիտի եր-
թաք , ի՞նչ կարգի տոմսակ կ'ուզէք :

— Չ . . . չեմ գիտեր . . . այսինքն ,
այո՞ . . . տոմսակ մը տուէք ինձ նոյն
կարգէն և նոյն տեղի համար՝ զոր տուիք
ամենէն վերջը զնող պարոնի մը . . .
տիկինէ մը յետոյ . . .

— Ա՛ , այդպէս է , գոչեց տոմսա-
վաճառն :

Եւ իսկոյն փակեց իւր կատուածակը
նախորդ 29 թուոյն քթին , որ սկսաւ
բռնցի հարուածներ տալ վանդակապատ
դռնակին :

— Է՛ , պարո՞ն , ըսաւ խստութեամբ
հսկող պաշտօնեայն , հանդարտ կեցիք,
ապա թէ ոչ՝ ոստիկան մը կը կոչեմ
հիմա :

— Կը կրկնեմ ձեղ թէ անպատճառ
պիտի երթամ այս կառախմբով . . . ե-
թէ չէք ուզեր տոմսակ տալ ինձ , թող
տուէք որ կառքերէն միոյն մէջ մըտ-
նեմ . . . որն և լինի . . . և հասած տեղս
վճարեմ . . . :

— Ո՞ւր է ձեր համեմու տեղը . դուք
ձեր երթալու տեղը չէք գիտեր : Կ'ու-
զէ՞ք որ ըսեմ ձեղ : Դուք ոստիկանու .
թեան լրտես կը թուիք ինձ : Բայց մեք
ձեր դասէն չենք . . . և հարկադրեալ
չենք օդնել ձեղ որպէս զի ձեր լրտե-
սած մարդուն ետեւէն երթաք :

Պրծա՞ւ ձեր ձեռքէն , շատ աղէկ
եղաւ . թող աւելի մօտէն հսկէիք ա-
նոր վրայ , և ուր երթալն իմանայիք :

Բիէտուշ քաջ կ'զգար թէ երկա-
թուղւոյ պաշտօնեայն զինք սստիկա-
նութեան ծածուկ գործակալ պիտի
կարծէր, և փորձով դիտէր թէ ծածուկ
գործակալը սաստիկ հակակրութիւն
կ'աղդեն ամեն կարդի քաղաքացեաց,
Յայնժամ ներշնչում մ'ունեցաւ:

— Ե՞ս, սստիկանութեան լրտես լի-
նիմ, գոյեց: Յայց ես ալ ձեղ չափ
կ'ատեմ այն գարշելիները: Զէ՞ք հաս-
կընար թէ կնոջս պատճառաւ կը վա-
զեմ այն մարդուն ետեւէն:

— Ի՞նչ, ձեր կնո՞ջ պատճառաւ:

— Այո՛, առաւ ձեռքէս և կը փախ-
չի անոր հետ: Թող տուէք զիս որ
ետեւնուն երթամ, կ'աղաչեմ:

— Ա՛, այդ ուրիշ բան է, բայտ գոնա-
կին տեսուչը ծիծաղելով, ի՞նչ կ'ուզէք
որ ընեմ:

— Կրնաք ըսել ձեր պաշտօնակցին
որ գուռը բանայ:

— Օգուտ չունի ձեղ, վասն զի ա-
հա կը չուէ կառախումբն:

Երդարեւ երկար սոյլ մը հնչեց

գ-ժբաղդ Բիէտուշի ակաջին, և սոյլին
յաջորդեց շոգեգործիի մխոցին ընդ-
հատ շաշիւնն:

ԱԼ լմնցած էր: Թոլպիաք անյայտ
տեղ մը կ'երթար, և այս անդամ յոյս
չկար ետեւէն հասնելու:

— Մինչեւ ո՞ւր կ'երթայ այս կա-
ռախումբ, հարցուց Բիէտուշ կրակ
կտրած:

— Մինչեւ Օրլէան. բայց ամեն
կայարաններ կը հանդիպի: Քան երեք
կայարան կայ, առանց հաշուելու
Գօտուոյն և Օպրէի երկաթուղեաց հետ
հաղորդակցութիւնն:

Ուստի խորհուրդ կուտամ ձեղ որ
երկաթուղեաց ժամացուցակ մը զնէք
եթէ կ'ուզէք ձեր տիկինը գըտ-
նել, ըստ պաշտօնեայն ծաղրածու-
դէմքով մը:

Եթէ սստիկանութեան լրտեսք հա-
կակրութիւն կ'աղդեն, խարուած ա-
մուսինք ալ ծիծաղելի կը լինին միշտ,
և շատ անգամ անոնց հաճոյ լինելու
տրամադիր անձանց լրտեսներուն կը
հանդիպին:

Բիէտուշ անդամ մ'ալ մերժուելով՝
թողուց դռնակին տեսուն որ կրնակը
դարձուց իրեն, և ինք անձնատուր ե-
ղաւ իւր մտածութեանց, որք զուարժ
չէին.

Այնչափ ճարտարութիւն ծախսել
լրտեսելու համար, այնչափ տաղանդ
ծախսել ծպտելու համար, այնչափ աշ-
խատութիւն ծախսել կառածիդ երիվա-
րին ետեւէն վաղելու համար, և այս-
պէս ծաղրելի ծախողութեան հանդի-
պիլ, արդարեւ դառնակսկիծ բան էր,
և վատաբազդ տնտեսը կը հարցնէր
ինքնիրեն թէ ի՞նչ երեսով պիտի ելնէր
նապապին առջեւ և իւր մարդորսու-
թեան ողորմելի արդիւնքը ծանուցանէր:

Մնաց որ, չէր կրնար մեկնել թէ
թոլպիաք ի՞նչպէս կրցեր էր սահիլ իւր
մատներուն մէջէն :

Կառքէն վար ի՞նելէն սկսեալ ան-
դլաբար կը հսկէր անոր վրայ, և ա-
ներկրայ էր որ տոմսակն երկաթուղոյն
գրասուն ակէն գնած չէր :

Ի՞նչպէս ուրեմն թողուցեր էին զայն
որ անցեր կառքը մոտեր էր :

— Պէտք էր որ բաժանորդութեան
տոմսակ մ'ունենար, մտածեց Բիէտուշ,
կամ ոստիկանութեան կողմէ տրուած
անցագիր մը . . . : Բայց ոչ, պէտք էր
յախժամ երթալ նախ տնօրէնութեան
ցոյց տալ զայն . . . և միւս կողմէ,
չեմ կարծեր որ տարեկան բաժանոր-
դագրութիւն ունենայ Օրլէանի երկա-
թուղին . . . ուրեմն տոմսակ ունէր . . .
ո՞ր սատանան տուած էր անոր :

Այս խորհրդածութենէ յետոյ,
նախորդ 29 թիւը ճակտին զարնելով
մրմրաց .

— Եթէ այն կինն էր . . . բայց
այո՛ . . . անկէ երկու քայլ առաջ
կ'երթար երբոր ես աչքս այս կողմ'
դարձունելու տխմարութիւնն ըրի . . .
նա տոմսակ մը խոթեց թոլպիաքի
ձեռքն . . . որովհետեւ երկու հատ
գնած էր գոնակէն . . . թոլպիաք
զայն չճանչել կը կեղծէր, բայց կառ-
քին մէջ գտաւ զայն և ի միասին
չուեցին :

Ա՛հ, եթէ գուշակէի զայս, սընա-
վաստակ չէի եներ այսպէս :

Այժմ կը մնայ ինձ խօսակցիլ ած-
խավաճառին կնոջ հետ :

Բիէտուշ գիտէր թէ Օվէրնացի ա-
մոլը մէկ ժամէն աւելի պիտի սպասէր ,
վասն զի լսած էր ածխավաճառին և
երկաթուղւոյ պաշտօնէին խօսակցու-
թիւնն , երբոր առաջինը տեղեկութիւն
կը խնդրէր Օրեյաքի կառախմբին վրայ ,

Ուստի պէտք եղածէն աւելի ժա-
մանակ ունէր կնոջ հետ խօսակցելու և
տեղեկութիւն քաղելու :

Նախ գրասենեակի տեսչին խրա-
տուն հետեւիլ սկսաւ : Ժամացուցակ
մը գնեց կառախմբոց ընթացքն և
կայարանաց անուններն ունելու հա-
մար , վասն զի կը յուսար իւր ճանկն
անցունել զֆոլպիաք ի վերադարձին ,
և կ'ուզէր գիտնալ այն ժամերն յորս
թողարկաք կրնար վերադառնալ ի Փա-
րիզ :

Ժամացուցակը գնելէ յետոյ ան-
ցաւ սրահն ուր ուղեւորաց կարա-
սիները կ'արձանագրեն , և այն սրահին
խորը գտաւ Գանթալցի Ծակիցներն ,

որք՝ իրենց անկողիններէն միոյն վրայ
քովէ քով նստած՝ խստորաւոր երշիկ
մը կ'ուտէին և Արժանթէոյի գինի կը
խմէին՝ շիշին փողը կարգաւ իրենց բե-
րանը տանելով :

Դժուարութիւնը պատրուակ մը
գտնելն էր , որպէս զի կարող լինէր
մօտենալ և խօսակցութիւն բանալ ա-
նոնց հետ՝ առանց կասկած ազդելու :

Օվէրնացիք ընդհանրապէս զգու-
շաւոր բնութիւն ունին . իրենց գաղտ-
նիքը դիւրաւ չեն պատմեր իրենց դէմ
ելնողին ,

Ի՞նչպէս պիտի կրնար բացատրու-
թիւն խնդրել ամենափափուկ նիւթոյ
մը վրայ , մանաւանդ այն միջոցին , ուր
ժամէ մը յետոյ պիտի չուէին :

Ամենէն ճարտար դիւանագէտն իսկ
կը կորսնցնէ իւր ամեն առաւելութիւն-
ներն երբոր բանակցութիւնները փու-
թացնելու հարկագրի :

Մանաւանդ Բիէտուշ քաջ գիտէր
որ ածխավաճառք և ուրիշ այն կարգէ
քաղաքացիք կը խորշին դատական գոր-

ծոց խառնուելէ , վախնալով որ վտանգի մը կը հանդիպին :

Արպալէթ փողոցի ածխավաճառն ալ որոշ պատասխան մը տալ չէր ուղած երբոր ոճրադատ ատենի նախագահն հարցուցեր էր իրեն թէ սպանեալ Անդիացւոյն տունն յաճախող պարոնն ամբաստանեա՞լն էր :

Կինն ալ , թէ երդուեալ դատաւորաց և թէ հարցաքննիչ դատաւորին առջեւ , աւելի բացորոշ յայտնութիւն մը չէր ըրած :

Եթէ տոմսակ ստանալու սրահին մէջ ըսեր էր թէ կը ճանչէր Մարի ֆասիթի սպասուհին , պատճառն այս էր որ չէր կասկածեր թէ իւր խօսքերը լսող մէկը կար անդ , որոյ համար մեծ կարեւութիւն ունէր իւր այդ յայտարարութիւն :

Հարկ էր այժմ կըկնել և ճշդել տալ զայն մինչեւ իսկ Բիետուշ կ'ուղէր աւելի բան մ'իմանալ Օվէրնացի ամոլէն :

Դիտէր թէ հայր Լըքոք ո'րչափ կա-

րեւորութիւն կուտար այն սենեկապանուհին գտնելու , որ սպանութեան երիկունը փախած անհետ եղած էր :

Եւ որովհետեւ ինքն ալ կը խորհրդածէր գործին վրայ , յաճախ ըսած էր ինքնիրեն որ եթէ կարելի լինէր գտնել այն վկայներէն մին , որոց անբացատրելի տարակայութիւն աւելի մթագնած էր պորմին գաղտնիքը , շատ բան կ'իմացուէր անկէ :

Ուստի նախախնամական դիպուած մը կը համարէր ածխավաճառուհւոյն այս հանդիպումն Անդլիուհւոյն նաժըշտին հետ , և այս դիպուածէն օգուտ քաղելու յօյսը կը միկթարէր զինքը Թողպիաքի հետքը կորսնցնելուն վրայ :

Մանաւանդ սա ալ կար որ Թողպիաք անպատճառ պիտի դառնար գնացած տեղէն , և անյապաղ , վասն զի երկար ուղեւորութիւն մ'ընելու կերպիւ հանդերձեալ չէր :

Եւ որովհետեւ գիտէր այժմ թէ Օրլէանի և Փարիզի միջեւ դտնուող կարարանի մու հետ էր իւր գործ ,

ապագային մէջ առաւել դիպրութիւն
կար ազդուագոյն հսկողութիւն մը կազ-
մելու այն գծին վրայ :

Ուստի թիէտուշ կը խորհէր որ առ
այժմ հարկ չկար սենեկապանուհւոյն
վրայ խորհելու , որ , եթէ ածխավա-
ճառուհին չէր սխալած , այժմ լաւ
դիրք ունէր ընկերութեան մէջ :

Կը ցաւէր որ սբահը մտած և տոմ-
սակ գնելու դռնակին առջեւ գնացած
միջոցին չէր նայած անոր , վասն զի
այն միջոցին իւր բոլոր ուշադրութիւնը
Թոլպիաքի նուիրած էր , և անկէ զատ
ուրիշ ոչ մէկու համար աչք ունէր :

Այն տիկնոջ հասակը , ձեւն ու ար-
դուզարդը նշմարած էր , բայց չպիտի
կրնար ճանչել անոր դէմքն , եթէ որ
մ'երես երեսի դար անոր հետ :

— Պէտք է որ ամեն հնար ի գործ
դնելով թող չտամ որ այս Օվէրնացիք
Օրիյաք երթան այսօր , կ'ըսէր ինքնի-
րեն՝ անոնց մօտենալու ջանացած միջո-
ցին :

Թիէտուշ այնչափ անցաւ դարձաւ

ածխավաճառին և ածխավաճառուհւոյն
շուրջն , որ վերջապէս անոնց ուշադրու-
թիւնն հրաւիրեց իւր վրայ .

Բնաւ չճանչեցին զինքը , թէև ան-
գամ մը գործաւորի կերպարանքով
գնացեր մարդուն հետ խօսակցեր էր
անոր դրանը սեմին վրայ . բայց զար-
մացան տեսնելով քաղաքացի մը , որ
կարեկից աշքով մ'իրենց կը նայէր , և
որովհետեւ յոյժ դիւրակեաց մարդու
մ'երեւոյթ ունէր , խոժոռ դէմք չը
ցուցին անոր :

Այրը բնութեամբ զուարձախօս էր,
կինն ալ տիրաբարոյ չէր :

Մանաւանդ Արժանթէոյլի գինին զը-
ւարթացուցած լինելով զանոնք , եր-
կուքն ալ կը ինդային , առանց պատ-
ճառի , մի միայն ինդալու զուարձու-
թեան համար :

Սիրալի էր տեսնել անոնց ճերմակ
ակռայներուն փայլումն իրենց ուն դէմ-
քերուն մէջտեղն , և հաստ կոշիկներով
ամրակուռ ոտներն , որ չափ կը զար-
նէին սալտքարերուն վրայ :

Քիչ կը մնար որ ստքի վրայ ելնե-
լով օվերնական պար մը խաղային :

Երկուքն ալ երիտասարդ էին . այրը
կորովի կայտառ մ'էր , կինն ալ տգեղ
չէր :

Թիէտուշ ըստ ինքնիրեն թէ այս-
պիսի երջանիկ և զուգայարձար ամոլի
մը հետ դիւրին էր համաձայնիլ . ուս-
տի ծանօթութիւնը փութացնելու հա-
մար գոչեց .

— Դրաւ կը դնեմ , որդեակնե՛ր,
թէ հայրենակից ենք :

— Մի՛ դնէք , կը կորմնցնէր , պա-
տասխանեց այրը : Դուք Օվերնացի չէք.
Եթէ լինէիք , Փարիզցի պէս չէիք խօ-
սեր :

— Կէս Օվերնացի եմ . մայրս այն
տեղէն էր :

— Օրիյաքէ՞ն էր թերևս :

— Ո՛չ , իսուարէն :

— Հոգ չէ . իսուար շատ հեռի չէ
մեր գեղէն : Ուրեմն երկուքս ալ շա-
հեցանք գրաւն , ուստի երկուքս ալ
պիտի վճարենք մեր լիտրն :

— Ո՛չ , ո՛չ , ես կորուսի , ես պիտի
վճարեմ երկուքն ալ :

— Քաղաքացի՛ , չեմ մերժեր , վասն
զի բարի տղու մը դէմք ունիք : Այն-
պէս չէ , ժանէ՛թ :

— Օ՛ , այո՛ , գոչեց կինն :

— Ուրեմն երթանք ըմպելաստան :

— Երթանք : Կեռ երեք քառորդ
ունինք կառախմբին ենելուն :

Եւ իւր բազմաթիւ ծրարներն իւր
լայն ուսերուն վրայ բառնալով , մինչ
ժանէ՛թ ալ խոհարանի անօթներն ու
շիշերը կը վերցնէր , ածխավաճառն իւր
նոր բարեկամին հետ դէպի գինետունն
ուզզուեցաւ , որ կայարանին միւս ծայ-
րըն էր :

— Գործո լաւ կ'սկսի , կ'ըսէր ինքնի-
րէն թիէտուշ :

Իւր ծրագիրն էր կառախումնը
փախցնել տալ Օվերնացիներուն , թէեւ
զանոնք լաւ մը դինովցնել հարկ լինէր:

— Ի՞նչ է ձեր անունը , քաղաքա-
ցի՛ , հարցուց այրը :

— Պալանտիէ , պատասխանեց թիէ-

տուշ սիդապանծ համարձակութեամբ :
Ժամանակաւ ես ալ ածխավաճառու-
թիւն ըրած եմ, և այժմ հասոյթներովս
կ'ապրիմ :

— Ես ո՛չ, բայց վստահ եմ որ պիտի
հասնիմ այդ վիճակի, ինչպէս որ վս-
տահ եմ իմ ժան Կալուրիա կոչուելուս
և կնոջս ալ ժանէթ Քութոլան կոչուե-
լուն :

— Հանգուցեալ մօրս երկրին ճշմա-
րիտ անուններն են աղոնք . երբոր կը
լսեմ, կարծես թէ քսան տարի կ'երի-
տասարդանամ :

— Պէտք չունիք աղոր, քաղաքա-
ցի, վասն զի տակաւին ծերացած չէք:
Ճշմարիտ չէ՞ ժանէթ :

Կինը պատասխանեց ժպիտով մը՝ որ
մէկ ականջէն միւսը կը հասնէր :

Յայտնի կը տեսնուէր որ յօժար
սրտիւ չէր ձայնակցեր իւր ամուսնոյն
դովեստին՝ զոր կ'ուզզէր քաղաքացւոյն:

Ժանէթ հուժկու մարդիկը կը սի-
րէր, և Բիէտուշ՝ հասութատէր եղած
փոքր վաճառականի մը բնական դերը

խաղալով չէր կրնար հաճոյ լինիլ նմա:
Բայց Բիէտուշ այն ուե Աստղիկին
միրտը գրաւած ցինելուն վրայ կը միխ-
թարուէր, վասն զի իսկզբան շատ վախ-
ցեր էր թէ իւր բուն անձնաւորութիւնը
կը ճանչուէր անկէ :

Այն օրն, յորում համրն, իրմէ լըր-
տեսուելով գնացեր պորմին վանդակա-
դրան զանգակն հնչեցուցեր էր, ած-
խավաճառուհին՝ իւր խանութին դուռը
կեցած լինելով՝ կատարելապէս տեսած
էր ապահովութեան պետն և անոր եր-
կու գործակալներն, որոց մին էր Բիէ-
տուշ :

Ճշմարիտ է թէ այն օրը սուկան և
կակուղ փեղոյր հագած էր, և թէ
կերպարանքին փոփոխութիւնը կը բա-
ւէր Օքէրնուհին մոլորեցնելու :

Քաջալերեալ այս առաջին յաջո-
ղութեամբ, ծպտեալ գործակալը խոր-
հուրդ մը յղացաւ :

— Օ՛ն, հայրենակիցք, գոչեց, փոխա-
նակ ըմպելաստանը մտնելու, ուր ոտքի
վրայ խմել հարկ է, աւելի լաւ վինի՞ր

Երթալ սա վանդակորմին գէմի սրճա-
րանին դալարազարդ հովանոցին տակ
նստիլ :

— Եատ լւա կը լինէր, եթէ կա-
ռախումբը չփախցնելու մասին ապահով
լինէինք, ըստ ժան կալուրիա :

— Կառախումբը չմեկնիր առանց
ձեղ, որովհետեւ, խմած ժամանակ-
նիս, կայարանին ժամացոյցն ալ կը տես-
նենք :

— Ես աչքս չեմ զատեր անկէ, ը-
ստ ժանէթ :

— Ուրեմն հոն երթանք, եղրակա-
յուց Բիէտուշ դիմելով կայարանի
մուտքին այն կողմն, ուր քանի մը
կառք կեցած էր :

Թոլպիաքը բերող կառքն անդ չէր,
ոչ ալ կասկածելի տիկինը տանող
կառքը :

Բիէտուշ անցած ժամանակ դի-
տեց այս պարագայն :

Վայրկեան մը յետոյ ինքն և օվէր-
նացի ամոլը բազմած էին անդ գինե-
տան մառջեւ, որ սրճարանի կարգ
անցնելու յաւակնութիւն ունէր :

Շէնքին ճակատը՝ սնտուկներու մէջ
տնկուած կանանչագեղ ծառերով զար-
դարուած և քուով մը ծածկուած էր :

Բիէտուշ իւր հրաւիրեալները նըս-
տուց, և ինքն ալ անոնց դէմ'նստաւ այն
կերպիւ որ չկրնային կայարանը տեսնել :

Եետոյ այլ և այլ ըմպելիներ առա-
ջարկեց, զորս չընդունեցին երկու լը-
ծակիցք, և մէկ մէկ դաւաթ սուրճ
խնդրեցին հանդերձ օղիով :

Դաւաթ բախեցին, ժան ըմպեց քա-
ղաքացւոյն կենաց, նա ալ Տիկին
կալուրիայի կենաց, և բաժակները կը
քամուէին մինչեւ ցյատակ :

Երրորդ դաւաթէն յետոյ մտերմու-
թիւնն սկսաւ :

— Էյ, քաղաքացի՛, գոչեց ածխա-
վաճառն, երբոր Քուվիներու հօրաքոյ-
րըս տեսնելէ յետոյ Փարիզ վերադառ-
նանք, պէտք է որ դաք կերակուր
մուտք մեզ հետ :

— Ամենայն սիրով, բայց սրբազնու-
նաւ որ երկու շիշ դեմք ինչո՞ւմ ՏԱԿ
իմ մառանէս :

ԻԻ Ղ. Ա. ԲԵՐ

* ԱՄՈՒԲԵՐԻ - ԻՆՁԻԿԵՋԵՐ *

23 ՅՈՒՆԱՍՏԱՆ 1929 ԹԱՐՐ

— Շատ լաւ, խօսք տուէք, ըստ
օվերնացին իւր լայն ձեռքն երկնցնելով:
Բիէտուշ ալ իւր ձեռքը տալով՝ ը-
ստ .

— Կ'ուզէի որ վաղը կատարուէր
այդ, բայց շատ պիտի կենա՞ք ձեր
Քուվինեռւ հօրաքեռ տունք :

— Գործը գիտէ, վասն զի, ճշմա-
րիտն ըսելով, մեք ժառանգութիւն
բաժնելու կ'երթանք: Հօրաքոյրս կուզէ
իւր գոյքն ինձ և եղբարցս թողով, և
փոխարէն հասոյթ մ'ստանալ մինչեւ
ցմահ: Ասոր համար պէտք կը լինի
պայմանագրեր կնքել: Ասկէ զատ,
թերեսս չկրնանք շուտով համաձայնիլ
բաժիններուն վրայ. ուստի կ'երեսի թէ
ամսոյ մը չափ պիտի տեէ:

— Ա.մէ մը յետոյ պէտք չունիմ
քեզ, սիրելի՛ մարդուկս, ըստ Բիէ-
տուշ ինքն իրեն, բայց չպիտի թողում
որ երթաս :

Տղայ, լիտր մը Քոնեաքի օղի, ըն-
տիր տեսակէն, գոշեց :

Լիտրն իսկոյն բերուեցաւ և գինը

վճարուեցաւ քաղաքացիէն, որուն ա-
ռատաձեռնութիւնը կը սիրացնէր ած-
խավաճառ ամոլն :

— Եթէ չկրնանք աստ պարզել,
ճանրան կը խմէք, ըստ :

— Խնդիրն աղոր վրայ չէ, քաղա-
քացի՛, պատասխանեց ժան Դալբուրիա՝
բոնցի ուժգին հարուած մը տալովսե-
ղանին, ինդիրը վերստին ձեղ գըտ-
նելու վրայ է, որպէս զի փոխարինենք
ձեր քաղաքավարութիւնն :

Ո՞ր թաղի մէջ կը բնակիք :

— ՈՒր Տը Լաբ փողոց, Ցոպուր
Սէնթ-Անթուան թաղին մէջ, պատաս-
խանեց իսկոյն Բիէտուշ, որ կեղծ հաս-
ցէներ տալու մասին չէր փարաներ եր-
բէք :

— Դիտեմ այդ փողոց, ուր հայրե-
նակիցներ ալ ունիմ, որք հին երկա-
թեղէններ հաւքելու կ'զբաղին :

Եւ յիրաւի, քաղաքացի՛, գրեթէ
դրացի ենք՝ առանց երկոյթն ունենա-
լու: Միայն Սէն գետն և բուսաբանա-
կան պարտէզը կայ մեր միջև: Իմ խա-

նութս վալտը կրասի թաղին մէջ է . . .
Արպալէթ փողոցը :

— Կեցի՞ք ուրեմն . այդ այն փողոցը
չէ՞ , ուր սպաննած էին այն կին՝ որ
զհամայն Փարիզ դիակնարանը վաղ-
ցուց . . . մինչև իսկ ես ալ գնացի տես-
նել զայն :

— Մեք ալ գնացինք , ըստ Օվեր-
նացին խորհրդագրած գէմքով մը : Դըր-
կից էինք անոր հետ , կը հասկնա՞ս . . .
խեղճ կինն . . . այս պատճառաւ գնա-
ցինք տեսնել թէ սուուգիւ նա՞ էր :

— Եւ ճանչեցի՞ք :

— Օ՛ , կատարելապէս : Մէկ ան-
գամ տեսնողը չէր կրնար մոռնալ զայն,
և մեք իւր ողջութեան ժամանակ դը-
րեթէ ամեն օր կը տեսնէինք :

— Ճշմարիտ է , գեղեցիկ կին մ'էր ,
ըստ Բիէտուշ համոզեալ գէմքով :

— Գաղափարէ կախեալ է , ըստ
ածխավաճառուհին , չոր ու բարակ կին
մը , մեղրամոմէ գէմքով և այնչափ
մանր ուաներով , որք չէին կրնար կը ել
զայն :

— Պաճուճապատանք մը պարզա-
պէս , յարեց կալուբիս . Փարիզի մէջ
զայդ կը սիրեն :

— Բայց այն ժամանակ հարկաւ
ձեզ վկայութեան կոչեցին , ըստ Ուիւ-
Տը Լար փողոցի ինքնակոչ քաղաքացին :

— Անշուշտ , գոչեց ժանէթ : Եւ
խօսքը մեր մէջ , եթէ միւս վկայներն
ալ մեզ պէս խօսէին , այն Քոք չէր
դատապարտուեր :

— Լըքոքն ըսել կ'ուղէք , այնպէս
չէ՞ : կը կարծէք ուրեմն թէ սպանու-
թիւնն ընողը նա չէ՞ :

— Զեմ գիտեր , միայն թէ ձեռքս
կրակը խոթելով կ'երդնում թէ երբէք
տեսած չեմ Անդլիուհւոյն տունը գալը :
Ժան և ես ի զուր ըսկնք թէ երբէք
տեսած չէինք զայն , դատաւորը կը տ-
րեց մեր խօսքն և նստելու զրկեց մեզ :

— Ըստ ձեր կարծեաց՝ ո՞վ է զայն
սպաննողը :

— Դիտցածէս աւելի կը հարցնէք
ինձ , պատասխանեց Օվերնուհին , և
աւելցուց ցած ձայնիւ .

Բայց Փարիզի սալարկին վրայ մէկը
կայ, որ կրնայ, եթէ ուղէ, շատ բան
իմացնել ձեզ :

Այս յայտարարութեան վրայ, որ
աւելի կասարեալ յայտնութիւններ
կ'զգացնէր, Բիէտուշ դժուարաւ կրցաւ
ծածկել իւր զարմանքն և ուրախու-
թիւն :

Ստուգիւ բարեբազդութիւնը կը
վերադառնար իրեն, որովհետեւ ձա-
խողաբար զԹովալիաք իւր ձեռքէն
փախցնելէն յետոյ ճշդիւ կուգար կիյ-
նար այն երկու անձանց վրայ, որք
միայն կրնային քիչ մը լուսաւորել Ար-
պալէթ փողոցի գաղտնիքն :

Եւ ի լրումն բարեբազդութեան, կը
տեսնէր որ ածխավաճառն ու կինն
այնպէս համոզուած էին թէ դատաս-
տանը մոլորած էր :

Բայց բաւական չէր ձեռք անցու-
նել զանոնք, պէտք էր նաեւ պահել,
որպէս զի օդտակար տեղեկութիւններ
քաղէր անոնցմէ :

Եւ ժամը կ'անցնէր. զանոնք Օվէրն

տանելու կառախումբը պիտի չուէր
քանի մը վայրկենէն :

Բարեբազդաբար, չէին կրնար կայա-
րանին ժամացոյցը տեսնել, և խմելու
զրաղած էին :

Պէտք էր մոռցնել ժամը :

Բիէտուշ մեծ փութով աշխատեցաւ
առ այս :

Սկսաւ անոնց գաւաթները լցնել այն-
պիսի օղիով որ ճշդիւ Քոնեաքէն եկած
չէր, ոչ ալ Շարանթէն, և օրինակ
տուաւ անոնց՝ նախ ինք իւր գաւաթն
ի մի ումոլ կընելով. անոնք ալ իրեն
հետեւեցան առանց ստիպել տալու :

Նախորդ 29 թիւն անսահմանաբար
կրնար ըմպել իւր պաշտօնին պահանջ-
մամբ, և իւր գլուխն ամենաբարկ ըմ-
պելեաց կը դիմանար :

Այս պայմանաւ միայն կրնայ ոք
ոստիկանութեան կատարեալ լրտես
լինիլ :

Ժան կալուբիա չունէր նոյն կալո-
ղութիւն, ժանէթ Քութոլան ալ չէր
կրնար իւր ամուսնոյն հասնիլ :

Մնաց որ , երկուքին ալ գինովուշ
թիւնը շատախօս տեսակէն էր , և թիէս
տուշ գիտէր զանոնք խօսեցնելու ե-
ղանակն :

— Ի՞նչ կ'ըսէք , գոչեց , կը կարծէք
թէ Փարիզի մէջ մէկը կայ , որ ճիշդ
տեղեկութիւն ունի Լըքոքի գործին
վրայ : Բայց , հայրենակի՛ցք , մտածե-
ցէք անդամ մը թէ անհնարին է այդ :

— Անհնարին , կըկնեց Օվէրնուհին
զօրութեամբ : Արդ , ես կ'ըսեմ ձեզ
թէ ճշմարիտ է , ինչպէս որ Աստուած
մէկ է :

— Ո՞ն , ժանէթ , լուէ՛ , ըսաւ Օվէրնա-
ցին : Մեղ վերաբերեալ բան չեն այդ
գործեր :

— Ինչու համար մեղ վերաբերեալ
չեն , պատախաննեց ժանէթ : Տեսածս
տեսած եմ , միթէ կրնամ աչք ունե-
նալէ արգելուլ զիս :

— Ուրեմն , հարցուց թիէտուշ ,
թերահաւատի դէմք մ'առնով դիտ-
մամբ , ոճրագործը տեսած էք դուք ..
բուն ոճրագործը :

— Զրաբանութիւն , քաղաքացի՛ ,
պատախաննեց ածխավաճառն , որ չէր
ուզեր թողուլիւր կինն որ աւելի ա-
ռաջ երթար յայտնութեան ճանբուն
մէջ :

Կայ արդարեւ բան մը , բայց ոչ ժա-
նէթի ըսածին չափ :

Գործը սա է պարզապէս : Անգլի-
ուհին սպասուհի մ'ունէր , որ տիրուհ-
ւոյն սպաննուած գիշերը չուեց : Զար-
մանալի է , արդարեւ , որ այսպէս կըծ-
կեց՝ առանց ուր գնալն իմացնելու , և
կարելի է որ պատճառներ ունէր այս-
պէս ընելու :

— Տարակոյս չկայ , գոչեց թիէտուշ
և եթէ զինքը գտնէին . . . :

— Կ'երեկի թէ շատ որոնեցին , բայց
ոչ պէտք եղածին պէս , վասն զի չկրցին
ձեռք անցունել , և սակայն Փարիզէն
դուրս ելած չէր . . . կամ դուցէ վե-
րադարձած էր :

— Տեսա՞ք ուրեմն զայն :

— Ինչպէս որ կ'ըսէք , քաղաքացի՛ :

— Ուր տեսաք :

— Կայարանին մէջ : Նոր անցած էր
մեր առջեւէն երբոր դուք եկաք խօ.
սեցաք մեղ հետ . . . թերևս դուք ալ
տեսաք զայն՝ առանց ո՛վ լինիլը դիտ.
նալու :

— Ի՞նչպէս անձ է :

— Մեծ խարտիզուհի մը երկայն և
նուրբ հասակաւ , և շքեղապէս . . . տես.
նելու էր . . . իշխանուհւոյ մը պէս :
Կ'երկի թէ լաւ տեղ մը դտած է : Անգ-
լիուհւոյն տան մէջ ծառայած ժամա-
նակ այսպէս լաւ չէր սագուեր :

— Այս՝ կը յիշեմ այժմ . . . իւր ու-
ղեշեայն վճարեց և կառախումբը նստե-
լով մեկնեցաւ :

— Նոյն ինքն է , քաղաքացի : Աղ-
կէց հետեւեցնել , ինչպէս ըրաւ ժա-
նէթ , թէ կը ճանչէ այն սրիկայն որ
սպաննեց վԱնդլիուհին և կտաւի վաճա-
ռականն . . . և թէ լըքոքը չէ . . . շատ
հեռի բան է :

Բայց կառախումբ ըսելով լաւ յի-
շեցուցիք մեղ . չփախցնենք մերինն և
ես . . .

— Դեռ ժամանակ ունիք : Գաւաթ
մ'ալ ըմպենք ձեր հօրաքեռ կենաց :
— Գաւաթ մ'ալ , բայց վերջին լինի:
Գաւաթներն իրարու բախեցան , և
ժան կալուբիաթաթաղուն գաւաթ մ'ալ
կոնծեց : Նոյն միջոցին ժամացոյցը զար-
նել սկսաւ :

— Ժամ հինգ , դոչեց ածխավա-
ճառն իսկոյն ոտքի վրայ ելնելով : Եւ
կառախումբն հինգ մնալով կը մեկնի :
Զար սատանայ , տեսա՞ք եղածն :

— Կէս գիշերին ուրիշ մ'ալ կայ ,
միմնջեց ժանէթ , որ թանձր շաքար-
ջուր մը պատրաստելու զբաղած էր օ-
ղիախառն սուրճի համար :

— Եւ հօրաքոյրս որ վաղը մեղ
կ'սպասէ :

— Հեռագիր մը կը զրկէք իրեն ,
ըսաւ թիւտուշ , վերջին ծայր ուրախ
իւր խաղին յաջողութեան վրայ :

— Մեր գիւղն հեռագիր չբանիր .
ասկէ զատ՝ կարդալ չեն գիտեր :

— Բա՛ , երեք կամ տասն և հինգ օր
ետքն ալ երթաք . . . նոյն բանն է :

— Այդպէս կը կարծէք : Հապա ել-
նեն բաժանումն առանց ինձ կատարե՞ն :
Ընող մարդիկ են : Կրնան , եթէ ես
անդ չդտնուիմ , լաւ հողերն առնուլ և
անպիտաններն ինձ թողուլ :

— Յաւալի բան կը լինի արդարեւ ,
բայց ...

— Բայց ի՞նչ . պիտի կրնա՞ք ըսել
թէ ճանբէ մնալնիս բարեբաղդութիւն
մ'եղաւ մեզ համար : Եթէ գիտնայինք
զայս , հայրենակի՞ց , գաւաթ չէինք
բախեր ձեղ հետ : Այնպէս չէ՞ , Ժանէ՛թ :

— Բայց յանցանքը քաղաքացւոյն
չէ , մըմնջեց Ժանէ՛թ իւր պատրաստած
շաքարախառն ըմպելոյն համը նայե-
լով :

— Հաւատացէ՞ք որ գիտմամբ չըրի ,
գոչեց Թիէտուշ , և չեմ ուզեր որ ոխա-
սրտիք ինձ դէմ . ուստի դրամ շահե-
լու միջոց մը ցուցնեմ ձեղ , որ առաւե-
լապէս փոխարինէ այն վնասը , զոր ը-
նէք երեք շաբաթ Փարէլ մնալով :

— Դրամ շահի՞լ , կուգայ գործիս ,
բաւական է որ պարկեշտօրէն լինի .

բայց մեր բաժինն երեք շաբաթ ետքի
թողուլ , ո՛հ , ո՛չ , կարելի չէ , կիզէթ :

— Երեք շաբաթ , մէկ ամիս , վեց
շաբաթ , գործը գիտէ . բայց ի՞նչ պի-
տի ըսէք , հայրենակի՞ց , եթէ այն բո-
լոր ժամանակին համար որ պէտք ունե-
նան ձեղ , օրը քառոսուն ֆրանք ստա-
նաք :

— Քառասուն ֆրանք , ութ հատ
հինգ ֆրանքնո՞ց :

— Այո՛ , տասն ֆրանք ալ ձեր կնոջ
համար :

— Ըսել է տասն հատ հինգ ֆրանք-
նո՞ց :

— Այո՛ , և ամեն իրիկուն վճարուե-
լու պայմանաւ :

— Կուգայ գործիս , բայց կը կաս-
կածիմ : Այդչափ ստակ չվճարուիր՝ եթէ
տակը սատանութիւն մը չլինի :

— Ամենն այս չէ . մեծ պարզեւ
մալ կայ :

— Մեծ պարզեւ :

— Երեք հազար ֆրանք , զոր պի-
տի ստանաք երբոր յաջողութեամբ ի
գլուխ հանէք :

- ի գլուխ հանե՛լ, ի՞նչ :
- Երբոք գտնէք Անդիտէւսոյն ըստ պատուհին, զոր պահ մ'առաջ տեսաք կայարանին մէջ :
- 0՝, ըստ Օվերնացին փոխելով իւր ձայնն, դուք ոստիկանութեան մա՞րդ էք ուրեմն :
- Ա՛, հայրենակից, ուշադրութեամբ նայեցէք ինձ, ոստիկանութեան լրտեսի գէմք ունի՞մ :
- Արդարե չունիք, ըստ Ժանէթ, որ համակըութիւն էղդար թիէտուշի վրայ :
- Դէմքէն չհասկցուիր, մրմռաց ածխավաճառն :
- Եւ ո՞ւր լսեցիք թէ ոստիկանութիւնն հաղարաւոր կամ հարիւրաւոր ֆրանքներ կը վճարէ կին մ'որսնելու համար :
- Երբէք տեսնուած բան չէ, պատասխանեց Օվերնուհին :
- Կարելի է, ըստ ածխավաճառ, բայց եթէ մասնաւոր անձ մ'է տուողը . . . դարձեալ կասկածելի բան

- է . . . պէտք է հասկնալ պատճառը :
- Դո՞ւք էք այն մասնաւորն :
- Ե՞ս, ա՛, ո՛չ : Ես հասոյթ ունիմ արդարե, բայց յիսուն ֆրանք օրական տալու չափ հարուստ չեմ: Տուող մարդը տեսաք անշուշտ ոճրադատ ատենին մէջ : Կը յիշէք թուրքի կերպարանքով ալեզարդ ծերունին, որ նախագահին ետին նստած էր :
- Ուկեհուռ պարեգօտով . . . և ամեն մատներն ադամանդներով . . . ո՛հ, այո՛, տեսայ . . . : Դուք ալ անդներկայ էիք դատաստանին :
- Այո՛, հօրեղբօրդի մ'ունիմ, որ բարապան է անդ . նա զիս ներս մտցուցած և այն իշխանազունին քով նստուցած էր :
- Իշխանազուն է այն ծերունին :
- Այո՛, հնդիկ իշխանազուն մը, միլիոնաւոր հարստութեանց տէր :
- Թովք նստած ժամանակս բարեկամաբար խօսակցեցաւ ինձ հետ, վասն զի հպարտ մարդ չէ :
- Խօսակցեցաւ : Ուրեմն ֆրանքը կրնայ խօսիլ :

— Մեզնէ աղէկ :

— Եւ ի՞նչ ըստ ձեզ :

— Էստ թէ, ըստ իւր կարծեաց,
Լըքոք յանցապարտ չէր. թէ իւր երկ-
րին մէջ աւելի լաւ դատաստան կ'ը-
նեն, օդային ապացոյցներով մարդ չեն
դատապարտեր. թէ ամենէն կարեւոր
վկայք կը պակսէին . . . համբն և ըս-
պասուհին . . . վերջապէս շատ մը զը-
րաբանութիւնք : Եւ ամենէն զարմանա-
լին սա է որ ուզեց հրապուրել զիս,
որպէս զի նորէն քննութիւն մ'ընեմ:
ի՞նչ տարօրինակ երեւակայութեանց
տէր են այս օտարականք :

— Այդպէս է հարուստ լինիլ և
գործ չունենալ. չնչին բանով մը կ'ըզ-
բօնուն :

— Վերջապէս յիսուն ֆրանք օրա-
կան վարձ և երեք հաղար ֆրանք
պարզեւ խոստացաւ ինձ, որպէս զի
Լըքոքի գլխատումէն առաջ գտնեմ
սպասուհին կամ համբը :

— Եթէ երկուքն ալ գտնեն :

— Պարգեւը պիտի կրկնապատկի :

կը մտածէք անշուշտ, հայրենակից,
թէ ես չէի յուսար շահիլ, նախ՝ պէտք
չունիմ ադոր, երկրորդ՝ երաժշտական
թուղթի պէս կանոնաւորեալ կեանք
մ'ունիմ. ցերեկը ձուկ կ'օրսամ ջրանցին
մէջ, և իրիկոնը պէտէն կը խաղամ Քա-
փէ աը Քոմէրսի մէջ :

Մինչեւ իսկ մոռցած էի իշխանա-
զունն և ըրած առաջարկը. բայց որով-
հետեւ ձեզ հանդիպեցայ, և դուք կը
ճանչէք սպասուհին, ուզեցի որ դուք
օդուտ քաղէք գործէն :

— Ցիրաւի, կ'արժէ խորհիլ այդ
գործի վրայ, ըստ Օվերնացին :

Ուր կը բնակի ձեր իշխանազունը :

— Կրանտ-Օթէլ :

— Ուր է Կրանտ-Օթէլը :

— Մեծ Պուլվարներուն վրայ . . .

Մատլէնէն քիչ հեռի :

— Զա՞ր սատանայ, շատ մօտ չէ
մեզ, առանց հաշուելու որ եթէ եր-
թամ այդ Կրանտ-Օթէլ, զիս չեն թո-
շուր ներս մտնել :

— Սակայն եթէ իշխանազունն հը-

բաման լնէ ձեզ ընդունելու : Ինչ ուզէ կրնայ ընել կրանտ-Օթէլի մէջ, որովհետեւ օրն հինգ հարիւր ֆրանք կը ծախսէ անդ :

Բայց եթէ գործը կը յարմարի ձեղ, պէտք չունիք իշխանազունին երթալու : Ես կ'երթամ կ'ըսեմ անոր թէ իւր ուղած մարդը գտայ, նա ալ ինձ կը յանձնէ կարդագրել գործը ձեզ հետ :

Այս ալ եղած է արդէն, որովհետեւ գիտէք պայմաններն :

— Յիսուն ֆրանք օրական, ամեն իրիկուն վճարելի, այնպէս չէ :

— Այո՛, հայրենակից, ամեն իրիկուն վճարելի :

— Ո՞ւր :

— Ուր որ ուղէք, ձեր տուն, իմ տուն : Սակայն աւելի լաւ կը համարիմ ձեր տուն, վասն զի, կը հասկընաք, ձեր յաճախ իմ սանդուղներէս վեր ենելը տեսնողները կրնան բաջազել : Թաղիս բնակիչները գիտեն որ ես երբէք կրակ չեմ վառեր բնակարանիս մէջ, և որովհետեւ գուք ածխավաճառ էք . . .

— Իսկ երբուր գուք իմ խանութս գաք, յաճախորդ կը կարծեն ձեզ :

— Այո՛, բայց ես չեմ ուզեր քիթս ցուցնել Արպալէթ փողոցին մէջ : Ուտիկանութեան լրտեսներն անշուշտ կը պտըտին անդ մերթ ընդ մերթ, վասն զի լսած եմ թէ ոստիկանութիւնը տակաւին կը յուսայ Լըքոքի մեղսակից մը ձեռք ձգել, և ես չեմ ուզեր անձու վտանգի ենթարկել :

Եթէ այն կողմերն յարմար տեղ մը գիտէք, ուր կարենանք զիրար գտնել օրինակի համար պանդոկ մը, ճաշարան մէ . . .

— Գիտեմ հատ մը, Օբիթալի պուլվարին վրայ, Ֆէն Էնենէլ նշանակով :

— Մէջը սենեակներ կա՞ն :

— Սենեակներ, ընկերութեան գահ-լիձներ, եւ կերակուր մը, որ մարդկերած ժամանակ մատները կը լիզէ, և Մոնֆէրանի պատուական գինի, որ նորէն կէտի համ ունի :

— Ուրեմն, հայրենակից, ճշգիւմ ուզած տեղն է : Եւ եթէ յանձն

կառնուք ամեն իրիկուն դալ ճաշել
անդ ժամ եօթնուկէսին կամ ութին մի-
ջոցները, ցերեկուան ըրածնիդ կը պատ-
մէք ինձ, ես ալ տասն հատ հինգ
ֆրանքնոց կուտամ ձեզ:

— Ճաշին ստակն ալ դուք պիտի
տաք:

— Տարակոյս չկայ, բայց պայմա-
նաւ մը, այսինքն Տիկին ժանէթ ալ
պարտի գտնուիլ:

— Եատ պարկեշտ մարդ էք, քա-
զաքացի, չէ չեմ ըսեր, դոչեց Օվէր-
նուհին:

— Ուրեմն որոշուած է, վաղ իրի-
կուն կսպասեմ ձեզ:

— Որոշուած է, որոշուած է, շատ
շուտ կ'երթաք, հայրենակից, ըսաւ
Օվէրնացին, որ՝ իրը խոհեմ լեռնական՝
չէր սիրեր թեթեւօրէն խօսք տալ:

Նախ պարտիմ գիտնալ թէ ի՞նչ է
ընելիքս. Անգլիուհւոյն սպասուհին
գտնել, հասկցայ զայդ, բայց դիւրին
գործ չէ:

Պահ մ'առաջ տեսանք դայն, բայց

թերեւս վերստին չտեսնենք երրէք:
— Եթէ սպասէք որ Արպալէթ փո-
ղոցէն անցնի, տարակոյս չկայ թէ յա-
ւիտեան չէք կրնար տեսնել, վասն զի
մէկ մ'ալ չերթար հոն: Բայց եթէ Փա-
րիզի գեղեցիկ թաղերուն մէջ պտրիք,
շատ հաւանական է որ հանդիպիք նմա:

— Պտըտի՛մ: Հապա առուտո՞ւրս:

— Զեր հօրաքըոջ երթալու համար
չպիտի՞ թողուիք ձեր առուտուրը:

— Բայց հօրեղբօրդիս՝ Բիէր Քու-
թուան՝ մեր խանութը պիտի սպասէ,
ըսաւ ժանէթ, որ գեղանի տիկնանց
պարապորդ կեանքը վարելու գաղտնի
բաղձանքն ունէր միշա:

— Նախ, ըսաւ Բիէտուշ, կարելի
է որ այս օրէն յաջողիք: Սպասուհին
գեղ գնաց, ուր երկար ժամանակ չը
պիտի կենայ, վասն զի արկդ չտանիը
իւր հետ: Եթէ իրիկուան կառախմբին
հասնելուն սպասէք, ինձ այնպէս կը
թուի թէ անպատճառ կը հանդիպիք
նմա:

—Եւ եթէ հանդիպինք, պիտի բըու-
նե՞նք զինքն:

— Ամենեւի՞ն, ըսաւ Բիէտուշ, դէջ
բան կ'ընէք, և իշխանազունն ալ չկըր-
նար բան մ'իմանալ:

Առանց բնաւ բան մ'ըսելու պէտք է
ետեւէն երթալ և դիտել թէ ո՛ւր
կ'երթայ:

— Ետեւէն երթա՛լ, կարելի չէ,
հայրենակի՞ց: Նա իրեն յատուկ կառք
մ'և ձիեր ունի, որոց արունքն իմին-
ներէս աւելի ուժեղ են:

— Այդ է ձեզ շփոթեցնողը, կառք
մը կը բռնէք և տասն ֆրանք կուտաք
կառապանին, որ իւր ձիերը կը ճա-
թեցնէ և Անգլիուհւոյն կառքին պոչն
չզատուիր:

— Տասն ֆրա՛նք, տասն ֆրա՛նք.
առաստ առաստ կը ջարդէք, գոչեց Օ-
վլընու հին:

— Ո՛ն, հայրենակի՞ց, ըսել է թէ
վստահութիւն չունիք իմ վրայ և գը-
րաւ կ'ուզէք: Աւասիկ, ըսաւ Բիէտուշ,
բաճկոնին գրպանէն երկու լուի և եր-
կուք ալ հինգ ֆրանքնոց հանելով:

Ես հարուստ չեմ, բայց կընամ կան-

խիկ տալ ձեր օրականն: Իշխանը կը
վճարէ վաղը:

Օվերնացին տենչափայլ աչօք ոսկի-
ներուն կը նայէր, բայց կը վարանէր
առնուլ:

Ժանէթ առաւ դրպանը նետեց ը-
սելով.

— Մերժելու անարդանքը չպիտի
ընես պարոնին:

— Զեր ամուսինն ալ չպիտի զղջայ
ընդունելուն վրալ, սիրելի՝ տիկին, գո-
չեց Բիէտուշ:

Մտածեցէք անգամ մը, երեք հա-
զար ֆրանք պարգե՛ւ:

— Քուվինեռու հօրաքեռ ժառան-
գութեան քովի արտը կը գնենք, ը-
սաւ ժանէթ, որ նոյն միջոցին Եւայի
դերը կը կատարէր իւր ամուսնոյն քով:

— Եւ փայտի շատ տրցակներ վա-
սել հարկ պիտի չլինի ձեզ, որպէս զի
այնչափ դրամ կուտէք, ըսաւ Տը Լաք
փողոցի ինքնակոչ քաղաքացին:

Ածխավաճառն, յաղթուելով, բը-
ուընցի ահեղ հարուած մը տուաւ սե-
զանին և գոչեց.

— Ե՞նչ որ ալ է կընդունիմ :
— Եա՛տ աղեկ ըրեք, ըստ Բիեւ-
տուշ : Աւասիկ դուք ալ հարուստ պի-
տի լինիք, և եթէ կը հաւատաք ինձ,
անմիջապէս գործի սկսեցէք :

Նախ, եթէ ես ձեր տեղը լինէի,
խանութ կը վերադառնայի դա ծրար-
ներն հոն թողլու համար : Վասն զի
ձեր այդ սակառիներով, անկողիններով
և սաներով շատ աչքի կը դարնէք, և
դեռ բաւական ժամանակ ունիք ձեր
առջեւ :

Եթէ Անդլիուհին Փարիզ վերադառ-
նայ այս իրիկուն, վերջին կառախմբեւ-
րուն միովը կուգայ : Դուք անկէ ա-
ռաջ կայարանը կը դանուիք :

— Եթէ չվերադառնայ այս իրիկուն,
վաղն ալ պիտի դանք սպասե՞նք :

— Ոչ, պէտք չէ որովհետեւ կըր-
նայ կառքով վերադառնալ :

Վաղը ձեր տունը կը նստիք հան-
գիստ մինչեւ ժամ երեք :

Ժամ երեքին, տիկին Կալուրիա կը
հագուի . դուք ալ, հայրենակի'ց, ձեր

կիրակնօրեայ լաթերը կը հագնիք, և
երկուքդ իմիասին թեւ թեւի տուած
կ'երթաք կը պտըտիք նախ Շանդ-Ելի-
զէի զրօսավայրն, և ապա Պուլոյնի
ծառաստանն :

Անցնող կառքերն և անոնց մէջի
տիկնայքը կը դիտէք :

Անգլիուհին անշուշտ իւր տիրուհւոյն
տունէն փախչելէն ի վեր ինքինք զրօ-
սանքի տուած է :

— Ընող է գարշելին, մրմռաց
ժանէթ :

— Այո՛, բայց ծանր պիտի նստի ի-
րեն, ըստ ածխավաճառն : Եթէ տես-
նեմ, ետեւէն պիտի երթամ մինչեւ որ
իմանամ իւր բնակած տեղը, թէ և
վեց փարսախ ճանբայ քալել հարկ լի-
նի ինձ :

— Եւ եթէ վաղը չտեսնէք, հե-
տեւեալ օրը նորէն կ'սկսիք, և այնպէս
շարունակաբար :

— Մէն մի անգամն յիսուն ֆրանքի :

— Տարակոյս չկայ : Եւ ամեն իրի-
կուն Ֆէ՛ Երեւանէ պանդոկը պիտի ճա-
շենք իմիասին :

— Ուրեմն, քաղաքացի՛, խօսքէն
գարձողը վատ է, և պիտի ցուցը-
նեմ ձեղթէ ես անպիտան մարդ չեմ:

Օ՞ն, քալէ՛, ժանէթ, մեր կարասին
տուն տանինք, իմացնենք մեր Քու-
թոլան հօրեղբօրորդւոյն թէ չպիտի
երթանք, և խանութը դոցենք :

Իրիկուան հոս պիտի վերադառ-
նանք և կայարանին դուռն սպասենք,
վաղն ալ տիկիններն աչքէ պիտի ան-
ցունենք Շանդէլիդէի և Պուլյնի զբօ-
սավարերուն մէջ, և յետոյ, կեցցէ՛
ուրախութիւն և . . .

Ժանէթ արդէն ոտքի վրալ էր, և
Բիէտուշ պանդոկին սպասաւորը կը
կոչէր որպէս զի խմուած ըմպելիներուն
ծախքը վճարէ :

— Առանց մնաք բարեաւի, հայրե-
նակի՛ցք, ըսաւ, մինչ Օվելնացին անոր
երկու ձեռքը կը սեղմէր ճարճատե-
ցընելով. իշխանը մեծապէս դոհ պիտի
լինի երբոր իմանայ թէ սպասուհին դըտ-
նելու աշխատող մէկ մը դտած եմ :

Զարմանալի՛ խենդութիւն մ'է այդ մի-

լիոնատէրին ըրածը. բայց ինչո՞ւս պէտք,
բաւական հարուստ է իւր խելքին վլ-
չածն ընելու համար : Այդպիսի մար-
դու մը դրամները շահելու նայեցէք,
օրհնած հաց կը լինի :

Միայն թէ ջանացէք որ տուած դը-
րամին փոխարէնն ստանայ . այսինքն՝
սպասուհին ձեղ տեսնելէն յետոյ Անդ-
լիա չփախչի :

Եթէ յանցաւոր է, և նշմարէ որ
զինքը կը դիտէք, կրնայ կասկածի
երթալ, վասն զի կը ճանչէ ձեղ, այն-
պէս չէ՞ :

— Ոչ շատ : Արդէն Արպալէթ փո-
ղոցին մէջ ծառայած ժամանակն ալ
ինքինք բանի մը տեղ կը դնէր, և
ընդամենը տասն անդամ խօսած չէ
մեղ հետ :

Ասկէ զատ, եղբոր մեր նոր հան-
դերձներն հագնինք, ժանէթ և ես,
բոլորովին կը փոխուինք :

Ուստի, քաղաքացի՛, անհոգ եղիք,
չկրնար ճանչել մեղ, և ապացոյցն այս
է որ պահ մ'առաջ սրահին մէջ ու-

շադրութիւն չըրաւ մեղ . և սակայն .
հագուած չենք :

— Իրաւունք ունիք , հայրենակից ,
առ վաղիւ , ըստ Բիէտուշ , որ շուտով
բաժնուիլ կ'ուզէր ածխավաճառէն և
կնոջմէն , վասն զի հեռիէն մէկը տե-
սեր էր և կ'ուզէր հասնիլ ետեւէն :

Ժան Կալուբիա և կինն ալ կը փա-
փաքէին նիստը վերցնել :

Հրաժեշտ առին քաղաքացիէն , որ
սոկեզինիկ ապագայ մը ցայց տուած
էր իրենց , և մեկնեցան թեթեւաքայլ ,
թէեւ պայմաժամմին լրացած տնափոխ-
ներու պէս բեռնաւորեալ էին :

Բիէտուշ թողուց զանոնք որ երթան ,
պանդոկին ծախքը վճարեց , և իւր բո-
լոր ուշագրութիւնը դարձուց մարդու
մը վրայ , որ կայարանին բակէն անց-
նելով դէպի գետափը կ'երթար :

Առաջին նայուածքով ճանչած էր
զայն մարդ , թէև անգամ մը միայն տե-
սած էր կէս ժամու չափ :

Այն մարդն էր , որ իրիկուն մը ,
Մաղասի մեծ դրան առջև , ուր երկու

գործակալք համբին դուրս ելնելուն
կ'սպասէին , տեղեկութիւններ հարցու-
ցած էր անոնց Թոլպիաքի վրայ :

Օրէանի գծին աքծանող Բիէր Քամպ-
ըլմէրն էր :

Բիէտուշ սքանչելապէս կը յիշէր այն
խօսքերը , զոր այդ Քամպըլմէր ըրած
էր իրեն նոյն երեկոյին , և այն զար-
մանալի պատմութիւն , որոյ մէջ Պ. Թոլ-
պիաքի կորուսած լուիներուն յիշատա-
կութիւնը կար , զորս աքծանողին վոք-
րիկ գուստըն հաւաքեր էր գետնէն ,
և քիչ մուացեր էր որ կառախմբէ մը
կոխուելով ջախճախուէր :

Նմանապէս չէր մոռցած , որ այն
պատմութեան մէջ ժառանգութեան մը
խօսք եղած էր , որ , ըստ ասութեան
Թոլպիաքի , աքծանողին աղջկան պիտի
ընկնէր :

Եւ ինք պատմած էր այս ամենն
հայր Լըքոքի , այն օրն իսկ , ուր ծա-
ռայութեան մտած էր անոր քով :

Ոստիկանութեան վաղեմի հետա-
խոյզն ի սկզբան ուշագրութիւն չէր ը-
րած այս միջադէպի :

Թէ՛ւ վստահութիւնն չունէր թող-
պիաքի վրայ, բայց տակաւին չէր կաս-
կածեր համրին փախստեան մէջ գործօն
դեր մը կատարած լինելուն վրայ. փա-
խուստ մը, որ շատ կը նմանէր առե-
ւանդման :

Իսկ յետոյ, Անդլիա կեցած միջոցին,
իւր որդւոյն ձերբակալուելէն մինչեւ
դատապարտուած ժամանակ, իւր գա-
ղափարներն անշուշտ փոխուած էին, և
հաւանաբար ինչ ինչ տեղեկութիւններ
ստացած էր ՕՌիւլիվանի ժառանգու-
թեան խնդրոյն վրայ, որովհետեւ Փա-
րիղ վերադառնալէն ի վեր իւր ջանքե-
րը գրեթէ մեծ մասամբ ՕՌիւլիվանի
ժառանգները գտնելու նուիրած էր :

Իւր հաւատարիմ Բիհէտուշի հետ
ունեցած երկար և յաճախ խօսակ-
ցութեանց մէջ՝ Բիհէր Քամպըրըմէրի և
անոր աղջկան անունն ու պատմութիւ-
նը քանիցս անդամյիշուած էր, և չւ-
ունին մեքենայութեանց այդ բաւական
մթին կէտք լուսաւորելն ալ անշուշտ
անոր ծրագրին մէջ մտած էր :

Հետեւաբար հայր Լըքոք յատկա-
պէս յանձնարարած էր Բիհէտուշի՝ յա-
րաբերութեան մոնելաքծանողին հետ,
և իւր բոլոր ճարտարմտութեամբ աշ-
խատիլ աւելի որոշ տեղեկութիւններ
ստանալ անկէ՝ Թոլպիաքի հետ ունե-
ցած միակ տեսակցութեան վրայ :

Եւ եթէ փոյթեռանդ գործակալը
տակաւին չեն կատարած հայր Լըքոքի
հրամանը, պատճառն այս էր որ ուրիշ
առաւել ստիպողական հոգերով զբաղ-
եալ էր :

Միւս կողմէ, գեռ յոյժ քիչ ժա-
մանակ ունեցած էր Պահուրի սուտ
նապապին և անոր տնտեսին ի կրանտ
Օթէլ զետեղուելէն ի վեր, և հարկ ե-
ղած էր իրենց կրկնակի, երրակի
և քառակի կենսավարութիւնը կաղ-
մաւորել, շատ մը դերեր խաղալու
պատրաստուիլ և իրենց օձիքը
ձեռք տալու վտանգներէն ապա-
հովիլ :

Այսպէս որ հաղիւ գործի սկսած
էին, և Բիհէտուշ ալ առաջին անդամ
գուրս ելած էր այն օրն :

Այս առաջին փորձ բոլորովին անյա-
ջող եղած չէր, վասն զի եթէ փախու-
ցեր էր զԹողարկաք իւր ձեռքէն, զոր
վերստին գտնելու աներկբայ էր, դիպ-
ւածն անգին գիւտ մընել տուած էր
իրեն :

Մարի Ֆասիթի սպասուհին գտնել՝
Պ. Լըքոքի մեծ մտահոգութիւններէն
մին էր, և Բիէտուշ կրնար այժմ յու-
սալ որ այն կին գտնուած էր, վասն
զի տարակոյս չունէր որ Օվէրնացի ա-
մոլն անոր պիտի հանդիպէն մի կամ
միւս օր :

Եւ որովհետեւ բարեբազութիւն
մ'երբէք մինակ չգար, Քամպրըմէք
ալ երեւան կ'ելնէր ի բարեպատեհ
ժամու :

Ա.ք անողն աշխատութեան կերպա-
րանքով չէր, պտըտելու ելած մարդու
մ'երեւոյթ ունէր, հետեւաբար երկա-
րօրէն խօսակցելու համար պարապ
ժամանակ :

Ասկէ զատ, Փոքրիկ աղջկան մը
ձեռքէն բոնած էր, որ երեք ամիս

առաջ երկաթուղւոյն վրայ խաղցուած
եղերերգին դիւցաղնուհին էր, և այդ
տղեկին ներկարութիւնը պատուական
առիթ մը պիտի ներկայէր Բիէտուշի,
որ խօսակցութիւնն այդ շահեկան նիւ-
թի վրայ բերէր :

Փութով առիթէն օդուտ քաղելու
վրայ էր. միտքն եկաւ որ հասուն
տարիքով հասութառուի մը կերպա-
րանք մտած էր :

Այս կերպարանափոխութիւն, որ
ածխավաճառները պատրելու համար
յոյժ օգտակար եղած էր իրեն, աք-
ծանողին հետ տեսակցելու համար
յոյժ անպատեհ էր :

Քամպրըմէր առաջին անգամ կիսնի
կայարանին բեռնակիրներուն կերպա-
րանքովը տեսած էր զայն :

Շատ հաւանական էր որ մաքուը
հագուած այս ծերուկ քաղաքացին
չպիտի ճանչէր :

Դժուարութիւնը քիչ շատ հաւանելի
պատճառ մը գտնելն էր իւր այս կեր-
պարանափոխութիւն մեկնելու համար :

Բարեբաղդաբար, Նախորդ 29 թիւը
վարպետ էր սուտեր հնարելու մասին,
և արտաքին փոփոխութիւնք չէին
վախցներ դայն :

Ուզգուեցաւ, թաշկինակի հարուա-
ծով մը ջնջեց երեսին վրայի խորշումնե-
րըն, հանեց կեղծամն և սուտ ծնոտա-
մօրուքները, ձկտեց սրունքն, և նո-
րէն ձեռք առաւ ուսերուն և թեւե-
րուն բարտումն, որ բեռ կրելու սո-
վորած մարդոց յատկանին է :

Այս փոփոխութիւն կատարուեցաւ
մինչեւ որ Բիէտուշ պանդոկին առջեւի
հովանոցին ծայրն հասաւ, ուր պղպե-
ղաւոր օղիով զովացուցած էր Օվէրնացի
ամոլն :

Սրդէն չտեսնուելու չափ հեռա-
ցած էին Քանթալի բարեմիտ զաւակ-
ներն, և չէին կրնար և ոչ իսկ ի հե-
ռուստ հանդիսատես լինիլ այս վայր-
կենական կերպարանափախման :

Սոցա վրիպած կառախմբին չուելէն
ի վեր կայարանին շուրջը շարժում չէր
մնացած, և գետափն ամայի էր :

Քամնպըմէր կը խօսակցէր իւր փոք-
րիկ աղջկան հետ, և որովհետեւ խօ-
սած ատեն ծռելու հարկադրեալ էր,
չեր տեմսեր Բիէտուշի գալն, որ կը
ջանար անոր դէմ ելնել՝ երբոր վան-
դակորմէն ասդին անցնէր :

Բիէտուշ յաջողեցաւ իսկ անոր բա-
խիլ, և այս ընդհարում բնականաբար
խօսակցութեան առիթ մ'եղաւ :

— Ուշադրութիւն ըրէ՛ք, բոսւ աք-
ծանողն :

— Ա՛, դո՞ւք էք, ընկե՛ր, գոչեց
Բիէտուշ :

— Ընկե՛ր, կրկնեց Քամնպըմէր,
չեմ ճանչեր ձեզ :

— Այսինքն թէ յիշողութիւն չու-
նիք, բայց ես ունիմ, և քաջ կը յի-
շեմ որ անդամն մը դուք դիմի մը
խմցուցիք ինձ կիոնի կայարանին դէ-
մի գինեվաճառէն :

— Արդարեւ . . . միտքս կուգայ . . .
բայց երկար ժամանակ անցած է . . . :

— Զմեռն էր, յունվար ամսոյ մէջ:
Փետրվարին թողուցի զայն պաշտօն :

— Բայց . . . երբոր տեսանք զիւրար , դուք կայարանի բեռնակիր էիք :

— Տասն տարիէ ի վեր , և ճշմարիտը խօսելով , ձանձրացայ . . . ուստի երբոր իմ մէկ հօրեղբօրորդիս մեռնելով , զոր երբէք տեսած չէի , ժառանգութիւնն ինձ մնաց , իսկոյն թողուցի Լ. Բ. Լ. Մ. ընկերութիւնն , և այժմ իմ հասոյթներովս կ'ապրիմ :

— Ուրեմն երջանիկ էք :

— Գործը գիտէ : Ժամանակներ կանոր ձանձրոյթ կ'զգամ անգործութենէ : Երբոր մարդ մը ո՛չ կին ունի , ո՛չ զաւկըներ , ժամանակն անտանելի կը լինի : Ուստի մեծ բերկրութիւն կ'զգամ երբոր բարեկամի մը հետ մէկ երկու գաւաթդինի խմեմ . . . և կը ինդրեմ որ ընդունիք :

— Ծնորհակալ եմ , ճաշէս առաջչեմ խմեր , ըստ Քամզըմէր պաղութեամբ :

— Ա՛ , ընկե՛ր , ձեր այդ մերժում կը տրտմեցնէ զիս . դուք չէ՞ք որ երեք ամիս առաջ հրաւիրեցիք զիս որ դամ ձեր կայարանն և տեսակցինք :

Ես ալ յատկապէս ասոր համար կուգայի , և ձեր վրայ լուր պիտի հարցընէի դէմա ելնող առաջին պաշտօնէին :

Որովհետեւ գտայ ձեզ , անշուշտ չպիտի անարգէք զիս աստ թողով . նախ՝ վասն զի ես պարտական եմ ձեզ , դուք ինձ գինի խմցուցիք անդ : Այսօր ալ իմն է կարգն :

— Եթէ մանկիկիս հետ չինէի , չէ չէի ըսեր . բայց կը հասկնաք որ աւելի կը սիրէ Բուսարանական պարտիզին ծառուղիներուն մէջ վազվազել , քան թէ գինեվաճառին խանութը մտնել :

— Լաւ , ես ալ ձեզ հետ կուգամ . հօն սրճարան մը կայ պարտիզին գրան մէջ , ուր ձեր մանկիկը բաքարներ կրնայ ուտել . մեք ալ մէկ մէկ հատ կը խմենք :

Սրտի մը պէս գեղեցիկ է ձեր մանկիկն : Է՛ , բարեկամ . . . ի՞նչ եղաւ ադոր ժառանգութիւնն , ա՛լ խօսքը չկա՞յ :

— Ի՞նչ ժառանգութիւն :

— Այն զոր քաղաքացի մը ձեր աղջկան պիտի ընկնի կ'ըսէր ձեզ այն օրն , ուր ճանբուն վրայ թափած լուխները ժողված միջոցին մազ մնաց որ պիտի ջախջախէր ձեր սիրուն զաւակ :

— Ուրեմն պատմած եմ ձեզ , հարցուց Քամպըրմէր զարմանօք :

— Զէ՞ք յիշեր . . . Մազասի պողոտային վրայ . . . : Իրարմէ նոր բաժնը ւած էինք , և ես կը խօսակցէի յիշեալ քաղաքացւոյն հետ , որ կառախմբի մը վրայ տեղեկութիւններ հարցնելով կը ճանձրացնէր զիս : Երբոր մեկնեցաւ , դուք իմ ետեսի վազելով հարցուցիք թէ կը ճանչէի՞ զայն :

— Այս՝ կը յիշեմ այժմ : Դուք ալ ըստիք ինձ թէ երբէք տեսած չէիք զայն : Ա՛հ , զարմանալի մարդ մ'է : Երկարյեցէք անդամ մը թէ տամն անդամ տունը գնացի իւր ոսկիներն իրեն յանձնելու համար , և չկրցի երբէք տեսնել զայն և հետեւ խօսիլ , ուստի վերջապէս լուխները դռնապանին յանձնեցի :

— Եւ ժառանգութեան դորջն : Ստուգիւ սո՞ւտ է :

— Ես ալ այնպէս կը կարծեմ , և սակայն երէկ մտածեցի քանի մը թուղթեր կարդալ , որք հանգուցեալ դըժբաղդ կնոջս մօրմէն մնացած էին իրեն , և շատ բան իմացայ զորս չէի գիտեր :

Կ'երեւի թէ իմ Մարթա դստրիկս իրլանտացի մեծ ընտանիքէ մ'իջած է:

— Բա՛ :

— Ճշմարի՛տ : Թուղթերը կանոնաւոր կ'երեւին , և անոնց մէջ կարդացածիս նայելով , կինս , որ չորս տարի առաջ մեռաւ , աղնուական իրլանտացւոյ մը թոռնորդին է:

— Բնաւ չէ՞ք գիտեր զայս :

— Բնաւ , կինս ալ չէր գիտեր . և զարմանալի չէ այս : Խեղճ կինս որբ էր երբոր ամուսնութեան առի , գործարանի մը մէջ կ'աշխատէր և անունը Բօլին Պէրնիէ էր :

— Արդարեւ իրլանտական անուն չէ Պէրնիէ :

— Մայրն ալ , որ ոչ մէկ սու թու-

ղած էր , տիկին կիշար կը կոչուէր :
— կիշար ալ իրլանտական անուն չէ :
— Ես ալ այդպէս կ'ըսէի մտովի ,
բայց տիկին կիշարի ծննդեան վկայա-
գիրը դտայ , որ խեղճ Բօլինիս մամն
էր , և աղջկնութեան անունն էլիզապէթ
Օ՛Միւլիվան էր :

— Օ՛Միւլիվա՞ն , կրկնեց Բիէտուշ ,
որ չէր կրնար հաւատալ իւր ականջին :

— Ոյո՛ , և էլիզապէթի հայրը կալ-
ուածառէր էր Տըպլինի շրջակայներն :

Հետաքրքրաշարժ բան չէ որ իմ
փոքրիկ Մարթաս ազնուականի արիւն
ունենայ իւր երակաց մէջ : Իւր մայրը
գործաւորուհի մ'էր , նոյնպէս իւր մա-
մըն : Ես ալ աշխատութեամբս կը պա-
ճարեմ կեանքս և հողագործ ընտանի-
քէ սերեալ եմ :

Բայց ասոնք շահեկանութիւն չու-
նին ձեղ համար , և աղջկիս երթալ
իւաղալ կ'ուզէ :

Ուստի առանց մաք բարեաւի ,
ընկեր :

— Ո՛ , ո՛չ , գոչեց Բիէտուշ , այդ-

պէս բաժնուիլ կարելի չէ , ես ալ հետ
կուգամ . . . մանաւանդ որ կ'ուզեմ
քիչ մը խօսիլ այդ ժառանգութեան
խնդրոյն վրայ Մի՛ կարծէք թէ Մար-
տին Մեծ պահոց մէջ իյնալուն նման
բացուեցաւ այս խօսք մեր մէջ : Ես
մարդ մը կը ճանչեմ , որուն արհեստը
ժառանգական յաջորդութիւններ երե-
ւան հանել է : Այն մարդն առաւօտ
մ'իմացուց ինձ թէ վեցերորդ աստի-
ճանի ազդական էի Քոթանթէցի եղ-
նավաճառի մը , որ անդաւակ մեռած
էր առանց կտակի , և վաթսուն հա-
զար պատուական ֆրանք թողած էր :

Բնաւ չի գիտեր թէ նորմանտիոյ
մէջ այդպիսի հօրեղբօր թոռն մ'ունէի ,
և եթէ այսօր հասութառու մ'եղած
եմ , հայր Վինէի չնորհիւն է . . . վա-
սըն զի այդ ժառանգ փնտուղին ա-
նունը Վինէ է :

— Թերեւս այդ Պ. Թողպիաք Տը-
թէնշպրէն ալ այդ արհեստը կը գործէ :

— Լուիները կորսնցնող մա՞րդը .
կարելի է . միայն թէ , ես կը կարծեմ

որ աւելի լաւ կը լինի հայր Վինեի դիմել, վասն զի պարկեշտ մարդ է, և հարիւրին տասնէն աւելի չառնուր :

Բայց այս գործի վրայ խօսելու համար լաւ կը լինի շուք տեղ մը նըստիլ, և դուք ինչ որ կ'ուզէք ըսէք, ընկե՛ր, ձեզ չպիտի թողում մինչեւ որ գաւաթ չբախենք ի միասին, ըստ Բիետուշ՝ Քամպըրմէրի թեւին կառչելով, որ վերջապէս ինքզինք թող տուաւ :

Գիտափին ի վեր երթալ սկսան մինչեւ Օսթէրլիցի կամուրջին բերանն, ուր ոսին ծառերով հովանաւոր հարթավայր մ'և անջրդի աղբիւր մը կայ :

Փոքրիկ Մարթա կը կայթէր ուրախութենէն, բայց վազելու համար հօրը ձեռքը չէր թողուր, ինչպէս կ'ընեն իւր հասակի տղայք :

Անոր կը նայէր, և իւր կապոյտ խոշոր աշերն այնպիսի զգացմունք կ'արտայայտէին զորս շատ չեն կրեր վեց տարեկան աղջիկ տղայք :

Խանդակաթ և միանդամայն խոհուն գորով մը կը կարդացուէր անոնց մէջ,

գորով այնպիսի տղու մը, որ տարաբաղդութեան գմնդակ վարժոցին մէջ մեծցած, և աղքատիկ ու տաժանաւոր կենաց խստութիւններուն վարժուած էր, որ կը հասկնար արդէն թէ շատ նեղութիւն պիտի կրէր աշխարհի մէջ վոքրիկ տեղ մ'իրեն պատրաստելու համար, և կը գնահատէր զանձնութիւններուն այն քաջասիրտ հօր, որ իրեն հաց տալու համար կ'աշխատէր :

Ուստի ոչ թէ կը սիրէր զիամպըրմէր, այլ կը պաշտէր :

Իւր զուարթութիւնը կը շիշանէր երբոր հայրը կը հեռանար իւր քովէն, և երբոր վարժարանէն կ'առնուր տուն կը բերէր, ուղղաբերձ տնկուելով անոր կը փակչէր, և կարծես թէ կը պանծար այդ քաջ գործաւորին աղջիկը լինելուն վրայ, զոր թաղին բոլոր մարդիկը բարեկամաբար կ'ողջունէին :

Եւ ոչ ևս կը փութար երթալ վազգազել Բուսարանական պարտիզին մեծ մաշկամրգիններուն տակ, յորմէ հետէ կը տեսնէր որ իւր հայրը խօսակցիլ

կուզէր իրեն մօտ եկող անծանօթին
հետ :

Մնաց որ, Բիէտուշ ալ անհաճոյ
չէր թուեր անոր . վասն զի բարի դէմք
մ'ունէր, և իւր լաճերը միտքը բերե-
լով ի սրտէ կը ժպտէր այդ մանկիկին
երեսին :

Հարթավայրին վրայ քաքարտվա-
ճառի մը հանդիպելով, Մարթայի
գրպանները լցուց քանի մը տեսակ քա-
քարներով, զորս աղջիկը չընդունեց
մինչեւ որ աչօքն իւր հօր հաւանու-
թիւնը չստացաւ :

Սրճարան մը կար զուխցերական
հիւղի ձեւով, աւելի մաքուր և աւելի
բանուկ քան զայն գինետուն, ուր
ածխավաճառն ու կինը տարած էր :

Սեղաններ կային դուրսն և նստողք
բազմաթիւ չէին :

— Աւասիկ մեր գործն, ըստ Բիէ-
տուշ, այս զով տեղը նստելով կը խը-
մենք, տղեկն ալ խաղալու տեղ կ'ու-
նենայ :

Քամպրմէր չընդդիմացաւ : Կաս-

կած մը չունէր այդ ընկերին վրայ, որ
յանկարծուստ կը պատահէր իրեն, և
գործաւորք այնչափ նուրբ նկատողու-
թիւններ չեն ըներ իրենց հազիւ ծա-
նօթ եղող մարդու մը քաղաքավարու-
թիւնն ընդունելու համար :

Թերեւս նուազ քաղաքավարական,
բայց անշուշտ անկեղծ է անգլիական
մեթոսն, այն է և ոչ իսկ նայիլ այն մար-
դոց՝ որ ներկայացուած չինին իրեն :

Միւս կողմէ Բիէտուշի ըրած խօս-
քերը Բիէր Քամպրմէրի մոքին զար-
կած էին, և կ'սկսէր ըսել ինքնիրեն
թէ լաւ չէր լինիր անտես ընել իւր
դստեր ապագայն ապահովելու հաւա-
նականութիւն մը, որչափ և ակար լինէր:

Այս ալ ոչ թէ ընչաքաղցութեան
հոգւով։ Ոչ, աշխարհ գալէն ի վեր
ապրուստն իւր ձեռաց աշխատութեամբ
կը հայթայթէր, և հաստատութեամբ
կը հաւատար թէ հանապազորդ հացը
չպակսիր երբէք ժրախան մարդոց :

Աշխատասէր մարդոց յատուկ եղող
այն հաւատաքն ունէր, զոր հարուստք

աննախատեսութիւն կը համարին,
բայց արիական համբերատարութիւն է
պարզապէս :

Սակայն գիտէր նաեւ թէ երկա-
թուղեաց վրայ արկածք անպակաս էին,
գիտէր թէ շոգեգործի մը կրնար անց-
նիլ իւր վրայէն , և եթէ աքծանողաց
այդ հակատամարտի գաշտին վրայ բո-
պաննուէր , Մարթա միայնակ պիտի
մնար աշխարհի մէջ :

Կը յիշէր այն տառապանք զոր իւր
կինը կը կրէր իրեն հանդիպած ժա-
մանակ , խեղճ աշակերտուհի բամպակի
մանարանի մը մէջ , օրը տասն ժամ
աշխատութեան դատապարտեալ , թո-
շակ մ'ստանալով որ հազիւ կարգելուր
զինք նօթի մեռնելէ , ենթարկեալ ա-
մեն տեսակ փորձութեանց և ամեն
բռնութեանց :

Եւ սարսուռ կ'զգար երբ կը մտա-
ծէր թէ այս կրնար լինիլ և Մարթայի
բաղդն , և թէ անշուշտ աղջիկն ալ չէր
կրնար մօրը պէտ բարեբաղդութիւն ու-
նենալ քաջ երիտասարդի մը հանդիպե-

լու , որ երկու թշուառութիւն ամուս-
նացնելով՝ երջանկութիւն մը կազմելու
պատրաստականութիւն ունենար :

Յայնժամ թողպիսաքի հետ տեսակ-
ցութիւնը միտքը կուգար :

Ի սկզբան մեծ կարեւորութիւն ըն-
ծայած չէր : Բայց իւր կնոջ թուղթե-
րուն մէջէն ըրած անակնկալ գիւտն , ո-
րով Բօլին Պէրնիէի աղկատոհմն երևան
կ'ելնէր , Պ. աը Թէնշպրէի խօսքերէն
հանած տարտամ նշանները կը մարմ-
նաւորէր :

Եւ ահա յանկարծ մարդ մը կը ներ-
կայանար , որ նոր հորիզոններ կը բա-
նար իւր առջև , և մեծահարուստ ժա-
ռանդութիւն մ' իբրև ամենաբնական և
ամենադիւրին դործ կը ցուցնէր :

Չէր կրնար ականջ չկախել , վասն
զի հայր էր , և խնդիրն իւր աղջկան վը-
րայ էր :

— Ուրեմն կը կարծէք ստուգիւ թէ
այդ վլինէ անուն անձ , որ հեռաւոր
աղդականի մ'ինչքը ձեզ ժառանգեցուց ,
կրնայ այս կնճիւն ալ լուծել , ըստ

յետ պարպելոյ մեծ գաւաթ մը դա-
րեջուր , զոր Բիէտուշ ընծայած էր :

— Աներկրայ եմ , պատասխանեց
Նախորդ 29 թիւն . եթէ կ'ուզէք զինքը
տեսնել , ես կը տանիմ ձեղ անոր տունն
երբ և կամիք :

Տը լա Ռոքէթ փողոցը կը բնակի ,
մօտ այն հրապարակին՝ ուր մարդ կը
գլխատեն , և ամեն իրիկուն ժամ ու-
թէն մինչև տասն կ'ընդունի :

— Արդարև կ'ուզեմ տեսնել . թէ և
հաւատք չունիմ այդ ժառանգութեան
վրայ , և մինչև իսկ կը կարծեմ թէ
այդ Թոլպիաք ծիծաղեցաւ իմ վրայ ,
բայց վերջապէս իրաւունք չունիմ աղ-
ջիկս հարստացնելու առիթ մը մերժե-
լու :

— Մանաւանդ որ ծախք մը չունիք
ընելու : Հայր Վինէ կանխիկ դրամկամ
ծախք ըլնդունիր :

Ո՞ր օր կ'ուզէք ժամադիր լինիլ ինձ
հետ՝ երթալ զայն տեսնելու համար :

— Այս իրիկուն ազատ եմ , բայց
խօսք տուած եմ բարեկամներէս միոյն

հետ ճաշելու , որ մեքենագործ է և
իմաղջկանս հասակակից աղջիկ մ'ու-
նի . . . տղայք պիտի զբօնուն . . . չեմ
ուզեր զրկել զանոնք . . . Յառաջիկայ
հինգշաբթի իրիկուն ալ ազատ եմ :

— Հինգշաբթի գործիս կուգայ :
Ուրեմն կ'սպասեմ ձեղ ժամ ճիշդ ու-
թին Շաթօ-տ'Օի հրապարակն և Վինէի
տունը կը տանիմ ձեղ :

— Լաւ : Թուղթերս ալ կը բերեմ
որպէս զի տեսնէք : Հետաքրքրաշարժ
բան է : Խոշոր ծրար մը : Ծննդեան և
մահուան վկայագրեր , ամուսնութեան
պայմանագրեր , մինչեւ իսկ աղիւսակ
մը , ծառի ձեռվ , որոյ սստերուն վրայ
Օ՛Սիւլիվանի գերդաստանին անդամնց
անունները գրուած են :

Բոլինի մայրը բարերազդաբար պա-
հած էր զանոնք . բայց իմ խեղճ կինս
երբէք բացած չէր ծրարն , և հրաշք
մ'է որ կրակ վառելու չէ գործածած :

— Պիտի տեսնէք թէ մեր մարդուկն
ինչպէս պիտի լուսաբանէ այդ թուղթեր :
Անուններն , ի բաց առեալ ձեր զոքան-

չին , անգլիերէն պարտին լինիլ , բայց
հայր Վինէ գիտէ անգլիերէն . . .
ամեն բան գիտէ :

— Անգլիերէն անուններ կան . . .
ֆրանսերէններ ալ կան . . . Պարոն
Լըքոնթի մ'անուն տեսած եմ , որ նոյն-
պէս Օ՛Սիւլիվանէ սերեալ է . . . Մար-
թայիս մամիկին քրոջ թոռներէն մին :

— Լըքոնթ , կրկնեց Բիէտուշ :
Եւ խորհիլ սկսաւ :

— Կը ճանչէ՞ք զայդ Պ. Լըքոնթ ,
հարցուց Քամպըրմէր , որ իւր ինքնա-
կոչ ընկերին դիմաց փոփոխութիւնը
նշմարած էր :

— Տամի չափ մարդ կը ճանչեմ
այդ անունով , պատասխանեց Բիէ-
տուշ . մին նպարավաճառ է Տիւ Թամրի
փողոցին մէջ , ուրիշ մ'երենագործ է
Սէնթ-Անթուան արուարձանին մէջ :

— Այն Լըքոնթ , որոյ մայրն Օ՛Սիւ-
լիվան կը կոչուէր , ինչպէս Մարթայի
մամուն մայրը , կը թուի ինձ թէ ա-
մուսնութեան վկայագրէն քաղուած
տեղեկութեան մէջ ըսուած է թէ փո-

խանակութեան միջնորդի մը քով սա-
տար է եղեր :

— Ուրեմն , կրնայ հարստացած լի-
նիլ , կրնայ նաեւ մեռած լինիլ : Զէ՞ք
յիշեր ո՛ր թուականին ամուսնացած է :
— Կարծեմ 1855 ին .

— Քսան տարիէն աւելի անցած է ,
ըստ Բիէտուշ ինքնիրեն :

Եւ կը խորհէր .

— Վարպետին որդւոյն նշանածը
տասն եւ ինն տարու է , և Թէրէզ
Լըքոնթ կը կոչուի :

Նորանշան բան կը լինի եթէ . . .
բայց ոչ . Ֆրանսայի մէջ գրեթէ այնու-
չափ Լըքոնթ կայ որչափ Տիւրան կամ
Մարթէն . . . Սակայն օրիորդ Լը-
քոնթ գուստը է սեղանաւորի մը . . .
և փոխանակութեան միջնորդի սատա-
րէ մը ի սեղանաւոր՝ ձեռք մը միայն
կայ :

Պէտք պիտի լինի որ հայր Լըքոքի
ծանուցաննեմ զայս : Բայց մինչեւ այն
ժամանակ կ'ուզեմ Տիկին Լըքոնթի և
անոր աղջկան վրայ զրկել աքծանողն :

Ես չեմ կրնար այլ ևս անոնց տունն
երթալ, սիրտս չքաշեր, վասն զի անոնց
վշտակըութեան պատճառն ես եմ:

Վարպետս ալ չուզեր տեսնել զա-
նոնք, որպէս զի չաւրուի իւր ծրա-
դիրն :

Իսկ եթէ այս մարդ երթայ տեսնէ
զանոնք՝ ժառանգութեան դործին վը-
րայ խօսելու համար, թերևս կը գտնէ
որ անոնք ալ Օ՛Սիւլիվանէ մը սերեալ
են, և այս բան քիչ մը լոյս կը սփռէ
այն դործի վրայ, որ այսչափ կ'զբա-
ղեցնէ զԹոլպիաք :

Քամպըմէր չկրնար յառաջիկայ
հինգշաբթիէն առաջ տեսնել զհայր
վինէ, այսինքն զհայր լըքոք : Եթէ
մինչև անոնց տեսակցութեան օրը Քամ-
պըրըմէր տեսակցի Պուլոյնի տիկնանց
հետ, թերևս նոր բաներ կ'իմացնէ մեղ:

Եւ ըստ բարձրաձայն .

— Հա՛, միտքս եկաւ, ուրիշ լը-
քոնթ մ'ալ ճանչած եմ, որ սեղաննա-
ւոր էր կամ Պորսային մէջ դործ կ'ընէր:
Ժամանակաւ աշխատած եմ անոր

համար կիոնի ընկերութեան քով մըտ-
նելէս առաջ, երբոր դարբնութիւն կ'ը-
նէի, և ես շինած եմ Պուլոյնի ծառաս-
տանին մօտ, Սէն-Քլուի դէմ, Սէնի եզրը
կառուցած ապարանին փականքները :

Յետոյ մեռաւ, բայց իւր կին ու
դուստրն ողջ են և այն ապարանը կը
բնակին միշտ :

Պէտք է երթաք տեսակցիք անոնց
հետ :

— Ի՞նչ ըսելու համար :

— Հարցնելու համար թէ վախճան-
եալ լըքոնթի մայրն Օ՛Սիւլիվան կը
կոչուէր :

— Ամենամեծ դիպուած մը կը լի-
նի եթէ այդպէս ենէ . և ես չեմ
համարձակիր այդ տիկնանց դուռը
բախել՝ առանց կանխաւ աներկրայ լի-
նելու դործին ստուգութեան վրայ :

Ասկէ զատ, ի՞նչ պատրուակ կրնամ
բռնել անոնց տունը մտնելու համար :
Սեղանաւորի մ'այրին դիւրաւ շնոր-
նիր ինձ պէս դործաւոր մը :

Սպասաւորները զիս կը վռնտեն :

— Բա՛, կ'ըսէք թէ տեղեկութիւն։
Ներ բերած էք ժառանգութեան գոր-
ծի մը վրայ։ Յայնժամ կ'ընդունին ձեզ,
անհոգ եղէք։ Որչափ և հարուստ լինի
ոք, ժառանգութիւնն անուշ բան է . . .
մանաւանդ կանանց համար։ Եւ այդ-
թիկին լըքոնթ ալ ուրիշ կանանցմէ
տարբեր արարած մը չէ։

— Լա՛ւ, եթէ հաճի խօսակցիլ
ինձ հետ, ի՞նչ կրնամ հասկնալ։

— Ո՞վ գիտէ։ Թերեւս այնպիսի
բաներ կ'ըսէ զոր գուք չէք գիտեր և
սակայն յոյժ օգտակար կը լինի ձեզ
գիտնալ . . . գոնէ հայր վինէի պատ-
մելու համար, որ կրնայ օգուտ քաղել
անոնցմէ։

Եթէ, օրինակի համար, Օ՛Սիւլիվա-
նի աղգատոհմին գլխոյն ո՞վ և ի՞նչպէս
մարդ լինելը ծանուցանէ ձեզ, մեծ
քայլ մ'առած կը լինիք գործին մէջ։

Գնացէք, բարեկա՛մ, հաւատացէք
ինձ, և հնար եղածին չափ շուտ։

Պուլոյն-Սիւր-Սէն թաղին մէջ, Քալթը-
-Սէրթանպըր ծառուղւոյն ծայրը քարէ

ու աղիւսէ տուն մը, մեծ պարտէզի
մը մէջ։ Որու որ հարցնէք՝ կը ցուցը-
նեն ձեզ։

— Այո՛, բայց մօտ չէ այս տեղի,
և ես ժամանակ չունիմ։

— Բա՛, կրնաք երեք ժամ արձա-
կուրդ ստանալ իրիկուն մը, և շոգե-
նաւը վեց սուրել Օսթէրլիցի կամուրջէն
Սէն-Քլուի կամուրջը կը տանի։

— Ուրեմն, չէ չեմ ըսեր, թէեւ
այս ձեռնարկք հաճելի չեն ինձ, բայց
երբոր խնդիրը Մարթայի շահուն վլ-
րայ է . . .

Բայց ուր է Մարթա, չեմ տեսներ,
ըսաւ, Քամպըրմէր մէկէն ոտքի վլ-
րայ ենելով։

— Քիչ մ'առաջ կը խաղար մեր
մօտ, պատասխանեց Բիէտուշ, շատ
հեռի գնացած չկրնար լինիլ։ Աւասիկ
կեցեր կապիկ խաղնող մը կը գիտէ։

Տղան հազիւ տասն քայլ հեռի էր
սրճարանէն, և հայրը կոչելուն պէս
վաղեց եկաւ։

— Զքօսցիր բայց մի՛ հեռանար,
ըսաւ Քամպըրմէր։

— Ուրեմն կը հաճիս որ երթամ մտիկ ընեմ կապիկ խաղցնողին նուազածութիւնն , հարցուց աղջիկն :

Եւ մինչ հայրը կը ժպտէր , վիզը ցաթէկեց , երկու խոշոր համբոյը տուաւ անոր այտերուն , և վազեց գնաց նորէն իւր տեղը բռնել այն շրջանակին մէջ , դոր շրջկէն ջութակահարը կաղմած էր :

— Ի՞նչ աղւոր աղջիկ մ'ունիս , ըստ թիէտուշ :

Եւ աւելցուց .

— Յայտնի կը տեմնուի որ իրլանտական արիւն ունի երակներուն մէջ , վասն զի խարտեաշ է , խոշոր կապոյտ աչեր ունի , և շուշանի պէս ճերմակ է :

— Մօրը կը նմանի , մրմնջեց Քամպրմէր արտսուքը զսպելով :

— Երբոր մեծնայ , նշանաւոր գեղուհի մը պիտի լինի , և երբոր հարուստ լինի , արդուզարդը շատ պիտի վայլէ իրեն , ըստ խնդալով բարեմիտ թիէտուշ :

— Երջանիկ լինի , այս միայն կը խնդրեմ Աստուծմէ :

— Եթէ կուզէք ըսել թէ հարստութիւնը երջանկութիւն չէ , կը պատասխանեմ ձեզ թէ սատանայի պէս կը նըպաստէ երջանկութեան :

Այս պատճառաւ կը յուսամ որ յառաջիկայ հինդշաբթի աւուր ժամադրութենէն չէք վրիպիր :

— Խօսք տուի , պիտի երթամ :

— Եւ չպիտի մոռնաք վկայագրերն ալ հետ բերել :

— Բան մը չեմ մոռնար :

— Ուրեմն պիտի քալէ այս գործ , աներկբայ եղիք :

Բարեբաղդաբար գտած էք այն թուղթերն :

— Հին արկղի մը տակ , որ զոքանշիս է եղեր :

Պ. Թողլպիտի այցելութիւնը գըրդեց զիս աչքէ անցունել այն արկղն :

Եւ այդ մարդու վրայ խորհելով տակաւին կը հարցնեմ ես ինձ թէ ինչո՞ւ եկաւ վինտուեց զիս աքծանիս քով , և ի՞նչ է արհեստն :

— Ես կը կարծեմ թէ հայր վինէի

պէս ժառանդութեան գործի կ'աշխատի , բայց ոչ բարի նպատակաւ : Դիտէք որ Փարիզի մէջ մարդիկ կան որ թափուր մնացած ժառանդութիւններ կը փնտուեն ճշմարիտ ժառանդներուն յանձնելու համար՝ հարիւրին այսչափ յանձնարարագին ստանալով : Կան մարդիկ ալ որ գողնալու համար կը հետամտին այդպիսի ժառանդութեանց :

— Եւ ի՞նչպէս կրնան ձեռք անցունել՝ առանց իրաւունք ունենալու :

— Լաւ , բայց ենթադրեցէք թէ ժառանդները բազմաթիւ լինին , և անոնցմէ մին հնարը դտնէ միւսները յընդելու :

— Սպաննելո՞վ :

— Տարակո՞յս կայ՝ ատկէ շատ փոքր ժառանդութեանց համար սպանութիւնը տեսնուած են , և ես , եթէ ձեր տեղ լինիմ , չորս աչքով կը հսկեմ այս աղջըկան վրայ :

— Մազ մնաց որ պիտի կորսնցնէին Այդ թողպիաքին եկած օրը քիչ մնաց որ պիտի ջախջախուէր կառախմբէ մը:

Ո՞վ գիտէ թէ դիտմամբ չցանեց ճանաբուն վրայ իւր ոսկիներն :

— Յիրաւի իմ միտքս եկած չէր այդ , ըստ Բիէտուշ միտքը դնելով որ օգուտ քաղէ այս դաղափարէ :

Բայց , ընկե՛ր , տղան չեմ տեսներ : Մեր խօսակցած միջոցին ջութակահարըն հեռացեր է իւր կապիկին հետ : Տղան ալ ետեւէն դնացած չլինի :

Հայրը ցատկեց ոտքի վրայ ելաւ , և սրճարանին անկիւնը դառնալով վազեց դէպի Բուսաբանական պարտէզին վանդակադուռը :

Պարտիզին այս մուտք յոյժ կը յաւախուի գարնան գեղեցիկ օրերը : Կը մոնէին կ'ելնէին : Մանկանց երաժներ կը վազվէին հարթավայրին վրայ , և կառաց շար մը կը թաւալէր խճուղւն վրայ :

Քամպըմէր աչերովս իւր աղջիկը վինուեց , և չտեսաւ :

Կսաւ խենդի պէս վազել՝ Մարթա՛ գոչելով :

Բիէտուշ , որ սրճարանին ծախքը

վճարելու համար ետ մնացած էր, վազեց հասաւ աքծանողին քով, և մեծապէս յուզուեցաւ տեսնելով որ արդան աներեւոյթ եղած էր :

Բարեբաղդաբար իւր և հօրը տագնապը շուտով վերջացաւ :

Մարթա յանկարծ երեւան ելաւ Օքիթալի ծառուղիէն, յետոյ կանդառնլով՝ չորս կողմը նայեցաւ, և հայրը տեսնելուն պէս՝ վազեց քովն եկաւ :

Հայրը թեւերուն մէջ գրկելով՝ ըստ անոր :

— Ա՛հ, ո՛րչափ վախցուցիր զիս :

Աղջիկն համբուրեց զայն և գոչե՛ ձեռները բախելով .

— Ես գիտէի որ դու տակաւին սըմարանն էիր : Սուտ կը խօսէր այն չարկնն, որ զիս տանել կ'ուզէր ըսկով թէ «հայրդ տունը կ'սպասէ քեզ» :

— Կի՛ն մը, կրկնեց Քամպըլմէր խեղդուկ ձայնիւ :

— Այո՛, հայրիկ, պառաւ կին մը, որ թեւէս բռնած էր, բայց ես ձեռ-

քը խածի . . . և հարկադրեցաւ թուղուղիս, ես ալ փախայ :

— Ա՛, գարշելին, գոչեց աքծանողն, ես կը հասկցնեմ անոր :

Բիէտուշ ձեռքն անոր ուսին վրայ դնելով ըստ :

— Ընկե՛ր, ես ազդաբարած էի ձեղ որ չորս աչօք հսկէք ձեր աղջկան վրայ : Ահա այս դէպք կը հաստատէ, գոնէ իմ կարծիքս է, թէ ժառանգինելուն համար թշնամի են անոր : Ուստի պարապ բան է վաղել անդպամուհւոյ մ'ետեւէն, զոր չէք կրնար ձեռք անցունել : Փութացէք դալ տեսնել զհայր Վինէ հինդշաբթի օրը : Վերջին խօսքս է այս :

Եւ առանց ժամանակ թողլու Մարթայի հօրն, որպէս զի պատասխանէ, մեկնեցաւ անկէ և ուղղուեցաւ դէպի կամուրջը :

Հեռուէն Օվերնացի ամոլը տեսեր էր, որ կուգային հսկել կայարանին դրան առջեւ, և չէր ուղեր որ զինքը Քամպըլմէրի հետ տեսնէին :

Միւս կողմէ , ինք ամեն պէտք եղածն ըսած էր աքծանողին , և պէտք էր փութով կրանտ-Օթէլ վերադառնալ և ծանուցանել նապապին թէ իւր տնտեսն օրը պարապ անցուցած չէր :



գ .

Քանի մ'օր անցած էր յորմէհետէ թիէտուշ ընդունայն Պ. Թողպիաքի հետամուտ լինելէ յետոյ՝ Օվէրնացի տմոլին և Քամպըրմէրի հետ խօսակցութիւններ ունեցած էր , որ շահեկան արդիւնքներ կը խոստանային :

Օվէրնացի ամոլին հետ ըրած պայմանադրութիւնը կէտ առ կէտ կը կատարուէր երկուստեք :

Ամեն իրիկուն ի միասին կը ճաշէին Ֆէո Էժէրնէլ պանդոկին մէջ , և թիէտուշ յիսուն ֆրանք կուտար ածխավաճախին , որ բնաւ լուր չէր բերեր սպանեալ կնոջ սենեկապանուհոյն վրայ :

Եւ սակայն ժան և ժանէթ աշխա-

տութիւն չէին ինայեր : Ամեն օր Շանդ-էլիզէ և Պուլոյնի անտառը կ'երթային , Բայց դեռ չէին կրցած հանդիպիլ Անգլիացի սենեկապանուհոյն , ինչպէս որ առաջին իրիկուն ալ չէին կրցած տեսնել կառախումբերուն վերադարձին :

Քամպըրմէր ալ դեռ կենաց նշան տուած չէր , բայց հետեւեալ օրը հինգաբթի էր , ժամադրութեան օրն , յորում աքծանողը դէմ առ դէմ պիտի գար ժառանդութիւն վնտոող հայր Վինէի հետ :

Թիէտուշ քաջ գիտէր իւր ըրածը՝ Շաթօ-տ'օի հրապարակին վրայ ժամադիր լինելով Մարթայի հօր , և մեծ բան կ'սպասէր անոր իւր վարպետին հետ ընելիք տեսակցութենէն :

Վասն զի իւր վարպետն էր որ ժառանդութիւն գտնող գործակատարի դեր պիտի խաղար :

Պ. Լըքոք , նապապի կերպարանիք մըտած ժամանակ , նախատեսած էր թէ կընար ուրիշ այլ և այլ դերեր խաղալու հարկի մէջ գտնուիլ :

Նոր կերպարանքով մ'երեւնալու
համար Կրանտ-Օթէլէն զատ ուրիշ բը-
նակարան մ'ալ պէտք էր իրեն . ուստի
Լոնտրայէն վերադասած ժամանակ ,
Բիէտուշ փոքրիկ բնակարան մը վար-
ձած էր Տըլա Ռոքէթ փողոցը , գոր-
ծաւորներէ բնակեալ անցքի մը մէջ ,
և քիչ ծախքով կահաւորած :

Անդ , հայր Լըքոք , հայր Վինէ
եղած , կրնար մարդիկ ընդունիլ առանց
մտահոգութիւն պատճառելու իւր դը-
րացեաց թէ իւր արհեստը գործածե-
լու համար Բաթանթի տուրք կը վճա-
րէ՞ր թէ ոչ :

Բայց որովհետեւ Կրանտ-Օթէլէն
իբրեւ հնդիկ իշխանազուն դուրս կ'ել-
նէր , հարկ կը լինէր որ իւր կերպա-
րանքը ճանբան փոխէր :

Ճարտարամիտ Բիէտուշ ասոր ալ
ճարն հոգացած էր :

Այն կառատէրն , որ ժամանակաւ
կառք մը տուած էր իրեն Պուլոյն եր-
թալու և Թէրէզի դժբաղդ նշանածը
Ճերբակալելու համար , այն հաճոյակա-

տար կառատէր , Բիկաշի մերձաւոր աղ-
գական լինելով , խոշոր գումարի մը փո-
խարէն յանձն առած էր ամեն օր շը-
քեղ կառք մ'եւ խորհրդապահ կա-
ռապան մը դնել ընդ տրամադրու-
թեամբ Ճափէր իշխանին :

Երբոր Պ. Լըքոք նոր մորթ մ'զգե-
նուլ ուղէր , իւր կառքն հանդերձա-
րանի պաշտօն կը կատարէր :

Արեւելեան կերպարանքով կը մտնէր
անոր մէջ , և իրաւագէտի կերպարան-
քով դուրս կ'ենէր :

Սքրիպ փողոցին մէջ կառքը կը մըտ-
նէր , և արտաքին Պուլվարին վրայ
դուրս կ'ենէր Թէր-Լաշէզէն քիչ հեռիւ:

Պահուրի իշխանութեան վերստա-
ցումն և ի Կրանտ-Օթէլ վերադարձն ալ
նոյն կերպիւ կը կատարուէր :

Բիէտուշ և իւր կառատէր բարե-
կամը միայն ծանօթ էին այս կերպա-
րանափոխման գաղտնեաց :

Մինչեւ այն ժամանակ այս կերպա-
րանափոխութիւնք բնաւ լցո չէին
բերած դժբաղդ հօր , և Քամալըմէրի

այցելութեան կ'սպասէր անհամբերու-
թեամբ, մանաւանդ քանի որ Օվէր-
նացի ամոլին շրջագայութիւններն ալ
կը շարունակէին առանց բաղձալի ար-
դիւնք մը բերելու :

Եւ սակայն օրերը կ'անցնէին և Պ.
Լըքոք դառն սրտիւ կը համրէր զանոնք,
վասն զի գիտէր որ դատապարտելոյն առ
վճռաջինջ ատեան դիմումը մէկ ամսէն
աւելի ժամանակ չէր թողուր անոր :

Պ. Հոլծի, այսինքն Թողպիաքի կող-
մէն ալ գործերը շատ չէին յառաջանար :

Այդ անձ երկրորդ անդամ նապա-
պին ներկայանալով ծանուցեր էր թէ
Օ՛Սիւլիվան հազարապետին կողմնական
ժառանգներուն հետքը գտած էր, և
թէ քիչ օրէն վճռական տեղեկութիւն-
ներ պիտի բերէր :

Բայց որոշ բան մը չէր ըսեր, և
հայր Լըքոք այլ ենթադրութիւն-
ներ կ'ընէր այն ուղեւորութեան նպա-
տակին վրայ, զոր Թողպիաք ծպտեալ
կերպարանքով ըրած էր Օրէանի եր-
կաթուղոյն վրայ :

Հին հետախոյզն ուրիշ բան չէր կըր-
նար ընել, բայց միայն իւր գիտցած ի-
րողութիւններն իրարու մօտեցնելով,
անկատար եզրակացութիւններ հանել:

Բիէտուշի բերած տեղեկութիւններն
և մանաւանդ Օվէրնացի ամոլին ու
Քամպըրմէրի ըրած խօսքերը քննելով՝
եզրակացուցած էր թէ իւր գուշակու-
թիւնը ճիշդ էր, և թէ Արպալէթ փո-
ղոցի ոճիրը կապակցութիւն ունէր
Օ՛Սիւլիվանի ժառանգութեան գործին
հետ այնպիսի թելերով, զորս չէր կըր-
նար տակաւին տեսնել :

Դլիսաւորապէս սա իրողութիւն զար-
կած էր իւր մտքին թէ Լըքոնթի ա-
նունն Օ՛Սիւլիվանի հաւանական ժա-
ռանգներուն անուանց մէջ կը գոտ-
նուէր, և հեռոի չէր խորհելէ թէ թէ-
րէզ ալ իրաւունք ունէր այն ամբաւ
հարստութեան վրայ, որ Տըպինի Պան-
քային մէջ կը կենար :

Բայց եթէ այս կարծիք ստուգու-
թեան իսկ վոխուէր, հայր Լըքոք ա-
ւելի լուսաւորուած չէր կընար լինիլ :

Արդ , չուզելով իւր ժամանակը բու-
լորովին կորսնցնել մինչեւ որ իւր դի-
տաւորութեանց անդիտակցաբար ծա-
ռայող օժանդակները նոր լոյսեր բե-
րեն իրեն կամ Բիէտուշի , սուտ Նապա-
պը կը շարունակէր յաճախել Տիկին
Տիսնէյի հիւրընկալ դահլիճն , ուր սի-
րալիր պատուով կ'ընդունուէր միշտ :

Մինչեւ իսկ մէկ երկու այցելութիւն
տուած էր նաեւ ոյդ անդիտացի տիկ-
նոջ մտերիմ բարեկամուհւոյն , գեղա-
շուք Հէրմինիի , որ կը պարծէր թէ
Արագէլլացի բոլոր դաշտնեաց ծա-
նօթ էր :

Եթէ ստուգիւ ծանօթ էր , հաւա-
տարմաբար կը պահէր , վասն զի Պա-
հուրի իշխանն յոյժ քիչ բան կրցաւ
քաղել անոր բերնէն :

Այսափ մը միայն կրցաւ իմանալ
անկէ թէ խարտիշագեղն Տիսնէյ աղ-
նուական տիկին մը չէր , և թէ ամեն
ժամանակ բազմած չէր ոսկեզօծ դահ-
լիճներու մէջ :

Մինչեւ իսկ աւելցուց գեղուհին

թէ Պ. Թողպիաք ալ յոյժ բարձր աղ-
դատոհմէ մը չէր , ոչ ալ զինքը Սիր աը
թէնչպրէ ընող մագաղաթներն յոյժ
վաւերական էին :

Բայց մանրամասնութեանց մէջ մըտ-
նելէ զգուշացաւ , և բնաւ ապացոյց
չյիշեց ի հաստատութիւն իւր դատո-
ղութեանց :

Ուստի այդ զուարթագեղ արարա-
ծին տուած այցելութիւններէն ալ չը
կրցաւ արդիւնք մը քաղել խեղճ ծե-
րունին :

Այս ունայն փորձերէ յետոյ կը
մնար միայն պատրաստուիլ հետեւեալ
իրիկունն ընդունելու զայն մարդ՝ որ
Օ՛Սիւիվաններուն ազգաբանական ճիւ-
զագրութիւնը պիտի բերէր իրեն :

Քամպըրմէր ալ իւր կողմէ կը փու-
թար ազատիլ այն սրտատանջ ու գըր-
գըռեալ վիճակէն , որոյ մէջ կ'ապրէր
քանի մ'օրէ ի վեր :

Իիէտուշէն լսած խօսքերը կը գըր-
գըռէին իւր երեւակայութիւնն , որ
բնականաբար հակամէտ էր բորբոք-
ման :

Հարստութեան յոյսերը՝ զորս իւր
պատահական բարեկամը նշմարել տը-
ւած էր իրեն, աւելի կը խռովէին
զինքը, քան թէ կը դիւթէին. վասն զի
եթէ մի կողմէ կ'ուրախանար խորհե-
լով որ իւր սիրելի գոտիկը կրնար հա-
րըստանալ, միւս կողմէ կը վախնար որ
այդ ժառանգութեան պատճառաւ մեծ
վտանգի մը հանդիպէր :

Կըսէր մտովի թէ գուցէ խլել ու-
ղէին իւր ձեռքէն, և թէ գտնուէին
թերեւս այնպիսի մարդիկ, որք խեղճ
տղեկին կորուստը գաւադրէին :

Կը կասկածէր խկ թէ արդէն ան-
տեսանելի թշնամիք կը յածէին անոր
շուրջը :

Բիէտուշի հետ տեսակցած օրն,
անծանօթ կին մ'իւր աղջիկը տանիլ
ուղած էր, բայց ուշիմ մանկեկը զին-
քըն առեւանկել չէր տուած :

Այն փորձ չէր նորոգուած, բայց
Մարթա պատմեր էր իւր հօր թէ եր-
կու կամ երեք անգամ, իրիկունը դըպ-
րոցէն վերադարձած ժամանակ տեսեր

էր որ մարդ մը կուգար իւր ետեւէն :
Սուկանաւոր մարդ մը, երկայն մօ-
րուքով և ձեռքը մեծ գաւազանով,
որոյ դէմքն երկիւղ կը պատճառէր
իրեն, կ'ըսէր Մարթա :

Բան մը չէր ըսած իրեն, բայց այն-
պիսի չարամիտ աչօք նայած էր որ
աղջիկը զարհուրելով փախեր էր :

Մարդն, առանց ետեւէն վազելու,
հեռիէն հետեւեր էր անոր, և երկար
ժամանակ կանգ առեր էր Օրիթալի
ծառուղւոյն անկիւնը Քամարըմէրի բը-
նակած մեծ տան առջև, յորում գոր-
ծաւորք էր բնակէին :

Աքծանողը զայս պատմութիւն իւր
դստրիկէն լսելէ ի վեր սիրտն անհան-
գիստ էր, և զգուշական միջոցներ ձեռք
առած էր չար պատահմանց դէմ:

Իւր պաշտօնին պատճառաւ չէր
կրնար միշտ անձամբ տանիլ բերել իւր
աղջիկն ի դպրոց, այլ աղաչեր էր դըպ-
րոցին տնօրէն Քոյրերուն որ միայնակ
տուն չղրկեն զայն, և պատօւիրեր էր
աղջկանն ալ, որ ճանրան եկած ատեն չը
բաժնուի միւս տղոցմէն :

իւր սենեակը տանը վարի յարկն էր, բակին ծայրը, լուացարար կնոջ մը սենեկին քով, բարի կնոջ մը, որ խոստացեր էր կրցածին չափ հսկել դըստըիկին վրայ, երբոր հայրը բացակայ դժնուէր :

Քամպըրմէր ոչ ևս կը համարձակէր տանիլ իւր աղջիկն այն ճանբուն վրայ, ուր մաղագուր եղած էր ջախջախուելէ յունվարի ցուրտ իրիկուն մը, և յոյժքիչ անգամ կրնար մեկնիլ իւր աքծանին քովէն :

Հարկ էր որ դրացւոյ մը հսկողութեան յանձնէր իւր ամենասիրելի զաւակն :

Այսպէս է կեանքն այս խեղճ մարդոց համար, որք իրենց հանապազրդ հացն իրենց բազկօք վաստիելու հարկին մէջ են :

Զգացած տարտամ երկիւղներն արգելը կը լինէին իրեն երթալ տեսնելու զանիկին Լըքոնթ, որ հազարապետին ժառանգներէն միոյն անունը կը կրէր:

Հարկ էր մինչև Պուլոյն երթալ, և

ինք չէր կրնար՝ ցերեկուան աշխատութիւնն աւարտելէ առաջ հեռանալ:

Ամբողջ իրիկուն մը պիտի անցունէր դստրիկէն հեռի, և իւր պաշտօնին հարկէն յաճախ ստիպուած էր միայնակ թողուէ զայն իւր բնակած տան մէջ :

Սակայն Շաթօ-տ' Օի հրապարակին վրայ թիէտուշի հետ ժամագիր եղած հինգշաբթիին նախընթաց իրիկունը, Մարթա, շատ խաղալէ յոգնած լինելով, սովորականէն առաջ պառկիլ ուղեց :

Հայրը թողուց զայն որ ննջէ, և աղաչեց գըացի կնոջն որ չհեռանայ տունէն մինչև իւր վերագարձն, և վաղեց Օսմէրլիցի կամուրջն, որպէս զի Սիւրէնի շոգենաւը նստելով Պուլոյն երթայ :

Կը հաշուէր որ ժամ ութին Պուլոյն կը հասնէր, և ժամ տասնին կրնար վերագառնալի տուն :

Մինչև հետեւալ առաւօտ իւր ժամանակին տէրն էր, ուստի կ'ուզէր օգուտ քաղել իւր ազատութենէն, և այցելու-

թիւն մը տալ, զոր շատ ուշացուցած
լինելուն համար կը մեղադրէր ինք զի՞նք :
Երբոր Բիէր Քամպըրմէր Սէնն ի
վար կ'իջնէր երժալու տեղեկութիւն
ստանալու համար տիխնոջէ մը, զոր եր-
բէք տեսած չէր, Թէրէզ Լըքոնթ և
մայրը, նստած իրենց ապարանին այն
դահլձին մէջ, ուր վերջին անդամ տե-
սած էին զլուկ Լըքոք, տիրաբար գե-
տին կը նայէին, որոյ գորշ ջուրերը Սէն
-Քլուփ բլրոյն ստորոտը կը թաւալէին :

Բնութիւնն յոյժ գեղազուարճ տե-
սիլ մ'ունէր :

Երեգակը նոր աներեւութացած էր
ծաղկեալ մաշկամրդենիներուն բարձր
դագաթանց ետին, և գարնան ջերմ
ցերեկի մը պայծառութեան կը յաջոր-
դէր երեկոյեան մեղմ լոյսն :

Երկինք կապոյտ էր, այն դժգոյն
կապոյտն որ չխտաղեր նայողին աչքն՝
ինչպէս հարաւային երկնից անդութ
կապոյտը : Մայիսի թարմ կանանց կը
հագուեցնէր բլրին վրայ աստիճանա-
ձեւ բարձրացած խոշոր ծառերը :

Թուչունք քաղցրաւաչ կը գեղգեղէին
տերեւոց տակ, և անցաւոր ճանճիկ-
ներ սոկեղէն փոշիի մը պէս կը մրբ-
կէին :

Ծառոց ոստերը կը սարսուէին մեղմ
զեփիւուէն, օդը լի էր անուշահոտու-
թեամբք, և նաւաստեաց ուրախական
երգերը կը համնէին մինչեւ այն տա-
րաբաղդ աղջիկն, որ զիւր նշանածը
կ'ողբար :

— Կը յիշե՞ս, մայրիկ, կ'ըսէր, կը
յիշե՞ս որ զայն կորուսած օրենիս եր-
կար ժամեր անցուցեր էինք այս պա-
տուհանի առջեւ : Օդը մոայլ էր, եր-
կիրը ոգազգեաց, բայց ձմրան տիսուր
պատկերը պայծառագեղ կ'երեւէր
ինձ :

Իմ երջանկութիւնս կը լուսաւորէր
զայն :

Եւ այժմ կը թուի ինձ թէ քողի
պէս բան մը կայ իմ աշերուս և այս
շքեղապանծ պատկերի միջեւ :

Ամեն բան կը վերածնի շուրջս և ես
մահ կ'զգամ :

Տիկին Լըքոնթ՝ իւր աղջկան երկու
ձեռքը բռնելով քաշեց իւր սրտին վը-
րայ դրաւ :

— Ինչու չես ուզեր չուել, մրժնջեց՝
ինչու չես ուզեր հեռանալ այս տունէ,
որ սրտակէզ անցեալ մը կը յիշեցնէ
քեզ միշտ :

— Քաջ գիտես, մայրիկ, թէ եր-
դումը ըրած եմ կենալ, մինչեւ որ բը-
նաւ յոյսս չմնայ :

— Ի՞նչ կրնաս յուսալ, ըսաւ այրին
դառնութեամբ, չե՞ս գիտեր թէ ամեն
ինչ լմնցած է :

— Ոչ, վասն զի ողջէ . . . և Աստ-
ւած չժողուր որ մեռնի . . . վասն զի
անմեղ է :

— Աւա՛զ, դատապարտուած է, և
անոնք իսկ, որք զայն կը պաշտպա-
նէին, այժմ լքած են :

— Ո՛չ ամենն ալ :

— Հայրը մեղապարտ կը համարի
շայն, որովհետեւ ետ կեցած է զայն
ազատելու աշխատելէ :

— Ո՛չ, ըսաւ իսկոյն թէրէզ :

Եւ տեսնելով որ մայրը զարմացկոտ
աչօք իրեն կը նայէր, յարեց .

— Աներկբայ եմ որ կ'աշխատի, և
եթէ ինքզինք կը ծածկէ, իւր նպա-
տակին առաւել ապահովութեամբ հաս-
նելու համար է :

Թէրէզ իրեն միայն պահած էր այն
գաղտնի ապահովութիւն, զոր դատա-
վրճոյն արտասանուելէն յետոյ ծա-
ծուկ ձայն մը տուած էր իրեն :

Այն գաղտնիքը չէր ուզեր մատնել,
և կը վախնար իսկ թէ պէտք եղածէն
աւելի խօսած էր :

Սեղանաւորին այրին բաժանորդ չէր
իւր աղջկան տածած պատիր յոյսերուն,
և ճշմարիտն ըսելով, մեծ ցաւ կ'զգար
տեսնելով որ աղջիկը կը յամառէր տը-
խուր եղիկրուաքաղ մը գգուել :

Թէև շատ համակրութիւն ունէր
այն երիտասարդին վրայ որ իւր փե-
սայն պիսի լինէր, բայց և այնպէս իւր
աղջիկնէն աւելի պաղարիւնով կը նկա-
տէր իրաց վիճակը :

Քաջ կը հասկնար թէ ինչ որ ալ ը-
նէին, կուի կորսուած էր :

Մահուան պատժոյ չնորհն ալ չէր
կրնար անոր պատիւը վերադարձնել,
վասն զի հանրային կարծիքն անողոք է,
դատավճռով հարուածեալ մարդոց չը
ներեր :

Միւս կողմէ, մահուան պատժոյ
չնորհը մշտնջենաւոր թիարան միայն
կրնար լինիլ Պ. Լըքոքի դժբաղդ որդ-
ւոյն համար :

Թերեսս աւելի լաւ կը լինէր գլխա-
տումը :

Մահուընէն յետոյ՝ մոռացութիւնն
աւելի շուտ կը ծածկէր զայս զարհու-
րելի պատմութիւն, և թէրէզ ալ թիա-
պարտի մը նշանածը չէր լիներ :

Ասկէ զատ, Տիկին Լըքոնթ չէր
հաւտար դատապարտելոյն անմեղու-
թեան :

Երկար ժամանակ երկրայած էր,
բայց սիրոյ տուած հաւատքը չունենա-
լով, վերջապէս անձնատուր եղած էր
երականութեան :

Բնդհանուր կարծեաց դիմագրելու-
համար պէտք կը լինէր որ սքանչելա-
պէս զօրեղ հոգի մ'ունենար. վասն զի

իրողութիւնք բարձրաբարբառ կ'ամ-
բաստանէին զկուի Լըքոք :

Միւս կողմէ, իւր սրտին ամենէն
ներքին թելերը վիրաւորուած էին :

Ոչ միայն ցաւած էր որդւոյն դէմ՝
թէրէզի պատիւն ու ապագայն վտան-
գի մէջ ձգած լինելուն համար, այլ և
հօրը դէմ, որ պատուաւոր սեղանա-
ւոլի մը դիւրահաւատ այրին խարելու
համարձակած էր՝ ինքզինք երը գործէ
քաշուած վաճառական ցոյց տալով,
մինչդեռ պարզապէս ուստիկանութեան
վաղեմի ծածուկ գործակալ մ'էր :

Տիկին Լըքոնթ ներկայ չէր դժնը-
ւած դատաստանին, բայց նորա մանրա-
մասնութիւնները կարդացած էր լրա-
դրաց մէջ, և մինչև իսկ ծեր Լըքոքի
մեքենայութեանց մասին համակարծիք
էր հանրային դատախազին, որ խուլ-
համրին առեւանդումն անոր կը վերա-
գրէր :

Բնդհակառակին, բնաւ չէր անցու-
ներ մտքին թէ հայր Լըքոք մութի մէջ
կ'աշխատէր վրկել զիւր որդին, որ ըստ

իւր կարծեաց , մարդասպաններու վախ-
ճանը պիտի ունենար աներկբայաբար :

իւր ողջմութիւնը կըսէր իրեն թէ
այն դժնդակ կացութեան մէջ , յորում
կը գտնուէին ինքն և իւր աղջիկն , ի-
րենց բռնելիք միակ ընթացքն էր եր-
կար , յոյժ երկար ուղեւորութիւն մ'ը-
նել , և չվերադառնալ ի Թրանսա՝ մին-
չե որ ժամանակը լուցնէր այս դէպքի
վերաբերեալ զրոյցները :

Դժբաղդաբար , թէրէզ բնաւ չէր
ուղեր ուղեւորութեան խօսք լսել : իւր
ընտանեաց ամենէն հին բարեկամնե-
րուն խրատները չէր ուղած մտիկ ը-
նել , և միշտ հեռի կը նետէր Փարիզէն
մեկնելու առաջարկը , զոր Տիկին Լը-
քոնթ չէր դադրէր նորոգելէ :

Այս անհամաձայնութիւն վերջա-
պէս մէջերնին ձգած էր , ոչ թէ պա-
շութիւն , վասն զի գորովանօք կը սի-
րէին զիրար , այլ տեսակ մը նեղացում :

Երբոր խօսքն այս ողբալի նիւթին
փրայ դար , որ զիրենք անհամաձայ-
նութեան մէջ կը ձգէր , թէրէզ խօ-

սակցութիւնը կը դարձունէր կամ կը
փակէր :

Յաճախ իսկ կը մեկնէր մօրը քովէն ,
և լութեան մէջ ամրանալէ յետոյ՝
առանձնութեան մէջ կ'ապաստանէր :

Այն իրիկուն Տիկին Լըքոնթ նախ
հրաժարեցաւ սրտաճմիկ խօսակցու-
թեանէ մը :

Ոտքի վրայ ելաւ , թէրէզի ճակա-
տըն համբուրեց , և ըսաւ տիրու-
թեամբ .

— Պիտի երթամ աղաչեմ զԱստուած
որ քեզ պահպանէ յուսահարտութենէ ,
և իմաստուն խորհուրդներ ազդէ քեզ :

Սղիկիը չպատախանեց , և երբ մի-
նակ մնաց , գնաց յեցաւ այն պա-
շութամին , ուր յաճախ մտերմական
քաղցր խորհուրդներ փոխանակած էր
Լուիի հետ :

Իւր խոնաւ աշերը կը թափառէին
Սէն-Ֆլուի այն մեծ դարաստանին վրայ ,
որոյ ծառերը կրցին ապրիլ սարսափելի
պատերազմի մ'աղետներէն , և Սէնի
եղրին վրայ կը փնտուէր այն տեղն ,

ուր Լուի միայնակ գնացեր վոանդա-
ւոր հետաղօտութիւն մ'ըրեր էր , տեղ
մը , զոր իրենց երջանկութեան ժամա-
նակ կը ցուցնէր իրեն ի հեռուստ :

Զայն մը հասաւ իւր ականջին , և
վար նայելսվ տեսաւ որ տանն ամե-
նէն հին ծառայն , Անթուան , գետա-
վին վրայ բացուող վանդակադրան մէջ
կը խօսակցէր մարդու մը հետ , որ կի-
րակնօրեայ լաթեր հագած գործաւորի
մը կը նմանէր :

Խօսակցութիւնն երկար չտեւեց :

Ծերունի ծառային հրաման եղած
էր որ մարդ չընդունի . նա ալ խղճի
մտօք կը կատարէր զայդ հրաման :

Խստիւ փակեց վանդակադուռն ան-
ձանօթին երեսին , որ յուսավրէպ դէմ-
քով մը հեռացաւ :

Այս աննշան դէպք դառն իրողու-
թիւն մը յիշեցուց օրիորդ Լըքոնթի :

Անթուան նոյն ծառայն էր , որ ի-
րիկուն մը յակամայից ներս մտցուցեր
էր ոստիկանութեան ծաղտեալ գործա-
կան , որ զՊ. Լուի Լըքոք ձերբակալելու
եկած էր :

Այն չարաշուք օրէն ի վեր թերէղ
չէր ուղեր Անթուանի երեսը տեսնել և
մանաւանդ հետը խօսիլ :

Կը ճանչէր այդ հաւատարիմ և անձ
նուէր ծառային բարեմասնութիւնները,
բայց իւր ջիղերուն տէրը չէր . Անթուա-
նի պարկեշտ դէմքը տեսած ժամանակ
սարսուռ կ'զգար :

Երբոր համեստ կերպարանքով մար-
դու մը հետ խօսակցիլը տեսաւ , այն-
պէս եկաւ իրեն թէ այդ անծանօթին
այցելութիւնն իւր տարաբաղդ նշանա-
ծին գործին հետ կապակցութիւն ու-
նէր :

Արդարև յոյժ անդէպ ենթադրու-
թիւն մ'էր այս , բայց իւր ջղային գըրգ-
ուռութեան վիճակին մէջ մանկամարդու-
հին չափազանց կարեռութիւն կըն-
ծայէր ամենափոքր դէպքերու :

Կը թուէր իրեն թէ Լուիի հայրը չէր
կրնար առանց լուրի թողուլ զինքն իս-
պառ իւր աղատարար ջանից վրայ , և
թէ իւր չսպասած մի պահուն լրաբեր
մը պիտի գալ Պ. Լըքոքի կողմէ :

Հսաւ ինքնիրեն թէ գուցէ Ան-
թուանի վլոնտած մարդն այն լրաբերն
էր, որ ընականաբար չէր ուզած հաս-
կրցնել սպասաւորի մը թէ ինչո՞ւ հա-
մար տեսնել կ'ուզէր զՈրիորդ Լըքոնթ,
և առանց աւելի խորհելու՝ շտապով
դուրս ելաւ գագիճէն :

Կը յուսար տեսնել զԱնթուան նա-
խասենելին մէջ կամ սանգուղին վրայ ,
և չտեսնելով՝ իջաւ վար , գաւթին
դուռն ելաւ և պարտիզպանը գտաւ ,
որ ըսաւ իրեն թէ Անթուան դուրս ելած
էր Սէն-Քլու երթալու և նամակ մը
թղթատարութեան յանձնելու համար :

Թերէզ որոշեց անոր վերադարձին
սպասել , և սկսաւ ճեմել պարտիզին
մէջ :

Օրը կ'երեկոյանար , և արդէն ե-
րեկոյեան աստղը կը փայլէր երկնից
մէջ :

Խոկման յարմար ժամն էր , ուր
տարփաւորք ցած ձայնիւ իրենց ոէրը
կը յայտնեն իրարու , և ուր անոնք՝
որ երբեմն սիրահարած են , թուած

երջանկութեան յիշատակը միտք կը
բերեն :

Դատապարտելոյն նշանածն ալ շատ
շանցած գրաւեցաւ ստուերին և լու-
թեան մելամաղձական հրապոյրէն , և
յամրաքայլ մտաւ գալարապտոյտ ծա-
ռուղւոյ մը մէջ , որ գալարագեղ ծա-
ռոց թաւուտներսւ մէջէ անցնելով գաշ-
տին վրայ բացուղ գրան մը կը յան-
դէր :

Պ. Լըքոնթի կառուցած ամարանոցն ,
ուր իւր այրին բոլոր տարին կը քնա-
կէր . Սէն գետին դէմն էր , որ այն
կողմը լայն գետափ մ'ունի :

Հաղուագիւտ ծաղկամբք լի բակ
մը կար աստիճանաւոր գրան առջեւ ,
և տան երկու քովէն կը հաղորդակցէր
ընդարձակ և խնամով մշակեալ պար-
տիզի մը հետ :

Ոյն պարտիզին մարգագետիններէն
ու թաւուտներէն անդին ծշմարիս ան-
տառ մը կար յաղթաբերձ ծառոց ,
որ բաղրում արտավար տեղ կը ծածկէր :

Սեղանաւորն յոյժ հարուստ եր և

այն երկիրն ալ՝ գնած ժամանակ՝ շատ
թանկ չէր :

Ուստի կըցեր էր Փարիզի դուռն
այնպիսի հողի մը տէր լինիլ, որ հին
ժամանակի աւատապետ ազնուականաց
երկրի մը չափ ընդարձակ էր :

Նմանապէս իւր ազնիւ ճաշակով չէր
դպած իւր անտառին, յարդած էր
վաղեմի ծառերը, մամաւոր բացաս-
տանները չէր մշակած, այլ թոյլ տուած
էր որ վայրի վարդենիք ազատօրէն
ածին :

Բաւ համարած էր միայն ուղիներ
բանալ թաւուտներուն մէջ, յարմար
տեղերը նոտարաններ գնել, և իւր դա-
րաստը վանդակորմով պատել, որ-
պէս զի ուղեւորք չկրնան անցուդարձ
ընել մէջէն :

Վանդակորմը, բաղեղներով ծածկ-
եալ, դարաստին կանանչներուն հետ
խառնուած էր, և մէջը պտըտողները
կը պահպանէր անզգոյշ նայուածներէ :

Դուրսէն ալ խոտորնակ ճանրէ
մեղերեալ էր, որ գետէն Լոնշանի
ձիարձակարանը կը տանէր :

Այս քիչ յաճախեալ ուղին ամայի
հողերէ կ'անցնէր, ուր Պուլոյնի լուա-
ցարարք իրենց լաթերը կը փռէին,
և ուր արուարձանին ընդ վայրայածները
կուգային կը ննջէին ցերեկներն :

Ապարանին բնակիչք շատ չէին անց-
ներ այն ճանրէն, բայց կրնային դոր-
ծածել, վասն զի վանդակորմը քանի
մը դուռ ունէր իրարմէ յարմարապէս
հեռի, և կը պատահէր երբեմն որ ծա-
ռայները Պուլոյնի անտառին բոլորչի
հրապարակն երթալու համար անտի
կ'անցնէին :

Օրիորդ Լըքոնթի բռնած ծառուղին
կ'անցնէր նախ տերեւախիտ կամարի մը
տակէ, զոր ձևացուցած էին մեծամեծ
փեկոններ, իրենց ոստերն իրարու մէջ
անցունելով գետնէն երսուն ոտնաչափ
բարձրութեամբ . յետոյ այն ծառուղին
նեղնալով վայրի թաւուտներու և խիտ
մատաղատնկոց ու բաղեղանց մէջէ ոլոր-
տապտոյտ շաւիղներ կը կազմէր մինչև
վանդակորմին եզրը :

Տեսակ մը բոլորչի ճանրայ էր, որ
դարաստին շուրջը կը դառնար :

Թերէդ կը սիրէր ճեմել այս ծառուղ-
ւոյ մէջ, վասն զի յաճախ պտըտած էր
անդ իւր նշանածին հետ ձմրան գե-
ղեցիկ օրերն, երբ յունվարի տժդոյն
արևը կը փայլեցնէր այն բիւրեղները,
զորս եղեմնասառը կը կախէ ծառոց
ոստերն ի վար :

Անտառն իւր գարնային զարդերն
հագած էր, բայց մանկամարդուհւոյն
սիրտը չէր փոխուած, և ըրած մէն մի
քայլափոխ կոկծագին արձագանդ մը կը
զարթուցանէր անդ :

Աչերը խոնարհած կ'երթար մտա-
խոհ, առանց ուշադրութեան կոխելով
ճանրուն մամուռն, և մերթ ընդ մերթ
վեր ցատկելով, երբոր իւր ճերմակ շըր-
ջաղգեստը թուփի մը քսուելով՝ թըռչ-
նիկ մը մէջէն թուչէր :

Օրն արագագէս կը փախչէր. թաւ-
ոստեան փեկոններուն տակ արդէն զը-
րեթէ գիշեր էր, բայց մութը չէր զար-
հուրեցնէր զԹերէդ :

Իւր մտածութիւնն յոյժ հեռի էր այն
դարաստէն, ուր առաջին անդամ սիւ-

րոյ յայտարարութիւն ըրած էր իրեն
կուի :

Միտքը կը բերէր բանտն, ուր դա-
տապարտեալն իւր վերջին ժամերը
կապրէր, մութ խցիկն, անհոգ բանտա-
պաններն, որոց առջեւ բնաւ նշանա-
կութիւն չունին դժբաղդ բանտարկե-
լոց կրած չարչարանքը, մինչեւ որ դա-
հիճն երթայ առնու զանոնք : Կը լսէր
բանալեաց շաշիւնն և նիգերուն ճռըն-
չիւնն :

Եւ կ'սկսէր անիծել մարդոց արդա-
րութիւնն և երկբայիլ Աստուծոյ ար-
դարութեան վրայ :

Այսպէս երազելով հասաւ այն կող-
մէն, ուր նեղ շաւիղը կ'սկսէր վանդա-
կորմին քովէն անցնիլ :

Անդ գտաւ վերջալուսին աղօտ լոյ-
սըն, և կանգ առնլով սկսաւ երկինքը
դիտել, որ տակաւ առ տակաւ կը տըժ-
դունէր, և աստղերն՝ որ իրարու ե-
տեւէ կը վառէին դիշերափթիթ ծաղ-
կանց պէս :

Հատ մը կար, դոր միշտ դիտած

էր իւր նշանածին հետ , հաստատու-
թեան մէկ խորշին մէջ կորսուած փոք-
րիկ աստղ մը :

Զայն ընտրած էին , վասն զի ակ-
նախտիղ համաստեղութիւններէն յոյժ
հեռի կը շողողէր , վասն զի այնպէս կը
թուէր թէ իրենք գտած էին զայն և
միայն իրենցն էր :

Եղին պայծառութեամբ կը փայլէր
միշտ , և թուեցաւ թերէզի թէ կը
ժպտէր իրեն :

Յետոյ մտածեց թէ երդում տուած
էին իրարու որ իրենց աչքը գէպ յայդ
երկնային աղամանդ ամբառնան ամեն
անդամ որ իրարմէ բաժնուած գտնուին ,
և թէ այն ժաման կուի չէր կրնար տես-
նել զայն իւր բանտին խորէն :

Թեթև ձայն մ'արթնցուց զայն իւր
խոկումէն :

Մէկը կը քալէր զգուշութեամբ
հանրային ուղւոյն վրայ , և վանդակոր-
մը պատող բաղեղին տերեներուն մէ-
ջէն նայելով՝ մարդ մը տեսաւ վանդա-
կորմին առջև կծկած :

Երկչուա չէր թերէզ . մտածեց թէ
այն մարդ պարզապէս յոռի հետաքըր-
քիր մ'էր որ ապարանին տիկնայքը
կը դիտէր :

Այս բան յաճախ կը պատահէր ,
ուստի ինքն ալ երբէք հոգ չէր ըներ :

Սակայն իւր քայլերը փութացուց
տեսնելու համար թէ հետաքրքիրը պի-
տի հետեւէ՞ր իրեն , և թուեցաւ թէ
չէր շարժեր տեղէն :

Շատ չանցած , վանդակորմին դըռ-
ներէն միոյն դիմացն հինաւուրց կաղ-
նիի մը բունին կրթնած նստարանի մը
քով հասաւ , ուր շատ անդամ նստած
էր իւր նշանածին հետ :

Ուզեց դարձեալ անդ նստիլ , և ա-
ռանց պատճառն համենալու , քիչ մ'ա-
ռաջ եկող այցելուն միտքն եկաւ , զոր
Անթուան վռնուած էր :

—Ո՞վ գիտէ թէ Լուիի հայրը զըր-
կած չէր ինձ զայն , մրմնջեց : Ո՞վ գի-
տէ թէ մեր գարսատանին շուբջը պը-
տըտողն այն մարդը չէ , որ ինձ հետ
խօսելու առիթ կը փնտուէ :

Ականջ դրաւ և բան մը յսեց , և
ըսաւ ինքն իրեն թէ սխալ էր իւր կար
ծիքը :

Դեռ բոլորովին գիշեր եղած չէր ,
և օդը բաւական պարզ լինելով՝ կը-
ցաւ տեսնել թէ մարդ չկար ճանբուն
վրայ :

Թերէղ մտածեց յայնժամ որ եթէ
տակաւին անդ կենար և տուն չմտնէր .
մայրը սրտատանջութեան մէջ կ'ընկնէր .
ուստի երբոր ոտքի վրայ ենելու կը
պատրաստուէր , յանկարծ վանդակոր-
մին վրայէն նետուած քար մ'եկաւ ըն-
կաւ իւր առջեւ :

Քարը թուղթի մը մէջ փաթթուած
էր :

Սղիկն առանց վարանելու վերցուց
դայն , և թուղթը բանալով տեսաւ որ
հետեւեալ խօսքերը գծուած էին վրան՝
խոշոր տառերով .

«Եթէ կ'ուղէք լուր առնուլ Լուիի
մասին , եկէք , ձեզ կ'սպասենք ճան-
բուն վրայ :»

Կարդաց , և անմիջապէս վազեց
գէպ ի վանդակորմը :

Մտքէն չանցուց բնաւ թէ անա-
նուն լրաբերի մը խօսքով դարաստա-
նէն դուրս ենելը կրնար վտանդաւոր
լինիլ :

Կը հաւատար նախազգացմանց , և
այն վայրկենէն՝ ուր մարդու մը խօսիլը
տեսած էր Սնթուանի հետ , բան մը
կ'ըսէր իրեն թէ այն մարդն հայր Լը-
քոքի կողմէ կուգար :

Այս ենթադրութեամբ դործը լաւ
կը մեկնուէր :

Լրաբերը՝ ծերունի սենեկապանէն
վոնտուելով՝ դարաստին շուրջը դար-
ձած էր :

Նա էր որ պահ մ'առաջ երեւցած
էր բաղեղի տերեւներուն մէջ : Տեսած
էր աղիկն և գուշակած թէ անոր
հետ էր իւր դործն :

Եւ չհամարձակելով յանուանէ կո-
չել , տոմսակ մը կը նետէր անոր :

Թերէղ գիտէր թէ տան մարդիկը
դարաստին դրան բանալին վանդակոր-
մին տակը բացուած ծակի մը մէջ կը
պահէին :

Գտաւ զայն , փականքին մէջ խո-
թեց , բացաւ , և դուրս ելնելով՝ դէպի
ճանրան յառաջացաւ :

Զախ կողմը նայեցաւ , ուր մարդ
կինար կեցած լինիլ , և ոչ զոք տեսաւ :

Մեծամեծ ծառերն իրենց սոտե-
րը ճանրուն վրայ տարածած էին վան-
դակորմին վրայէն , և այս պատճառաւ
թանձր մհւթ կը տիրէր այն կողմն :

Իսկ աջ կողմն , ընդհակառակն ,
յած թուփեր կային , որք ստուեր չէին
ձգեր , և վերջալուսին ալզօտ նշուլով օ-
րիորդ Լըքոնթ երկու մարդ նշմարեց ,
որք պատին տակը կծկելով իրենք զի-
րենք ծածկել կը ջանային :

Թուեցաւ իրեն նաեւ նշմարել քիչ
մ'անդին սեւ կոյտ մը՝ որ կառքի կը
նմանէր :

Յայնժամ միայն յիշեց թէ միայնակ
էր ինք , տեղն ամայի էր , և եթէ ի-
րեն չարութիւն մ'ընել ուզուէր , իւր
ձայնը չէր կրնար լսուիլ , վասն զի ա-
պարանն հեռի էր :

Ուստի խոհեմութեամբ կանդ ա-

ռաւ կիսաբաց դրան սեմին վրայ , որ-
պէս զի կարող լինի՝ ի հարկին՝ ապաս-
տանիլ վանդակորմին ետին :

Դարանեալ երկու մարդոց մին ,
բաժնուելով իւր ընկերէն , օրիորդին
մօտ գալ սկսաւ :

Թերէղ քաջութեամբ սպասեց :

Մարդը վանդակորմին եզրէն քալե-
լով մօտեցաւ , և երբոր երկու քայլ
մնաց քովն հասնելու , Թերէղ ճանչեց
որ Անթուանի ճանրած մարդը չէր :

Ետ քաշուելու վրայ էր , անծանօթն
ըսաւ անոր ցած ձայնիւ .

— Հայրը խօսիլ կուզէ ձեզ հետ :

— Հայրը՝ կրկնեց օրիորդ Լըքոնթ.
ա՛ , ես գիտէի որ լքած չէր զայն :

Ուր է :

— Ասկէց երկու քայլ անդին ճան-
րուն եզրն սպասող կառքին մէջ : Զհա-
մարձակիր երեւան ելնել , վասն զի , ինչ-
պէս որ գիտէք , ոստիկանութիւնը կը
վնսուէ զայն : Կարճ տեսակցութիւն մը
պիտի ընէ ձեզ հետ՝ առանց կառքէն
դուրս ելնելու , բայց ամենակարեւոր

տեղեկութիւններ պիտի խնդրէ ձեզնէ :
— Քովը տարէք զիս, պարո՞ն, ը-
սաւ Թերէզ պարզաբար :

Մարդն իսկոյն առաջ անցաւ և օ-
րիորդ Լըքոնթ ալ անոր ետևէն եր-
թալ սկսաւ :

Մարդը վանդակորմին եզրէն կ'եր-
թար, և գունէն քանի մը քայլ անդին
իւր ընկերին քովէն անցաւ, որ արձանի
պէս անշարժ կեցած էր :

Թերէզ ալ անցաւ՝ առանց նայելու
այն տարօրինակ պահակին :

Յանկարծ, երկու թեւերու շօշա-
փում զգաց, որք իրեն կը փաթթուէին
ետեւէն :

Միանդամայն առջևէն գնացող մար-
դը մէկէն ետ դառնալով թաշկինակ մը
դրաւ անոր բերնին :

Հաղիւ կրցաւ աղջիկը գոչել խեղ-
դուկ ձայնիւ .

— Հասէ՞ք, օգնութիւն :

Այս վտանգի ազաղակ, այս յուսա-
հատական կոչում չկրցաւ Թէրէզ երկ-
ըորդ անդամարձակել :

Թաշկինակը փակեց անոր բերանն,
և մէջքը պատող թեւերը վերցուցին
զայն :

Կառքը տամն քայլ անդին կ'սպա-
սէր . կառավարն իւր նստարանին վրայ
կեցած էր պատրաստ իւր ձիերը մըտ-
րակելու երբոր աղջիկը կառքին մէջ
գրուէր : Գիշերուան մութը տիրած էր
բոլորովին և ճանբուն վրայ ալ մարդ
չէր տեսնուեր :

Սակայն մանկամարդուհւոյն ձայնը
լսուեր էր :

Մարդ մը, զոր Թերէզ բաղեղնե-
րուն ետևէն տեսած էր, յանկարծ դուրս
ցատկեց ստուերին մէջէն, ուր կծկեալ
կեցած էր երբոր օրիորդ Լըքոնթ կը
խօսակցէր Պ. Լըքոքի կարծեցեալ պատ-
գամաւորին հետ :

Երեք սստմամբ առևանդողներուն
ետևէն հասաւ, և գաւաղանի բուռն
հարուածներով անոնց վրայ ինկաւ :

Զարագործք չէին սպասեր այս յար-
ձակման, որ իսկոյն ճողոպրեց խեղճ
աղջիկն անոնց ձեռքէն :

Մէջքէն գրկող տանողը գլխուն հարուած մ'ուտելով՝ յերկիր տապալեցաւ թաւալդլոր :

Միւսն՝ ուսէն զարնուելով՝ թողուց որսն և փախչիլ սկսաւ՝ առանց զբազելու իւր ընկերին որ փռուած էր դաշրավայրին վրայ :

Թերէզի ազատարարն ոչ եւս ուշ դրաւ անոնց :

Բերանը խցուած թաշկինակն հանց , և երբոր թեւերուն մէջ գրկելու վրայ էր, որպէս զի վերցնէ հեռի տանի այն վտանգաւոր տեղէն , տեսաւ որ մարած չէր և կրնար քալել :

Մինչեւ խոկ կրցաւ խօսիլ, հատկըլեալ ձայնիւ մ'ըսելով .

— Ենոր հակալ եմ, պարո՞ն . . . մի թողուք զիս , կ'ազաշեմ . . . դարաստին դուռը բաց է . . . վանդակորմին ետին ապահով է :

— Եկէ՞ք , օրիո՞րդ և մի՛ վախնաք , պատասխանեց մարդը : Թեւիս յեցէ՞ք :

Թերէզ ալ այնպէս ըրաւ , և առեւանդիչք չհամարձակեցան ամենափոքր յարձակողական փորձ մ'ընել :

Մին լաւ պատճառներ ունէր հանցարտ կենալու , վասն զի թոպամահ լինելու կէտին հասած էր , իսկ միւսն արդէն կառքը մոտած՝ սրարշաւ կը փախչէր դէպի Փարիզ :

Աղջիկն և իւր յանդատրաստից պաշտպանն արդարեւ բաց գտան վանդակորմին դուռն , և երբոր ներս մտան , մարդը փութաց փակել , և լաւ մը կղպելով՝ բանալին քաշեց առաւ վրայէն , վասն զի կրնային դուրսէն վանդակաձողերուն մէջէն ձեռք հասցնել :

Թերէզ , որչափ և քաջասիրտ էր , սաստիկ յուզուած լինելով , չէր կրնար հեռի երթալ :

Ուստի գնաց ընկաւ այն նստարանին վրայ , ուր պահ մ'առաջ նստած էր երբոր դաւաճան տոմսակն իրեն նետուած էր վանդակորմին վրայէն :

Անծանօթը կանդնած կեցաւ անոր առջեւ և սպասեց որ օրիորդը խօսք ուղղէ իրեն :

Թերէզ չէր կրնար տեսնել անոր 16

գեմքը , վասն զի գիշեր էր , բայց հա-
սակէն ու ձեւէն կը կարծէր ճանչել
թէ պահ մ'առաջ եկող ապարանին
դուռը զարնողն էր :

Թերեւս գուշակեց անժանօթը թէ
աղջիկը բացատրութիւն մը կ'սպասէր
իրմէ , վասն զի ըստ անոր քաղցրու-
թեամբ .

— Եատ գոհ եմ , օրիո՛րդ , որ վան-
դակորմին ետևէն ձեղ հետեւիլ մը-
տարերեցի : Զարիքէն բարիք ալ կը
ծնի . վասն զի , եթէ ձեր ծառան զիս
ներս ընդունէր , չպիտի կընայի աստ
գտնուիլ երբոր այն սրիկայները ձեղ
առեւանդելու փորձ ըրին :

— Դո՞ւք էիք , պարոն , այն անձը
զոր տեսայ պատուհանէս :

— Այո՛ , օրիո՛րդ , ես ալ ձեղ տե-
սած էի . . . և քանի մը վայրկեան
յետոյ երբոր կ'երթայի այն ճանրէն որ
ձեր պարտիզին քովէն կ'անցնի , տեսայ
ձեղ ծառերուն տակ . . .

— Վար իջեր էի ըսելու համար մեր
ձերունի ապաստորին որ ընդունի

ձեղ . . . բայց երբոր բակը հասայ ,
գուք հեռացած էիք արդէն և Ան-
թուան ալ դուրս ելած էր . . .

Անշուշտ մայրս տեսնել կ'ուզէիք :
— Տիկին Լըքոնթի ներկայանալ
կ'ուզէի :

— Ես անոր գուստորն եմ :
— Տիկին Լըքոնթի , որ սեղանաւոր
Պ. Լըքոնթի այրին է :

— Անոր տունն է այս , պարո՞ն , և
ուրախութեամբ կ'ընդունի ձեղ եթէ
հաճիք հետս դալ . . .

— Ծնողհակալ եմ , օրիո՛րդ , բայց
կը թուի ինձ թէ ձեր կրած սրտայու-
զութիւնը դեռ հանդարտած չէ . եթէ
կը ներէք ինձ , մինչեւ ապարանն ու-
զեկցիմ ձեղ , և Տիկին Լըքոնթի հետ
տեսակցութիւնս ուրիշ աւուր թողում :

— Ինչո՞ւ համար : Այդ այցելու-
թիւն անշուշտ կարեւորնպատակ մ'ու-
նէր , և փութով մայրս տեսնել կ'ու-
զէիք , ուստի ձեղ անոր քով պիտի
տանիմ :

Ա՛ , մի՛ վախնաք . . . Ես կընամ քա-

լեւ, յաւելցուց ոտքի վրայ եղնելով։
— Կ'սքանչանամ ձեր քաջասրտու-
թեան վրայ, օրիո՛րդ, և կը կարծեմթէ
աւագոյն կը լինի որ ձեզ հետ գամ
մինչեւ ձեր տունը։ Զեր ետեւէն ըն-
կող մարդիկը կրնան վանդակորմէն անց-
նիլ. ասկէ զատ, ձեր այս գտնուած
տեղն ալ ապահով չէ, կրնան ճանբուն
վրայէն սողոսկելով դէնք պարպել ձեր
վրայ։

— Իրաւունք ունիք, եկէք, պա-
րո՞ն, ըստ Թերէզ։

Եւ իւր եկած նեղ շաւիղը բռնելով
քալել սկսաւ իւր աղատչին քովէն, որ
կը թուէր թէ բաւական նեղութիւն
կ'զգար այն վիճակէն, ուր դիպուածը
ձգած էր զինք։

Օրիորդ Լըքոնթ ալ ոչ նուազ նե-
զութիւն կ'զգար բոլորովին ուրիշ պատ-
ճառաւ. աւելի շփոթեալ էր քան յուղ-
եալ, վասն զի անցուցած վտանգը բը-
նաւ կորսնցնել չէր տուած զիւր պաղ-
արիւնութիւն։

Բայց մասնաւոր երեւոյթ մ'ունէր

իրեն համար այս տարօրինակ արկած։
Աներկրայ էր որ Լուի Լըքոքի թըշ-
նամիները լարած էին իրեն զայս որո-
գայթ, և անիրաւ չէր իւր այս գատո-
զութիւն, որովհետեւ զինքն առեւան-
գել ուզող անզգամք Լուիի անունը
գործածած էին։ Բայց առաւել քան
երբէք համոզուած էր թէ այս քաջարի
պաշտպան, որ այսպէս դիպողաբար
երկինքէն ընկած էր, Լուիի հօրմէն
դրկուած էր։

Ուստի առաւել կը մտածէր Լուիի
վրայ լուր հարցնել անոր, քան թէ
փախուցած սրիկայներուն վրայ խօսիլ։

Պաշտպանն ալ, ապարանին կէս
ճանբուն վրայ մղած ճակատամարտին
հետեւանքներուն վրայ մտահոգ, ըստ
օրիորդին։

— Կը կարծեմ թէ լաւ կը լինի շու-
տով ձեր ծառաներէն մին զրկել, որ
ճանբուն վրայ մնացած սիկարեանը վեր-
ցընէ։ Կը յուսամ որ չսպաննեցի զայն...
բայց կարելի է որ վտանգ մ'ելած լի-
նի ձեռքէս ... և յայնժամ պէտք կը

լինի ինձ վիայներ ցուցնել իրողութեան
պարագաներուն ծանօթ . . . ասկէ զատ,
եթէ վիրաւորեալ է , պէտք չէ առանց
օդնութեան թողուլ :

— Պարո՞ն , ըսաւ թերէղ անյողդողդ
ձայնիւ , դուք կեանքս ազատեցիք ,
բայց շնորհ մը պիտի խնդրեմ ձեզնէ :

Կ'աղաչեմ որ այս դէպքը մարդու չը
յայտնէք . . . և ոչ իսկ մօրս :

— Սակայն , օրիո՞րդ , եթէ մեռ-
եալ կայ . . .

— Դուք ի՞նչ յանցանք ունիք :
Դուք զիս այն թշուառականաց բռնու-
թենէն ազատելու համար զարկիք :

Եւ եթէ ամբաստանեն ձեզ , ես կե-
ցած եմ ձեզ պաշտպանելու համար :

Բայց պէտք է գիտնաք թէ իմ
վրայ յարձակող անդգամք Լուին դա-
տապարտել տաւողներն են :

— Լուի՛ , կրկնեց մարդն ապշելով :

— Այո՞ , . . . հայրն անշուշտ ը-
սած է ձեզ . . . վասն զի տարակոյս
չունիմ որ հայրը զրկած է ձեզ :

— Ներեցէք , օրիո՞րդ , չեմ հաս-

կընար , բնաւ չեմ գիտեր թէ որո՞յ
վրայ կը խօսիք :

— Ի՞նչ կ'ոսէք , դուք անոր կողմէ
չէ՞ք դար : Զեզ զրկողը . . .

Թերէզ չկրցաւ աւարտել խօսքը ,
ձանրուն ծայրը լապտերի մը լցու տե-
սեր և իւր մօր ձայնը լսեր էր :

Տիկին Լըքոնթ , անհանգիստ լինե-
լով իւր աղջկան երկար բացակայու-
թեան վրայ , փնտուելու ելած էր զայն
հաւատարիմ Անթուանի հետ :

— Կը տեսնեմ որ սխալեր եմ , յա-
րեց իսկոյն Լուիի նշանաձը , բայց
դարձեալ կ'աղաչեմ ձեզ որ չյայտնէք
եղելութիւնն և իմ ընելիք պատմու-
թիւնս սուտ չհանէք :

Ազատարարը լուութեամբ պատաս-
խանեց . բայց լուութիւնն հաւանու-
թիւն կը նշանակէ , և Թերէզ , երբոր
տիկին Լըքոնթի հանգիպեցաւ շաւզին
անկիւնը դառնալով , այսպէս խօսիլ
սկսաւ առանց վարանելու :

— Սիրտդ անհանգիստ ըրի , այն-
պէս չէ , մայրիկ . բայց պիտի ներես

ինձ , վասն զի այս պարոնը կը բերեմ ,
որ կարեւոր բան մը պիտի իմացնէ քեզ :
Հետաքրքրաշարժ էր այն պատկեր ,
զոր նոյն միջոցին կը ձեւացնէին չորս
անձինք , դալարեաց գմբեթի մը տակ ,
լապտերի մը լուսով , և իրենց դէմքը
նկարելու արժանի էր :

Անանուն այցելուն կը գալարէր իւր
փեղոյրը , զոր գլխէն հանած էր թերէ-
զի մայրն ողջունելու համար :

Տիկին Լըքոնիթ , իւր աղջկին ան-
ծանօթ մարդու մը հետ տեմնելուն
վրայ զարմացած ու սրտնած , անոնց
երեսը կը նայէր փոխ առ փոխ , և չէր
գիտեր թէ որմէ՞ն խնդրէր բացատրու-
թիւն :

Անթուան ալ իւր տիրուհիէն աւելի
ապշած , ծուռ ծուռ մարդուն կը նա-
յէր , զոր գոնէն ներս չէր ընդունած :

Միայն թերէզ հանդարտ և գրե-
թէ ժառուն էր :

— Յանցանքն Անթուանին է , յա-
րեց ամենաբնական ձայնիւ . չուզեց
ներս ընդունիլ այս պարոնն , որ կ'ու-

զէր խօսիլ քեզ հետ , և ետ դարձած
ժամանակ վանդակորմին ետեւէն զիս
տեսնելով՝ որ ծառուղւոյն մէջ կը ճե-
մէի , ինձ դիմեց , ես ալ բացի դուռն
և ներս ընդունեցի :

Կուզե՞ս որ դահլիճն ելմենք :
Սեղանաւորին այրին կրնար առար-
կութիւններ ունենալ այս բանախօսու-
թեան և այս առաջարկի դէմ , բայց
խոհեմութիւն դատեց բան մը չըսել և
թերէզի պահանջած զարմոնալի այցե-
լութիւնն ընդունիլ :

— Եկէք , պարո՞ն , ըսաւ Տիկին Լը-
քոնիթ՝ իւր աղջկան թեւէն բռնելով և
աշք ընելով իւր ծառային որ առջե-
ւէն քալելով լուսաւորէ ճանբան իւր
լապտերավ :

Անծանօթն անոնց ետեւէն գնաց
կամովին , բայց գլուխը կախած և տըխ-
րադէմ :

Անշուշտ չէր սպասեր անակնկալ ար-
կածի մ'այս տարօրէն ելքին , և եթէ չէր
ցաւեր որիկաներէ յարձակում կրող
մանկամարդուհւոյն օդնութեան հասած

պարտաւորեցաւ նախասենեակը քաշ-
ւիլ, ինչպէս օր ըրած էր Բիէտուչի
այցելութեան իրիկունն :

Այցելուն, Տիկին Լըքոնթի հրաւիր-
մամբ, նստաւ թիկնաթոռի մ'եղբն, և
կը խորհէր թէ ի՞նչպէս պիտի սկսէր
իւր խօսքն :

— Որո՞ւ հետ խօսելու պատիւ ու-
նիմ, հարցուց այրին քիչ քաջալերական
ձայնիւ մը :

— Ի՞նչպէս հասկցնեմ, տիկին, կա-
կաղեց Թերէզի աղատարարն, անունս
անծանօթ է ձեղ, և պիտի զարմանաք
թերեւս թէ ի՞նչպէս պարզ գործաւոր
մը կը համարձակի ներկայանալ ի ձեր
տուն :

Անունս Բիէր Քամպըմէր է և աք-
ծանող եմ Օրլէանի երկաթուղին :

— Ուրեմն, պարո՞ն, ըստ Տիկին
Լըքոնթ, հաճեցէք ծանուցանել ձեր
այցելութեան նպատակը :

Քամպըմէր երերաց թիկնաթոռին
վրայ և քանի մը վայրիեան լուռ կեցաւ :

Յառաջաբան մը կը փնտուէր իւր

լինելուն վրայ, թերեւս կը ցաւէր որ
իրեն համար անհասկանալի գաղտնիքի
մը մէջ խառնուած կը գտնուէր ակամայ:

Տիկին Լըքոնթ ալ բաւական շփո-
թած էր, վասն զի թերէզի ընթացքն
անհասկանալի կը թուէր իրեն, բայց
կ'ուղէր շուտով վերջ տալ կացութեան
մը, զոր գրեթէ անպատշաճ կը գտնէր :

Նատ չանցած՝ տուն հասան և այն
դահլիճն ելան, ուր Լուի Լըքոքի ձեր-
բակալման նախաշաւիղ տեսարանն ան-
ցած էր :

Մերունի սենեկապանը չէր մոռցած
զայն տեսարան, և բնադրական կաս-
կած մը կ'զգար միշտ այն անձանց դէմ,
որք իւր տիրուհւոյն հետ խօսիլ կը
խնդրէին և չէին ուղեր իրենց անունը
յայտնել :

Յօժարակամ յանձն կ'առնուր ան-
կիւն մ'սպասել, որպէս զի ի հարկին
օգնէր Տիկին Լըքոնթի և միանդամայն
լուէր մարդուն ընելիք խօսքերը :

Բայց օրիորդ Լըքոնթ աղաչեց զայն
որ դուրս ելնէ, ուստի կամայ ակամայ

բանախօսութեան և չէր կրնար գտնել :
Վերջապէս որոշեց զեղչելնախաշա-
ւիդներն և ուղղակի իրողութեան դի-
մել :

— Տիկի՞ն, ըսաւ, ըրածս անքաղա-
քավարութիւն մը պիտի համարիք ան-
շուշտ, բայց եկած եմ տեղեկութիւն
մը խնդրել ձեղնէ . . . կը փափաքիմ
իմանալ թէ ո՛վ էր ձեր հանդուցեալ
ամուսնոյն՝ Պ. Լըքոնթի մայրը :

— Կատակ մ'է այս, կարծեմ, գո-
չեց Տիկին Լըքոնթ ցասմամբ :

Աքծանողին ըրած սկզբնաւորու-
թիւնը ձախող էր. կրնար աւելի յա-
ջող ձեւ մ'ընտրել իւր դիտաւորու-
թիւնն յայտնելու :

Շուտով հասկցաւ որ սխալ ճանրու
մէջ էր, ուրախ ուրիշ դարձուած մը
տուաւ իւր առաջարկելիք ինդրոյն :

— Կ'երդնում ձեզ, տիկի՞ն, ըսաւ,
թէ ամենալուրջ բանի մը համար եկած
եմ . . . : Հաւատացէք թէ հետա-
քըրքութեան համար չէ որ կը հար-
ցնեմ ձեզ թէ ձեր ախին սկեսրոջ

աղջկնութեան անունը ժորժինա Օ՛Սիւ-
լիվա՞ն էր :

Տիկին Լըքոնթի դէմքին վրայ զար-
մացման նշաններ տեմնուեցան, և թե-
րէզ, որ ի սկզբան շատ հետաքրքրու-
թիւն չէր ցուցներ այս խօսակցութեան,
առաւել ուշադրութիւն ընել սկսաւ :

— Եթէ իրօք այսպէս լինէր, ըսաւ
այրին պաղութեամբ, ի՞նչ վելաբերու-
թիւն կրնար ունենալ ձեզ, պարո՞ն :

— Հասկցնեմ ձեզ, տիկի՞ն, պատաս-
խանեց Քամպրըմէր, որ կ'սկսէր գտնել
զիւր համարձակութիւն :

Ասկէ քանի մը տարի առաջ ամուս-
նացայ կնոջ մը հետ, զոր դժբաղդա-
բար կորուսի, և որ վեց տարեկան ալ-
ջիկ մը թողուց ինձ, որ իմ միակ մը-
խիթարութիւնս է :

Կինս խեղճ գործաւորուհի մ'էր,
մայրն ալ անկէ աւելի հարուստ չէր,
բայց մօրը մայրն իրլանտացի ընտանի-
քէ մ'էր և Օ՛Սիւլիվան կը կոչուէր :

— Բազմաթիւ Օ՛Սիւլիվանք կան իր-
լանտիոյ մէջ, ընդմիջեց Տիկին Լըքոնթ :

— Այդպէս ըստն ինձ ալ, և ես երբէք փոյթ չեմ ըներ կնոջս ազգատոհմը վնառուելու, եթէ քարեկամներս չը յորդորէին զիս տեղեկութիւններ ըստանալ աղջկանս շահուն համար :

Վերջին օրերս, զոքանչիս թողած հին թուղթերուն մէջէն ցանկ մը գըտայ . . . իւր ազգատոհմին բոլոր անդամոց . . . և տեսայ որ զոքանչիս մօրաքոյրերէն մին, որ Օ՛Սիւլիվան մ'էր, 1819ին ամուսնացած էր Պ. Ժողէֆ Լըքոնթ անուն անձի մը հետ, որ այն ժամանակ փոխանակութեան գործակալի մը սատար է եղեր Պորսային մէջ :

— Իմ հաւս Ժողէֆ կը կոչուէր, և ամուսնացած ժամանակ Պորսան էր, գոյեց Թերէկը : Հայրս շատ անդամ ըստած է ինձ :

Այրին այնչափ չփութաց ճանչելու թէ իւր վախճանեալ այրն իրօք ազգական էր աղջկան այդ գործաւորի, որոյ անունն երբէք լսած չէր :

Սակայն քաջ գիտէր թէ իւր վախճանեալ ամուսինը փոխանակութեան

գործակալի մը սատարի և Օ՛Սիւլիվան անուն իրլանտացի դաստիարակուհուոյ մ'որդին էր :

Բայց կը կասկածէր իրեն ներկայացեալ մարդուն վրայ թէ շահու միջոց մ'ընել կ'ուզէր զայս ազգականութիւն, ուստի կ'ուզէր զգուշութեամբ վարուիլ մինչեւ որ լիազէս լուսաւորուէր :

— Կնոջս մամն Ելիզապէթ կը կոչուէր, յարեց Քամազրմէր, և մեծ մօրաքոյրն ալ, որ յետոյ տիկին Լըքոնթ եղաւ, Ժորժինա կը կոչուէր :

— Ճշդիւ իմ մամուս անունն է, ըստ Թերէկ : Դու շատ անդամ ըստած ես ինձ, մայրի՛կ, թէ իմ ծնած ժամանակս ուղուեր է Ժորժինա անուանել զիս, մամուս յիշատակին համար :

— Ուրիշն, օրիո՞րդ, հարցուց աքծանողը վեհերմամբ, սխալած չեմ եղեր, և իմ աղջիկս ձեր մօրաքեռ թուըն է . . .

0', մի՛ վախճաք, տիկին 

Կը տիրէք, ես դիտաւորութիւն չունիմ
խնդրելու ձեզնէ որ իմ աղջիկս ձեզ
աղգական ճանչէք : Ես դիտեմ որ մեք
միենոյն դասակարգէ չենք, և թէ ես
չեմ կրնար ձեր ընկերութեան մէջ մըտ-
նել :

Մի՛ կարծէք նաեւ թէ ձեզնէ օդ-
նութիւն կամ պաշտպանութիւն խընդ-
րելու եկած եմ: Ես, փառք Աստու-
ծոյ, կը շահիմ ապրուստու և մարդու
կարութիւն չունիմ:

— Հաճեցէք ուրեմն, պարո՞ն, ը-
սաւ այրին ամոքեալ այցելուին յայտա-
րարութենէն, հասկցնել ինձ թէ ի՞նչ
կ'սպասէք ինձմէ :

— Ոչինչ, տիկի՞ն: Միայն տեղեկու-
թիւն ստանալ կ'ուզէի, վասն զի կրնայ
պատահիլ որ աղջիկս Օ՛Սիւլիվաններուն
կողմէ ժառանգութիւն մ'ստանալու
կոչուի, և վասն զի, այն պարագային
մէջ, անշուշտ օրիորդն ալ իրաւունք
կ'ունենայ այն ժառանգութեան վրայ :

Այս յօյս մ'է միայն, բայց, եթէ
երանայ, ես կը փութամ իմացնել ձեզ,

որպէս զի դուք ալ կարենաք պահան-
ջել ձեր բաժինն :

Այս անգամ Տիկին Լըքոնթ զգած-
ուելով այցելուին անշահապրութենէն,
ոչ ևս ապաստանիլ սկսաւ փախչկոտ
պատասխաններու ետին :

— Ներեցէք, պարո՞ն, ըսաւ, ես
ընաւ պատրաստուած չէի ձեր բերած
լուրին, և չուզեցի որոշապէս պատաս-
խանել ձեզ: Բայց այժմ որ դործը
հասկցայ, կընամ ըսել ձեզ թէ ար-
դարեւ իմ կոկծալի ամուսինս՝ Պ. Լը-
քոնթ՝ Ժորժինա Օ՛Սիւլիվանի որդին էր:

Հազիւ ճանշած էր զիւր մայրն, որ
ամուսնութենէն երեք տարի յետոյ մե-
ռած էր, և իւր մայրենի աղգականաց
վրայ ընաւ տեղեկութիւն ստացած չէր:

Այսափ միայն գիտէր թէ օրիորդ
Օ՛Սիւլիվան, իրանտացի կալուածատի-
րոջ մը գուստը, Թրանսա եկած էր
մանուկ հասալին մէջ, առանց ընաւ
հարստութիւն մ'ունենալու, և թէ եղ-
բայր մ'ու երեք քոյր ունեցած էր:

Բոլոր այս ընտանիք ցրուած էին ի-

ըենց հօր մահուընէն յետոյ, ինչպէս
որ յաճախ կը պատահի իրլանտայի
աղքատ ընտանեաց մէջ։ Ամուսինս
խուզաբիութիւններ ըրած էր, բայց ի
զուր, և այսօր՝ առաջին անգամ՝ անոր
մէկ ազգականին խօսքը կը լսեմ։

Անշուշտ ապացոյցներ ունիք, որք
կը հաստատեն զայդ ազգականութիւն։

— Քիզ մ'առաջ ծանուցած ցանկէս
զատ ուրիշ ապացոյց չունիմ։ բայց ու-
րովհետեւ այն ցանկին մէջ նշանակեալ
են ծննդոց և ամուսնութեանց տեղերն
ու թուականներն, ուստի դիւրաւ կըր-
նան ձեռք բերուիլ անոնց վկայագրերն։

— Արդարեւ . . . և կ'աղաչեմ զձեղ,
պարո՞ն, հաւատալ թէ այն ժամանակ
ո՛չ աղջիկա, ո՛չ ես, չենք շիկնիր ճան-
չելով այն կապերն՝ որք զմեղ ձեր դաւ-
կին հետ կը կապեն։

— Մեզ պիտի բերէք դայն, այն-
պէս չէ, ըսաւ թերէղ այնպիսի նայ-
ուած մ'ուղղելով Քամպըմէրի, որ մին-
չեւ սրտին խորն յուզուեցաւ։

— Միայն թէ, յարեց այրին, կը

վախնամ որ բնաւ հարստութիւն չմնայ
իրեն իւր մօր կողմէ, վասն զի, կը
կըկնեմ ձեղ, պարո՞ն, թէ Օ՛Սիւլիվանի
ընտանիքն յոյժ աղքատ էին։

— Գիտեմ, տիկին, իմ զոքանչս աշ-
խատելու հարկադրեալ էր ապրելու
համար։ Ուստի ես ալ երբէք չէի ան-
ցունէր մտքէս թէ աղջիկս կրնար որ
և է բան մը ժառանգել, եթէ այս
ձմրան մէջ, իրիկուն մը, անծանօթ
մարդ մ'ինձ գալով, տարտամ կերպիւ
ժառանգութեան խօսքեր չընէր աղջ-
կանս վրայ։

Ես ականջ չկախեցի անոր, և գնաց,
մէկ մ'ալ չերեւցաւ։ Ես ալ գրեթէ
մոռցած էի անոր այցելութիւնը, վասն
զի աղջիկս մաղ մնաց որ կառախմբէն
պիտի ջախջախէր այն մարդուն պատ-
ճառաւ։

Բայց այն թղթեր, զորս գտայ այս
օրերս, մտածել տուին ինձ թէ մար-
դուն այցելութիւնը լուրջնպատակ մ'ու-
նէր։ Բարեկամ մ'ալ խորհուրդ տուաւ
ինձ որ նախ գամ ձեղ տեսնեմ, և ապա

այն թուղթերը գործակատար մարդու
մը տանիմ, զոր ցոյց տուին ինձ իբրեւ
յոյժ յաջողակ այսպիսի ժառանգական
գործոց մէջ :

— Զարմանալի՞ բան, միմնջեց թե-
րէլ: Մարդ մ'եկաւ, կ'ըսէք, այս ձըմ-
բան մէջ . . . չէք յիշեր ժամանակը :

— Զեմ կրնար ճշգել թուականը,
պատասխանեց Քամպրմէր, բայց ա-
ներկրայ եմ որ երկու երեք օր ետքն
էր այն գէպքէն, որ շատ ձայն հանեց
իմ բնակած թաղիս մէջ . . . այն է Ար-
պալէթ փողոցի սպանութիւնը :

Քամպրմէր իսկոյն նշմարեց այն
տխուր տպաւորութիւնն որ ըրաւ Ար-
պալէթ փողոցի ոճիրն յիշելով:

Թերէլ դժգունեցաւ և ձեռքը
որտին տարաւ: Տիկին Լըքոնթ ալ ե-
րեսը ծածկեց իւր թաշկինակով:

Խեղճ մարդը շփոթելով կը հարցը-
նէր ինքնիրեն թէ ի՞նչ ըրաւ ինքն որ
այսափ փրդովեց անոնց սիրտն, և չէր
դիտեր ի՞նչ ընէր իւր ակամայ սիսալը
դարմանելու համար, ուստի կը խորհէր

մեխիլ, երբոր աղջիկը, գլուխը վեր
առնկով և իւր սրտայուզութիւնը զըս-
պելով՝ ըստ անոր .

— Ի՞նչպէս մարդ էր :

— Ի՞նչ գիտնամ, օրիո՞րդ, կակա-
զեց աքծանողը, մասնաւոր բան մը
չունէր: Լաւ հագուած էր, քառսուն
յիսուն տարու կար: Դէմքը նշանաւոր
չէր, ի բաց առեալ աշերն որ դէմ առ-
դէմ չէին նայեր :

— Նոյն ինքն է:

— Ի՞նչ ըսել կ'ուզես, սիրելի՛ որդ-
եակո, հարցուց այրին, որ հարուածն
զգացեր էր իւր աղջկան պէս, բայց չէր
գուշակեր թէ ի՞նչ եղբակացութեան
պիտի հասնէր:

— Զե՞ս յիշեր, մայրի՛կ, թէ յուն-
վար ամսոյ մէջ մարդ մ'եկաւ ասու,
քեզ հետ խօսիլ ուզեց՝ առանց իւր ա-
նունն յայտնելու Անթուանի, և դուք
ալ աղաչեցիք Լուիի, որ երթայ ըն-
դունի զայն:

— Արդարեւ, կը յիշեմ այդպիսի
բան մը, բայց . . .

— Լուի տարտամ պատասխաններ
միայն կրցաւ քաղել անկէ, և ճանբելէ
յետոյ մեր քով վերադարձաւ սաստիկ
յուղեալ։ Ըսաւ թէ չար դիտաւորու-
թիւններ ունէր այն մարդ . . . կը կար-
ծէր թէ թշնամի մ'էր . . . լրտես մ'էր
թերեւս . . .

Եւ ըրած նկարագիրն ալ ճշդիւ այս
պարոնին ըրած նկարագրին կը նմանի։

— Ի՞նչ յարաբերութիւն կը տեսնես
այն այցելութեան և պարոնին ստացաւ
ծին միջեւ, հարցուց Տիկին Լըքոնթ։

Թերէղ լուեց։

Կ'զգար որ չպիտի կրնար իւր դա-
ղափարներն ընդունել տալ ուստի խո-
հեմութիւն կը համարէր իրեն վերա-
պահել զանոնք. բայց կ'երեւակայէր
թէ Լուի Լըքոքի հալածիչներն ընդար-
ձակ դաւագրութիւն մը նիւթած էին,
որուն հետ կապակցութիւն ունէր նա-
եւ իւր անձին դէմ եղած յարձակումն։

— Օրիո՞րդ, ըսաւ ֆամպրըմէր, այն
մարդն ոչ եւս երեւան ելաւ։ Դիպ-
ուածն անոր հասցէն իմ ձեռքս ան-

ցուցած էր, և քանի մ'անդամ իւր բը-
նակարանը գնացի, բայց չկըցի երբէք
տեսնել զայն։

— Ի՞նչ է անունն, հարցուց մէկէն
օրիորդ Լըքոնթ։

— Թողարկաք տը թէնչպրէ, բնակեալ
ի Կոտոյ-տը Մօրուա փողոց։

— Միտքս պիտի պահեմ այդ ա-
նուն, մրմնջեց թերէզ։

— Սիրելի՛ որդեակս, ըսաւ այրին,
որ կ'ուղէր շուտով փակել այս անհա-
ճոյ խօսակցութիւն, ձեր յիշած դէպ-
քը վերաբերութիւն մը չունի պարո-
նին, և ես չեմ ուզեր ժամանակ կոր-
սքնցնել տալ իրեն։

Աքծանողն հասկնալով՝ ոտքի վրայ
ելաւ ըսելով։

— Շնորհակալ եմ, տիկին, ձեր բա-
րեսրութենէն, և կ'աղաշեմ դարձեալ
որ ներում շնորհէք իմ անքաղաքավա-
լութեան։

Կը մնայ միայն ինձ հարցնել ձեզ
թէ կ'արտօնէ՞ք զիս յայտնել ժառան-
դական դորձոց զբաղող մարդուն թէ

ձեր օրիորդ գուստըն ալ 0'Արևիվանի
մը թոռն է :

— Ոչ միայն կ'արտօնեմ, պարո՞ն,
այլ և կ'ազաշեմ զձեղ, և մինչեւ իսկ
շնորհակալ կը լինիմ ձեղ եթէ հաճիք
ձեր անոր հետ տեսակցութեան ար-
դիւնքն իմացնել ինձ :

— Առանց վրիպելու, տիկի՞ն, և
վաղ իրիկուն զայն տեմնելու գիտաւո-
րութիւն ունիմ :

— Ուրեմն վազայաջորդ օրը կը յու-
սամ որ իմ փոքրիկ հօրեղբօրդիս ալ
ինձ կը ներկայացնէք, բաւ թերէզ
ձեռքը Քամպըմէրի երինցնելով, զոր
հազիւ մատներուն ծայրովն համար-
ձակեցաւ բռնել :

Յյրին նուազ ընտանութիւն ցոյց
տուաւ : Տակաւին իւր գազափարը բո-
լորովին ուղղուած չէր աքծանողին տա-
րօրինակ այցելութեան վրայ, և բատ իւր
կարծեաց՝ Թերէզ շատ հեռի և շատ
շուտ յառաջ կ'երթար :

Քամպըմէր վերջապէս հրաժեշտ ա-
ռաւ և Անթուան մինչեւ վանդակա-

գուռն յուղարկաւոր գնաց՝ ինքնինք
մօտէն անոր վրայ հսկելու պարտաւոր
համարելով :

Երբոր գետեզրին վրայ մինակ մը-
նաց, Քամպըմէր իւր սովորական պա-
զարիւնութիւնը գտաւ, զոր ժամէ մ'ի
վեր կորուսած էր քիչ մը :

Սկսաւ խորհիլ այն զարմանալի և
անակնկալ միջադէպերուն վրայ, որովք
լի եղաւ իւր այս ուղեւորութիւն :

Ամենէն ծանրն էր անշուշտ այն ճա-
կատամարտ զոր միեց Թերէզն առե-
ւանգողներուն դէմ, և որ վերջ գտաւ
գտաւզանի բուռն հարուածով մը, որ
յարձակողներէն մին խոտին վրայ տախ-
տապարած էր

Քամպըմէր չէր ցաւեր օրիորդ Լը-
քոնթի օգնութեան համնելուն վրայ,
բայց չէր կրնար մեկնել այն անցքէն
յետոյ օրիորդին բոնած ընթացքն,
ինչպէս նաեւ չէր կրնար մեկնել ան-
ձանօթներու կողմէ անոր անձին դէմ
եղած բիրտ յարձակումն :

Ով կրնար ոխ ունենալ այդ քաղց-

բահամբոյր և գորովասիրտ մանկամարդուհւոյն դէմ։ ինչո՞ւ համար մօրմէն ծածկել կ'ուզէր այն տարօրինակ և երկիւղալի արկածն։

Եւ մսնաւանդ ի՞նչ էր պատճառն որ այնշափ բարի սիրտ ունեցող օրիորդը բնաւ մտահոգութիւն չէր ցուցներ ճանրուն վրայ փուռած մարդուն համար։

Քամպըմէր չէր գիտեր որ թերէզ այնպէս հաւտացած էր թէ կուի լըքոքի թշնամիներն, հալածիներն ու դահիճներն էին իւր վրայ յարձակողներն, և թէ անոր սիրտն, որ ամեն թշուառութեանց կը կարեկցէր, այս պարագայիս մէջ գութ չէր զգար։

Աքծանողը նոյն անողոքութեան պատճառները չունենալով, կը ցաւէր այնշափ ուժգին զարնելուն վրայ, և երկիւղի մէջ էր այս անհաճոյ գործին հետեւանաց վրայ։

Որչափ և ծանր գար իրեն, աչքն առաւ սիկարեաններէն յարձակում կը բելու կամ դիակի մը վրայ ծռած միւ-

լոցին անցորդներէ բռնուելու վտանգն, և որոշեց երթալ տեսնել թէ իւր կորովի ձեռքով տապաստ ընկած մարդն ի՞նչ եղած էր։

Երկրորդ անդամ գնաց վանդակորմն քովէն անցնող ճանրան, և կոռուին տեղը վնառուեց։

Բաւական գժուարութիւն կրեց գըտնելու, և այն տեղին մօտենալու հանելու, մար ալ նախազգուշութիւններ ըրաւ, վասն զի գիշերը մժին էր և տեղն ալ դարանակալութեան յարմար։

Վերջապէս գտաւ այն վանդակադուռն յօրմէներս ապաստանած էր օրեռդ լըքոնթի հետ, և քիչ մ'անդին ալ այն դալարավայրն՝ որոյ վրայ ընկած էր մարդը։

Բայց ի զուր նայեցաւ, ի զուր աչքէ անցուց ճանրուն եղելեայ խրամներն, ի զուր հետազօտեց շրջակայները, մարդկային մարմնոյ ամենափոքը հետք չգտաւ։

Երկուքէն մին եղած էր . կամ իւր գտաղանի հարուածով զգետնեալ թըշ-

ւառականը մարած կամ թմրած լինելով, քիչ յետոյ սթափած ու փախած էր, կամ անոր համախոհն, որ նախ փախած էր կառքով, խոհեմութիւն համարած էր չժողով զայն անդ, և ետ դառնալով՝ վերցուցած տարած էր:

Երկու պարագայից մէջ ալ գրեթէ աներկբայելի էր որ այդ չարաճճիները չպիտի երթային բողոքէին, և հետեւ աբար եղելութիւնը չպիտի իմացուէր:

Թամարբմէրի ուղածն ալ այս էր, ուստի և պէտք չտեսաւ անոնց ետեւէն ընկնելու:

Մինչեւ իսկ չուզեց աւելի յառաջ երթալ անոնց բոնած ճանրուն մէջ, և ետ դառնալով գնաց Սէն-Քլուի կամուրջին քով թրամուային սպասեց, որ զինքը Փարիզ վերադարձուց:

Խորհրդածութեան նիւթեր չեին պակսեր իրեն, և դժգոհ լինելու պատճառ մ'ալ չունէր, որովհետեւ ապացոյց ձեռք բերած էր թէ Մարթայի աղդաբանութիւնը ճիշդ էր, սակայն ճանրան երկար երեւցաւ իրեն:

Անհամբեր կը փութար տեսնել իւր աղջիկն, և այսչափ երկար ժամանակ զայն առանձին թողլուն վրայ կը զղջար:

Քանի մ'օրէ ի վեր անոր շուրջը պտըտող կասկածելի դէմքերուն յիշատակը միտքը կուգար, և իւր ձեռքով ի դերեւ ելած փորձին հետ կը բաղդատէր :

Օրիորդ Լըքնթի դէմ ուղղեալ փորձը շատ կը նմանէր առեւանդման, և կը յիշէր թէ քանի մ'օր առաջ ալ, գետափին վրայ, թուսաբանական պարտիզին առջեւ անձանօթ կին մ'իւր աղջիկը քաշել տանիլ ուղած էր :

— կը թուի թէ Օ՛Սիւլիվանի բոլոր ժառանգներուն դէմ դաւ պատրաստուած է, կ'ըսէր ինքնիրեն սարսուելով :

Եւ կ'անիծէր թրամուային երիվարներն, որք իւր ուղածին չափ արագ չեին երթար :

Իւր անհամբերութիւնն այն աստիճան սաստկացաւ, որ Քոնքորտի հըրապարակն համնելուն պէս՝ թրամուայէն վար իջաւ, և հրապարակի կառք

մը նստաւ Օրիթալի ծառուղին եր-
թալու համար :

Յատուկ կառքով երթալու շռայլու-
թիւնն իւր բնաւորութեան դէմ էր ,
վասն զի կրցածին չափ խնայողութիւն
կ'ընէր իւր նիհար թոշակին վրայ , որ-
պէս զի փոքրիկ դրամագլուխ մը պատ-
րաստէ իւր դստրիկին :

Բայց այն իրիկուն՝ հնար եղածին
չափ շուտով զայն համբուրելէ զատ
ուրիշ փափաք չունէր :

Մնաց որ , երկիւղի պատճառ մը
չունէր անոր համար , վասն զի իւր դը-
րացի լուացարարին յանձնած էր , որ
բարի և հաւատարիմ կին մ'էր :

Միւս կողմէ Մարթա ալ մանկական
խոր քնով ննջած պարտէր լինիլ , և
հայրը կրյուսար որ չէր կրնար իւր բա-
ցակայութիւնը նշմարած լինիլ :

Երբոր կառքը կեցաւ թոլիվօ փողո-
ցին և Օրիթալի ծառուղւոյն անկիւնը
կազմող աղքատիկ տան առջև , Քամպ-
րըմէր տեսաւ որ դուռը բաց էր և լոյս
կար բակին խորն , ուր փոքրիկ բնակա-
րան մ'ունէր ինք գետնի վրայ :

— Լա՛ւ , ըստ ինքնիրեն կառավա-
րին վարձքը վճարելով , Մայր Սորպիէի
գործաւորուհիները տակաւին կ'աշխա-
տին : Ուստի վտանգ չկայ :

Արդարեւ ննջած չէին լուացարարին
բնակարանին մէջ , վասն զի կանանց ձայ-
ներ լոեց որ կ'ըսէին .

— Կառք մ'եկա՛ւ , թերեւս կը վե-
րադարձնեն զայն :

Տանը մէջ բնակող աղքատները միշտ
հետիւտու երթեւեկելնուն պատճառաւ ,
դրանն առջեւ կառքի մը գալ կենալն
յոյժ արտասովոր գէպք մ'էր .

Ուստի Քամպրըմէր չզարմացաւ տե-
սակ մ'իրարանցում տեսնելով բակին
խորն և գահավէժ քայլեր ու հըծ-
ծիւններ լսելով ծառուղւոյն մէջէն :

Նմանապէս մեծ ուշադրութիւն չը-
րաւ այն բացադանչութեան որ զարկաւ
իւր ականջին , և չհարցուց բնաւ թէ
որո՞ւ վրայ կը խօսէին գործաւորուհիք
երբոր գոչեր էին թէ «կը վերադար-
ձնեն զայն թերեւս :

Վճարեց կառավարին վարձքն , որ

Եւր ձիերը մորակեց մըմռալով այն տա-
րապայման ուղեւորութեան համար ,
Դոր այս հեռաւոր թաղի մը բնակիչն
ընել տուած էր իրեն :

Յետոյ իւր դօտրիկն երթալ համ-
բուշելու բաղձանօք Քամպըմէր ետին
դարձաւ և ոտքը դրան սեմին վրայ
դրաւ՝ գործաւորական փեթակէն ներս
մտնելու համար :

Անդ երկու դեռատի աղջկանց պա-
տահեցաւ , որ զինքը տեսնելուն պէս՝
աղաղակ բառնալով փախչիլ սկսան խօ-
լական մը տեսածի պէս :

Քամպըմէր՝ ապշելով՝ անոնց ետե-
ւէն գնաց պնդաքայլ և ներսի բակը
հասաւ , ուր ի ժողով գումարեալ տե-
սաւ տանը մէջ գտնուած բոլոր շաղա-
կրատուհիներն . և ուր իւր երեւումը
նոյն աղղեցութիւնն ըրաւ ինչ որ ըրած
էր տանը դռնէն ներս մտած ժամանակ :

Քանի մը վայրկեան աննկարագրելի
ժխոր մը տիրեց , որովհետեւ կանանց
ամենն ալ կը խօսէին և զիրար կը
հրմշտկէն աքծանողին շուրջը :

Վերջապէս իւր դրացի լուացարա-
րուհին , խուժանէն բաժնուելով , հե-
տեւեալ յանդիմանութիւնն ուղեց
Մարթայի հօր .

— Կատակ ըրիք ուրեմն :
— Ի՞նչպէս կատակ , հարցուց Քամ-
պըմէր զարմանօք :

— Է՛հ , ո՛չ , աղէկ բան չէ ըրած-
նիդ . . . և ես չէի կարծեր բնաւ թէ
ձեզ պէս մարդ մը մեղ այնպէս դող
հանէ , և ետքն ալ ըսէ թէ կատակ
էր ըրածը :

— Ի՞նչ ըսել կուզէք , մայր Սոր-
պիէ . . . կ'երդնում թէ բան մը չեմ
հասկնար ձեր այդ խօսքերէն :

— Լա՛ւ , լա՛ւ , բաւական է ըրած
կատակնիդ , պէտք չէ աւելի երկըն-
ցընել :

— Ա՛ , բայց վերջապէս կսպառէք
համբերութիւնս , և եթէ բացորոշապէս
չպատասխանէք ինձ . . . :

— Ի՞նչ , պիտի սրգողի՞ք ալ . . . Պ.
Քամպըմէր , գուք պարտէիք ամօթա-
հար լինիլ այնպիսի խենդ կատակներ

ընելուդ և ձեր զաւակն այնպէս վախ.
ցընելուդ համար . . . աղէկ բան չէ .
խեղն տղեկը լեղապատառ եղաւ վա-
խէն . . .

— Լեղապատա՛ռ, կրկնեց Քամպ-
ըլմէր երեսին գոյնը նետելով :

— Անտարակոյս, և եթէ նա չըսաւ
ձեզ, չհամարձակելուն համար էր, որ-
պէս զի չնեղացնէ ձեզ . . . վասն զի
ձեղնէ աւելի սիրտ ունի այդ տղեկ :

— Մարթա՛ն, Մարթայի համա՞ր
կըսէք, ո՞ւր է :

— Ա՛, չափաղանց է ըրածնիդ . չէ՞ք
գիտեր ուր լինելն, երբոր դուք մարդ-
զրկեցիք ու տանիլ տուփիք աստի :

— Ե՞ս :

— Այո՛, դուք, բարձրահասակ . . .
խարտիշահեր . . . բողի մը ձեռօք,
որ կաքաւչի մը պէս հագուած էր . . .
ես ալ կլնեցի այն վատշուէրին ըսած-
ները . . . թէ նուազիի գիւղապետին
կինն էր, տիկին գթութեան և ուրիշ
շեմ գիտեր ինչ . . . ջանացէք որ մէկ
մալ չդայ հոս այդ գարշելին, վասն

զի եթէ երբէք թաթս ընկնի . . .
Քամպըմէր նուաղում զգաց : Կըս-
կըսէր հասկնալ թէ չար փորձ մ'եղած
էր իւր աղջկան դէմ, և կը վարանէր
հարցաքննել շատախօս լուացարու-
հին, որ կը շաբունակէր կշտամբանք
տեղալ իւր վրայ :

Գործաւորուհիք ալ իրաւունք տալ
կը թուէին իրենց վարպետուհւոյն,
վասն զի ծիծաղելով մտիկ կընէին ա-
նոր խօսքերը :

Զարհուրեալ և միանգամայն զայ-
րացեալ, գժբաղդ հայրը բռնեց լուա-
ցարարուհւոյն թեւէն և ըսաւ այնպիսի
ձայնիւ մը, որ իսկոյն հանդարտեց
զայն :

— Զէ՞ք տեսներ որ կը մեռցնէք
զիս՝ այնպէս կարծեցնելով թէ գժբաղ-
դութիւն մ'եկած է զաւկիս գլխուն :

— Գժբաղդութիւն, ոչ . . . կը յու-
սամ թէ ոչ . . .

— Մի՛ չարչարէք զիս . ի՞նչ եղաւ,
ըսէք նայիմ:

— Եղածն այս է որ ձեր երթաւէն

մէկ ժամյետոյ . . . տղան կը ննջէր արդէն . . . և ահա կառք մ'եկաւ կեցաւ դրան առջեւ , և մեծ տեսակէն տիկին մը վար իջնելով թնդանօթի ոռումրի պէս բակը մտաւ և ըստ ինձ . «Աստ կը բնակի Օրլէանի երկաթուղին բանող գործաւոր մը , Բիէր Քամպըլմէր անուն» : Բնականաբար ես ալ «այո՛» պատասխանեցի : «Աղիկն հո՞ս է» հարցուց ինձ : Ասոր վրայ ես ալ կասկածելով ըստ անոր . «Ի՞նչ պիտի ընէք» : Յայնժամ եթէ լսէիք ժայթքած խօսքերը . . . թէ բարեգործութեան համար եկած էր , թէ իմ ըրած ընդունելութիւնս անվայել էր . . . և այլն և այլն . . .

— Բայց , վերջապէս , ի՞նչ կ'ուզէր աղջիկս :

— Ի՞նչ պիտի ուզէր , առնուլ տանիւ : Պատմեց ինձ թէ ձեր ոտքը Շուազիի կայարանին մէջ կառախմբի մը զարնուելով խորտակած էր . . . թէ ձեր վիճակն յոյժ ծանր լինելով չէին կրցած Փարիզ փոխադրել ձեզ . . . թէ դուք

կը վախնայիք որ առանց ձեր զաւակն համբուրելու պիտի մեռնէիք , և թէ ինքն ալ գթալով ձեր վրայ , իւր կառքը լծել տուեր և յատկապէս հոս եւ կեր էր տղան առնուլ տանելու :

— Դուք ալ տուիք , գոչեց Քամպըլմէր :

— Ի՞նչ ընէի . դուք ձեզ իմ տեղս դրէք , կրնայի՞ կարծել թէ այնպիսի Եշանունի մ'եկեր սուտ մը կը ջարդէր ինձ տղան գողնալու համար :

— Գողնալ , այո՛ , և գողցաւ . ո՞հ , պիտի մեռցնէ զայն . ոչ ևս պիտի տեսնեմ : Մարթա՛ , զաւակս , ո՞ւր ես , գոչեց տարաբաղդ հայրը խելագարի պէս վազելով դէպ այն սենեակն , ուր թռած էր իւր գտտրիկը :

Դուռը բաց էր , անկողնիկն ունայն : Քամպըլմէր ընկաւ աթոռի մը վըրայ , ուր խեղճ գտտրիկը նստած և հապճեպով հագուած էր :

Խաղալիկները ցիրուցան կեցած էին տախտակամածին վրայ :

Յայնժամ գլուխն իւր երկու ձեռաց

մէջ առնլով՝ լալ սկսաւ ջերմ արտասուօք :

Այս դառնակսկիծ ցաւոց տեսարան իսկոյն փոխեց լուացարարուհոյն և նորա գործաւորուհեաց տրամադրութիւններն :

Անիծից և չարամաղթութեանց ձայնակցութիւն մ'սկսաւ այս վատ յափըշտակութիւնն ընող յանդուզն արարածին դէմ, միանդամայն խոր ցաւակցութիւն այն սիրուն մանկիկին վրայ, Դոր տանը բնակիչներուն ամենն ալ կը սիրէին :

Իգական ակումբը կ'սկսէր իսկ մըրմըռալ Տիկին Սորպիէի թեթեւամտութեան դէմ, որ այսպիսի կոշտ ծուղակի մը մէջ բռնուած էր :

Բարեմիտ կինն, որոյ պահպանութեան յանձնած էր աքծանողն իւրաղիկը, չէր փայլեր խելքով և նրբամբութեամբ, բայց պատուական սիրտ մ'ունէր, և երբ հասկցաւ իւր գործած չարիքն, յուսահատ շարժումներ ու բացագանցութիւններ սկսաւ ընել :

Յետոյ յանկարծ մտածելով որ աւելի ողջմտական կը լինէր իւր սկսալը դարմանել, վազեց Քամպըլմէրի քով, և անոր գժկամակութեան հակառակ՝ համբուրելով ըսաւ անոր .

— Արդարեւ էշութիւն ըրի : Արժանի եմ որ գլուխս ջախջախէք ձեր դաւազգանով . . . բայց օդուտ չունի : Եկէք մանաւանդ ինձ հետ թաղիս ոստիկանապետին : Ես կը պատմեմ եղելութիւնն, և այն քածին ու աղեկը մէջը կառքին նկարագերը կուտամ, և դրած կառքին նկարագերը կուտամ, և ուստից անցած լինելն իմանալով կը դանեն զայն : Եւ կ'երդնում որ թշուառականին աշերը պիտի հանեմ, վասն զի գործո պիտի թողում ու ետեւէն վաղեմ :

— Ո՞ր կողմ զնաց կառքն, հարցուց աքծանողը բեկեալ ձայնիւ :

— Իտալական պարսպադրան կողմը զնաց սրարշաւ . . . երկու խոշոր դեղին ձիեր փետուրի մը պէս կը թռուցնէին զայն :

— Փարիզէն գուրս տարին . . . պիտի սպաննեն, միմուաց Քամպըլմէր :

— Ժամանակ չեն ունենար . . . մինչև
վաղը ձեռք կը ձգենք զանոնք . . . այն
թուահամարով կառք մ'աչքի կը զար-
նէ թլաս տ'իթալի հրապարակին վրայ ,
վրայ : Ես ամենը կը ճանչեմ , և շատ
մարդիկ ալ կը ճանչեն ձեր տղեկն . . .
անշուշտ տեսած կը լինին զայն . . . :

— Այո՛ . . . իմ վերջին յոյս ալ այդ
է . . . օ՞ն , երթանք , ըստ Քամպըմէր:
Մայր Սորպիէ արդէն դլուիք դը-
րած էր իւր դդակն և սպառնական
շարժումներ կ'ընէր , որպէս թէ տղան
գողցող կինն իւր առջեւն էր :

— Կեցի՞ք , բան մը հարցնեմ ձեղ ,
ըստ խեղճ հայրն ո՞ր դերմարդկային
ճգամի զսպած էր ինքնինք : Մարթա
վախցած այն կինը տեսած ժամանակ :
— Ամենեւին : Լացաւ երբոր ըսի ի-
րեն թէ վիրաւորուած էիք , և իսկոյն
պատասխանեց ինձ թէ «Հայրս տեսնել
կուզեմ» : Ես ալ ըսի թէ «Ուասիկ տի-
կին մը կայ աստ , ո՞ր քեզ հօրդ քով
պիտի տանի» : — Երթանք , գոչեց : Եւ

եթէ տեսնէիք աշերն , ու դէմքը . . .
քսան տարու աղջիկ մը չէր կրնար ան-
կէ աւելի քաջասիրտ լինիլ :

Թող տուաւ որ տիկինն համբուրեց
զայն և ինքնին վազեց կառքը մտաւ :

— Ա՛հ , գոչեց Քամպըմէր , խել-
քիս պիտի դայ : Մարթա , որ քաջ գի-
տէր թէ իւր ետեւէն պտըտող թշնա-
միներ կային , թէ ես այս իրիկուն կա-
յարանը գործ չունէի , ինչպէս հաւ-
տաց այն արարածին սուտերուն :

— Զեղ սաստիկ կը սիրէր , այս
պատճառաւ սխալեցաւ , պատասխանեց
լուացարաբուհին : Բայց մեք աստ շատ-
խօսութեամբ ժամանակ կ'անցունենք ,
մինչդեռ կը տանին զայն : Քալեցէք
երթանք ոստիկանապետին , աստ կենալ
ու հեծելն օգուտ չունի:

Քամպըմէր հասկցաւ որ բարեմիտ
կինն իրաւունք ունէր , և դուրս ելաւ
անոր հետ :

Գ.

Քանի մ'օրէ ի վեր հայր Լըքոք
յուսով կ'ապրէր :

Դիտէր թէ Բիշտուշ հետքեր գլ-
տած էր, որք վճռական յայտնութեանց
յանդիլ կը խոստանային, և անհամ-
բերութեամբ կ'սպասէր աւելի բացո-
րոշ տեղեկութեանց :

Օվէրնացի ամոլն անդադար կ'որո-
նէին սենեկապանուհին : Քամպըմէր
խոստացած էր Օ՛Սիւլիվանայ ճիւղա-
դրութիւնը հայր Վինէի տանիլ :

Արդ, հայր Վինէ, ինչպէս գիտեն
ընթերցողք, Պահուրի նապապն էր,
որ իւր ձեռնարկին պիտոյից համար
երբեմն կը թողուր չնդիկ իշխանի անձ-
նաւորութիւնն :

Աքծանողին հետ տեսակցութիւնն
հինդշաբթի իրիկուան պիտի կատար-
ուէր, ուստի նոյն օրը, ժամ հինդին,
Ճափէր իշխանն ըստ սովորութեան
Պուլոյնի ծառաստանը դնացած էր իւր
դեղեցիկ կառքով :

Միայն, արտասօվորաբար, հրաժեշտ
շնորհած էր այն օրն իւր արար տըն-
տեսին, անձնական տկարութիւն ունե-
նալուն պատճառաւ :

Փարիզի կլիման չէր յարմարեր ա-
նոր, ըսեր էր տէրը կրանտ-Օթէլի
մարդոց :

Ուստի տնտեսն իւր բնակարանին
մէջ մնացած էր, ուր ոչ ոք կը մնա-
բերէր երթալ վրդովել անոր առանձ-
նութիւնն, և գիշերէն քիչ մ'առաջ,
միջակ քաղաքացւոյ կերպարանք մըտ-
նելով գուրս ելած էր՝ Նաթօ-տ'Օի հը-
րապարակին երթալու և Քամպըմէրի
սպասելու համար :

Նոյն միջոցին Պ. Լըքոք գոց կառքով
— չնդիկները մակոտ են — երկու անդամ
լին շուրջը դարձեր էր, յաճախ իւր
գլուխը ցուցնելով կառքին գոնակէն :

Մինչեւ իսկ գէմ առ գէմ կուգար
Արապէլլա Տիսնէյի հետ, որ իւր ան-
բաժանելի չէրմինիէն ընկերակցեալ
էր, և սիրալիր քաղաքավարութեամբ
կ'ողջունէր զանոնք :

Ժամ վեցին Փարիզ կը վերադառնար, բայց իւր կառավարը, փոխանակ Շանդ-Էլիզէէն անցնելով Կրանտ-Օթէլ տանելու, Վակրամի ծառուղիէն անցաւ և արտաքին պուլվարներուն երկար գիծը բռնեց :

Ժամ վեցուկէսին, կառքն այդ պուլվարներէն վերջնոյն՝ Օպէրքամի փողոցին և Մէսիլմոնթանի խճուղոյն հետ կազմած բոլորչի անկիւնն հասաւ :

Անդ կառավարն իւր ձիոց ընթացքը մեղմացնելով, Բէռ-Լաշէզի գերեզմանատան պատին առջեւէն անցաւ, ամպի փողոց մը մտաւ, ուր իւր տէրը կրնար կառքէն վար իջնել առանց նշմարուելու երկիւղի :

Կառքն, որ Կրանտ-Օթէլի բակին մէջ փաթթոցաւոր և մետաքսեայ պատմուճանով նապապ մ'առած էր, գորշ փեղոյրով և սեւ զգեստով փոքրիկ հասութաւու քաղաքացի մը գուրս հանեց :

Յետոյ Բիէտուշի բարեկամը դնաց իւր կառքով ու երիվարներով Շարոնի

պուլվարին վրայ կեցաւ, քիչ հեռի գինեվաճառի մը հիւրընկալ սեղանէն : Սակայն Պ. Լըքոք, որ կառքին մէջ կերպարանափոխ եղած էր . յամրաքայլ կ'երթար, թուղթերու գլանաձեն ծրար մը թեւին տակ, դէպ այն անցքըն, ուր գործի սենեակ մը վարձած էր յանուն Պ. Վինէի :

Այն անցը Ռոքէթ փողոցը կ'ելնէր, մօտ այն քառուղոյն՝ ուր կը գտնուի մետասաներորդ շրջանակի թաղապետութիւնն, և Լուիի հայրը չէր կընար ժամանել անդ՝ առանց անցնելու այն հրապարակէն, ուր իւր որդին պիտի գլխատուէր, եթէ չյաջողէր ինք աղատել զայն :

Առաջին անգամ չէր որ կ'անցնէր այն չարաշշուկ ճանբէն, վասն զի իւր օրէնսդիտական բնակարանն երթալու ճանբան այն էր միշտ :

Դիտմամբ ընտրած էր այն ուղին, վասն զի շատ անգամ Բիկաշի կը հանդիպէր, որ իւր խորհրդոց և ծպտմանց ծանօթ էր, և ամեն երիկուն այն կողմերը կը պտըտէր :

33 թիւն և անոր նախկին վարպետն
իրալու կը մօտենային իբրեւ վաղեմի
ծանօթք, և կարճ բայց կարեւոր խօ-
սակցութիւն մը կ'ընէին :

Բիկաշ լուրեր կուտար դատապար-
աելոյն վրայ, լուրեր, զոր բանտին պահ-
նորդներէն մին կուտար իրեն, վա-
ղեմի զօրական մը, զոր իրիկուն մը
հայր վինէի ներկայած էր :

Այն հինգշարթի օրն, ուր Քամակ-
րըմէր պիտի դար յիշեալ հայր վինէի
խորհուրդ հարցնել Օթիւլիվանի ժա-
ռանդութեան վրայ, Բիկաշ, գործ
ունենալով սստիկանութեան պաշտօ-
նատան մէջ, չկրցաւ գտնուիլ Պ. Լը-
քոքի ճանրուն վրայ, բայց պահնորդն,
որ հարթավայրին ծառերուն տակ կը
ծիսէր, նշմարեց զայր վինէ և անոր
քով գնաց համարձակ :

— Ե՛, հայրիկ, ըսաւբարեկամաբար
անոր ուսը ծեծելով, միշտ այդ դի-
րերո՞վ կ'զբաղիք :

— Ինչպէս որ կը տեսնէք, պա-
տասխանեց հայր Լըքոք, ցոյց տալով

կաշիէ թաշկինակն որոյ մէջ կը ծրարէր
իւր թուղթերը :

Ճշմարիան ըսելով, Պ. Լըքոք այն
իրիկուն ախորժ չունէր խօսելու, վասն
զի սպասած այցելութեան վրայ կը խոր-
հէր, և կը փութար իւր սենեակն եր-
թալ :

Բայց որովհետեւ Բիէտուշ ժամութ
ու կէսին միջոցները պիտի բերէր իրեն
զՔամպրըմէր և տակաւին ժամանակ
կար, բանտապանը չկոտրելու համար
յանձն առաւ քիչ մը խօսակցիլ անոր
հետ :

— Զեր գործերն այս թաղիս մէջ
պիտի կատարէք, ըսաւ պահնորդը,
թէև տակաւին լաւ ճանչուած չէք ասա:

— Դժգոհ չեմ, պատասխանեց ինք-
նակոչ հայր վինէ : Անձրեւի պէս մնան-
կութիւնք կը տեղան, և որովհետեւ
իմ մասնագիտութիւնս է զանոնք կար-
գագրել, գործ շատ ունիմ :

— Ապացոյց մ'է այդ թէ միոյն
գժբաղդութիւնը միւսին երջանկու-
թեան առիթ է, ըսաւ բանտապանը

վարդապետական ձայնիւ : Եթէ անան-
կութիւնք չլինէին , դուք չէիք կրնար
ապրիլ : Եթէ գողեր ու մարդասպան-
ներ չդժոնուէին բանտի մէջ պահպա-
նելիք , ես ալ չէի կրնար իմ հանդստեան
թոշակովս ծխախոտ գնել :

— Բայց վերջապէս , ըստ հայր
վինէ հառաչելով , դժնդակ պարտի լի-
նիլ գիշեր ցերեկ սպասել այնպիսի
մարդոց քոյլ , որոց գլուխը պիտի կըտ-
րուի :

— Բե՛ն , կը վարժուի մարդ : Ասկէ
զատ , սցդ մարդոց ամենն ալ ազատում
կը յուսան մինչեւ իրենց վերջին վայր-
կեան : Այս պատճառաւ տրտում չեն :
Իրենց ժամանակը մեղ հետ թուղթ
խաղալով կ'անցունեն , և կրնաք հաւա-
տալ ինձ թէ այնչափ զուարթութեամբ
կը խաղան , որպէս թէ սրճարանի մը
մէջ նստած լինէին :

վերջին գլխատեալը բէտէն խաղալու
խենդ էր , և երրոր տա՞ռն ընէր զիս ,
թագաւոր եղածի չափ գոհ կը լինէր :
Սակայն երջակութիւն չբերաւ իրեն .

— Եւ այն դատապարտեալ , զոր կը
պահէք այժմ , հարցուց Պ. Լըքոք այն-
պիսի ձայնիւ մը , որ կը դողդոջէր
հակառակ իւր կամաց , նա ալ կը իւա-
ղայ :

— 0' , այն ուրիշ բան է : Կը հասկը-
նաք , պատուաւոր ընտանիքէ երիտա-
սարդ մը չկրնար շուտով վարժուիլ կա-
ռավինարեմի տատանոցին վրայ կըմպշ-
տիլ խաղալու գաղափարին : Միւսները ,
մեր սովորական յաճախորդք , միշտ
անցուցած են իրենց մոքէն թէ իրենց
յիմարութիւնը շարունակելով վերջա-
պէս փորձանք պիտի բերէին իրենց
գլխուն : Բայց հարուստի մը համար
ծանր բան է :

— Խեղճ երիտասարդն յոյժ սրտա-
բեկ պարտի լինիլ :

— Ոչ , ժայռի պէս անյողդողդ է :
Երբէք շտրանջեր , բան մը չպահանջեր :
Կարծես թէ իւր սուգն արդէն կատա-
րած է : Քաջասիրտ ճագար մ'է , և ես
այս մասին վարպետ եղած եմ . . . ար-
դէն քսանի չափ տեսած եմ . . . արդ՝

գրաւ կը դնեմ որ հարսնիք երթալու
պէս պիտի երթայ ի կառափնարան :

— Հարսնիք երթալու պէս, կը կ-
նեց դառնութեամբ ծերունին, որ թե-
րէզի վրայ կը խորհէր :

— Օ՞ն, հայր Վինէ, յարեց զուար-
ճախօս բանտապանը, գիտէք որ իրեն
հետ ճշդիւ այն տեղին վրայ կը խօ-
սինք, ուր գառն քառորդ մը պիտի
անցունէ :

Պ. Լըքոք գժգունեցաւ : Մտազբա-
զութեամբ չէր նշմարած թէ պահնոր-
դը մեծ Ռոքէթի գրան առջեւ տա-
րածուած ծառուղւոյն ծայրն հանդի-
պած էր իրեն :

Աչերը խոնարհեցնելով տեսաւ որ
իւր ոտներն այն նեղ ու երկայն եր-
կաթաձողերէն միոյն վրայ գրած էր,
որք կառափնարանին նեցուկներն ամ-
րապնդելու կը ծառայէին :

Մէկէն բնկրկեցաւ, և պահնորդը,
նշմարելով անոր շփոթութիւնն, ըստ
ծիծաղելով .

— Սոսկում կուգայ ձեզ, հէ, հայր

վինէ : Դրաւ կը դնեմ որ գլխատում
տեսած չէք երբէք :

— Ոչ, չեմ ուզեր տեսնել, կակա-
զեց Լըքոք :

— Ինչո՞ւ չէք ուզեր : Հետաքրքրա-
շարժ բան է . ասկէ զատ՝ այնչափ շուտ
կը կատարի որ քստմնելու ժամանակ
շմնար, մանաւանդ նոր մեքենային գոր-
ծածմանէն ի վեր : Ոչ սանդուղ կայ,
ոչ բեմ : Ամեն բան գետնին վրայ կը
կատարուի : Կառափնագործին քսան և
հինգ վայրկենի մէջ կը պատրաստուի,
կարի մեքենայի մը չափ դիւրին է, և
անկէ նուազ շուխնդ ունի :

Եթէ տեսնել ուզեք, հայր Վինէ,
առջի իրիկուընէ կիմացնեմ ձեզ մերթի-
կաշբարեկամին միջոցաւ, և ձեզ հարթա-
վայրին վրայ կը հանեմ, լրագրապետաց
վերաբերեալ տեղն :

— Ոչ, ոչ, շնորհակալ եմ . . . իմ
սիրտս չքաշեր նայիլ . . . բայց դուք
կը կարծէք թէ . . . այդ երիտասարդ-
պիտի գլխատուի :

— Ինչպէս որ աներկրայ եմ երկու-

քիս աստ կենալուն և ծխափողիս մա-
րելուն վրայ : Մտածեցէք անգամ մը...
պարո՞ն մը . . . եթէ կեանքը շնորհուի,
մեծ աղաղակ կ'ելնէ : Ասկէ զատ , խօս-
քըս մեր մէջ մնայ , գողութիւն չէ բ-
րածն , այլ երկու սպանութիւն իրարու
ետեւէ : Զարաճճին անխնայ զարկած
է երկուքն ալ :

— Բայց , կակաղեց ծերունին դո-
ղալով , վեց շաբաթէն առաջ չկատա-
րուիր . . . վերաքննութիւն կայ . . .

— Համառօտեցին այդ պայմանա-
ժամ , հայր Վինէ . Ես կը կարծեմ թէ
տասն և հինգ օր ալ չպիտի տրուի ի-
րեն : Պիտի տեսնէք : Քսան և ութ տա-
րուէ , բայց կատարեալ ծերունի մը կը
թուի :

— Ներեցէք ինձ , գոչեց Պ. Լըքոք
շտապաւ իւր ժամացոյցը նայելով ,
ժամ եօթնին քառորդ կայ , և ես ժամ
ճիշդ եօթնին ժամադիր եղած եմ ձեռ-
նարկուի մը , որ իւր հաշուեցոյցն յանձ-
նած է ինձ :

Եւ առանց սպասելու բանտապա-

նին պատասխանւոյն , հայր Լըքոք մե-
ծաքայլ հեռացաւ այն սոսկալի հրա-
պարակէն , ուր որդւոյն գլուխը պիտի
ընկնէր :

Կ'երթար դառնատանջ հոգւով , և
կ'անիծէր այն ձախող գաղափարն՝ որով
յօժարեր էր խօսակցիլ բանտին պահ-
նորդին հետ :

Երբէք ըսուած չէր իրեն այնպէս
բրտարար թէ որդւոյն փրկութիւնն
անհնարին էր , և թէ իւր հայրական
սրտին զգացած յօյսերն անտեղի էին :

Բիկաշ , որ ճշմարտութիւնը չէր ծած-
կեր անկէ , գո՞նէ ձեւերով կ'իմացնէր :

Ասկէ զատ , այն մահաբոյր մեքե-
նային նկարագիրն , այն տիրատեսիլ
հարթավայրն՝ ուր ժողովուրդը կը հա-
ւաքուի թշուառ օրհասականի մը վեր-
ջին կտտանաց հանդիսատես լինելու ,
վերջապէս իւր որդւոյն կառափինամահ
սպանման այս ամեն նախաճաշակները
տակն ի վրայ ըրեր էին զայն :

Կը փութացնէր քայլերն , որպէս զի
շուտով հեռանար այն սալարկներէն ,

որաց վրայ արեան բիծեր տեսնել կը
կարծէր . գրեթէ կը վազէր , և հասաւ
շնչասպառ այն խեղճուկ տան դուռն ,
ուր երեք փոքրիկ սենեակներէ բաղ-
կացեալ անշուք բնակարան մը վարձած
էր երրորդ յարկին ետեւի կողմն :

Այս բնակարան , զոր թիշտուշ կա-
հաւորած էր , ճշդիւ պէտք եղածն էր
այնպիսի մարդու մը , որ չէր ուզեր իւր
դրացեաց հետաքրքրութիւնը դրգուել
իւր գործոց վրայ :

Տունն անցքի մը կամ մանաւանդ
անելի մը ծայրը շինուած էր , վասն զի
այդ անցք , որ Ռոքէթի փողոցին վը-
րայ կը բացուէր , ելք չունէր ետեւի
կողմէն , ինչպէս որ տունն ալ դռնա-
պան չունէր :

Տան միւս բնակչաց ամենն ալ գոր-
ծաւորք էին . ուստի Պ. Լըքոքի ըս-
տանձնած անունն ու հանգամանքը
քաղաքացւոյ իրաւունք կուտային ի-
րեն այդ աշխատաւորաց ընկերութեան
մէջ :

Իւր անունը Պ. Վինէ դրած էր , ար-

հետիւ օրէնսգէտ , բնակեալ Փարիզի
արուարձաններէն միոյն մէջ , ուստից
մերթ ընդ մերթ իրիկունները կուգար
ստիպողական գործ ունեցող յաճա-
խորդներ ընդունելու համար :

Արդ , շրջակայները բնակող աղքա-
տիկներն յաճախ իրեն կը գիմէին խոր-
հուրդ հարցնելու , և դրամ չէր առ-
նուր անոնցմէ :

Մերթ վարպետի մը հետ անհամա-
ձայնութեան մը վրայ խորհուրդ կը
հարցուէր իրեն , մերթ յաճախորդի մը
հետ հաշուոյ կարգադրման առթիւ
ծագած վէճի մը վրայ :

Եւ այդ խեղճ անդրագէտներուն
համար , քաղաքացի մը , պարոն մը ,
որ օրինաց ծանօթութիւն ունէր , և
ձրիապէս խորհուրդ կուտար , թանկա-
գին մարդ մ'էր :

Հազիւ տասն և հինգ օր եղած էր ,
յորմէ հետէ հայր Վինէ նստած էր իւր
դրասեղանին առջեւ մորթէ թիկնա-
թոռին վրայ , իւր անունն արդէն հըռ-
չակուած էր թաղին մէջ , և շատ մարդ
կը գիմէր իրեն :

Նեղեալ խանութպանք , յոռի շահագէտք , խումբ խումբ կուգային խորհուրդ հարցնել իրեն : Ճշմարիտն բսելով , բնաւ չէր ախորժեր այդ յաճախորդներէն , բայց ինքինք կը բռնէր , և որովհետեւ ստուգիւ հմուտ էր գործոց և օրինաց , իւր յաճախորդները կրնար գոհ ընել առանց ինքինք մատնելու :

Մնաց որ , շաբաթն երկու անգամ միայն մարդ կ'ընդունէր , և բնաւ երբէք հինգշաբթի օրերն , այնպէս որ անկասկած էր թէ ոչ ոք պիտի գար զինքն անհանգիստ ընել Քամպըմէրի հետ տեսակցութեան միջոցին :

Բիէտուշ քաջածանօթ լինելով իւր վարպետին կենաց մանրամանութիւններուն , նոյն օրն ընտրած էր արձանողին հետ ժամադրութեան համար , և խօսակցութեան նիւթն ու պարագայներն ալ կանխաւ որոշած էր Պ. Լըքոքի հետ :

Ականաւոր հետախուզին նախատեսութիւնն ու ճարտարմութիւնը ճշդիւ կը փայլէր այն անձնաւորութեան հնար-

ման մէջ , զոր վիճնէ անուամբ մլրտած էր :

Իւր որդին փրկելու համար ի հանդէս ելնելու որոշումն ըրած ժամանակ , Պ. Լըքոք հասկցած էր թէ քանի մը գեր միանգամայն խաղալու պարտաւորեալ էր :

Նապապի գերն յոյժ լաւ կը պատասխանէր իւր կացութեան ինչ ինչ հարկերուն :

Իրբեւ նապապ , դատապարտելոյն հայրը կրնար ազատ մուտք ունենալ այն ընկերութեանց մէջ , ուր կ'ապրէր այն մարդ , զոր իւր որդւոյն ամենամեծ թշնամին . կը համարէր , զննել անոր սովորոյթներն ու յարաբերութիւններն և վերահսու լինել անոր գաղտնեաց :

Եւ ժամն է արդ բացատրելու թէ Պ. Լըքոք ի՞նչպէս կասկածի գնացած էր թոլպիաքի վրայ թէ նա նիւթած էր այն դաւն՝ որոյ մէջ ընկած էր իւր որդին :

Վաղեմի հետախոյզը , զոր ժամանակաւ Հայր Պարուն կը կոչէին , սկզբամբ

կը գործէր միշտ, և գրեթէ ոչինչ կը
թողուր դիպուածին :

Իրողութիւններն ի քնին կ'առնուր
հետեւութիւններ հանելու համար, և
սեղմ մակարերմամբք՝ այն իրողութիւն-
ներն արտադրող պատճառներուն կը
հասնէր :

Այսպէս ահա Լուիի դատապար-
տութենէն յետոյ ըստեր էր ինքնիրեն .
«Այր մ'և կին մ'սպաննուած են Որ-
պալէթ փողոցին մէջ : Այդ կրկին ո-
ճիրներն իմ որդիս չէ գործած . բայց
զայն ամբաստանող երեւոյթներն ալ
առանց պատճառի չեն : Տարակոյս չը-
կայ որ անուղղապէս խառնուած է
գործին մէջ, գուցէ իսկ անմեղաբար,
բայց վերջապէս ինչ և իցէ կերպիւ
խառնուած է . և երբոր, օրինակի հա-
մար, կը պնդէ թէ բնաւ ճանչած չէ
զՄարի Ֆասիթ, ճշմարիտ չըսեր : Ին-
չո՞ւ չըսեր : Զայս պէտք է դիտնալ . և
որովհետեւ ոչ ևս հնար է ինձ խոստո-
վանութիւններ քաղել անկէ, և արդէն
իսկ չուղեց ընել ինձ երբոր հարցաքըն-

նեցի զինք կեգրանական արգելոցին
մէջ, պէտք է որ ամեն ճիգ թափե-
լով դտնեմ իւր այս լուութեան պատ-
ճառն :

«Եւ պէտք է Անդլիոյ մէջ փնտռել» :

Ուստի, հայր Լըքոք Անդլիա ու-
ղեւորած էր՝ իւր հետ տանելով զիհէ-
տուշ, որոյ տաղանդն արհամարհելի
չէր :

Անդ լուրջ քննութիւն մ'ըրած էր
Լոնտրայի մօտակայ գիւղի մը վարժա-
րանին մէջ իւր որդւոյն վարած կենաց
վրայ, բայց իւր սպասած արդիւնքը
չէր կրցած քաղել :

Ոչ ոք կը յիշէր Մարի Ֆասիթ ա-
նուն աղջիկ մը, և հազիւ Քլաֆամ
գիւղի բնակիչք կը յիշէին փրանսացի
ուսանողի մը գործած վրիպանքն, որք
երբեմն գայթակլեցուցած էին զիրենք :

Սակայն, Պ. Լըքոք ժամանակաւ քա-
նիցս առիթ ունեցած լինելով տեսակ-
ցիլ անգլիական ոստիկանութեան դըլ-
խաւոր գործակալաց հետ, բնականա-
բար կրցած էր այս անգամ անոնցմէ
ումանց տեղեկութիւն հարցնել :

Արպալէթ փողոցի գործն ալ ձայն
հանած էր Քալէի նեղուցին միւս կողմն,
և անդիմացի գործակալք կը կարեկ-
ցէին իրենց ֆրանսացի եղբայրակցին
դժբաղդութեան :

Անոնցմէ մին, հինաւուրց ժուռ մը,
բազմաթիւ շահատակութեամբքանօթ,
առաջին անգամ հայր Լըքոքի ուշա-
դրութիւնն հրաւիրեց Պ. Թոլպիաքի
վրայ :

Թոլպիաք աշխատած էր ժամա-
նակաւ այդ ժուռի հետ, որ կատարե-
լապէս ծանօթ էր անոր վարուց և բա-
րուց, և յայտնեց Լըքոքի թէ Թոլ-
պիաք կարող էր ամենավատ գործեր
ընել, և Օ՛Սիւլիվանի ժառանգու-
թեան համար ալ ըսաւ թէ յոյժ կաս-
կածելի գործ մ'էր :

—Անգլիայէն մեկնեցաւ շահադի-
տական մեքենայութիւններ նիւթելու
համար այդ ժառանգական գործի մէջ,
ըսեր էր անդիմացի ոստիկանն . այդ
կողմէ պէտք է հետախուզել : Զանա-
ցէք իմանալ նախ թէ Արպալէթ փո-

զոցին մէջ սպանեալ Անգլիուհին Օ՛Սիւ-
լիվանի ազգատոհմէն էր, և թէ յա-
րաբերութիւն ունեցած էր Թոլպիաքի
հետ :

Աւելցուց թէ Օ՛Սիւլիվան հազարա-
պետին ժառանգները չէին դժուած
մինչեւ յարդ, թէև պատճառներ կա-
յին կարծելու թէ Ֆրանսա կը բնա-
կէին :

Այս տեղեկութեանց վրայ յղացաւ
Պ. Լըքոք իւր առաջին յատակագիծն,
այն էր հնդիկ իշխանի կերպարանք
առնլով՝ Պ. Թոլպիաքի ընկերութեան
մէջ մանել :

Բայց կրանտ-Օթէլի մէջ զետեղ-
ուած ժամանակ քաջ գիտէր թէ հարկ
պիտի լինէր երբեմն իւր ճոխ բնակա-
րանէն և Նապապի անձնաւորութենէն
դուրս ենել :

Այս պատճառաւ Պ. Վինէի օրէնս-
գիտական գրասենեակը բացեր էր Ռո-
քէթի փողոցին վրայի անել անցքին մէջ :

Բիէտուշ, որ ինքը նը իրեւ օրէ-
նըոգէտի գրագիր ցոյց կուտար, կա-

հաւորած և արհեստին ամեն կանոնաց
համեմատ պատրաստած էր զայն գրա-
սենեակ :

Իւր խնամօք , մտից դուռն առանց
ճռնչելու կը բացուէր իւղոտեալ ծղա-
նիներու վրայ , և գչիրով ծակուած ծա-
կեր թոյլ կուտային վարպետին՝ դուռը
բանալէ առաջ՝ տեսնել այցելուները
դրան դուրսը դրուած կանդեղին լու-
սով , որոյ ծախսքը Պ. Վինէ կը հոգար :

Երեք սենեակներուն տախտակա-
մածին վրայ փափաթներ փուռած էին ,
որով ոտնաձայն չէր կրնար ելնել : Բա-
կին վրայ նայող պատուհանները կրկին
վարագոյրներով ծածկեալ էին , կան-
դեղներն հովանեակներով կնդղեալ և
ներսի դռներն ամուր նիդերով ապա-
հովեալ :

Այն իրիկուն , յորում աքծանողին
պիտի սպասէր , Պ. Լըքոք միայնակ մը-
տաւ իւր դարիրին մէջ , գոհութեամբ
տեսնելով որ իւր դրացիք , փոխանակ՝
ըստ ոովորութեան՝ տանը դրան առջե-
նստելու , օդ առնլու ելած էին ծա-
ռուղւոյն վրայ :

Կը փափաքէր որ Քամպըմէր և
Բիէտուշ առանց տեսնուելու գային
յիւր բնակարան , վասն զի փորձով գի-
տէր թէ միշտ լաւ է ծածկել զիւր
կեանք , և թէ ամենէն աննշան իրողու-
թեան մ'ականատես վկայն կրնայ եր-
բեմն վնասակար լինիլ :

Դրան գուրսի և գրասենեկին մէջի
կանդեղները վառեց , կանանչ կերպա-
սէ թեւնոցներ անցուց , պահպանակա-
ւոր խոյր մը դրաւ գլուխը , գրուած
թուղթեր պարզեց իւր առջեւ , պարու-
թայներու պրակներ չարեց , որոց պատ-
եաններուն վրայ խոշոր տառերով ա-
նուններ գրուած էին , և որք գատաւ
վարական ամենափոքը թուղթ մը չէին
պարունակեր :

Այսպէս պատրաստուած և իւր ար-
հեստին ստորոգելիներովն և նախատե-
սած խնդրոց պատասխաններով զին-
եալ , Պ. Լըքոք՝ Բիէտուշի բերելիք այ-
ցելուն գալուն սպասած ժամանակ՝
սկսաւ խորհիլ այն կարեւոր խօսակցու-
թեան վրայ , զոր ցերեկն ունեցած էր

Պ. Հողձի , այն է Պ. Թոլպիաքի հետ :
Քանի մ'օրէ ի վեր Բիշտուշի գտած
հետքերը կարեւոր յայտնութիւններ կը
խոստանային , և Պ. Լըքոք մեծապէս
կ'ուրախանար Լոնտրայի մէջ տեսած
անդլիացի ոստիկանին խորհրդոց հե-
տեւած լինելուն վրայ :

Ածխալաճառն և ուհին եռանդ-
եամբ կ'որոնէին սպանեալ կնոջ սենե-
կապանուհին , և յուսալի էր որ գըտ-
նէին :

Քամպըրմէրի տուած առաջին տե-
ղեկութիւնք պիտի ամբողջանային :

Եւ այս երկու կողմերէ կրնային ար-
դէն նշմարուիլ հեռաւոր յարաբերու-
թիւնք ընդ մէջ նշանակեալ իրողու-
թեանց և թոլպիաքի ընթացից :

Բայց հինգաբթի , կէս օրէն յե-
տոյ , նապապին կառքով դուրս ելնե-
լէն երեք ժամ առաջ , թոլպիաք նշա-
նակութեան արժանի ձեռնարկ մըրած
էր անոր քով :

Պ. Հողձի կերպարանքով գնացեր
ծանուցեր էր անոր թէ իւր առաջին

յանքերն յուսացածէն աւելի յաջողած
էին . գրեթէ աներկրայ էր որ Օ՛Սիւ-
լիվանի ազգատոհմէն մարդ մը գտած
էր , ֆրանսա բնակեալ :

Թոլպիաք աւելցուցեր էր թէ ար-
ժան չէր գտաեր աւելի մանրամասնու-
թեանց մէջ մոնել , որովհետեւ տա-
կաւին կատարելապէս ապահով չէր
իւր գործին վրայ , բայց քիչ օրէն ,
երբոր լաւ մ'ստուգէր այն մարդուն
իսկապէս Օ՛Սիւլիվանի ազգատոհմէն
լինելը , նորա ժառանգական իրա-
ւունքն հաստատող թուղթեր պիտի
բերէր նորին վաեմութեան :

Մինչեւ իսկ խոստացեր էր այն
Օ՛Սիւլիվանն անձամբ ներկայել հնդիկ
իշխանին , որ հարստացնել կ'ուղէր
զայն :

Եւ երբոր իշխանն հարցուցեր էր
անոր թէ արդեօք Օ՛Սիւլիվան հազա-
րապետը մէկէն աւելի ժառանգ չու-
նէ՞ր , թոլպիաք պատասխաներ էր թէ
հակամէտ էր հաւատալու թէ չունէր ,
թէ ազգատոհմին միւս անդամոց մեռ-

Նիլն հաստատող վաւերագրեր կը պակ-
սէին , բայց կը յուսար ձեռք անցու-
նել քիչ օրէն :

Ասոր վրայ մեկներ էր՝ խոստանա-
լրվ շարթուն վերջէն առաջ նորէն գալ
և այս անդամ վճռական ապացոյցներ
և ճիշդ տեղեկութիւններ բերել :

Պ. Լըքոք կրնար ուրեմն հաւատալ
թէ մօտ հասած էր իւր նպատակին , և
թէ գաղտնիքը պիտի պարզուէր :

Միայն չէր կրնար տակաւին գու-
շակել թողլիաքի ընթացից առաջնոր-
դող պատճառները :

Գոյն արդեօք սուտ ժառանգ մը
հնարած էր . արդեօք կեղծ վկայագրե՞ր
պիտի յերիւրէր այն սուտ ժառանգին
շահեցնելու համար , եթէ ոչ հազարա-
պետին ժառանգութիւնը , գոնէ նա-
պապին առատաձեռն պարգևները :

Մանաւանդ , արդեօք միմիայն խո-
շոր գումա՞ր մը ձեռք անցունել կ'ու-
զէր իւր համախոհին հետ բաժնելու
համար , կամ թէ Արպալէթ փողոցի
ոճըն հետ մօտէն կամ հեռիէն կա-

պակցութիւն ունեցող ուրիշ դիտում-
նե՞ր ունէր :

Այս էր կարեւորագոյն կէտն , և
լուիի հայրն ասոր վրայ կը խորհէր ,
երբոր իւր բնակարանին զանգակն հըն-
չեց :

Ոտքի վրայ ելաւ , իւր ոտից ծայ-
րերուն վրայ կոխելով մինչեւ գուռը
գնաց և աչքը ծակերուն դրաւ որ-
պէս զի հասկնայ թէ ո՛վ էր եկողն , և
տեսաւ իւր գործակատարն ուրիշ մար-
դու մը հետ , որ Քամպըմէր միայն
կրնար լինիլ :

Խսկոյն բացաւ գուռն , և շատ մը
ողջոյններ և քաղաքավարական խօսքեր
ընդունեց Բիէտուշէն , որ յոյժ բնա-
կան կերպիւ կը կատարէր միջնակարգ
քաղաքացւոյ մը գերն , որ բարեկամ
մը կը բերէր օրէնսդէտի մը տունը :

Պ. Լըքոք ալ իւր գերը կատարեց ,
ինչպէս որ գիտէր կատարել ամեն գեր ,
և քաղաքավարութեամբ ներս հրաւի-
րեց եկող պարոններն :

Աւելորդ է ըսել թէ նախորդ 29

թուոյն պատասխանած ժամանակ՝
Քամպրըմէրի դէմքը կը դիտէր ուշադ-
րութեամբ :

Իւր գրութիւնն էր նախ զննել մար-
դոց դէմքն, և չէր վրիպեր երբէք
այս գրութիւնը գործադրելէ ամեն ե-
կողներու և մինչև իսկ իրեն հետ գործ
չունեցող գուրսէն մարդոց վրայ, և
միշտ օդուտ տեսած էր :

Ենորհիւ իւր փորձառութեան և
բնական կորովամտութեան, մէկ նայ-
ուածք բաւական էր իրեն հասկնալու
թէ ի՞նչպէս մարդու հետ էր իւր գործն:

Արդ, Բիէտուշ այնպիսի նկարագիր
մըրած էր աքծանողին վրայ, որ ին-
քը ճիշդ չէր գտներ :

Իրեւ պարկեշտ գործաւոր մը նը-
կարագրած էր զայն, հանդարտադէմ
և հեղաբարոյ :

Իսկ Քամպրըմէր, ընդհակառակն,
կծիեալ ճակատ, տխուր գէմք և բո-
ցափայլ աշեր ունէր: Շարժմունքն ալ
խիստ և դրդուեալ էին:

Պ. Լըքոք, որչափ և ինքոնք բըռ-

կատարն իրեւ սխալեալ իւր բերած
մարդուն նկարագրին մէջ, այլ կասկա-
ծեց թէ բան մը պատահած էր, և
սխալ չէր կասկածը :

Միւս կողմէ Բիէտուշ նայուած
մարդակեց, որ կը նշանակէր թէ նոր
բան կար, բայց չէր ուզեր ըսել. վե-
տանգ կար :

Մնաց որ, իւր վարպետն երկար
ժամանակ անսատուգութեան մէջ չթող-
լու համար, երբոր նստաւ Քամպրը-
մէրի քով օրէնսդէտին գրասեղանին
առջեւ, իսկոյն խօսիլ սկսաւ այսպէս:

Պարո՞ն Վինէ, իմացուցած էի
ձեղ թէ ընկեր մը պիտի բերեմ ձեզ,
որ ժառանգական գործի մը համար
ձեր խորհրդոց պէտք ունի: Կ'երեւի
սակայն թէ մինակ այն գործին համար
չէ: Ուրիշ անակնկալ փորձութիւն մալ
եկած է գլխուն... գողցան իւր փոք-
րիկ աղջիկն, որ պիտի ժառանգէր...

Պ. Լըքոք, որչափ և ինքոնք բըռ-
նելու կարող էր, չկըցաւ արգելուիւր
զգացած բուռն ցնցումը, վասն զի իս-

կոյն ըմբռներ էր ծանուցուած դէպքին
բոլոր նշանակութիւնը :

— Բացատրեցէք ինձ գործը, պա-
րո՞ն, ըստ Քամպըմէրի դառնալով :

— Ի՞նչ բացատրեմ, գոչեց Քամ-
պըմէր . զաւիս գողցուելէն ի վեր կո-
րուսած եմ խելքս : Եւ չպիտի գայի-
աստ, ոչ ալ այս ընկերիս հետ ըրած
ժամադրութեանս պիտի գտնուէի՝ ե-
թէ չմտածէի թէ գուցէ կրնաք օգնել
ինձ զաւակս գտնելու :

— Եւ շատ իրաւունք ունէիք այդ-
պէս մտածելու, գոչեց Բիէտուշ, վասն
զի Պ. Վլինէ այդ տեսակ գործոց հա-
մար ալ կ'աշխատի : Արդէն ըսի ձեզ
Շաթօ-տ' 0ի հրապարակին վրայ, և ա-
հա կը կրկնեմ Պ. Վլինէի առջեւ, որ
զիս սուտ չհաներ :

— Անշուշտ ո՛չ, ըստ օրէնսդէտն .
Ես ամեն տեսակ հետախուզութեանց
կ'զբաղիմ ընտանեաց շահու համար,
և դուք չէիք կրնար լաւագոյն տեղ մը
դիմել :

Հաճեցէք ուրեմն ծանուցանել ինձ

այդ դէպքին պարագայները : Բայց
նախ բան մը պիտի հարցնեմ ձեզ :

Այդ գողցուած տղե՞կն էր ժառան-
դութեան իրաւունք ունեցողն :

— Այո՛, ես միակ զաւակ մ'ունիմ..
կամ մանաւանդ, ունէի . . . վասն զի
այժմ . . .

— Հանդարտեցէք : Թերևս կորսը-
ւած է միայն, և կրնայ գտնուիլ :

— Ոչ, Կ'ըսեմ ձեզ թէ գողցան
ձեռքէս : Թաղիս ոստիկանապետն ալ
ուզեց պնդել թէ կը սխալէի . . . թէ
բան մը չունեցող աղջիկ տղայ մը չա-
ռեւանդիր այնպէս :

— Պատասխանեցի՞ք իրեն թէ ձեր
աղջիկը թերեւս հարուստ էր, հար-
ցուց իսկոյն հայր Լըքոք :

— Ի՞նչ օգուտ կրնար ունենալ .
պիտի ծիծաղէր քթիս : Շատ աղաչեցի
որ օգնէ ինձ և ոստիկանութեան ծա-
ծուկ գործականեր զրկէ Փարիզի ա-
րուարձանները : Պատասխանեց հան-
դարտօրէն թէ պիտի տեղեկագրէր առ
ոստիկանութեան վերատեսուչն և անոր

Հրամանին սպասէր : Երէկ իրիկուն էր այս : Այսօր դարձեալ երկու անդամ գնացի իրեն , և յայտնեց ինձ թէ կը փնտռուէր , թէ աղջկանս նկարագիրն ոստիկանութեան պահակաղօրաց խըմք բապետներուն զրկուած էր . . . Սյո՛ , և մինչ ոստիկանութեան գրասենեականերուն մէջ կը գրուի , անդին զաւակս կը չարչարեն , թերես կ'սպաննեն իսկ : — Ժամը քանիին գողցուեցաւ և ի՞նչպէս :

— Երէկ իրիկուն , ժամ իննին միջոցները : Դրացի կնոջ մը յանձնարարած էի , և երբոր տուն վերադարձայ , բոյն ինձ թէ տիկին մ'եկեր էր գեղեցիկ կառքով մը . . . պատմեր էր տանս մէջ գտնուող կանանց թէ Շուազի-լը-Ռուայի կայարանին մէջ ոտքս խորտակեր էր , և զաւակս կ'ուզէի տեսնել , ինքն ալ տանելու եկած էր . . . խեղճ կանայք հաւատալով գողուհւոյն ըսածին , աղջիկս անոր յանձներ են :

— Ո՞ր կողմ գնացեր է կառքն :

— Ես Օքիմալի ծառուղին կը բնա-

կիմ : Կառքը մինչեւ Բլաս տ'իթալի հրապարակն ելեր , անտի Շուազիի ճանքան բռներ է : Քսանի չափ անձինք տեսած են զայս :

— Ուրեմն կրնան կառքին դոյնն և կառավարին կերպարանքն ալ հասկըցնել : Ձեր գրացիք կրնաննաև ըսել թէ կինն ի՞նչպէս հագուած էր , և ի՞նչ տարիք ունէր :

— Երիտասարդուհի է եղեր , գեղեցկապէս հագուած :

— Որմէ՞ կը կասկածիք :

— Որմէ՞ կ'ուզէք որ կասկածիմ : Ես ի՞նչ յարաբերութիւն ունիմ կառքունեցող կանանց հետ : Աղջիկս զիս միայն կը ճանչէր յորմէհետէ իւր խեղճ մայրը մեռած է :

— Եւ սակայն , ըսաւ թիէտուշ , արդէն փորձ մ'եղած էր աղջիկն առեւանգելու : Կը յիշէք , ընկե՛ր , թուսարանական պարտիզին վանդակորմին առջեւ գարեջուր խմած օրերնիս , պառաւ կին մը բռնութեամբ տանիլ ուզեր էր ձեր զաւակը :

— Այո՛, կը յիշեմ, ըստ Քամակ-
րքի գառնութեամբ, և մեղապարտ
եմ որ ըստ բաւականի չյիշեցի զայդ,
վասն զի առաւել զզուշութեամբ պար-
տէի հսկել Մարթայիս վրայ և բնաւ
պէտք չէր որ մեկնէի քովէն :

— Երէկ իրիկուն տունէն մեկնած
ժամանակնիդ ըսի՞ք մէկու մը թէ եր-
կար ատեն դուրսը պիտի մնայիք,
հարցուց Պ. Լըքո՞ք :

— Ոչ ումե՞ք, բացի դրացուհիէս,
որ դուրս ելած և մէկու մը պատմած
չէ :

— Զեր ո՞ւր երթան ըսի՞ք անոր :

— Ոչ : Այս ընկերս ձեռնարկ մ'ը-
նելու խորհուրդ տուած էր ինձ, և ես
չէի ուզեր ո և է մարդու յայտնել : Պու-
լյն գնացեր էի Տիկին Լըքոնթ անուն
կին մը տեսնելու, որոյ անունը ժա-
ռանգութեան ճիւղագրութիւնը նշա-
նակող թուղթին մէջ տեսած էի :

— Կ'ուզէիք անշուշտ իմանալ թէ
ստուգիւ այդ տիկնոջ անունն էր .

— Այո՛, և դիտեմ այժմ : Այն տիկ-

նոյ դուստրն իմ աղջկանս ազդական է:
Թերեւս այս պատճառաւ էր որ զայն
ալ սպաննել փորձեցին երէկ այն պա-
հուն՝ յորում Մարթաս կը գողնային :

Պ. Լըքո՞ք տժգունեցաւ երբոր լսեց
զայս, թիէտուշ ալ, որ տակաւին չէր
դիտեր, չկրցաւ ծածկել իւր զարմանքը:

Ծերունին լսելով որ Լուիի նշանածն
սպաննելու փորձ եղած էր, այնպիսի
հարուած մը կրած էր, յորմէ դըժ-
ուարութեամբ կրցաւ ինքզինք հան-
դարտել :

Անկեղծաքար կը սիրէր զթերէզ,
և ի սրտէ չնորհակալ էր նմա, որ իւր
դաշտապարտեալ որդւոյն վրայ ունեցած
սիրոյն հաւատարիմ մնացած էր,

Բայց իւր կրտչ սրտայուզութեան
հետ ուրիշ զդացում մը կը խառնուէր,
որ դրեթէ ուրախութեան կը նմանէր :

Օ՛Սիւլիվանի Ժառանգաց վրայ միւ-
նոյն ժամու մէջ փորձուած երկու ո-
ճիրք լիապէս կը հաստատէին հետա-
խուզին ամեն նախատեսութիւններն , և
կը քաջալերէին զայն յարատեւել իւր
մտած ճանբուն մէջ :

Կը թուէր իրեն թէ արդէն քողին
մէկ ծայրը կը բացուէր, և թէ պիտի
կրնար ընդ հուպ գտնել այն ծածկա-
խորհուրդ կապն, որ Արպալէթ փո-
ղոցի ոճիրներն Օ՛Միւլիվանի ժառան-
գութեան հետ կը կապէր :

Սակայն Օրիորդ Լըքոնթի վրայ ու-
նեցած համակրութիւնը շուտով վրայ
ելաւ, և ուզեց ճշգիւ իմանալ Պուլոյնի
մէջ անցածը :

—Կըսէք թէ այդ օրիորդն սպան-
նելու փորձ ըրին, հարցուց անձկու-
թեամբ:

—Կամ առեւանդելու, պատասխա-
նեց Քամպրըմէր, միեւնոյն բանն է:
Մարթաս առեւանդողներուն նպատակն
ալ սպաննել էր զայն :

—Բայց . . . չյաջողեցան, այնպէս
չէ :

—Ո՞չ: Ես անդ գտնուեցայ բարե-
բաղդաբար . . . ճանրուն վրայ . . .
պարտիզն փոքրիկ դրան առջեւ, ուր
քաշած տարած էին զայն . . . ցուպի
հարուածներով յարձակեցայ երկու

սրիկայներուն վրայ . . . մին գրեթէ
թոպամահ գետին փոեցի, և միւսը
փախաւ . . .

—Հսել է թէ օրիորդ Լըքոնթի վր-
նաս մը չեղաւ :

—Ամենեւին . և արտասովոր քա-
ջասրտութիւն ցոյց տուաւ այն դէպքին
մէջ: Պատուիրեց ինձ չիմացնել մօրն,
որ յոյժ լաւ ընդունելութիւն մ'ըրաւ
ինչ, և ամեն հարցմանցս պատաս-
խանեց: Այժմ կը ճանչէ Մարթաս
իբրեւ իւր աղջկան մամուն քրոջ
թոռն :

Մինչեւ իսկ աղաչեց ինձ որ իրեն
տանիմ:

Իւր խեղճ զաւկին անունն արտա-
սանած ժամանակ Քամպրըմէր իսկոյն
մոռցաւ իւր այյն առ տիկին Լըքոնթ,
և ըստ խստիւ.

—Ես Պուլոյնի մէջ ըրածներս պատ-
մելու համար եկած չեմ ասաւ . այլ ե-
կած եմ հարցնել ձեզ թէ կը հաճի՞ք
աղջիկս գտնելով գործն ստանձնել:

Եւ տեսնելով որ կարծեցեալ հայր

Վինէ չեր փութար պատասխանել, առ և լցուց .

— Գիտեմ որ գուք ձեր այս ար հետով կ'ապրիք : Ես հարուստ չեմ, բայց հաղար ֆրանք ունիմ ինայութեամբ մթերած . ձեզ կուտամ զայն սիրայօժար, եթէ յաջողիք դանել զաւակս և ինձ յանձնել :

— Կը խօսինք ադոր վրայ՝ երբոր գտնեմ ձեր զաւակը :

— Կը յուսաք ուրեմն թէ պիտի գտնէք զայն, գոչեց Քամպըմէր :

— Սնշուշտ : Ես գործ մը չեմ ըստանձներ երբէք մինչեւ որ յաջողութեանս վրայ վստահ չլինիմ :

Միայն թէ երկու պայմանաւ յանձն կառնում :

— Ինչ որ կ'ուզէք :

— Նախ բնաւ մէկու մը պիտի չըսէք թէ ես այդ գործին կ'զբաղիմ:

Դուք ձեր թաղի ոստիկանութեան գանդաւ ըրիք . շատ լաւ : Ոստիկանութեան միջամտութիւնն օգտակար կը լինի ձեզ . բայց ես չեմ ուզեր անոր

հետ աշխատիլ, նա կրնայ արգելք պատճառել իմ գործիս, ես ալ անոր :

— Կը հասկնամ: Միւս կողմէ, ես մեծ բան չեմ ոպասեր ոստիկանութեանէն: Իրենց այնչափ կարեւոր գործերը չեն թողուր և ինձ պէս ինեղծ մարդու մը գործին զբաղիլ: Մինչեւ իսկ կը կարծեմ որ կասկածին իմ վրայ թէ ճըշմարիտն ըստ չեմ: Իմացայ որ իմ վրայ տեղեկութիւններ առեր են Օքէանի երկաթուղւոյն վարչութենէն :

— Եւ, տարակոյս չունիմ որ տեղեկութիւնները լաւ են, հարցուց հայր վինէ, որ կուզէր որոշ գաղափար մունենալ իւր յաճախորդին բարոյական վիճակին վրայ :

— Օ՛, այդ մասին անհոգ եմ: Տասն տարի կայ որ կը ծառայեմ այդ ընկերութեան քով: Զիս լաւ կը ճանչեն, գժբաղդ Մարթաս ալ կը ճանչեն: Միշտ կայարանին մէջ և ճանբուն վրայ կը դեգերէր: Դիւանապետները կը սիրէին կը պաղնէին զայն երբոր հանդիպէին:

Մինչեւ իսկ կրնամ ըսել թէ տնօ-

ըէնն , երբոր իմացաւ ինձ պատահած
այս աղետալի դէպքը , զաւկիս նկարա-
գիրը զրկեց Օրլէանի երկաթուղլոյն ա-
մեն կայարաններն՝ հանդերձ հրամա-
նաւ որ անմիջապէս ձերբակալել տան
այն անձինքն՝ որոց հետ տեսնեն զա-
ւակս :

— Շատ լաւ բաներ են ադոնք , ը-
սաւ Պ. Լըքոք :

Զէր ուզեր , մըցման վիճակի մէջ
գտնուիլ ոստիկանութեան հետ , որ
բնականաբար հետաքրքիր լինելով՝
կրնար քննութիւն մը բանալ Պ. Վինէի
անձին և վարուց վրայ . բայց նոյն պատ-
ճառները չունէր արուեստական ընկե-
րութեան մը գլխաւոր պաշտօնէից գոր-
ծողութիւններէն վախնալու համար :

Մինչեւ իսկ ուրախ կը լինէր անոր
գործակցութեան հանդիպելուն վրայ ,
և կը խորհէր օդուտ քաղել անտի՝ ա-
ռանց ինքզինք ցուցնելու :

— Գամ միւս պայմանին , ըսաւ :
Պէտք է որ զիս կարող ընէք միանդա-
մայն զբաղել այն ժառանգութեան որ

ձեր աղջկան պիտի ընկնի , եթէ կա-
րենանք հաստատել անոր իրաւունքն :
— Այո՛ , կը հասկնամ , ըսաւ Քամ-
պըրըմէր քիչ մը դժոնհ դէմքով . չէք
ուզեր կորանցնել ձեր քաղելիք շահն
այդ գործէն , երբոր յաջողի : Արդ՝ այդ
մասին ալ դժուարութիւն մը չկայ . բո-
լոր գիտցածս ըսեմ ձեղ :

— Կը սիսալիք , սիրելի՛ պարոն , այդ
գործին զբաղիլ ուզելս մի միայն սա
պատճառաւ է , որ՝ ըստ իմ կարծեաց՝
ամենէն ապահով միջոցն է ձեր աղջիկը
գտնելու :

Զայն ուրիշ բանի համար չեն գող-
ցած ձեզնէ , բայց միայն թող չտալու
որ իրեն ընկած հարստութիւնը ժա-
ռանցէ :

Եւ գողցողներն ալ անոր ժառան-
գակիցները միայն կրնան լինիլ , որք
անոր բաժինն յափշտակել կուզեն :

— Իրաւունք ունիք թերես , ըսաւ
Քամպըրըմէր տիրութեամբ . բայց այն
ժամանակ գործն աւելի գէշ է : Այդ
թշուառականք չեն կասիր սպանու-

թիւն մ'ընելէ , որպէս զի բնաբարձ ընեն զՄարթա :

Ի՞նչ օգուտ կրնայ ունենալ զայն գողնալնին , եթէ չկրնան մեռած իինիլն ապացուցանել :

— Ավ գիտէ : Թերեւս կ'ուզեն միայն թող չտալ որ իրը ժառանգ ներկայանայ , պատասխանեց Պ. Լքքոք վարանմամբ :

Իրօք կը դատէր թէ աքծանողին խորհրդածութիւնն ուզիղ էր և թէ աղջիկն ողջ գտնելու քիչ յոյս կար :

Սակայն աւելցուց .

— Եթէ զայն բնաբարձ ընելու դիտաւորութիւն ունենային , ո՞վ կ'արդիւ լուր զանոնք իրիկուն մ'սպաննել տալ ամայի փողոցի մը մէջ , վարժոցէն վերադարձ ժամանակ :

— Բռնուելէ կը վախնային : Փողոցներուն մէջ քաղաքապահ ոստիկանք կան , անցորդք կան . . . իսկ տարած տեղերնին կրնան սպաննել զայն առանց վասնգի :

— Զեմ յուսար զայդ : Սպանու-

թիւն մ'աւելի դժուարին է ծածկել գիւղի մը մէջ՝ քան ի Փարիզ :

Ասկէ զատ , տղուն մահն անոնց օգտակար լինելու համար պէտք է որ հաստատուի , պէտք է որ մահուան վկայագիր մը ցոյց տան :

Այդ ալ չեն կրնար ընել , վասն զի երբոր այնպիսի վկայագիր մ'երեան հանեն , իրենք զիրենք կը մատնեն :

— Արդէն եղած բաներն ընելու կարող սրիկաներն աղոր ալ հնարը կը գտնեն : Զէք գուշակեր թէ կրնան այնպէս կարգադրել որ զաւկիս մարմինն ամայի տեղ մը ձգուած լինի հեռի իրենց բնակավայրէն : Լրադիրք ալ կը հրատարակեն թէ սպանեալ փոքրիկ աղջիկ մը գտնուած է : Ես ալ ձեռնարկներ կ'ընեմ իմանալու համար թէ արդեօք իմ զաւածիս է , և երբոր ճանչեմ , մահուան վկայագիրը կը շինուի :

Եւ այսուհետեւ իրենք երեւան կ'ենեն : Գուցէ իսկ զգուշութիւնը մինչև այն աստիճան հասցնեն , որ մէկ կամ երկու տարի յետոյ պահանջեն ժառանգութիւնը :

— Սիրելի՛ պարոնս , պէտք չէ ամեն
բան սև գոյներով տեսնել : Թոյլ տուէք
ինձ գործել , և պիտի տեսնէք որ գոր-
ծերը ձեր կարծածէն աւելի լաւ ըն-
թացք մը պիտի առնուն . ես այսպէս
կը յուսամ , և գրեթէ հաւաստի եմ :

Եթէ ձեր շահերն ինձ յանձնելու
դիտաւորութեան վրայ էք միշտ , հա-
ճեցէք նաև ցոյց տալ ինձ այն թուղ-
թերն , որոց վրայ հիմնելով կը կարծէք
թէ ձեր աղջիկը ժառանգ է :

— Թուղթե՞րն : Իմ քով դժնուած-
ները մեծ բան մը չեն ապացուցաներ :
Զիս աստ բերող բարեկամն անշուշտ
խօսած է ձեզ : Դիր մ'է , զոր վախ-
ճանեալ զոքանչալուած էր իմ կնոջ՝
ուրիշ շատ մը թուղթերու հետ , և ես
երբէք ուշադրութիւն պիտի չընէի այն
գրին , եթէ մարդ մը , որուն անունը
բարեկամն պարտի ըսած լինել ձեզ ,
չի գար անցեալներն և չըսէր ինձ թէ
Մարթայի հեռաւոր ազգականներէն
մին հարստութիւն թողած էր անոր...:
Այն մարդն ոչ ես տեսայ , թէ և քանի

Հայր Վինէ անմիջապէս չպատաս-
խանեց այս կանխասացութեանց , զորս
յուսահատութիւնը կը թելադրէր Քամ-
պրըմէրի :

Կը հասկնար որ բաւական իրաւա-
ցի էին , բայց չհաւատալու ինչ ինչ
պատճառներ ունէր , զորս չէր ուզեր
յայտնել Քամպրըմէրի , և որոց դլիսա-
ւորն այս էր թէ աքծանողին դստրի-
կը չէր միակ ժառանգ , և թէ զայն
սպաննելը բաւական չէր առեւանդող-
ներուն՝ Օ՛Սիւլիվանի ժառանգութիւնն
յօդուտ իրենց գրաւելու :

Թերէզ Լըքոնթ ալ նոյն վտանգին
մէջ էր , և քանի որ Թերէզ Լըքոնթ
ազատ մնար այն վտանգէն , ժառան-
գութեան գողերը չէին կրնար հասնիլ
իրենց նպատակին :

Հայր Լըքոք արդէն յատակագիծ
մը շինած էր Լուիի նշանածը վտանգէ
պահպաննելու համար , և անօդուտ կը
դատէր իւր այն յատակագիծն հաս-
կըցնել Քամպրըմէրի :

Բաւ համարեց ըսել անոր քաղցրու-
թեամբ .

քանի անդամ իւր տունը գնացի :
—Թուղթը ձեր վրայ է :

—Այս՝ ըստ Քամպըմէր գրադանը
խառնելով : Աւասիկ : Առէք և ձեր
քով պահեցէք որպէս զի քննէք . ինձ
պէտք չէ . վասն զի ես այժմ զաւակս
գտնելէ զատ ուրիշ հոգ չունիմ :

—Ես կը գտնեմ ձեր զաւակն, ինչ-
պէս նաև ժառանգութիւնը, պատաս-
խանեց հայր Վինէ, իւր թղթապանա-
կին մէջ դնելով աքծանողին տուած
թուղթը :

Միանգամայն ոտքի վրայ ելաւ հաս-
կըցնելու համար իւր յաճախորդին թէ
տեսակցութիւնը վերջացած էր :

Կը փափաքէր ժամ մ'առաջ կար-
դալ զայն թուղթ, որոյ մէջ կը գրա-
նուէր թերեւո այն արխւնուշտ առ-
եղծուածին լուծումը՝ զօր ոչ ոք կը բ-
ցած էր գուշակել :

Բիէտուշ, որ կէս խօսքով կը հաս-
կընար, տեսաւ որ իւր վարպետն ուրիշ
ըսելիք մը չունէր Քամպըմէրի :

Մնաց որ իւր հիմնագիրն արգէն

գծուած էր + որոշած էին Պ. Լըքոքի
հետ թէ ունկնդրութիւնը վերջացա-
ծին պէս՝ պիտի մեկնէր Քամպըմէրի
հետ, և քիչ յետոյ անկէ բաժնուե-
լով կրանտ-Օթէլ պիտի մանէր ճար-
պիկութեամք, և ասիական տնտեսի
դերը ձեռք պիտի առնուը նոյն երե-
կոյին, որովհետեւ Նապապը թատրոն
երթալու համար պէտք ունէր իրեն :

Ուստի ջերմ չնորհակալութիւններ
յայտնելով օրէնսդէտին, դուրս ելաւ
Մարթայի հօր հետ :

Կարծեցեալ հայր Վինէ յուղարկա-
ւոր գնաց անոնց մինչեւ դուռն, և
տասն վայրկեան յետոյ ինքն ալ կան-
դեղները մարեց և դուրս ելաւ :

Որչափ և կը կափաքէր ժամ մ'ա-
ռաջ տեղեկանալ Քամպըմէրի թողած
թուղթին պարունակութեան, զագեց
իւր անհամբերութիւնն և թողուց ա-
նոր ընթերցումն այն պահուն, ուր
միայնակ պիտի նստէր կրանտ-Օթէլի
գեղեցիկ բնակարանին մէջ :

Ուստի չը ուղեր վայրկեան մ'իսկ

կորսնցնել վերստին Պահուրի իշխան լինելու համար , որովհետեւ իւր երեկոյթին բոլոր ժամերն իրենց յատուկ զբաղմունքն ունեին :

Նոր Օքէրայի օմեակին մէջ պիտի երեւնար , ուր նոյն երեկոյին արտասովոր ներկայացում մը պիտի տրուէր ինպաստ օտարազգի գերասանի մը :

Թուպիաք և Արապէլլա ծանուցեր էին թէ ներկայ պիտի գտնուէին , և Պ. Լըքոք կ'ուզէր տեսնել զանոնք :

Հազիւ ժամանակ կը մնար իրեն պատրաստուելու , և գիտէր որ հնարիմաց Բիէտուշ միջոց մը կը գտնէր իւր ընկերէն շուտով բաժնուելու և գրեթէ իւր տիրոջ չափ շուտով Կրանտ-Օթէլ մըտնելու :

Ուստի Պ. Լըքոք մեղմով ճանբայ ելաւ և առանց միջադէպի Ռոքէթ փողոցն հասնելով , ուղղակի գնաց գտնել իւր կառքն :

Հարկ եղաւ իրեն անդամ մալ անցնիւ այն աղետադոյժ հրապարակէն , ուր մարդ կը գլխատուի , և գլուխն

անդին դարձունել , որպէս զի չտեսնէ բանտին տիրատեսիլ որմերն , և այն բարձր դուռն , յորմէ դուրս կ'ելնեն դէպ յաւիտենականութիւն ուղեւորող դատապարտեալք :

Առանց միջադէպի հասաւ արտաքին Պուլվարն , ուր թիկաշի բարեկամը գտաւ , կառքին աթոռակին վրայ նստած , մտրակն ի ձեռին :

Այս տիպար կառապան չէր բըռնուած շրջակայ գինետանց հրապոյրներէն , և իւր պաշտօնավայրը չէր թողած :

Տեղն ամայի էր , և ոչ ոք գտնուեցաւ անդ , որ տեսնէր օրէնսդէտին այնպիսի շքեղ կառք մը նստիլը :

Ճանրան ըստ սովորութեան կատարեց իւր կերպարանագուխումն : Երբոր Կրանտ-Օթէլ հասաւ , հայր Վինէ դադրած էր դոյութենէ , և Պահուրի իշխանն առաւել քան երբէք վեհապանծ երեւցաւ օթեւտնին սպասաւորաց , որք իւր բնակարանն առաջնորդեցին զայն : Իմացաւ անոնցմէ թէ իւր տնտեսն

եկած չէր տակաւին , բայց գիտէր որ
չպիտի յամենար , և Քամալը մէրի թո-
ղած թուղթը կարդալու համար պէտք
չունէր անոր :

Մինակ մնալուն պէս , երկու բազ-
մաստեղնեան աշտանակներով լուսա-
ւորեալ սեղանի մ'առջև նստաւ , և այն
թանկագին թուղթը քննել սկսաւ :

Լայն թերթ մ'էր ժամանակէն դեղ-
նած և դրերով ծածկուած , մանր գի-
րերով , որոց մելանը դժգունած լինե-
լուն պատճառաւ դժուարընթերց ե-
ղած էին :

Վերի գլուխը Պ. Լըքոք սա տողերն
ընթերցաւ , որք դողդոջուն ձեռքով մը
գրուած կը թուէին :

« Վայրկեանէ վայրկեան մահուանս
սպասելով , հետեւեալ տեղեկութիւն-
ները կը թողում Քաթէրին դստերս ,
և կը յուսամ որ կընան օր մը ծառա-
յել իրեն կամ իւր որդւոց՝ մեր աղ-
գատոհմին հարստութեան քանի մը
բեկորներն ազատելու , զոր իմ ողբաց-
եալ հայրս դժբաղդաբար անդիմացի
վաշխառուներու յանձնած է : »

Ստորագրեալ էլիզապէթ Օ՛Շիլի-
վան , Տիկին Կիշար , և թուագրեալ Ա
սեպտեմբեր 1838 յԱպիլ :

Յետոյ կուգար ցուցակ մը , որ զա-
տաբար և զուգահեռաբար կը դասա-
կարգէր մի և նոյն բունէն ելած այլ և
այլ ճիւղերն :

Հինգ ճիւղեր կային , որոց վրայ
տարածուած էր խոշոր գրերով ազդա-
ուոհմին սկզբնահօր անունը .

« ՄՈՐԻԾ ՏԱՎԻՃ Օ՛ՇԻԼԻՎԱՆ :

Աշուական էրևանացի , հաբէւրապէտ հե-
տեսակաղըրաց :

Այս անուան և տիտղոսներուն ե-
տեւէն կուգար հետեւեալ յիշատա-
կութիւն .

« Ծնեալ յամի 1759 ի Տըպին , վախ-
ճանեալ ի նմին քաղաքի յամի 1810 ,
թողլով իս ողբացեալ մօրմէն , որ իրմէ
վեց ամիս առաջ մեռած էր , հինգ զա-
ւակ , որք են .

« 1. Ճաք-Բաթրիս Օ՛Շիլիվան , ծըն-
եալ ի 1780 , ուղեւորեալ 1799 ին ի Քա-
նատա , դրոշակրի աստիճանաւ , յետոյ

Արեւելեան-Հնդկաստան անցած, ուստից չվերադարձաւ երբէք, ըստ իմ գիտութեան :

« Զեմ գիտեր թէ ամուսնացաւ անդ, և մինչեւ իսկ թէ կենդանի՞ է տակաւին, վասն զի մեր հօր մեռնելին ի վեր լուր մ'առած չեմ իրմէ :

2. Աննա Օ՛Սիւլիվան, ծնեալ 1790 ին, ամուսնացեալ 1805 ին ընդ ձոն Սլուհի, և մեռեալ 1809 ին :

« Աննա, իմ մեծ քոյրս, աղջիկ մը ունեցաւ ձոն Սլուհին 1806 ին, ձիւկիա անուն, որ 1824ին ամուսնացաւ ի Լոնտրա, Ուիլելմ Նէսլէյի հետ, և 1828 ին մեռաւ, թողլով աղջիկ մը, Սոֆի Նէսլէյ անուն :

« Այս աղջիկ, ծնեալ 1822 ին, այժմ տասն և վեց տարու պարտի լինիլ, և իմացայ վերջին ժամանակներս թէ դաստիարակուհի եղած է լորտի մը քով, որ Սալիզպըրիի կոմութեան մէջ դըղեակ մը կը բնակի, և թէ ամուսնանալու վրայ է :

« 3. Էլիզապէթ Օ՛Սիւլիվան, որ ես եմ:

« Մնած եմ 1798 ին, և ծնողացս մահուընէն յետոյ անտէրունջ և անապրուստ մալով, զիս մարդասիրաբար ժողովեցին Տըպլինի կաթոլիկ վարժարանն, ուր աղքատ աղջիկներ կը դաստիարակեն, և տասնեւչորս տարեկան հասակիս մէջ վաճառատուն մը դրուեցայ Ֆրանսայի Ապվիլ քաղաքը :

« Անդ ամուսնացայ 1816 ին, դործարանի դեր-վարպետի մը հետ, որ Բիէր Կիշար կը կոչուէր, և զոր երկու տարի յետոյ կորսնցնելու դժբաղդութիւնն ունեցայ :

« Այսի մասցի Քաթէրին աղջկանս հետ, որ քսան և մէկ տարու պիտի լինի, և զոր կը յուսամ ամուսնացնելընդհուպ քաջ երիտասարդի մը հետ, որ բամպակի մանարանի մը մէջ կ'աշխատի և ժան Պէրնիէ կը կոչուի :

« Իցիւ թէ խեղճ Քաթէրինս իւր մօրմէն աւելի երջանիկ լինէր :

« 4. Ճորճինա Օ՛Սիւլիվան իմ երկու կրտսեր քոյրերուս առաջինը, ծընեալ 1801 ին :

պետին քրոջ թոռն է , և հայրն ալ հա-
րազատ քեռորդին :

Ուրեմն Քամպըրմէրի աղջիկնէն ա-
ւելի մերձաւոր ազգական է նմա :

Այս գիր 1838 ին գրուած է և մին-
չեւ Օ՛Սիւլիվանի Բաթէրին Կիշար քե-
ռորդին կը հասնի , որ նոյն տարւոյն
մէջ ժան Պէրնիէ անուն անձի մը հետ
ամուսնացած է :

Բայց Բիէտուշ , որ Քամպըրմէրի
հետ մոերմացած էր , իմացուց ինձ թէ
այդ Բաթէրին Կիշար , որ ամուսնան-
լով Բաթէրին Պէրնիէ եղած էր , աղջիկ
զաւակ մը ծնած էր Բօլին անուն , որ
Քամպըրմէրի հետ ամուսնացած և քա-
նի մը տարի յետոյ մեռած էր՝ թող-
լով այն աղջիկը՝ զոր գողցած էին նա-
խընթաց իրիկուն :

Այդ աղջիկ երբորդ սերունդ է ,
հետեւաբար հաղարապետին քրոջ թո-
ռնորդի :

Այս սկիզբը դնելէ յետոյ , Պ. Լը-
քոք եղբակացութիւն մը հանել ուղեց :
— Ենթադրելով որ , ըստ ինքնի-

« Ինձմէ երկու տարի յետոյ Ֆը-
րանսա եկաւ , և Փարիզ տան մը մէջ
դըրուեցաւ , ուր ըսին ինձ թէ 1818
ին ամուսնացեր է Լըքոնթ անուն պաշ-
տօնաւորի մը հետ . Իմացայ թէ արու
զաւակ մ'ունեցեր էր , և թէ ինքն ալ
երկար ժամանակէ ի վեր մեռած էր ,
բայց չկըցի երբէք իմանալ թէ այդ ա-
րու որդին ի՞նչ եղած էր , վասն զի քանի
մ'անդամնամակ գրեցի քրոջս և ամուս-
նոյն , և պատասխան չստացայ երբէք . »

Պ. Լըքոք՝ այս պարզմորէն խըմ-
բագրեալ վիճակացոյցն անդուլ ուշա-
դրութեամբ կարդալ սկսելէն ի վեր
առաջին անդամ ընդհատեց ընթեր-
ցումն և սկսաւ խորհիւ բարձրաձայն .

— Այդ արու տղան թերէզի հայրն
է , ինչպէս որ Տիկին Լըքոնթ ըսած է
գործաւորին , մըմնից : Թուականները
կատարելապէս կը համաձայնին : Լը-
քոնթ 1820 ին ծնած էր , 1855 ին ա-
մուսնացաւ , և 49 տարու մեռաւ 1869
ին : Ճշգիւ այս է : Թերէզ 1857 ին ծնած
է , հետեւաբար Օ՛Սիւլիվան հաղարա-

— Եթէ երկու փորձերն ընող ժառանգն այդ ճիւղէն է , երկրորդ են թաղթութիւնը միայն կրնայ ընդունուիլ , զասն զի Սոֆի Նէսլէյ չկրնար Մարթայի ջնջումը մտաբերել , որ քրոջ թոռնորդի մ'է :

Հարկ կը լինի ուրեմն . գիտնալ թէ այդ Սոֆի Նէսլէյ որո՞ւ հետ ամուսնացած է 1838ին և ի՞նչ եղած :

Բայց տակաւին ուրիշ ճիւղ մ'ալ ունիմ քննելիք : Նայինք վերջին քրոջ վերաբերեալ ծանօթութիւնն .

« 5. Էլէն Օ՛՛իւլիվան , քոյրերուս ամենէն կրտսերը , ծնեալ 1810ին : Մեր մայրը զայն ծնած միջոցին մեռաւ , և ես ալ իւր տո աջին մանկութեան ժամանակ տեսած եմ զայն :

« Նա ինձմէ աւելի թշուառ եղաւ , զասն զի հարկադրեցաւ կատակերգակ դերասանուհի լինիլ Անգլիոյ մէջ :

« Դաւառական դերասանական խըմբերու մէջ կը խաղայ , և կը լսեմ որ վերջին ժամանակներս ամուսնացեր է չարքի Թաուիթ անուն շրջիկ դերասանի մը հետ » :

բեն , գործաւորին աղջկան առեւանցումն և օրիորդ Լըքոնթի դէմ եղած փորձը միւնոյն անձի կողմէ կատարուած լինի , այն անձ ուրիշ ճիւղէ ժառանգ մը կրնայ լինիլ , ասոնցմէ հեռագոյն աստիճանէ , և հետեւաբար ասոնց ջնջուելուն փափաքող :

Տեմնենք : Օ՛՛իւլիվաններուն անդրանիկն է Աննա , ամուսնացեալ Սլուհ անուն անձի մը հետ և ծնեալ զՃիւլիա Սլուհ , որ Նէսլէյ անուն անձի մը հետ ամուսնացած է և 1828ին Սոֆի անուն աղջիկ մ'ունեցած :

Ս.յդ Սոֆի ամուսնանալու վրայ է եղեց 1838ին :

Ընտանեաց պատմութիւնը չերթար աւելի հեռի :

Եթէ Սոֆի ողջ է , թերէզի հետ նոյն աստիճանաւ աղդական է հազարապետին : Եթէ մեռած է և արու կամ էգ զաւակ մը թողած , այն մանչ կամ աղջիկ՝ Քամպըրմէրի աղջկան աստիճանը կ'ունենան :

Եւ իսկոյն աւելցուց Պ. Լըքոք .

Եթէ կար մարդ մը, որ Օ՛՛Սիւլիվանի
ազգատօհմին անդամներն հետզհետէ
ջնջելու շահ ունենար, այն մարդ հար-
կաւ Մարի Ֆասիթէն պիտի սկսէր ըս-
պանութիւնը :

Մարի Ֆասիթ առաջին արդելքն
էր, Թերէղ Լըքոնթ երկրորդն և Մար-
թա Քամպըլմէր երրորդը, դորս ե-
տեւէ ետեւ ջնջել հարկ էր :

Վերջին գծին մէջ Սոֆի Նէսէյի տը-
ղայքը միայն կային, եթէ իրօք դա-
ւակ թողած էր, և այն տղայք, եթէ
ողջ էին, հարկաւ նոքա պիտի ժա-
ռանդէին հազարապետին բովանդակ
հարստութիւնն :

Ուրեմն մեծ կասկածներ կային թէ
անոնցմէ մին էր Մարի Ֆասիթն ըս-
պաննողն :

Այսպէս կը խորհրդածէր Պ. Լը-
քոք, բայց շատ չանցած՝ ծանր ա-
ռարկութիւնք ներկայացան իւր կո-
րովի մտաց :

— Այս՝, մրմնջեց. բայց ապացոյց
մը չկայ թէ Մարի Ֆասիթ կրտսերա-
գոյն քոյրն էր ձաք Օ՛՛Սիւլիվանի :

— Ֆասիթ, դոչեց Պ. Լըքոք : Բայց
սպանեալ կնոջ անունն է այդ :

Պ. Լըքոքի զգացած զարմանքն իւր
ուրախութեան միայն կը հաւասարէր :

Բնաւ չէր սպասեր այսպիսի գիւտ
մընել, և կը հասկնար բոլոր կարե-
ւորութիւնն :

Արպալէթ փողոցին մէջ սպանեալ
կինը Մարի Ֆասիթ կը կոչուէր :

Ուստի ներելի էր ենթադրել, թէ
հազարապետին կրտսերադոյն քրոջ՝ է-
լէն Օ՛՛Սիւլիվանի դուստրն էր, ամուս-
նացեալ Հարրի Ֆասիթ անուն շրջիկ
գերասանին հետ :

Եւ եթէ ճշմարիտ էր այս ենթադ-
րութիւնն, ամեն բան կը պարզուէր,
ամեն բան կը հասկցուէր :

Ուրեմն, Մարի Ֆասիթ Օ՛՛Սիւլիվան
հազարապետին հարազատ քեռորդին
էր, և հետեւաբար միակ ժառանգը :

Թերէղ Լըքոնթ, քրոջ թուն, ան-
կէ յետոյ կուգար, Թերէղ Լըքոնթէն
ետքն ալ Մարթա Քամպըլմէր, քրոջ
թունորդի :

Հաւանական իսկ է թէ չէր :
Նախ , մասիթ անուն շատ կայ
Անգլիոյ մէջ :

Երկրորդ և մանաւանդ Արպալէթ
փողոցի սպանեալ կինն անշուշտ քսան
երկու քսան երեք տարեկանէն աւելի
չէր , երբոր սպաննուեցաւ , էլէն Օ՛՛Սիւ-
լիվան 1837 ին միջոցներն ամուսնացած
է , այսինքն ասկէց քառսուն տարւոյ
չափ առաջ : Որպէս զի մայր լինէր Մարի
ֆասիթի , պէտք էր որ այդ գուստըն
իւր ամուսնութենէն տասնեհինդ տասն
և ութ տարի յետոյ ծնած լինէր , և
ինքն ալ քառսուն տաղին անցած :

Ասկէ զատ , էլէն գերասանուհի էր
թափառայած թատերախմբի մը մէջ ,
և ամուսնացեալ գաւառացի խելճ գե-
րասանի մը հետ , ուստի թշուառու-
թիւնը շատ ծերացուցած պէտք է լինի
դայն :

Եւ կ'սկսէր երկբայիլ Պ. Լըքոք :
Յետոյ իւր մակաբերութիւնները
շարունակելով կ'ըսէր ինքնիրեն .
— Միւս կողմէ , սպանեալ կինը

թատրոնի մը կողմանոցներուն մէջ ծը-
նած և կատակերգութիւն խաղալով
ապրող ծնողաց ձեռօք մեծցած աղջ-
կան մը գեղեցկութեան տեսակն և ան-
կանոն կեանքն ունէր :

Թերեւս ինքն ալ գերասանութիւն
ըրած էր ֆրանսա գալէ առաջ , և ա-
սով կրնայ մեկնուիլ թէ ինչո՞ւ համար
չկրցի Մարի ֆասիթի մը հետքը գըտ-
նել Լոնտրայի մէջ և շրջակայներն : Հա-
ւանական է որ գերասանութիւն ըրած
միջոցին անունը փոխած էր :

Եւ , կը խորհրդածէր տիրութեամբ
գատապարտելոյն հայրը , Լուի կրնար
յարաբերութիւն ունեցած լինիլ անոր
հետ՝ երբոր տակաւին պատանի էր և
Քլաֆամ գիւղի վարժարանին մէջ ու-
սում կ'առնուր : Յաճախ կը փախէր
վարժարանէն՝ Լոնտրայի թատրոններն
երթալու համար : Մոռցած էի զայս :

Ուստի նոր քննութիւն մը պէտք է
ընել , և ես ժամանակ չունիմ : Հազիւ
երեք շաբաթ կը մնայ ինձ որդիս ա-
զատելու : Դահիճը չսպասեր : Իմ Անգ-

Հին ժամանակի ազգաբանութիւնք
յոյժ օդտակար էին : Հետախուզմանց
դիւրութիւն կուտային :

Իւր խորհրդակցութեանց և ցաւակ-
ցութեանց այսպէս արձակ ասպարէղ
տալէ յետոյ , Պ . Լըքոք ձեռքն ա-
ռաւ նորէն Քամպըմէրի բերած ծա-
նօթագիրն և Նորէն կարդաց ուշադ-
րութեամբ :

Այն անգին գրութիւն , որովհետեւ
յայտնի կը տեսնուէր գրողին անկեղ-
ծութիւնն , ամենայստակ կերպիւ կը
ցուցնէր օրիորդ Լըքոնթի և Մարթա
Քամպըմէրի ճիւղագրութիւնն , և կը
հաստատէր անոնց պատահական իրա-
ւունքը մեծագումար հարստութեան
մը վրայ , վասն զի տարակոյս չկար որ
ծանօթագրին մէջ նշանակեալ դրօշա-
կիր Օ՛Սիւլիվան՝ նոյն այն Օ՛Սիւլիվանն
էր , որ հազարապետ և միլիոնատէր ե-
ղած էր Աքեւելեան-Հնդկաստանի մէջ .

Եւ այդ իրաւունքը Պ . Լըքոք կը
յուսար պաշտպանել յետոյ . բայց առ
այժմ ուրիշ բան չէր մնածեր , այլ

լիոյ մէջ խուզարկութիւն ըրած միջու-
ցիս՝ կ'առնու ձեռքէս :

Ուրեմն աստ պէտք է փնտոել , և
քանի կը խորհիմ , այնչափ կը համոզ-
ուիմ թէ ոճրագործն այնպիսի մարդ-
մ'է , որ Օ՛Սիւլիվանի բոլոր ժառանդ-
ներն ինպաստ միոյն ջնջելու շահ ունի :

Եւ այդ շահախնդիր կ'աշխատի այ-
ժըմ թէրէզի կեանքը բառնալ :

Երբոր կը խորհիմ թէ ես՝ որ ամեն
բան կը դիտեմ , ես՝ որ իմ փարիզցի
ընտանիքներս մատիս ծայրովը դիտեմ,
երբէք չէի հարցուցած թէ ո՞վ էր օ-
րիորդ Լըքոնթի հայրենի մամիկը :

Գիտէի որ հայրը մեծ հարստու-
թիւն դիզած էր սեղանաւորական գոր-
ծերով , և գոհ կը լինէի այնչափով :

Այս է ահա ապրիլն այնպիսի ժա-
մանակի մը մէջ , ուր ամեն բան խառ-
նաշփոթ է :

Աւանդութիւնք և հետք կը կորըն-
չին , մարդոց ծագումը կը մոռցուի , և
ոչ ոք կարող կը լինի մինչեւ երեք սե-
րունդ ետ դառնալով իւր նախնիքը
դիտնալ :

միայն իւր որդւոյն անմեղութիւնն ա-
պացուցանել՝ Մարի Ֆասիթի ոպանիչը
գտնելով :

Այդ ոճրագործ, կըսէր Պ. Լըքոք
ինքնիրեն, ժառանգութենէ զրկեալ
ճիւղերէն միոյն ներկայիշն է, հազա-
րապետին մեծ քրոջ՝ Աննայի վերջին
զաւակն :

Ուր է այդ անձ : Բնականաբար
Փարիզի մէջ, վասն զի իւր գործը կը
շարունակէ անդ . . . իւր ժառանգակ-
ցաց կեանքը բառնալու աշխատելով :
անոնցմէ մին, գործաւորին աղջիկն, ան-
շուշտ սպաննուած է այս ժամօւս, և
օրիորդ Լըքոնթ ալ չպիտի պրծանի ա-
նոր ձեռքեն՝ եթէ չյաջողիմ առաջքն
առնուլ :

Բայց Փարիզի ո՞ր անկիւնն է և ի՞նչ
անուան ներքեւ ծածկուած :

Արդեօք նոյն ինքն Թոլպիա՞ք է,
մըմուաց Պ. Լըքոք ճակատը ձեռներուն
վրայ յենլով : Ինքզինք ֆրանսացի կը
կոչէ, բայց ոչ ոք գիտէ անոր ճշմա-
րիտ ծագումն, և շատ հաւանական է

որ Անգլիոյ մէջ ծնած լինի, մանաւանդ
որ Անգլիոյ ստիկանութեան մէջ ծա-
ռայած է, և անգլիերէնն Անգլիացւոյ
մը պէս կը խօսի :

Ինչո՞ւ համար Աննա Օ՛Սիւլիվանի
թոռան՝ Սոֆի Նէսլէյի՝ որդին չինի :

Պ. Լըքոք, այս հարցումն ինքնի-
րեն ուղղելէ յետոյ, սկսաւ նորէն ո-
րոճալ իւր աչքին առջեւ կեցած ծա-
նօթագրին վրայ, և նոր քննութենէ մը
յետոյ մրմուաց .

— Ոչ, անհնարին է, Սոֆի Նէսլէյ
1822 ին ծնած էր . Թոլպիաք յիսուն
տարեկանի մօտ է . չկընար այն կնոջ
որդին լինիլ :

Եւ նորէն վհատեցուցիչ անստու-
գութեան մը մէջ ընկաւ :

Իւր մտածութիւններն ընդմիջեցան
թիէտուշի երեւմամբն, որ արդէն սկա-
մորթ եղած էր :

Ուշիմ գործակալը շուտով ճանքեր
էր գիմամպրումէր, և կառք մը նստե-
լով՝ Պուլվարն եկեր, Կրանտ-Օթէլէն
ներս սպրդեր, և վեր վար իշնել ել-

նեղէ յետոյ նապապին բնակարանը մըւ-
տեր էր :

Բնակարանին բանալին իւր դրպա-
նին մէջ կը կրէր միշտ , և անօդուտ
աշխատութիւն մը չտալու համար իւր
վարպետին , ուղղակի իւր պահեստի
սենեակը մտած և փութապէս կերպա-
րանափոխ եղած էր :

Փսան վայրկեան յետոյ Բիետուշ
պատրաստ էր ընկերակցիլ ամենուրեք
Պահուրի իշխանին , և մեղմով գահիճը
կը մտնէր :

— Ե՛ , ի՞նչ լուր , հարցուց Պ. Լըքոք :

— Ի՞նչ լուր կ'ուզէք : Մարդու տե-
սաք և բերած թուղթերը կարդացիք :
Բաւական բացայայտ չե՞ն :

— Բացայայտն այս է որ այդ մար-
դուն աղջիկն Օ՛Սիւլիվանի աղդատոհ-
մէն է , և գողցեր են : Այսչափ :

— Այդչափ առ այժմ . բայց երբոր
գողցողը գտնենք , նպատակին կը մօ-
տենանք :

— Ի՞նչպէս պիտի գտնենք :

— Ես կը կարծեմ թէ գտած եմ

արդէն . անհնար է մտքէ բառնալ թէ
նոյն ինքն թոլպիաք է :

— Քու կարծիքդ է այդ , թերեւս
իմ ալ կարծիքս է , բայց ստուգութիւն
չէ :

— Եւ ի՞նչ կ'ուզէք որ լինի , վար-
պե՛տ : Միթէ վարդ չէ՞ այդ տեսակ
գործոց : Զէ՞ք հաւատար թէ համրը
նա առեւանգեց կառքով , ինչպէս ե-
րէկ առեւանգեցաւ Քամպըմէրի դըստ-
րիկն : Առեւանդումն անոր սեփա-
կան արհեստն է :

Ասկէ զատ , քաջ գիտէք թէ անցեալ
օր Օրլէանի երկաթուղթոյն կայարանին
մէջ փախուցի զայն ձեռքէս , և Քամպ-
ըմէրի աղջիկն ալիտալական պարսպա-
գունէն դուրս տարած են : Թոլպիաք
բնակարան մը պարտի ունենալ այն կող-
մերն , արուարձանին մէջ կամ առաւել
հեռի : Առանց հաշուելու թէ սպան-
եալ Անգլիուհոյն սենեկապանուհին ալ
նոյն կառախմբով կը չուէր անոր հետ :
Ապացոյց մ'է այս , կարծեմ , և չեմ
զարմանար եթէ Քամպըմէրի աղջիկն

առնող տանող գեղանի տիկինը նա եղած լինի :

— Այդ ամեն ըսածներդ իմ ալ մտքէս անցած են , և յոյժ տրամադիր եմ ճշդիւ գուշակածի պէս գործելու : Ծրագիրս շինուած է և կարելի է որ վաղը գործի ձեռնարկեմ : Այս իրեկուն որոշումս պիտի ընեմ երբոր տեսնեմ զմուգիաք , որ Օրէրայի թատրոնը պիտի գտնուի անշուշտ , և իմ օթեակս պիտի գայ՝ իւր հնարած գործակատար Պ. Հոլծի խուզարկութեանց վրայ լուրեր տալու ինձ :

Ինձ ըսելիքներուն համեմատ պիտի որոշեմ ընելիքս . և եթէ այնպիսի բաներ ըսէ , զորս կը նախատեսեմ , կրնառ պատրաստուիլ քանի մ'աւուր ուղևորութիւն մ'ինձ հետ ընելու :

— Ուր , վարպե՛տ :

— Թատերական ներկայացումէն յետոյ կ'իմացնեմ քեզ : Օ՞ն , երթանք , թոլպիաք մեղ կ'սպասէ անհամբեր :

Բիէտուշ արեւելեան սպասաւորաց սովորութեան համեմատ կը վարուէր իւր վարպետին հետ :

Լսելն հնազանդիլ էր , այս էր իւր նշանաբան , և առանց ամենափոքր գիտողութեան կը կատարէր Պահուրի եշխանին հրամաններն :

Եւ ծանր չէր գար իրեն այս , վասն զի բացարձակ վստահութիւն ունէր հայր Լըքոքի գատողութեանն ու ճարտարմութեան վրայ :

Որհեստին մանրամասնութեանց մէջ ինքզինք անոր չափ վարպետ կը համարէր . բայց գործ մը տնօրինելու և վարելու մասին անոր անսահման գերազանցութիւնը կը ճանչէր :

Ուստի կը շատանար իրողութիւններ միայն ծանուցանելով , և լիովին անոր իմաստութեան կը յանձնէր այն իրողութիւններէն հետևելութիւններ հանելու և փշոտ պարագայներու մէջ որոշում տալու գործը :

Նապապը կ'ուզէր անմիջապէս թատրոնն երթալ : Հետևաբար տնտեսին ուրիշ բան չէր մնար ընելիք , եթէ ոչ իւր հոյակապ վարպետին ետեւէն երթալ և սպասել որ թատրոնէն վերաթալ

350

գառնալեն յետոյ իւր գիտաւորու-
թիւններն իմացնէ իրեն:



ՎԵՐՋ ԵՐՐՈՐԴ ՀՅԱՍՈՐԻ



ՀԱՅԱՀԱՏ ԿԵՐպարանական
ՀԱՅ ՀԱՅ ԿԵՐպարան և ԱԿԱԴԵՄԻ
ԲՈՒՐԳ ԱԿԱԴԵՄԻ ՈՐ ՈՉ ՀԱՅՈՎ
ՀԵ ԱԿ ՀԱՅ,

Augusto José de Viana
Museu Histórico Nacional
1690 - 1750

1443

2013

